

84
2-66

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Ա. ՏԵՐ-ՄԱՂԱԿԵԱՆ

ՎԻՔԹՕՐ ՀԻՒԿՈ

ԹՇԱԽԱՌՆԵՐ

ԶՈՐՅՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Մ.Ս. ՀԻՆԳԵՐՈՐԴ

ՀԱՏՈՅ 10 ₣

ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ ՊԱԼԵՆՑ ԳՐԱՏՈՒՆ

6793

1922

Տպագր. Ա. ՏԵՐ-ՄԱՂԱԿԵԱՆ
ՊՈԼԻՏ

28 AUG 2013

64101



ՄԱՍՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ - ԺԱՆ ՎԱԼԺԱՆ

ԶՈՐՐՈՐԴ ԳԻՐՔ

ԹՈՌՆ ՈՒ ՄԵԾ ՀԱՅՐԸ



ԳԼՈՒԽ Ա.

ՈՒՐ ՆՈՐԷՆ ԿԵ ՏԵՍՆՈՒԻ
ԶԻՆԿԵ ՍՊԵՂԱՆԻ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԵ

Մեր այս պատմած դէպքերէն ժամանակ մը ետք
Պուլաթրիւէլ սաստիկ յուզում մը ունեցաւ:

Պուլաթրիւէլ Մօնֆէրմէյլի այն ուղեգործն է որ
արդէն քիչ մը նշմարուեցաւ այս գրքիս խաւարչախն
մասերուն մէջ:

Ինչպէս ընթերցողը կը յիշէ թերեւս, Պուլաթրիւէլ
շփոթ և զանազան իրերով զբաղեալ մարդ մըն էր:
Քարեր կը կարէր և ուղեւորներուն վաս կուտար մեծ
ճամբուն վրայ: Այս հողագործը և գոզը երազ մը ու-
նէր, կը հաւատար թէ Մօնֆէրմէյլի անտառին մէջ
պահուած զանձեր կան: Կը յուսար թէ օր մը ծառի մը
ստորոտը հողին տակէն ստակ պիտի զանէ: առ այժմ

Կ627
47

անցորդներուն գրպանին մէջ ստակ կը փնտաէր յօժաբակամ:

Սակայն հիմա խոհեմ էր ան: Դեռ նզը կրցած էր ազատի սատիկանութեան ձեռքէն: Խնչպէս գիտենք արդէն, Ժօնարքիթի սենեակին մէջ ան ալ գտնուած և միւս աւազակներուն հետ բոնուած էր: Մոլութեան մը օգտակարութիւն, իր գինեմոլութեան շնորհւը ազատած էր: Երբէք կարելի չեղաւ ճշդուակէս հասկնալ թէ արդիօք իբր գո՞զ հոն էր ան թէ ոչ իբր կողոպատող: Դաւաճանութեան գիշերը անոր ստուգապէս գինով ըլլալուն պատճառաւ հրամանազքի մը համեմատ անտեղի սեպուելով իբրեն զէմ բացւած դատը՝ Պուլութիւնիւ արձակուած և նորին իր ազատութիւնը դատած էր: Վերսասին կանելէն զէպի լանեի տանող ճամբան դառնալով սկսած էր վարչական հսկողութեան ներքեւ և պետութեան հաշուոյն քարայատակ շինել աւազուածամբաներու տակ: ալսպէս կ'այստէր՝ իսնարհ կերպարանքով, շատ խոհուն դէմքով, քիչ մը պաղելով գոլութեան որ մազ մնաց կորսուեան պիտի մատնէր զինքը, բայց աւելի արգահատութեամբ դէպի զինին դառնալով որու շնորհիւ կրցած էր ազատի:

Իսկ այն յուզումը զոր ունեցաւ իր ուղեգործի խուցին գուլարաշէն լարին տանիքին ներքեւ պատըսպարուելէն քիչ մը ետք, հետեւեալն է:

Օր մը Պուլաթիւէլ՝ իր սովորութեանը համեմատ արեւուն ծագումէն քիչ մը առաջ երբ իր գործին, և թերեւս դարանակալութեան տեղը կ'երթար, սատերուն մէջէն մարդ մը նշմարեց որու կոնակը տեսաւ միայն և որու կերպարանքը հեռուէն և վերջալոյսին բոլորօվին անծանօթ չերեւցաւ իբրն: Պուլաթիւէլ թէն զինով՝ անսխալ եւ յատակ լիլողաւթիւն մը ու-

նէր, պաշտպանողակտն զինքը այն ամէն անձերու համար որոնք քիչ մը կոիւ ունին օրինադար կարգաւորութեան կետ:

— Ինձի կուդայ թէ սա մարդուն նման բան մը տեսած եմ, բայց ո՞ր սատանային ծոկը տեսած եմ, հարցուց ինքնիրեն:

Սակայն բան մը չիրցաւ պատուիմանել ինքնին. բաւաւ միայն թէ ան կը նմանէր մէկու մը որու հետքը իր մաքին մէջ մնացած էր անորոշապէս:

Բայց Պուլաթիւէլ չյաջօղելով բմբոնել նոյնութիւնը, համեմատառութիւններ ու հաշիւններ ըրաւ: Այս մարդը տեղացի չէր: Դուրսէն եկած էր: Հարկաւ հետի եկած էր, զան զի այս միջոցին ամենեւին հասարակային կառք մը չանցնիք Մօնֆէրմէլլէն: Գիշերն ի բուն քաղած էր: Ո՞ւրիէ կուգար: Մօտ տեղէ մը, վասն զի զի պայտասակ ունէր ոչ ալ ծրար: Անշուշտ Բարիզէն: Ի՞նչ բան ունէր այս անտառին մէջ. ինչո՞ւ այս քան կանուելի հօն կը գտնուէր. ի՞նչ ընելու եկած էր:

Իւլութիւէլ գանձը բերաւ միտքը: Այնքան պընգեց իր լիւզութիւնը որ վերջապէս կրցաւ ազօտ կերպով մը յիշել թէ շատ տարի առաջ արդէն ասանկ զգուշութեան նշան մը եւս ունեցած էր մարդու մը նկատմամբ որ թերեւս այս մարդն էր:

Այսպէս խորհելով նոյնիսկ իր խորհրդածութեան կշխոին ներքեւ ծոած էր զլսւիը. բնական այլ ոչ այնքան հանճարեղ բան: Երբ վեր ըրաւ գլուխը, ա'լ բան մը չկար: Մարդը անհետ եղած էր անտառին և մթնչագին մէջ:

— Կրողը տանի, բաւ Պուլաթիւէլ, պիտի զըտնեմ զինքը: Երեւան պիտի հանեմ սա թաղեցիին թա-

զը: Բաթրօն Մինէթի սա թափառականը պատճառ մը անի, պիտի հասկնած թէ ինչ է պատճառը: Իմ անտառիս մէջ երբ մէկը գաղտնիք մը կ'ունենայ. պէտք է որ գիտնամ ինչ ըլլալը:

Իր բրիչը առաւ որ խիստ սուր էր:

— Անա բան մը որով հոգն ու մարդ կը խուզարկուի, մրմոց:

Եւ՝ գերձան մը ուրիշ գերձանի մը կապելու պէս՝ կրցածին չափ ստոքերը մէկը միւսին ետեւէն յարելով այն ուղեգծին մէջ ուրկէ մարդը պարտաւորած էր երթալ, սկսու քայլել անտառին մէջին:

Հարիւր քայլի չափ առնելին ետք, արեւը որ կ'սկսէր ծագիլ օգնեց իրեն:

Հո հոն աւազին վրայ քայլի հետքեր, կոխկրառած խոտեր, ճնշուած աւելուաներ, մացթոններուն մէջ ծուծ նորածիլ օսակը՝ որոնք արթննալով ջգուուզ ազուոր կնոջ մը թեւերուն պէս կանգ կ'առնէին շնորհալի համրութեամբ մը՝ տեսակ մը հետք ցուցուցին անոր: Պուլաթրիւէլ այս հետքը բռնելով յառաջացաւ, ապա կարսնցուց զայն. Ժամանակը կ'անցնէր: Աստամին դէպի ներսը յառաջացաւ քիչ մը եւս, եւ տեսակ մը բլուրի վրայ հասաւ: Կանուխ ելլող և հեռուէն կիրրի եղանակը սուլելով արահետէ մը անցնող որորդ մը ծառի մը վրայ մազլցելու գաղտափարը տուաւ Պուլաթրիւէին: Սա թէև ծեր, բայց արագաշարժ էր: Թիթրի և Պուլաթրիւէլի արժանի բարձրաբերձ ոփի մը կար հոն: Պուլաթրիւէլ այս ծառին վրան ելաւ բարձրանալով որքան որ կոնար:

Հաւ էր գոզափարը: Պուլաթրիւէլ՝ զիտելով առանձնութեան այն կողմը ուր անտառը բոլորովին խառնիսուան և վայրենական է՝ մանկարծ մարդը տեսաւ:

Հազիւ նշմարած էր մարդը, և ահա կրկին աներեւոյթ եղաւ տն:

Մարդը անծառ տեղ մը մտաւ կտմ լաւ եւս է ըսել սպրզեցաւ, այս անծառ տեղը բաւտկան հեռու էր և մեծ ծառերէ պահուած, բայց Պլութամբւէլ շատ ազէկ կը ճանչնար զայն, վասն զի հոն՝ երկայն քարերու մեծ դէզի մը քով՝ հիւանդ կասկենի մը նշմարած էր, որ բուն կեղեւին վրայ գամուած զինկէ տախտակավ մը դարձմանուէր էր: Ան տօքին այս անծառ տեղը այն վայրնէ որ ժամանակաւ Պլարի, կալուածքը կ'անուանուէր: Հարկաւ տակաւին տեղն է քարերու գէզը որ չեմ գիտեր ի՞նչ բանի գործածուելու սահմանուած է և որ երեսուն տարի առաջ հոն կը տեսնուէր: Ոչինչ կը հաւասարի քարերու դէզի մը երկարակեցութեան: Եթէ ի բաց առնեն ք ցցապատնէշի՝ մը երկարակեցութիւնը: Առժամանակեայ են անոնք, բայց կ'ապրին շարունակ: Ի՞նչ զարմանալի պատճառ տեսելու համար,

Պուլաթրիւէլ՝ ուրախութեան արտգութեամբը անմիջապէս վարը գտաւ ինքզինքը՝ աւելի իյնտուզ քան թէ իջոնլով ծառէն: Որդը գտնուած էր. հիմա անսառնը բռնելու վրա էր: Հաւանական է թէ հոն էր այն համբաւաւոր գանձը զոր երաշղած էր ինք: Պըզափի գործ մը չէր մինչեւ այն անծառ վայրը հասնիլը:

Եթէ կազմուած շաւիզներէն երթար, ճիշդ քառորդ մը պիտի անցնէր, վասնզի հազարումէկ օճաձեւ և դիմազիք պայուններ ունին անոնք:

Եթէ ուղիղ զիծը բռնելով թփուաքէն անցնէր, ճիշտ կէս ժամու կը կարօտէր, վասնզի այս թփուաքը տարօրէն հոծ, խիստ վշուտ և նտիսայարձակ է: Պուլաթրուէլ ասիկա չհասկնալովը մեծապէս սխալեցաւ:

Աւզիղ զիծին հաւատաց . անսութեան յարգելի պատրանք մըն է ասիկա , բայց շատ մարդերու կորստեան պատճառ կ'ըլայ : Թփուտքը թէեւ խիստ դժուարամատչելի էր , բայց Պուլաթրիէլ կարծեց թէ այն է լաւզային ճամբան :

— Դայլերուն Ռիվոլիին փողոցին երթամ , ըստու Պալաթրիէլ՝ թէեւ խոտորնակի երթալու վարժուած՝ այս անդամ ուղղապէս երթալովը սխալեցաւ : Մացաներու կորին մէջ նետուեցաւ համարձակութեամբ :

Մաքսուեցաւ փշադափնիներու , եղիձներու , սպիտակ դժնիկներու , վայրի վարդերու , ուղտափառչերու , խիստ ցասկատ մորենիներու հետ և սաստիկ զեղեքուեցաւ :

Տերաւ որ ջուր կար հեղեղատակն վարը , և սախուեցաւ անկէց ալ անցնիլ :

Քառասուն բօպէին ետք Պլորիւ վայրը հասաւ , քրտինքէն ոզողուած , ջուրէն թրջուած , շնչառապ՝ կեղեքուած և վայրենադէմ :

Ստկայն ոչ ոք կար հոն :

Պուլաթրիէլ դէպի քարերուն դէզին քով վաղեց : Նէզը իր անկէն ոչ շարժած , ոչ առնուած և տարուած էր :

Իսկ մարդը անհետ եղած էր անտախն մէջ : Խօյս առւած էր , բայց ո՞ւր , ո՞ր կողմէն , ո՞ր թաւուտքին մէջը : Գուշակելր անկարելի էր :

Եւ աւելի կսկզալին սա էր որ քարերու դէզին ետեւր , զինկէ տախտակ ունեցող ծառին առջեւը դեռ նոր փորուած հող , մոցուած կամ ձգուած բրիչ մը և ծակ մը կար :

— Գո՞զ , պօտաց Պուլաթրիէլ իրը սպանալիք երկու կոռուփները հորիզոնին ցուցնելով :

Դ Հ Ո Ւ Խ Բ .

ՄԱՐԻՈՒՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԵՆ

ԵԼԿԵԼՈՎ ՀԱՏԱՆԵԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
Կ Հ Պ Ա Տ Ր Ա Ս Ս Ո Ւ Ի Ի

Երկար ժամանակ Մարիուս ոչ մեռաւ , ոչ ալ բուժուեցաւ : Շաբաթներով տենդ ունեցաւ բանդագուշանք-վ . նաև ուղեղային բաւական ծանր ախտանշաններով զօր զլիսուն վերքերուն սասանումները պատճառած էին աւելի քան թէ բուն իսկ վերքերը :

Շատ դիշեր մինչեւ առաւ Գօդէթին անունը առւաւ կրկնելով և երեքներով տենդին սոսկալի շաղակատութեամբը և հոգեվարքի տիսոր յունեաւութեամբը : Քանի մը վերքերու լայնութիւնը սպանական վտանգ մը եղաւ , վասնզի լայն վերքերու թարտիները կրնալին միշտ ծծուի և հետեւարար մոցընկել հիւանդը մթնոլորտային ինչ ինչ ազդեցութեանց ներքեւ :

Ամէն անգում որ օդը փոփոխութիւն մը կրէր , կամ փոքրացն մըրիկ մը կ'ելլէր , բժիշկը կը վախնար : Մանաւանդ թէ թող վիրաւորը ամենեւին յուղմունք մը չունենայ , կը կրկնէր ան : Վերքերը խառնակ և դժուարին կերպերով կը դարմանուեին , վասնզի այն ժամանակ տակաւին երեւակայուած չէր սպելակները և կտաւները աշիրոթոյցով հաստատելուն կերպը :

Նիզոլէթ սպասուհին պարօյդ շինելու համար անկողնի սաւան մը պատահց , ձեղունի մը պէս մեծ անկողնի սաւան մը պատահց :

սաւան մը, կ'ըսէր ան։ Վէրքերը քլորաջուրով և արծաթի բորակածով լուսալը մեծ դժուարութեամբ կըրցաւ քանօէրին առաջքը տոնել։ Քանի որ վտանգը շարունակւեցաւ, Պ. Ժինօրման իր թոռանը սնարին քով ահարեկ կենալով Մարիուսին պէս եղաւ, այսինքն ոչ մեռած, ոչ ալ կենդանի։

Ամէն օր, և երթեմն ալ օրը երկու անգամ սպիտակահեր և խիստ մաքուր հագուած պարոն մը—այս էր զանապանին ըրած նկարագրութիւնը—Պ. Ժինօրմանին տունը գտլով վիրաւորին որայ աեզեկութիւն կ'առնէր, և վերքերը դաշմանուելոն համար մեծ ծրար մը պատրոյդ կը յանձնէր։

Վերջապէս սեպտեմբեր 7ին, այսինքն Մարիուսի իր մեծ հօրը տունը կիսամեռ բերուած դաւալի դիշերէն ճիշտ չորս ամիս ետքը բժիշկը յայտնեց թէ ա՛լ կ'երայխաւորէր վիրաւորին կեանքը։ Ապաքինութիւնը ծրագրւեցաւ։ Սակայն Մարիուս երկու ամիսէն աւելի ևս պարտաւորեցաւ երկայն աթոռի մը վրայ երկնցած կենալ՝ անրտկին խորտակումէն արտադրուած դիպումներուն պատճառաւ։ Միշտ կ'ըլլայ առանկ վերջին վերք մը որ չուզեր գոցուիլ և որ դարմանները կը մշտենջանաւորէ ի մեծ ձանձրոյթ հիւանդին։

Սակայն այս երկարատեւ հիւանդութեան և ապաքինութեան չնորհիւ Մարիուս դատաստանական հալածումներէ ազատեցաւ։ Ֆրանսուի մէջ բարկութիւնն մը, նաև հասարակային բարդութիւնը վեց ամիսէն աւելի չի տեւեր։ Ընկերութեան արդի վիճակին մէջ ապրատամբութիւններէ ետք աչք գոցելու հարկը կ'զգացուի։

Զմռնանք լինել նաև թէ սոտիկանութեան պատճեայ Ժիսպէի անվայել հրամանագիրը սրով բժիշկնե-

րուն կը հրամայէր վիրաւորները մատնել՝ հասարակաց կարծիքը զայրացուցած, և ոչ միայն հասարակաց կարսիքը այլ նաև ամենէն առաջ թագաւորը զայրացուցած ըլլալով, վիրաւորները այս զայրոյթէն պատըսպարուեցան և պաշտպանուեցան, և պատերս զմական ատեանները չնամարձակեցան անոնց և ոչ մէկը անհանգիստ ընելու, ի բաց առեալ այն վիրաւորները արոնք կորիւն մէջ կալանաւորուած էին։ Ուստի հանդարա նաև ձգեցին Մարիուսը։

Պ. Ժինօրման նախ ամէն տեսակ անձկութիւններով և տակա ամէն տեսակ հիացումներով գրաւուեցաւ։ Մած զժուարութեամբ կարելի եղաւ արգելել զայն որ զիշերները վիրաւորին քով անցնէ։ Իր մեծ թիւնաթուոր Մարիուսին անկօղնին մօտ բերել տուաւ։ պահանջեց որ աղջիկը տունին ամենէն ընտիր ճերմակեղիններուից շնոէ Մարիուսին վերքերուն համար պէտք եղած բարձրինները և կապերը։ Օրիորդ Ժինօրման իր խոհած և անդրանիկ անձ ընտիր ճերմակեղինները խընտիր միջնորդ գտաւ, հաւատացնելով սակայն իր հօրը թէ կը հնազանդէր իրեն։ Պ. Ժինօրման չհուանեցաւ որ իրեն բացատրեն թէ պատրոյդ շնուրու համար հաստկուարը հոլանտական աղմիւ կտաւէն և մաշուած կը տան ալ նոր կտաւէն աւելի աղէկ է։ Ամէն անգամ որ հարկ կ'ըւրար Մարիուսի վերքերուն սպեղանիները և կապերը փոխել և նայիլ։ Պ. Ժինօրման ներկայ, իսկ Օրիորդ Ժինօրման ալ ուօթխածութեամբ բացակայ կը գտնուէր։ Երբ մեռած միսերը մկրատով կը կտրուէին, այ, այ, կ'ըսէր ծերուկը։ Խիստ սրտառուչ բան մըն էր տեսնելը թէ ան իր ծեր ունտկան մեզմ զողդոջումովը ինչպէս թաս մը օշարակ կուտար

վիրաւորին։ Հաղարումէկ հարցութեր կ'ընէր բժիշկին,
և չէր նշմարեր թէ միեւնոյն հարցումները կը կրկնէր։

Այս օրը որ բժիշկը Մարփուտին վտանգէ ազատ
ըլլալը իմացոց, ծերուկը ուրախութիւնը համակռւած
բանդագուշեց։ Վաթսուն Փրանք տուաւ դանապանին։
Երեկոյին իր սենեակը վիրադառնալով յեցէկի պար
մը պարեց։

Ապա ծերազրեց աթոսի մը վրայ և Պաստ՝ որ կի-
ուաբաց դաւէն կը դիմէր զայն՝ կարծեց ապահովապէս
նշմարել թէ կ'աղօթէր ծերուկը։

Պ. Ժիշնորման մինչեւ այս ատեն գրեթէ հաւատա-
ցած չէր Աստածոյ։

Ամէն անգամ որ վիրաւորին վիճակը նոր բարւա-
քում մը կ'առնէր, բարւոքում որ հետզհեաէ կը ծրա-
գրուէր, մնձ հայրը ուրախութենէն այլանդակութիւն-
ներ, մեքենայական շատ մը հրճուալի գրքնէր կ'ընէր։
Սանդուխներէն վեր վար կ'ելեւէջէր առանց զիտնալու
թէ ինչո՞ւ կ'ելեւէջ։ Դրտցուէր մը, սակայն աղուոր
դրացուէր մը բոլորովին ապուշ կրթեցաւ առաւ մը
մեծկակ ծաղկենիունջ մը ընդունելով։ Դրկողն էր Պ.
Ժիշնորման։ Այս առթիւ ամուսինը նախանձէն կոիւ ը-
րաւ կնոջը հետ։ Պ. Ժիշնորման իր սպասուհին Նիզո-
ւեթը ծաւնկերուն վրայ տանել կ'ուզէր։ Պարոն Պատոն
կ'անուանէր Մարփուտը։ Կեցցէ Հանրապետաւթիւնը
կը գոչէր։

Ամէն բազէ բժիշկին կը հարցունէր։ Ա՛լ վտանգ
չունի, այնպէս չ։ Մարփուտին կը նայէր մեծ մօր մը
յատուկ նայուած քով։ Քուրզուրանօք կը գիտէր երի-
տասարդը երբ կը ճաշէր ան։ Ա՛լ չէր ճանչար ինքզին-
քը, ա՛լ բանի մը տեղ չէր դներ ինքինքը։ Մարփուտն
էր առան տէրը, ծերուկին ուրախութեան մէջ իշխանու-

թենէ հրաժարում կար, իր թոռն էր ան։

Իր այս բերկութեան մէջ մանկանց ամենէն պատ-
կառելին էր ան։ Վախնալով թէ դուցէ կը յոպնեցնէ
կամ կը ձանձրացնէ նորարոյժը, ետեւը կը կենար ո-
նոր ժպտելու համար։ Գոհ, զուարթ, շատ ուրախ,
սիրուն և երիտասարդ էր ան։ Իր սպիտակ մազերը
անոյլ վեհութիւն մը կուտային այս զուարթ լոյսին
զոր ունէր իր երեսին վայ։ Պաշտելի է վայերչութիւնը
երբ եր խառնուի խորշոմներուն հետ։ Երբ ծերութիւնը
կը փթթի, չզիտեմ ի՞նչպիսի արշալոյսով մը կը փող-
փողի։

Իսկ Մարփուտ դարմանուելով ու խնամուելովը
հանդերձ անխօսիտ գաղտփար մը ունէր, այսինքն
Գօղեթ։

Տենդէն և բանդագուշնքէն ազատելն ի վեր ա՛լ
չէր արտաքերէր այս անունը, և կրնար կարծուիլ թէ
ա՛լ չէր մաածեր անոր վրայ։ Մարփուտ կը լոէր, վասն
զի հոգին այս անսանին հետն էր։

Եէր զիտեր թէ ինչ եղած էր Գօղեթ։ առ լա Շան-
վրիի փողոցին բոլոր դէպքը ամպի մը պէս էր իր յի-
շողութեան մէջ, գրեթէ անորոյ ստուերներ կը ծփային
իր մաքին մէջ, այսինքն իշոնին, Կավուլ, Մապէօֆ,
Թէնարտիէները և պատնէշին մոխին հետ տիրուպէս
խառնուած իր ամէն բարեկամները, այնպէս կը թուէր
երեն թէ Պ. Ֆուլգրամնին այս արխնաբոյր արկածէն
ատրօրինակ կերպով անցնիւր փոթորիկի մը մէջ հան-
գուց մըն էր։ Իր կենդանաւթեանը մասին ա՛լ բան մը
չէր հասկնար, չէր զիտէր թէ ո՛գ և ի՞նչպէս ազատած
էր զինք. իր բոլորափքը գտնուողներն ալ չէին զիտեր
որմէ և ինչպէս ազատուիր, բառած էր իրեն միայն
թէ զիշեր մը Ֆիլլ տիւ Գալվէր փողոցը բերսւած էր

Կրկանիւով մը : Անցեալը, ներկան, ապառնին, ամէն բան ո'լ անորոշ գտղափարի մը մառախուղին կը նմանէր իր մտքին մէջ : Բայց այս մառախուղին մէջ անշարժ կէտ մը, յստակ և ճիշդ ծրագիր մը կ'երեւար, բան մը կար որ կրանիթեալ էր, որոշում մը, կամք մը կար որ էր Գօղէթը գտնել : Մարիուսին համար կեանաթի գաղափար չէր զանազանուեր Գօղէթի գաղափարէն. սրտին մցջ վճառ էր չընդունիլ մէկը առանց միւսին, և անդրդուելի կերպով մը որոշած էր իր աներեւութեալ Եղեմին վերադարձր պահանջել մեծ հօրմէն, ճակատագրէն, դժոխէն, վերջապէս որմէ որ պիտի ուզէ զինքը կենդանի մնայու բոնադատել : Այս վերադր խոշնդուաներ ունէր . զոր Մարիուս ինքն ալ զիտէր :

Պարտգայ մը ստորագծենք հոս . իր մեծ հօր բոռ որ հոգատարութիւններն ու բոլոր խանդաղատանքը զայն վաստկած չէին, այլ սաստկապէս յուզեն էին : Նախ, վասնզի Մարիուս չէր գտեր այս ամէն հոգատարութեանց և գուրգուրանաց գաղանի պատճառը, երկրորդ, վասնզի իր հիւանդային մտախսոհութեան մէջ՝ որտնք գուցէ տենդային էին առկաւին՝ չէր վըստահեր ալս անուշութիւններուն, կարծելով թէ զինքը նոււաճելու նպատակ ունեցող տարօրինակ և նոր բան մըն է այն, հետեւարար անտարբեր կը մնար անոնց նկատմամբ : Մեծ հայրը պարապ տեղը կը վատնէր իր ծերունական խեղճ ժայիտը : Մարիուս կ'ըսէր ինքնիրեն թէ քանի որ լիսօնիր ինք և հնազանդութեամբ կը վարուի, լաւ էր այս ժպիտը, թէ սակայն՝ եթէ Գօղէթին խնդիրը բացուելու ըլլայ՝ ուրիշ դէմք մը պիտի գտնէ և թէ մեծ հօրը բուն դիրքը երեւան պիտի ելէ . թէ այն ատեն խիստ բաներ պիտի ըլլան, այսինքն ընտա-

նիքի հարցումներու վերաճում, վիճակներու համեմատութիւն, ամէն տեսակ հեգնութիւններ ու միանգամայն ամէն առարկութիւններ . Ֆօլլըվան, Գուրլըվան, հարստութիւն, աղքատութիւն, Թշուառութիւն, վիզը քար, ապագայ : Բա՛տն դիմազրութիւն, հետեւութիւնն ալ մերժում : Մարիուս յառաջուց կը խստանար :

Մանաւանդ թէ քանի որ Մարիուս կ'առողջանար, իր հին տրտունջները վերստին կ'երեւային, յիշողութեանը հին խոցերը նորէն կը բացուէին, դարձեալ միտքը կը բերէր անցեալը, Բօնմէրսի գնդապետը՝ Պ. Ժիլնօրժանին և իր մէջտեղը կը կանգնէր վերստին . կ'ըսէր ինքնիրեն թէ չըր կրնար որ և է աղէկութիւն յուսակ այն անձէն որ այնքան անիրաւութեամբ և այնքան խօսութեամբ վարուած էր իր հօրը հետ : Եւ առողջութեան հետ տեսակ մըն ալ դառնութիւն կ'ստանար վերստին իր մեծ հօրը դէմ : Ծերունին անոր այս վիճակէն կը տառապէր մեղմիկ :

Պ. Ժիլնօրժան՝ կը նշմարէր որ Մարիուս իր տունը բերուելէն և խելքը գլուխը գալէն ի վեր և ոչ իսկ անգամ մը «հայր իմ» ըսած էր իրեն. սակայն ծերունին ասիկա նշմարելովը հանդերձ բան մը յայտնած չըր այս մտանի : Ստոյդ է թէ Մարիուս պարոն չըր ըսեր իրեն, բայց իր խօսքերուն մասնաւոր դարձուածք մը տալով ոչ շպարոն և ոչ ալ «հայր իմ» սոելու միջոցը կը զանէր :

Ճգնաժամ մը կը մօտենար յայտնապէց : Մարիուս փորձ մը ընկելու համար բուն պատերազմը ոկսելէն առաջ սկզբնական յարձակում

մը ըրաւ, ինչպէս որ գրեթէ միշտ կը պատահի այս պիսի պարագաներու մէջ։ Այս սկզբնական յարձակումը զգուշութեամբ շարժիլ կ'անուանուի։ Առաւ մը Պ. Ժիլօրման չփառեմ ինչպէս եղաւ, ձեռքը անցած լրագրի մը առթիւ թեթևապէս խօսեցաւ Գօնվանսիօնի նկատմամբ և արքայականներու յատուկ ածական մը ա ձակեց Տանթօնի, Աէն Ժիւթիւ և Թօպէսրիէրի վրայ։ — 93ի մարդերը տիտաններ էին, ըստ Մարիուս խըստութեամբ։ Ծերունին լսեց, և այն օրը մինչեւ իրի կուն բան մը չըսաւ։

Մարիուս՝ միշտ մտքին մէջը ունենալով իր առաջին տարիններուն անողոքելի մած հայրը՝ այս լուսութեան մէջ բարյութեան բուռն ամիսովում մը տեսաւ, սաստիկ կուիւ մը գուշակեց անկէց և իր կուիւ պատրաստութիւնները աւելցուց մտքին թաքուն խորշեցուն մէջ։

Որոշեց որ եթէ մերժուի իր առաջարկութիւնը՝ սպեղանիները և կապերը վերքերուն վրայէն հանէ, անրակը քայլուիէ, դեռ բոյժ չգտած վերքերը բոլորով վին բաց և անկատ թողու և մերժէ որ և է անունդ։ Մարիուսի վերքերը իր պատերազմի պաշարներն էին։ Կամքն էր Գօղեթը ունենալ կտմ մեռնիլ։

Յարմար վայրկեանին սպասեց հիւանդին սմսեղուի համբերութիւնը։

Եկաւ այս վայրկեանը։

ԳԼՈՒԽ Գ.

ՄԱՐԻՈՒՍ ԿԸ ՑԱՐՉԱԿԻ

Օր մը օրիորդ Ժիլօրման մինչդեռ դարանին մարմարին վրայ սրուակները և թասերը կարգի կը գնէր, ծերունին՝ Մարիուսին վրայ ծռելով իր ամենէն դորովալի ձայնովը կ'ըսէր անոր։

— Քեզի բան մը ըսե՞մ, իմ սիրելի Մարիուսին, եթէ քու տեղդ ըլլալի, հիմա փոխանակ ձուկ ուտենամիս կուտէի։ Տապկած լեզուակ մը անշուշտ պատուական բան մըն է նորաբոյժի մը համար, բայց հիւանդը ոտք հանելու համար լաւ կողիկ մը պէտք է։

Մարիուս՝ իր բոլոր ուժերը վերսախն ստացած լը-լալով ժողվեց, կանդ առաւ իր նստած տեղը, երկու պրկուած ձեռքերը իր անկողնին սաւանին վրայ կոթընցուց, մեծ հօրը երեսը նայեցաւ ուզզակի, և սօսկուի կերպարանք մը առնելով ըսաւ։

— Ատիկա զիս կը դրգէ բան մը ըսելու քեզ։

— Ի՞նչ։

— Կ'ուզեմ կարգուիլ։

— Արդէն գիտէի, ըստ մեծ հայրը։ Եւ քրքիլ

մը արձակեց։

— Ի՞նչ. ի՞նչպէս գիտէիր։

— Ալո՛, արդէն գիտէի։ Պիտի առնես զեռահասաղիկը։ Թշուառներ

Մարիուս՝ ապօչ կրթելով և անհնարին բերկրութեամբ գրաւուելով՝ մարմնավին սարսռեցաւ:

Պ. Ժիշնօրման շարօւնակնց.

— Այս՝ քուկդ պիտի ըլլայ գեղանի և աղւոր աղջիկդ: Ամէն օր մեծ պարօնի մը կերպարանքն առած հօս կուգայ քու վրայօքդ տեղեկութիւն առնելու համար: Վիրաւորուելէդ ի վեր այդ պզտիկ աղջիկդ իր ժամանակը լալով և վէրքերուդ համար պարոյդ շինելով կ'անցնէ: Տեղեկութիւն առի: Օմ Արմէ փողոցը. թիւ 7 տաւնը կը բնակի ան: Ա՛հ, ահա բացուեցաւ խնդիրը: Ա՛հ, քանի որ կ'ուզես այդ աղջիկը. քուկդ պիտի ըլլայ. պզտիկը զրաւեր է քեզի: Պզտիկ դաւադրութիւնդ ընելով, ինքնիբնդ ըսած էիր.— Բացէ

բաց միտքս պիտի յայտնեմ սա մեծ հօրը, ինամակալութեան և Տիրէքթուարի ժամանակէն մնացած սա մոմեային, սա հին գեղանիին, առ ժամանակաւ վաելչասէրին որ հիմա ծեր է: Ան ալ թեթեւութիւններ, սիրուհիներ, կրիզէթներ և Գօզէթննը ունեցաւ ատեն մը. ան ալ մեծ շուայլութիւններ ըրաւ, թեւեր, առաւ, գարնան հացէն կերաւ, պէտք է որ յիշէ այս ամէնը: Պիտի տեսնենք: Պատերազմ: Ա՛հ, գիտես ո՛ւր է տկար կողմօ, և հօն կը յորձակիս: լա՛ւ. կողիկ մը կ'առաջտրկես քեզ, իսկ դու կը պատասխանես. Աղէկ սիտքս եկաւ, կ'ուզեմ կարգուիլ: Անցումն ալ ահա ասա՞նկ կ'ըլլայ եղեր: Ի՞նչ. կը յուսալիր թէ ատանկ չնչին բանի մը համար վէճ պիտի հանէի: Ուրեմն չէր գիտեր թէ ծեր վատ մըն եմ: Ասոր ի՞նչ կ'ըսես: Հարկաւ կը զայրանաս: Մեծ հայրդ քեզմէ աւելի աւանակ գտնէլ, ասիկա և ոչ իսկ մտքէդ կ'անցնէր. պարապ տեղը պատրաստած եղար այն ատենաբանութիւնը զոր ինձ պիտի ընէիր. պարոն փառաբան, հետեւաբար,

սիրագ նեղացաւ անշուշտ: Գնա՛ կտաղէ, աւելի եղ կտպեմ: Ուզածդ կ'ընեմ, և յօյսդ ի կերեւ կը հանեմ, տւանակ: Մտիկ ըրէ: Տեղեկութիւններ առի, վասնդի ես ալ օմսեղուկ եմ. աղջիկը զմայլելի է, նիզակաւորին նկատմամբ ըսուածն իրաւ չէ, շատ մը պատրայդ շննեց քեզի համար, գոհար մըն է ոյդ պատանուհին. կը պաշտէ զքեզ:

Եթէ մեռնէիր, երեքնիս մէկ մեռած պիտի ըլլայինք. իր դագաղը իմինիս հետ պիտի տարուէր: Երբ բարուքուեցաւ առողջական վիճակդ, միտքս դրած էի պարզապէս անկողնիդ քով բերել տալ դայն, բայց վէպերու մէջ միայն տեսնուած բան է որձակ համարձակ նորատի աղջիկները բերել այն աղուոր վիրաւորներուն անկողնին քով օրոնք սիրելի են իրենց: Ասանկ բան չըլլար: Ի՞նչ պիտի ըսէր մօրաքոյրդ եթէ բերել տայի սիրուհիդ: Բարեկամ, զրեթէ միշտ մերկ էիր բոլորովին: Նիզոլէթ պահ մը չիենացաւ քովէդ. հարցուր անոր թէ միթէ կարելի բան էր որ կին մը գտնուէր քովդ: Հապա բժիշկը ի՞նչ պիտի ըսէր: Ազուոր աղջիկ մը տեսնը բուժող դեղ մը չէ: Ի՞նչ և է, հիմա որ աղէկցար. ա՛լ գոցենք: Խօսքը, զործը եղած, կատարուած, լմացած է, ա՛ռ աղջիկը: Այսպէս է իմ անգիտութիւնս: Ի՞նչ մեղքս պահեմ, տեսայ որ չէիր սիրեր զիս, ուստի ըսի. Ի՞նչ կրնամ ընել արդեօք օրպէսզի սա անասունը սիրէ զիս: Ապա ինքնիբենս պատասխանեցի. Դէն, պզտիկ Գօզէթս ունիմ պատրաստ, տամ զինքն անոր, այն ատեն Մարիսւս պիտի պարտաւորի թիւ մը սիրել զիս կամ թէ ըսել ինձ չսիրելուն պատճուը: Ա՛հ, հարկաւ կը կարծէիր թէ ծերը կրակուրոց պիտի կտրի, պիտի պոռպառ, ոչ պիտի գոչէ և զաւազանը պիտի վերցնէ այս ամէն արշալոյսիրուն վրայ:

Ամենեւին, բարեկամ, Գոզէթը կ'ուզես, լա՛ւ, սէր ու-
նիս, լա՛ւ: Իմ ալ ուզածս ատ է: Բարեհաճեցէք տ-
մուսնանալու, պարսն: Երջանիկ եղիր որդեակ իմ տ-
մենասիրելի:

Մերունին այսպէս խօսելէն ետք ոկտաւ հեծկւ-
տալ:

Եւ Մարիուսին գլուխը բռնելով ծերունակոն
կուրծքին վրայ սեղմեց երկու ձեռքերովը, և երկուքն
ալ սկսան լալ: Յետին երանութեան ձեւերուն մէկն
ալ այս է:

— Հա՛յր իմ, գոչեց Մարիուս:

— Ահ, ուրեմն կը սիրես եղեր զիս, ըստ ծերու-
նին:

Անպատում վայրկեան մը անցուցին: Մերունին և
երիտասարդը կը փղծէին և չէին կրնար խօսիլ:

Վերջապէս ծերունին թոթովեց.

— Օ՞ն, ահա բացուեցաւ սիրաը. հայր իմ ըստ
ինձ:

Մարիուս գլուխը մեծ հօրը զիրկէն քաշելով ըստ
մեղմովին:

— Բայց, հալր իմ, հիմա որ աղէկ եմ, կարծեմ
թէ կրնամ տեսնել զինքը:

— Աս ալ արդէն պատրաստուած է. վազը պիտի
տեսնես զինքը:

— Հա՛յր իմ:

— Ի՞նչ է:

— Ինչու այսօր չտեսնեմ:

— Լա՛ւ, թող այսօր ըլլայ: Այսօր պիտի տեսնես:
Երեք անգամ «հայր իմ» ըսիր ինձ. ատոր փոխարէն
պէտք է որ փափաքը կատարուի: Հիմա ասոր ճարը
պիտի նայիմ: Դոզէթը պիտի բերեն: Ուզածդ պատ-

րաստուած էր արդէն, կ'ըսեմ քեզ: Այս բանը արդէն
բանահիւսուած է: Անտրէ Շէնիէի «Նորատի Հիւանդ»
ըսուած եղերերգութեան վախճանն է այս, Անտրէ Շէ-
նիէի կ'ըսեմ, զոր մարթեցին 98ին չարագո... տի-
տանները:

Պ. Ժինօրման կարծեց նշմարել թէ Մարիուս թե-
թեւակի յօնքը կը պաստէ, թէև երիտասարդը՝ ձիշդ
խօսելով ա՛լ մտիկ չէր ըներ իրեն, վասնզի հիացմամբ
համակուած կը թուէր, և վասնզի աւելի Գոզէթին
քան թէ 93ին վրայ կը խորհէր: Մած հայրը Անտրէ
Շէնիէին անունը խիստ անպատճենութեամբ յիշելուն
վրայ գողակով, արտգապէս կրկնեց.

— Մորթեցին ձիշդ բուը չէ: Ստուզը ստ է թէ
յեղափօխական մեծ հանձարները որոնք անսրահալի է
թէ չարտախրտ չէին և որոնք, Աստուած վկայ, դիւ-
ցազներ էին, կարծելով թէ Անտրէ Շէնիէ քիչ մը կը
նեղէ զիրենք, զայն զիսա...: Այսինքն թէ ոյս մեծ
մարդերը, եօթը թերմիտորեանները, Հասարակաց փոր-
կութեան համար աղաւեցին Անտրէ Շէնիէին որ հաճի
մեկնելու...:

Պ. Ժինօրման՝ նոյն իսկ իր խօսքը իր կոկորդին
մէջ մնալուն համար՝ չկրցաւ շարունակել ըսելիքը.
Չկրնալով ոչ լմցնել և ոչ ալ յետո կոչել իր խօսքը.
և մինչդեռ իր աղջիկը Մարիուսին ետեւը բարձը կը
շակէր, ծերունին յուզմաւնքով տակնուվրայ
ըլլալով՝ իր հասակին ներած արագութեամբ ննջարա-
նէն զուրս նետուեցաւ, գուոր ետեւէն հրելով զոցեց,
և կաս կարմիր կտրած. շնչարզելութենէ խեղդուած,
փրփրած և աչքերը զուրց ցցուած ինքինքը բարեմիտ
Պասգին դիմացը գտաւ քիթ քիթի, որ նաևտահնեակին
մէջ կօշիկները կը ներկէր: Մերունին Բաղդը բանեց

օձիքէն և բուռն կատղութեամբ մը երեսին պօսար.
 — Աստուած վկայ, կ'երդնում'թէ այն աւազակ-
 ները սպաննեցին զայն:
 — Զո՞վ, պարոն:
 — Անտրէ Շէնիչն:
 — Անտրէ Շէնիչն:
 — Այսու, պարոն, ըսաւ Պասգ ահաբեկ:

ԳԼՈՒԽ Դ.

ՕՐԻՈՐԴ ՅՈՇՆԵՎԱՆ ՎԵՐՋԱՊԷՍ ԿԲ ՀԱԻՈՆԻ ԹԷ ԳԵՇ Ձ-
 Պ. ՅՈՇՆԵՎԱՆԻՆ ԹԵՒԻՆ ՏԱԿ ԲԱՆ ՄԸ ՈՒՆԵՆԱԼՈՎ
 ՆԵՐՍ ՄՏՏՆԵԼԸ

Գօղէթ և Մարիուս վերստին տեսնուեցան:

Թէ ի՞նչ եղաւ իրենց տեսութիւնը, զանց կ'ընենք
 ըսել: Կան բաներ զոր պէտք չէ նկարագրելու փորձը
 ընել: Այս բաներու թիւէն է արեւը:

Բոլոր ընտանիքը, նուև Պասգ և Նիգոլէթ Մա-
 րիուսին սենեակը հաւաքուած էին երբ մտաւ Գօղէթ:

Գօղէթ սենին վրայ երեւցաւ: Կարծես թէ լուսե-
 ղէն շրջանակի մը մէջն էր ան:

Ճիշտ նոյն միջոցին մեծ հայրը պիտի խնջէր, ձեռ-
 քը քթին վրաւ, քիթն ալ թաշկինակին մէջ մնաց, և
 վրայէն Գօղէթին նայելով:

— Պաշտելի, զաշեց:

Ապա շառաչիւնով մը խնջեց:

Գօղէթ արրշուաթեամբ համակուած, յափշտակ-

ուած, շուարած էր և երկինք կո թոէր: Կը իրաշէր
 պատանուհին, օրքան օր կարելի է խրաչիլ երանու-
 թենէ: Բոլորովին գունաս և ամօթանար կը թօթովէր
 ան, ուզելով Մարիուսին զիրկը նետուիր և չհամարձա-
 կելով: Կ'ամչնար սիրելու այն ան բազմութեան տու-
 ջեւ: Մարդիկ ողորմ չունին երջանիկ սիրահարներու
 համար, իրենց տեղը կը բեւեռուին կը մնան երբ տ-
 նանք մինակ մնալու ստիպողական փափաքը կ'ունե-
 նան: Ստկայն սիրահարները տմենեւին հարկաւորու-
 թիւն չունին մարդերու:

Գօղէթին հետ և իր ետեւէն սպիտականիր և ծան-
 րադէմ մարդ մը մտած էր, մարդ մը օր կը ժպտէր, և
 որ սակայն տարտամ և հսկեծալի ժպիտով մը կը ժըպ-
 տէր: Այս մարդը «Պ. Ֆուլրվանն էր». Ժան Վալֆանն
 էր ան:

Դոնապանին բառձին պէս շշատ մաքուր հագ-
 ուած», այսինքն բոլորովին սեւ և նոր զգեստներ հա-
 գած և սպիտակ փողկապ դրած էր:

Ամենեւին դոնապանին մտքէն չէր կրնար անցնիլ
 թէ Յունիսի 7ին իր գրան առջեւ երեւան ելլող ցըն-
 ցոտիներ հագած, տղմաշտղախ, սոսկալի, վայրենա-
 դէմ, դէմքը արիւնով ու տիղմով հածեռուած, և նուա-
 զուն Մարիուսը թեւերուն տակէն րոնող աճարկու
 դիտկիրն էր այս անրիկ քաղքենին, այս հաւանական
 նոտարը: Ստկայն իր դոնապանի հոտոտելիքը արթըն-
 ցած էր: Երբ Պ. Ֆուլրվան եկած էր Գօղէթին հետ,
 դանապանը չկրնալով համբերել՝ մեկուսի բասծ էր իր
 կնոջ. «Չեմ գիտեր ինչու միշտ կ'երեւակայեմ թէ ար-
 դէն տեղ մը տեսած եմ այս դէմքը»:

Պ. Ֆուլրվան՝ Մարիուսին սենեակին մէջ դրան
 քով կը կենար իբր առանձին: Թեւին տակ հաստկեկ

հատորի մը բաւական նման ծրար մը ունէր թուղթի մէջ պահուած : Պահարանին թուղթը կանաչեկ եւ կարծեմ թէ բորբոսած էր :

— Միթէ այս պարոնը միշտ առանկ գիրք կ'ունենայ թեւին տակ, հարցուց կամաց մը նիգոլէթին օրիորդ ժիշտուածան որ ոմենեւին չէր սիրեր զիրքեր :

— Ի՞նչ կ'ըլլայ եղեր, պատասխանեց միեւնայն ձայնով Պ. Ժիշտուածան որ լսած էր իր աղջկան հարցումը, գիտուն մըն է ան. ի՞նչ վկաս ունի. միթէ իրն է յանցանքը : Պ. Պուշար եւս՝ զոր ճանչցած եմ՝ առանց զրքի մը չէր քալեր բնաւ, եւ ասոր պէս միշտ հին մատեան մը ունէր կուրծքին մէջ :

Եւ բարեւելով ըստ բարձրածայն.

— Պ. Թրանչլըվան . . . :

Պ. Ժիշտուածան մասնաւորապէս չըրաւ այս անունի սխալը, բայց յատուկ անուներու մասին անուշագրութիւնը՝ ազնուապետական ձեւ մըն էր իրեն համար :

— Պ. Թրանչլըվան, պատիւ ունիմ առաջարկելու ձեզ թէ թուա Պատոն Մարիուս Բնիմէրսի համար կ'ուզեմ հարս առնել ինձ օրիորդը :

«Պ. Թրանչլըվան» խօնարհեցաւ :

— Ահա լմնցաւ, ըստաւ, մեծ հայրը :

Եւ դէպի Մարիուս եւ Գօղէթ դառնալով, երկու թեւերը բանալով եւ օրհնելով, գոչեց.

— Հրաման ունիք մէկզմէկ պաշտելու :

Երկու անգամ ըսել տալու հարկ չթողուցին : Եւ ի՞նչ հարկ. ճուղումը սկսաւ : Կամաց կը խօսէին, Մարիուս երկայն աթոռին վրայ կաթնած, Գօղէթ աւ քովը ոտքի վրայ կայնած, — Ո՛վ Աստուած իմ, վերջապէս ահա գտայ զքեզ, կը մրմնջէր Գօղէթ : Նոյն դու ես : Դուք էք, Միթէ լսուած բան է երթալ պա-

տերագմիլը : Բայց ինչո՞ւ գացիր : Սոսկալի բան մըն է այդ : Զորս տմիս շարունակ մեռած էի : Ո՛հ, միրաւի շարասրտութիւն մըն էր այդ կոփւին երթալդ : Ի՞նչ բորած էի ձեզի : Կը ներեմ այս անգամ, բայց մէյ մըն ու պիտի չընէք : Դեռ քիչ մը առաջ, երբ եկան ըսին մեզ որ գոնք, դարձեալ կարծեցի պիտի մեռնիմ, բայց ուրախութենէս պիտի մեռնէի, չէ թէ արտմաւթենէս : Եթէ զիտնացիր թէ ո՛բքան արտում էի : Ժամանակ չունեցայ որ հագուիմ, կարծեմ թէ սոսկալի պիտի երեւամ այս հագուստավու : Ի՞նչ պիտի ըսեն ծընողքդ սա քուրչի կտոր վկնոցս տեսնելով : Բայց ինչո՞ւ չէք խօսիր : Կը թողուք որ մինակ ես խօսիմ : Առաջուան պէս Օմ Արմէ փողոցը կը բնակինք : Կ'երեւայ թէ ուսդ սոսկալի բան մը եղեր էր : Ըսկէ ինծի թէ ձեռք մը կրնար մէջը մտնել : Ասկէ զատ կ'երեւայ թէ մկրաստով միսեր կտրեցին : Ատիկա ամէնէն աւելի սոսկալին է : Լացի, այնքան լացի որ ա՛լ աչք չունիմ : Այսքան ատապանքի դիմանալը զարմանալի բան մըն է իրաւ որ :

Չեր մեծ հայրը շատ աղէկ մարդ մը կ'երեւայ : Անհանգիստ մի ըլլաք ձեր արմուկին վրայ մի կոթընիք այդպէս, զգուշացէք որ ցաւ մը չպատճառէք ձեզի : Ո՛հ, ո՛րչափ երջանիկ եմ : Ուրեմն աւ լմնցաւ դժբախտութիւնը : Իրաւ որ անմիտ եմ բոլորովին : Նատ մը բաներ կ'ուզէի ըսել ձեզի : բայց ամէնն աւ մոռցայ : Կը սիրէք զիս միշտ : Օմ Արմէ փողոցը կը բնակինք : Պարտէզ չկայ : Բոլոր ժամանակս պատրոյդ շինելով անցութիւն Ահա՛, տեսէք պարոն, մատերս քիչ մը կօշկոտեցան, ձերն է յանցանքը :

— Հրեշտակս, կ'ըսէր Մարիուս : Լեզուին բառերուն մէջ «հրեշտակ» բառը միան

չկրնար մաշուիլ։ Սիրահարները այնքան անգթութեամբ կը գործածեն զայն որ ուրիշ որ և է բառ չէր կրնար դիմանալ։

Ապա սենեակին մէջ ներկայ գտնուաղներ ըլլալուն համար գաղրեցան խօսելէ, ա՛լ բան մը չըսին իրարու և բաւական սեպեցին մէկզմէկու ձեռքը բոնել մեղմիկ։

Պ. Ժիլնօրման գարձաւ դէպ այն ամէն անձերը սրոնք սենեակին մէջն էին և գոչեց։

— Նայեցէք, ի՞նչ կ'ըսեմ, բարձր խօսեցէք դուք։ Ավլուկ հանեցէք հոդ։ Օ՛ն, քիչ մը աղմուկ ըրէք, որպէսզի այս պատանիները կարենան հանդիսա շաղակրատել։

Եւ Մարիուսին և Գօղէթին մօտենալով կամաց մը ըստ։

— Դուդեցէք զիրտը։ Մի՛ նեղուիք։

Մօրաքայր Ժիլնօրման շուարումով մը կը գիտէր իր ծերունական տանը մէջ խօւժով այս լոյսը։ Ամենեւին յարձակողական չէր այս շուարումը. երկու հաւափալի նայող բուի մը գայթակղեալ և նախուանձոտ նայուածքը չէր այն բնաւ, այլ յիստնը եօթը տարեկան խեղճ անմեղուէի մը ապօւշ նայուածքն էր. պարապ անցած կեանքն էր այն որ յաղթանակի մը այսինքն սիրոյ կը նայէր։

— Անդրանիկ օրիորդ Ժիլնօրման, կ'ըսէր անոր հայրը, ըսած էի արդէն քեզ թէ օր մը այս բանը պիտի ահանես։

Պտհ մը լոին մնալէն ետք, վրայ բերաւ։

— Ուրիշներուն երանութիւնը նայէ՛։

Ապա դէպի Գօղէթ գարձաւ։

— Ո՛րքան աղւոր է, որքան աղւոր է եղեր։ Կրէզ մըն է ան։ Ծօ՛, շուտիկ, միայն քո՞ւկդ պիտի

ըլլայ ասիկա։ Ո՛հ, թշուառական, աղէկ պրծար ձեռքէս, բարեբաղդ ես եղեր, եթէ տանընինդ տարի նուազ ըլլար հատակա, պիտի մենամարտէինք քեղի հետ որպէսզի յազթօղը միայն ոնոր տէրը ըլլար։ Դէն, սիրահարած եմ քեզի, օրիորդ։ Բալորովին բնական բան։ Զեր իրաւունքն է այդ։ Ա՛ն, Ինչ գնդեցիկ, կոկիկ և սիրուն հարսնիք մը պիտի ունենանք։ Այն Տընի Տը Այն Սաքրըմանն է մեր թաղին եկեղեցին. բայց հրաման մը պիտի առնեմ օրպէսզի Այն Բոլ եկեղեցին պատակուիք։

Այս եկեղեցին լաւագոյն է, ճիզուիթներուն շինածն է. աւելի կօկիկ և սիրուն է այն. կարգինալ ու Պիրակի աղբիւրին զիմացի կողմն է Այն Բոլ եկեղեցին։ Ճիզուիթական ճարտարապետութեան հրաշակերտը նամիւրի մէջն է։ Անունն է Այն Լու։ Հարսնիքին ետք հօն ալ երթալ զիտք է։ Պարապ տեղը գացած չպիտի ըլլանք։ Օրիորդ ձեր կողմը կը բոնեմ բալորովին. կ'ուղիմ օր աղջիկները կարգուին. աղջիկները այս բանին համար ստեղծօւած են։ կատարինէ անունով սրբունի մը կայ զօր կ'ուղէկի միշա զլիսաբաց աեսնել։ Աղջիկ մնալը գեղեցիկ բայց ցուրտ բան է։ Բազմացարուք, կ'ըսէ Աստուածաշունչը։ Ժաղովուրդը փրկելու համար Ժան Տ'Արք պէտք է, բայց ժողովուրդը ստեղծելու համար Մէրնէմ խաթունը պէտք է։

Ուրեմն կարգուեցէ՛ք, գեղանի աղջիկներ։ Իրաւ որ չեմ հասկնար թէ ինչ օգուտ ունի աղջիկ մնալը։ Դիաեմ որ աղջիկ մնացողները եկեղեցին մէջ զատ մատուռ մը կ'ունենան և կօյս Մարիամայ ուխտին վրայ կը տեղաւորուին. բայց ըստ իս խաչոր լաւ բան մըն է աղւոր և ուժեղ ամսւին մը ունենալ, տարիէ մը ետքն ալ խարտիշագեղ զիրտւկ մանկիկ մը որ զուարթու-

թեամբ կաթ կը ծծէ, որու ազդրը լաւ ու մսեղ փոթ կ'ունենայ. որ արշալոյսի պէս կը խնդայ և իր վարդագոյն թաթիկներով մօրը կուրծքը լիաբուռն կը խառնէ. իրու որ աւելի աղեկ է այն քան թէ երեկոյեան ժամերգութեան ատեն մոմ մը բռնել և ուսոյց երգել.

Մեծ հայրը իննսունամեայ ներբաններուն վրայ դառնալով շրջան մը բրաւ. և վերստին սկսաւ խօսիլ նորէն մեկնող զապտնակի մը պէս :

— Աղեկ միտքս եկաւ :

— Ի՞նչ, հայր իմ:

— Բաած էիր ինծի թէ մտերիմ բարեկամ մը ուսնիս, այնպէս չէ :

— Այս՝, Գուրֆէյրագը :

— Ի՞նչ եղաւ ան :

— Մեռաւ :

— Լաւ ուրեմի :

Պ. Ժիլնօրման անոնդ քովը նստաւ, Գօզէթը նըստեցուց, և անոնց չորս ձեռքերը իր խորշածուտ և ոսկերուտ ձեռքերուն մէջ առնելով.

— Ընտիր է այս չնորհագեղ Գօզէթը : Հրաշակերտ մըն է ան : Շատ փոքր աղջիկ և շատ մեծ տիկին մըն է նա : Պարոնուհի մը պիտի ըլլայ միայն. տղնուականութինէ իինալ է այս, վասնզի մարքիդուհի, ծնած է Գօզէթ : Չնայի՞ս անգամ մը սւոր աղւոր յօնքերը : Զաւակնե՞ր, աղեկ զիտցէք թէ այս աշխարհիս մէջ սէրն է միտյն ճշմարիտ : Սիրեցէք զիրար : Խենթի պէս սիրեցէք : Սէրը մարդերուն խենթութիւնն ու Աստուծոյ սպին է : Պաշտեցէ՞ք զիրար : Բայց ի՞նչ դրախտութիւն . շարունակեց յանկարծ տիրելով : Ունեցածիս կէսէն աւելին կենսառեւ եկամուտի տուած են : Քանի

որ կենդանի եմ, հոդ չէ, բայց մեռնելէս ետք, առկէց քսան տարի ետք, ո՞հ, փուլ մը անգամ չպիտի ունենաք, իմ խեղճ որդեակներուն Տիկին պառոնուհի, ձեր սպիտակագեղ ձեռքերը ասեղ զարնելու և ծակծկուելու պատիւր պիտի ունենան :

Հօս ծանր և հանդարտ ձայն մը լսուեղաւ որ կ'ըսէքր.

Ժան Վալժանին ձայնն էր խօսողը :

Տակաւին բառ մը տրտասանած չէր. կ'երեւար իսկ թէ ոչ ոք զիտէր անոր հոն ըլլալը, և Ժան Վալժան այս ամէն երջանիկ անձերուն ետեւը ոտքի վրայ և անշարժ կեցած էր :

— Ո՞վ է այդ օրիորդ էօֆրազի ըսուածը, հարցուց Պ. Ժիլնօրման՝ ապուշ կրթած :

— Ես եմ, պատասխանեց Գօզէթ :

— Վեց հարիւր հազար ֆրանք, կրկնեց ծնրունին :

— Տասնըշորս կաթ թերեւս տասնըհինգ հազար ֆրապակաս, ըսաւ Ժան Վալժան,

Եւ սեղանին վրայ դրաւ այն ծրաբը զոր օրիորդ Ժիլնօրման զիրք կարծեր էր :

Ժան Վալժան ինքը բացաւ ծրաբը, որ պանքայի զրամատոմսերու խուրձ մըն էր : Դրամատոմսերու թրզ-թատուեցան և համրաւեցան : Հինգ հարիւր հատ հազար ֆրանքնոց և հարիւր վաթսունը ութին ալ հարիւր ֆրանքնոց դրամատոմս կար : Ընդ ամէնը հինգ հարիւր ութսունը չորս հազար ֆրանք էր :

— Անա լաւ զիրք մը, ըսաւ Պ. Ժիլնօրման :

— Հինգ հարիւր ութսունը չորս հազար ֆրանք, մրմուաց մօրաքոյքը :

— Այս գումարը շատ բան կարգի կը դնէ, այնպէս չէ՞ , օրիորդ Ժիլնօրման, կրկնեց մեծ հայրը : Այս

շուտիկ Մարիուսը երազներու ծառին վրայէն միլիոնա-
տէր կրիզէթի մը բոյնը գտեր է։ Եկու աէ այսուհետեւ
վստահէ երիտասարդաց սիրահարներուն։ Ուսանողները
վեց հարիւր հազար Փրանքնոց ուսանողներներ կը
դտնեն։ Քերովրէն Թօչիւտէն աղէկ կ'աշխատի։

— Հինգ հարիւր ութսունը չորս հազար Փրանք,
կը կրկնէր կամաց մը օրիորդ ժիշնօրման։ Հինգ հա-
րիւր ութսունը չորս հազար։ Վեց հարիւր հազար ը-
սել է։

Բայց Մարիուս և Գողէթ նոյն միջոցին իրարու-
կը նայէին։ Հազիւ թէ ուշադրութիւն ըրին այս մանր
պարագային։

ԳԼՈՒԽ Ե.

Ա.Ի.Ե. Ա.Դ.Կ. է ՈՐ ՍՏԱԿԴ ԱՅՍԻՆՉ ԱՆՏԱՌԸ
ԶԵՏԵՂԵՑ ՔԱՆ ԹԷ ԱՅՆԻՆՉ ՆՈՏԱՐԻՆ ՔՈՎԸ ԴՆԵՑ

Հնթերցողը հարկաւ հասկցած ըլլալով հարկ չենք
համարիր երկար բացարութիւններով ըսելու թէ Ժան
Վալժան Շանմաթիէօյի դատէն ետք իր առջի փա-
խուստին քանի մը օրերուն շնորհիւ կրցած էր Բարիդ
գալ և Լաֆիթ սեղանաւորին քովէն քաշել այն գու-
մարը զօր Պ. Մատըլէնի անունը կրկելով վաստկած էր
Մ...ի վրայի Մ...ի մէջ, և թէ նորէն բռնուելու վա-
խը ունինալով,—և իրօք քիչ մը ժամանակ ետք բռ-
նուեցաւ Ժան Վալժան, նոյն գումարը Մօնֆէրմէլի
անտառին մէջ Պլարիւ ըսուած տեղը թաղած և պահած

էր։ Գումարին բոլորն ալ, վեց հարիւր երեսուն հա-
զար Փրանք, զրամատում ըլլալով փաքրահատոր էր և
տուփի մը մէջ կը սղմէր։ Միայն թէ այս տուփը խօ-
նաւութենէ ազատ պահելու համար կառինի շիզերով
լի կազնեայ արկդի մը մէջ դրուած էր։ Միեւնոյն արկ-
դին մէջ դրած էր իր միւս գանձն ալ, այսինքն եպիս-
կոպոսին աշտանակները։ Ընթերցողը չմոռցաւ անշուշտ
թէ Ժան Վալժան Մ... քաղքէն փայ ած Ֆիջոցին հետը
առած էր այս աշտանակները։ Գիշեր մը առաջին ան-
գամ Պիւլաթթրիւէլին տեսած մարդն էր Ժան Վալժան։
Անկէց ետք ամէն անգամ որ ան ստակի պէտք կ'ու-
նենար Պլարիւ վայրը կուգար առնելու համար։ Այս է
պատճառը այն բացակայութիւններուն որոնց վրայ խօ-
սեցանք։ Աւելուաններուն մէկ կողմը, միայն իրեն ծա-
նօթ թաքստոցի մը մէջ բրիչ մը ունէր։ Երբ տեսաւ
Մարիուսին տպաքինիւը, զգալով թէ կը մօտենար այն
ժամը ուր կրնար օգտակար ըլլալ այս ստակը, զացած
էր առնելու զայն։ և Պուլաթթրիւէլին այս անգամ տե-
սած մարդը դարձեալ ան էր, բայց այս անգամ առ-
առան տեսած էր և ոչ թէ գիշերը։ Պուլաթթրիւէլ բրիչը
ժառանգեց։

Իրական գումարը հինգ հարիւր ութսունը չորս
հազար հինգ հարիւր Փրանք էր։ Ժան Վալժան հինգ
հարիւրը իրեն պահեց։ Ետքը կը նայինք, ըստ միտ-
քէն։

Լաֆիթին քովէն տանուած այս վեց հարիւր երե-
սուն հազար Փրանքէն պակսածը որով հինգ հարիւր
ութսունը չորս հազար հինգ հարիւրի իջած էր զու-
մարը՝ տասը տարուան մէջ ծախս եղած էր այսինքն
1823էն մինչեւ 1833։ Վանքին մէջ հինգ հարիւր բնա-
կած ըլլալուն համար միայն հինգ հազար Փրանք ուր-
ուած էր։

Ժան Վալժան երկու տրծաթեայ աշտանակները
բռնիսքին վրայ զրաւ ուր փոլիեցան ի մեծ
զարմանս թուսէնի:

Մանաւանդ թէ ժան Վալժան կ'զգար թէ ա'լ ժա-
վէրէն իսպաս ազատած ըլլալը: Իր առջեւ պատմաւած,
նաև ինքն ալ գէպքը հատարակող «Մօնիթէօր» պաշ-
տօնական լրագրէն ստուգած էր թէ ժավէր անունով
ոստիկանութեան գործակալ մը խեղդուած գտնուած
էր Բօն օ Շանժ և Բօն Նեօփ կամւըրչներուն մէջտեղը
լաթ լուացող կիներու նաւակի մը տակը, և թէ գիր
մը զոր այս անսոգանելի և իր մեծաւորներէն շառ
յարգուած մարդը ձգեր էր կարծել կուտար թէ իր
խղզուիլը մտային խանգարումի մը և ինքնասպանու-
թեան հետեւութիւնն էր:— Իրօք, ըսաւ ժան Վալժան
մտովին, քանի որ զիս բռնելէն ետք ազատ թողուց,
հարկաւ արդէն խենդեցած էր ան:

ԳԼՈՒԽ Զ.

ԵՐԿՈՒ ԾԵՐԵՐԸ ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐԸ ԻՐ ԿԵՐՊՈՎԸ
ԱՄԷՆ ԲԱՆ Կ'ԸՆԵՆ ՈՐՊԵՍ ԶԻ ԵՐՉԱՆԻԿ
ԸԼԼՈՅ ԳՈԶԵԹ

Ամէն բան պատրաստուեցաւ ամուսնութեան հա-
մար: Տմիշկին խորհուրդ հարցուցին, ան ալ ըսաւ թէ
փետրուարի մէջ կընար կատարուիլ հարսնիքը: Այն
ատեն սեպաեմբերի մէջն էին: Քանի որ շաբաթ ան-
ցաւ, անթերի երանութեամբ լի շաբաթներ:

Ամենէն նուազ երջանիկը Պ. Ժինորմանը չէր:
Քառորդներով Գոզէթին առջեւ կը կննար մտապիչ
նայելով:

— Ի՞նչ սքանչելի աղւոր աղջիկ, կը գոչէր ծե-
րունին: Եւ որքան քաղցը և բարի է կերպարանքը:
Սրտովս կը խսուտովանիմ իրաւ որ թէ կենացս մէջ
տեսած աղջիկներուս ամէնէն սիրունն է ան: Ետքէն
մանիշակարոյր առաքինութիւններ պիտի ունենայ այս
գեղանին: Իրաւ որ շնորհալի մըն է ան: Այսպիսի ան-
ձի մը հետ մարդս ազնուաբար կընայ ապրիլ միայն
Մարիուս, աղաս, պառոն ես, հարուստ մըն ես դու,
ա'լ փստաբանութիւն մի՛ ծախնր, կ'աղերսեմ:

Գոզէթ և Մարիուս գերեզմանէն յանկարծ դրախտը
փոխադրուած էին: Անցումը մեղմուած չէր և այս պատ-
ճառաւ կրնային մոլեգնիլ եթէ շացած չըլալին:

— Ի՞նչ բան է այս, մըթէ բան մը հասկցար դու,
կ'ըսէր Մարիուս Գոզէթին:

— Ոչ, կը պատախանէր Գոզէթ, բայց ինձ կ'ե-
րեւայ թէ բարեգութն Աստուած մեզ կը նայի:

Ժան Վալժան ամէն բան ըրաւ, ամէն դժուարու-
թիւն լուծեց, ամէն միջոց գտաւ, ամէն ինչ դիւրա-
ցուց: Գոզէթին պէս ինքն ալ աճապարումավ և առե-
րեւութապէս ուրախութեամբ կը փութար գէպի Գոզէ-
թին երանութիւնը:

Ինքն արդէն քաղաքապետութիւն ըրած ըլլալով
կրցաւ փափուկ խնդիր մը լուծել որուն գաղանիքը ի-
րեն միայն ծանօթ էր. այսինքն Գոզէթին որո՛ւ աղջիկ
ըլլալը: Պարզապէս անոր որմէ և ինչպէս ծնած ըլլալը
ըլլալը, ո՞վ գիտէ, թերեւս կարենար արգիլել ամուս-
նութիւնը: Ամէն դժուարութիւններէ աղատեց Գոզէ-
թը: Մեռած անձերու ընտանիք մը կարգադրեց անոր.
Թշուառներ

որ և է դատախտգութենէ ազատ մնալու ապահով միջոց մըն էր այս։ Մարտ ընտանիքէ մը Գօղէթ միայն մնացած էր։ Գօղէթ իր աղջիկը չէր, այլ ուրիշ Ֆօշլը-վանի մը աղջիկն էր։ Ֆօշլըվան անունով երկու եղբայրներ Բըթի Բիւգպիսի վանքը պարտիղպանութիւն ըրած էին։ Այս վանքը գացին։ Լաւագոյն տեղեկութիւններ և ամենայարգելի վկայութիւններ տրուեցան։ բարեմիտ կրօն աւորուհիները հայրութեան խնդիրները զննելու ոչ այնքան կարող և ոչ այնքան հակամէտ ըլլալու և տասնկ խնդիրի մը մէջ չարութիւն մը չենթադրելուն համար ամենեւին չէին զիացեր ձշդապէս թէ պղտիկ Գօղէթը երկու Ֆօշլըվաններէն որո՛ւն աղջիկն էր։ Ուստի ըսին ինչ որ ուզուեցաւ իրենցմէ, մանաւանդ թէ եռանդով մը ըսին։ Հանրայայտնութեան թուղթ մը շինուեցաւ։ Գօղէթ օրէնքին առջեւ օրիսրդ Էօֆրազի Ֆօշլըվան եղաւ։ Որբ ի հօրէ և ի մօրէ հրապարակուեցաւ։ Ժան Վալժան կարգադրութեան մը շնորհիւ Ֆօշլըվան անունով Գօղէթին խնամակալը սեպուեցաւ։ Պ. Ժինօրման ալ փոխ խնամակալ նշանակուեցաւ։

Իսկ հինգ հարիւր ութսունը չորս հազար Փրանքը անծանօթ մնալ փափաքող անձէ մը Գօղէթին ձգուած հրիտակ մըն էր։ Սկզբնական հրիտակը հինգ հարիւր իննունը չորս հազար Փրանք էր, բայց տասը հազար Փրանքը օրիսրդ Էօֆրազի դաստիարակութեանը համար ծախս եղած էր։ Այս տասը հազար Փրանքին հինգ հազարը վանքին արուած էր։ Նոյն հրիտակը երրորդը մը աւանդուած էր որպէսզի Գօղէթին յանձնուի չափահանութեանը կամ ամուսնութեանը ժամանակ։ Այս ամէնը խիստ ընդունելի էր, մանաւանդ կէս միլիոնէն աւելի օժիտին հետ, ինչպէս որ տեսանք։ Մտոյգ է թէ

հոս հօն քանի մը տարօրինակ բաներ կային որոնք չի տեսնուեցան։ վասնզի տեսնելու պարտաւորողներէն մէկուն աչքը սիրով, միւսներուն աչքն ալ վեց հարիւր հազար Փրանքով կապուած էր։

Իմացաւ Գօղէթ թէ էր հայրը չէր յն ծեր մարդը զոր այնքան ժամանակէ ի վեր հայր կոչած էր։ Լոկ ազգական մըն էր ոն։ իր բուն հայրը ուրիշ Ֆօշլըվան մըն էր։ Ուրիշ որ և է ժամանակ Գօղէթ այս իրոզութենէն սաստկապէս տիրէր թերեւու։ Բայց այն անպատում ժամուն ուր կը գտնուէր ան, այս իրոզութիւնը սակաւ ինչ սառուէր աը, թեթեւ տրտմութիւն մը եղաւ միայն, և այնքան ուրախութիւն ունէր Գօղէթ որ այս ամպը քիչ տեւեց։ Գօղէթ Մարիուսը ունէր։ Երիտասարդը կուգար, ծերուկը կ'անհետէր։ այսպէս է կեանքը։

Մանաւանդ թէ Գօղէթ շատ տարիներէ ի վեր վարժուած էր հանգոյցներ տեսնելու իր բոլորտիքը։ այն ամէն անձերը որոնք գաղանի մանկութիւն մը ունեցած են միշտ պատրաստ են ինչ ինչ հարցումներու։

Սակայն Գօղէթ այնուհետեւ ալ «Հայր» գոչեց ժան Վալժանը։

Գօղէթ յափշտակութեամբ համակուած՝ նոանդազին կը հիանար ծերունի ժիշնօրմանին վրայ։ Մտոյգ է ասիկա։ Խիստ կը փաղաքչէր Իօղէթը և շատ մը ընծաներ կուտար անօր։ Մինչդեռ ժան Վալժան Գօղէթին համար ընկերութեան մէջ կանոնաւոր դիրք մը կը շինէր և անվտանգ կերպով վիճակի մը կը յատկացնէր զայն, Պ. Ժինօրման հարսանեկան ընծաներու կողովը կը պատրաստէր։ իր ամենէն մեծ զուարձութիւնն էր առատաձեռն ըլլալ։ Բուն իր մեծ մօրմէն մնացած Պէնզեան նկարահիւս րօպա մը տօւած էր Գօղէթին։ Այս նորածեռութիւնները կը վերածնին, կ'ըսէր, հին տօւուց

իրերը մեծ յարգ կ'օւնենան, և ծերութեանս ժամանակի նորատի կիները մանկութեանս ժամանակի պառաւերթուն պէս կը հագուին:

Իր տարիներէ ի վեհ չբացուած յարգելի դարանները կը կողոպտէր, դարաններ օրոնց որովայնը կապարապտ և գոյնը գորմանտէլեան ջնարակի գոյնն էր:

— Խոստովանեցնենք սա հասառու այրիները, կ'ըսէր. աեւնենք թէ ինչ ունին իրենց փորին մէջ: Ազմաւկով կը բռնաբարէր մեծափոր զգրոցները որոնք ի էին իր ամէն կիներուն, աարփուհիներուն և մամիներուն պաճուճնքովը: Այս դարաններուն մէջ գտնուած իրերն էին բէքինեան, դամասկեան, սինեական կերպասներ, նկարէն դիպակներ, թուրի հաստահիւս և բոցարձակ րօպաններ, հնդկական թաշկինակներ այնպիսի ոսկով մը բանտուած որ կրնայ լուացուիլ, տօֆին ըսուած կերպասներ կտօրներով և տունց ներքին երեսի, ժէնի և Ալանոնի կիտուածներ, հին ոսկերչութեան զարդեր, շաքարեղինաց յատուկ փղոսկրեայ տուփեր մոնրադիտական պատերազմներով զարդարուն, մանր մունք զարդեր, ժապաւէններ զոր առաօրէն Գօղէթին կ'ընծայէր: Գօղէթ սքանչանտով, Մարիուսին սիրովը յափշտակուած և առ Պ. Ժինորման ունեցած երախտագիտութենէն շուարելով անսահման երտնութիւն մը կ'երազէր՝ սնդումներ, և թաւիչներ հագուած: Կը թուէր իրեն թէ սերովքէները կը բռնեն իր հարաւնեկան ընծաներու կողովը: Իր հոգին երկնից վրայ կը թուէր մալինեան տանթելայէ թեւերով:

Ինչպէս ըսինք, միայն մեծ հօր հիացումը կը հաւասարէր այս սիրահարներուն արրշութեան: Տէ-Ֆիլ-Տիւ-Գալվէր փողոցը կարծես փողաձայն նուազներ կային:

Ամէն առառու մեծ հարը փերեզակի նոր ընծայ մը կը պարգեւէր Գօղէթին: Ամէն տեսակ ծոպեր փառաւորապէս կը բացուէին Գօղէթին բոլորտիքը:

Օր մը Մարիուս որ իր երջանկութեան մէջ յօժարակամ կը խօսակցէր ծանրապէս, չեմ գիտեր ի՞նչ առիթով մը ըսաւ.

— Յեղափոխութեան մարգերը այնքան մեծ են որ արդէն կատունին և Ֆօսինօնին պէս դարերու հմայութիւնը ունին, և անոնց ամէն մէկը կարծես հնօրեայ յիշատակ մըն է:

«Մուար անթիգ», գոչեց ծերունին: Շնորհակալութիւն Մարիուս: Ես ալ ճիշդ ատանկ բան մը կը խօսէի:

Եւ հետեւեալ օրը Գօղէթին ընծաներուն հետ միտցունակ թէյագոյն ամուար անթիգէ փառաւոր յրջազգեստ մը:

Մեծ հայրը իմաստութիւն մը կ'աբտազրէր այս զարդերէն:

— Աէրը, շատ աղէկ: Բայց սիրոյ հետ ասոնք ալ հարկաւոր են: Երջանկութիւնը անօգուտին պէտք ունի: Երջանկութիւնը հարկաւոր եղածն է միայն: Աւելարդ բաներով աղէկ մը համեմէ՛ երանութիւնը: Պալատ մը և իր սիրտը: Իր սիրտն ու լուվրի պալատը: Իր սիրտն ու Վէրսայլի մեծ ջուրերը: Տո՛ւր ինձ սիրուհիս, և տշխատէ որ դքսուհի ըլլայ ան: Բն՛ր ինձ գեղանի Ֆիլիսը հովտի շուշաններով պահկուած, և տո՛ւր իրեն նաև հարիւր հազար Փրանքի եկամուտ: Մարմարեալ սիւներուն ներքեւ հովուական հեռաւոր տեսարան մը բաց: Կը հաւանիմ հովուական տեսարանին, նոյնպէս մարմարեայ և ոսկեղին դիւթական տեսարանին: Երջանկութիւնը չորաբեկ հացի կը նմանի: Կ'ուտեն բայց չեն

իրերը մեծ յարգ կ'օւնենան, և ծերութեանս ժամանակի նորատի կիները մանկութեանս ժամանակի պառաւներուն պէս կը հագուին :

Իր տարիներէ ի վեխ չբացուած յարգելի դարանները կը կողոպտէր, դարաններ որոնց որովայնը կապարապատ և գոյնը գօրմանտէլեան ջնարակի գոյնն էր :

— Խոստովանեցնենք սա հասառու այրիները, կ'ըսէր. տեսնենք թէ ինչ ունին իրենց փորին մէջ: Աղմաւկով կը բոնաբարէր մեծափոր զզրոցները որոնք լի էին իր ամէն կիներուն, աարփուհիներուն և մամիներուն պաճուծանքով: Այս դարաններուն մէջ գտնուած իրերն եին բէքինեան, դամասկեան, սինեական կերպասներ, նկարէն դիպակներ, թուրի հաստահիւս և բոցարձակ րօպաներ, հնդկական թաշկինեկներ այնպիսի ոսկով մը բանուած որ կինայ լուացուիլ, տօֆին ըսուած կերպասներ կտօրներով և առանց ներքին երեսի, ժէնի և Ալանոնի կիտուածներ, հին ոսկերչութեան զարգեր, շաքարեղինաց յատուկ փոսուկեայ տուփեր մանրադիտական պատերազմներով զարդարուն, մանր մունր զարդեր, ժապաւէններ զոր առատօրէն Գօղէթին կ'ընծայէր: Գօղէթ սքանչանալով, Մարիուսին սիրով յափշտակուած և առ Պ. Փիլինօրման ունեցած երախտագիտութենէն շուարելով անսահման երանութիւն մը կ'երազէր՝ սնդուսներ, և թաւիչներ հագուած: Կը թուէր իրեն թէ սերովքները կը բոնեն իր հարսանեկան ընծաներու կողովը: Իր հոգին երկնից վրայ կը թուէր մալինեան տանթելայէ թեւերով:

Ինչպէս ըսինք, միայն մեծ հօր հիացումը կը հաւասարէր այս սիրահարներուն արրշութեան: Տէ-Ֆիլ-Ֆիւ-Դալվէր փողոցը կարծես փողաձայն նուագներ կային:

Ամէն առառու մեծ հարը փերեզակի նոր ընծայ մը կը պարզեւէր Գօղէթին: Ամէն տեսակ ծոպէր փառաւորապէս կը բացուէին Գօղէթին բոլորտիքը:

Օր մը Մարիուս ար իր երջանկութեան մէջ յօժարկամ կը խօսակցէր ծանրապէս, չեմ զիտեր ի՞նչ ապիթով մը ըսաւ.

— Յեղափոխութեան մարդերը այնքան մեծ են որ արդէն կատունին և ֆօսինօնին պէս դարերու հմայութիւնը ունին, և անոնց ամէն մէկը կարծես հնօրեայ յիշատակ մըն է:

«Մուար անթիգ», գոչեց ծերունին: Շնորհակալութիւն Մարիուս: Ես ալ ճիշդ ատանկ բան մը կը խորհիւ:

Եւ հետեւեալ օրը Գօղէթին ընծաներուն հետ միացու նաև թէյագոյն «մուար անթիգ»է փառաւոր : րջաղ-գեստ մը:

Մեծ հայրը իմաստութիւն մը կ'արտադրէր այս զարդերէն:

— Աէրը, շատ աղէկ, բայց սիրոյ հետ ասոնք ալ հարկաւոր են: Երջանկութի նը անօգուտին պէտք ունի: Երջանկութիւնը հարկաւոր եղածն է միայն: Աւելորդ բաներով աղէկ մը համեմէ՛ երանութիւնը: Պալատ մը և իր սիրտը: Իր սիրտն ու կուվրի պալատը: Իր սիրտն ու վէրսույլի մեծ ջուրերը: Տո՛ւր ինձ սիրուհիս, և աշխատէ որ դքսունի ըլլայ ան: Բն՛ր ինձ զեղանի ֆիլիսը հովտի շուշաններով պատկուած, և առ'ւր իրեն նաև հարիւր հազար ֆրանքի եկամուտ: Մարմարեայ սիւներու ներքեւ հովուական հեռաւոր տեսարան մը բաց: Կը հաւանիմ հովուական տեսարանին, նոյնպէս մարմարեայ և ոսկեղէն դիւթական տեսարանին: Երջանկութիւնը չօրաբեկ հացի կը նմանի: կ'ուտեն բայց չեն

ճաշեր : Աւելորդ, անօդուա, այլանդակ, չափազանց, չնշին բաներ կ'ուզեմ: Կը յիշեմ թէ Սթրազպուրկի ժայր եկեղեցին մէջ եռայարկ տունի մը պէս բարձր ժամացոյց մը տեսած եմ որ ժամը կը նշանակէր, որ ժամը նշանակէր, որ ժամը նշանակելու կը բարեհաջէր, որ սակայն միայն այս բանին համար շինուած չէր երեւար. և որ կէս օր կամ կէս գիշեր, կէս օր, արեւուն ժամը, կէս գիշեր, սիրոյ ժամը, այս կամ այն ժամը նշանակել ետք, նաև կը ցուցնէր լուսինը և տսողերը. երկրը և ծովը, թուչուններն ու ձուկերը, Ֆէպիւն ու Ֆէպէն, և խել մը բաներու շարք մը որ խորշէ մը կ'ելւէր, և տասներկու առաքեալները, և Կարուս-Հինգերորդ կայսրը. և էրօնին ու Սապինոսը, նաև շատ մը ոսկեզօծ պղտիկ միամիտներ որոնք փող կը չալէին: Այս ամենէն ի զատ այն ժամացոյցը պատեհութիւն ու ունենար կամ չունենար օդին մէջ զմուլելի: հնիւններ ալ կը ցրուէր միշտ՝ առանց հասկցուելու թէ ի՞նչ պատճառաւ: Այսպիսի ժամացոյցի մը առժէքը ունի անպիտան և բոլորովին միրկ ժամացոյցի շրջանակ մը որ միայն ժամերը կը նշանակէ: Ես Սթրազպուրդկի մեծ ժամացոյցին հետ համակարծիք եմ, Ֆօրէ-Նուարի կը կուէն վեր կը դասեմ զայն:

Պ. Ժինօրման հարսանեաց առթիւ խելքին փշածը բնրնէն կը թափթփէր մասնաւորապէս և տասնըութերորդ դարու բոլոր հայելինները իր գովաստնութեանց մէջ կ'երեւային խառն ի խուռն:

— Տօնախմբութեանց արհեստը չէք զիտեր: Արդի ժամանակս ուրախութեան օր մը պատրաստել չէք զիտեր, կը զոչէր: Զեր տասնըիններորդ դարը թոյլ է: Մայրայեղութիւն չունի: Անծտնօթ է իրեն ինչ որ պերճ, ինչ որ ազնիւ է: Այդ դարը ամէն բանի մէջ մերկ ըլ-

լոլու չտփ պարզ է: Զեր ժողովրդային դասը անհամ, անգոյն, անհոտ և տձեւ է: Այդ ժողովրդային դասի վերաբերով և կարգուող կիներուն երազն է՝ ինչպէս կ'ըսեն անոնք՝ նորազարդ աղութը մենախուց մը, ծիրաննեփայտէ կարասիներ և խոսայէ կտաւեղիններ: Տեղ բացէք, տեղ բացէք. ահա պարունակութիւնը օրիորդ Անարծաթուկին հետ կ'ամուսնանայ: Շույլութիւն և շքեղութիւն: Քսան ֆրանքնոց ոսկի մը փակցուցին մոմի մը: Ահա այս է արդի ժամանակը: Կ'ուղեմ փախչիլ մինչեւ Սարմաթիստան և աւելի անդին: Ո՛, ես 1787էն մարգարէցաց թէ ամէն բան վերջացած էր այն օրը որ Լէօնի իշխան, Շապոյի դուքս, Մօնպազօնի դուքս, Սուպիդի մարքիզ, Թուտարի դերկոմս և Ֆրանսայի ատենակալ Տր Բօհան դուքսին երերուն ու խախուտ կառքով մը Լօնչան երթալը տեսայ: Ահա հիմայ ասոր պտուղները տեսանք: Մարդիկ ոյս դարուս մէջ գործեր կ'ընեն, աեղանաւորներու սակարանին մէջ արժեթուղթերու վրայ կը խաղան, ստակ կը վաստիին, բայց մուրացկան են: Կը խնամուին և իրենց դէմքը կը ջնարակեն. յոտից ցգուսի կը զարդարուին, կը լուացուին, կ'աճառուին, կը քերուին, կ'ածիլուին, կը սանտրուին, կը ներկուին, կը յղկուին, կը շփուին, կը խոզանակուին, արտաքուստ կը մաքրուին, անսպանելի, կայծքարի մը պէս յղկուն, զգուշտարոյ ու մաքրուրիկ են, և միանգամայն՝ կ'երդնում յանուն ամէն սուրբերու՝ թէ իրենց խղճին մէջ այնպիսի աղբանոցներ և կոյանոցներ ունին ողոնցմէ մատներով խնջող անդէօրդուկի մը անգամ զգուժոնք կ'զգուշանայ: Ներկայ ժամանակիս սա նշանաբանը կը պարզեւմ: Աղաստ մաքրութիւն: Մի՛ նեղանար, Մարիուս, թոյլ առ'ւր որ խօսիմ, կը տեսնես որ ժողովուրդը չեմ բամբասեր: թէւ

շատ ըսելիք ունիմ քու այդ ժողովուրդիդ վրայ, բայց
ներէ՛ որ քաղքենիները քիչ մը տպտակեմ: Ես ալ քաղ-
քենի եմ: Ով որ շատ կը սիրէ, աղէկ կը զարնէ: Արդ
բացէ ի բաց կ'ըսեմ թէ այսօր մարդիկ կը կարգուին
բայց չեն գիտեր կարգուելուն կերպը:

Ա՛հ, կը ցաւիմ որ ա՛լ չպիտի տեսնեմ հին ժամա-
նակի բարքերու ազնուութիւնը: Անցան գացին վայել-
չութիւնը, տապետութիւնը, ազնիւ և ընտիր ձեւերը,
ամէն մէկուն ունեցած ուրախարար /շայլութիւնը, ե-
րաժշտութիւնը որ հարսանեկան հանդէսին ամբողջարաբ
մասն էր, վերի ներդաշնակութիւնը, վարի թմբուկնե-
րուն ձայնը, սեղան նստող զուարթ գէմքերը, նրբիմաստ
փաղաքանքը, երգերը, արուեստային հրաշալի փամ-
փուշտները, համարձակ խնդումները, շուտիկը և շու-
տիկին հտեւէն գացողները, և ժապաւէնի խոշոր հան-
գոյցները: Նաև նոր հարսին ձնրակապը: Նոր հարսին
ձնրակապը Աստղիկին գոտիին քեռորդին է, ի՞նչ է Տը-
րովադայի պատերազմին բոլոր պատմառը. Հեղինէի
ձնրակապը: Ինչո՞ւ կը պատերազմին, ինչո՞ւ երջնային
Տիօմէտ Մէրֆոնէի զլխուն վրայ կը խօրտակէ այն ա-
րոյրէ մեծ սաղաւարաը որ տասը ծայր ունէր, ինչո՞ւ
Աքիլէս և Հեկաոր զիրար կը յօշեն նիգակի ահագին
հարուածներով. Վասն զի Հեղինէ թող տուաւ որ Պա-
րիս իր ձնրակապը առնէ: Հոմերոս Գօղիթին ձնրակա-
պովը թերեւս Եղիական մը յօրինէր: Իր քերթուածին
ոէջ ինծի պէս ծերունի շտղակրատ մը կը դնէր և Նես-
տոր կ'անուանէր: Բարեկամներ, հին ժամանակներ,
այն սիրուն հին ժամանակները մարդիկ իմաստութեամբ
կ'ամուսնանային. Լաւ գաշնագիր մը կ'ընէին, ետքն ալ
լաւ կերտուիմ մը: Նօտարը դուրս ելլելուն պէս սե-
զանը կը պատրաստուէր: Է՛հ, ըստ որում ստամոքսը

հաճելի անասուն մըն է որ իր առնելիքը կը պահանջէ,
և որ ինքն ալ իր հարսնիքը կ'ու զէ: Այն ժամանակները
պատուականապէս կ'ընթրէր մարդս, և սեղանակից
կ'ունենար դրացուէի մը որ տոանց լանջանակի էր և
որ չափաւորապէս կը պահէր իր վիզը: Ո՛հ, ուր են
այն և խընդալի բերանները. որչափ զուարթ էին այն
ժամանակները: Երիտասարդութ նը փունջ մըն էր.
ամէն երիտասարդ վերջապէս չեփորուէի ոստ մը կամ
վարդերու տրցակ մը կ'րլար. եթէ մարտիկ մը ըլլար
անգամ, դարձեալ սիրահար էր. և՝ եթէ պատահաբար
երիտասարդ մը վիշտապազօրաց հարիւրապետ ըլլար,
մլորիան անուանուելու միջոցը կը գտնէր: Մարդիկ
կ'ուզէին աղուոր ըլլալ: Պարաչիւս և ծիրանափոյլ
զարդերով և դգեստներով կը քշուէին: Քաղքենի մը
ծաղիկի, մարքիզ մըն ալ ադամանդի էր նմանէր: Ոչ
ներուաներ ունէին, ոչ ալ կօչիկ: Զարդարուն, յղկուն,
փայլուն, բորբոսագոյն, թրթուն, սիրուն, պչրասէր
էին, բայց և այնպէս սուրը իրենց մէջքէն կախելու
արգելք մը չէր ըլլար այս ամէնը: Տրօֆիդոսը կտուց և
եղունգներ ունի: Տէզ էնտ կալանա ըսուած սիրախին
կտակերդութեան ժամանակը կ'ըլլալին այս բաները:
Այն դարուն կողմերէն մէկր փափուկն էր. միւսն ալ
փառաւորը, և խաչոր կը զուարճանային: Այսօր մարդիկ
ծանրաբարոյ են: Քաղքենին ագահ է, քաղքենուեին
ալ զգօներես. անբաղդ է ձեր դարը: Թերեւս արտաք-
սուին խարիթեան գեղանիները իբր շատ մերկաձև հագ-
ուած: Մեղք որ գեղութիւնը կը պահուի տղեղութեան
մը պէս: Յեղափոխութենէ ի վեր ամէն ինչ, պարուհի-
ներն անդամ վարտիկ կը հագնէն. պարուհի մը ծան-
աբարոյ ըլլալ պէտք է. ձեր բիկոտանեան պարերը
վաղապետական են: Պէտք է վեհ ըլլալ: Մարդիկ զւցէ

կը ցաւին՝ դիտելով որ վզնոցով իրենց կղակն ալ չեն կրնար պահել։ Կարգուող քսանամեայ ստահակի մը տեսլականն է Պ. Ռուայեէ-Գոլարին նմանիլ։ Եւ գիտէ՞ք թէ ինչ է այս վեհութեան վերջը։ Փոքրութիւն։ Գիտեաք որ ուրախութիւնը ոչ միայն ուրախալի այլ նաև մեծ է։ Կը պատուիրեմ ուրեմն ձեզ որ զուարթօրէն սիրահարիք։ Երբ կը կարգուիք, երանութեան տենդովն ու մալեգնութեամբք, աղմուկովն ու վլվուկովք համակուած կարգուեցէք։ Եկեղեցիին մէջ ծանր ըլլալ պէտք է եղեր, լաւ։ բայց պատկի արարողութիւնը լմննալէն ետք իրաւ կ'ըսեմ թէ պէտք է երազանման խնդութիւններ կազմել նոր հարսին բոլորափքը։ Ամուռնութիւն մը պէտք է որ արքաւական և ցնորական ըլլայ։ պէտք է որ հարսանեկան հանդէսը պտոյտ մը ընէ թէյմի մայր եկեղեցիէն մինչև Շանթլույի մեհեանը։ Սոսկալի բան մըն է ինծի համար անշուք հարսնիք մը։ Գէթ այն օրը Ոլիմպոս ելէք Աստուած եղէք։ Ա՛հ, կրնային օդաչու ոկիններ, խաղեր, խնդումներ, քաջալանջ մարտիկներ ըլլալ, բայց եկու տես որ երկրաքարչ անպիտաններ են։ Բարեկամներ, ամէն նոր փեսայ պէտք է Ալտոպրանտինի իշխանը ըլլայ։ Կեանքի ալս միակ վայրկեանը ոտիթ մըն է. մի փալսնէք և հրեղին երկինքը թռէք կարտպներուն և արծիւներուն հետ։ վաղը վերըսին կ'թյաք գորտերու քաղքենութեան դառը, և ահա ոչ առնելիք և ոչ տալիք կ'ունենաք։ Խնայողութեամբ մի կատարէք հարսնիքը, մի՛ կրծէք իր շքեղութիւնները։ կծծիութիւն չուզեր այն օրը ուր կը փայլիք։ Հարսանեկան հանդէսը տունին կենցաղ չէ։ Ո՛հ, եթէ ես իմ ուզածիս պէս կարգադրէի հանդէսը, շքեղ բան մը կ'ընէի. ծառերուն մէջ ջութակ նուագել կուայի։ Ահա ծրագիրս։ Երկնագոյն և արծաթագոյն։ Հան-

դէսին հետ կը խառնէի վայրենի դիցուհիները, Դրիադները և Նէրէիաները կը գումարէի։ Ամֆիլարիթի հօրսնիքը, վարդագոյն ամպ մը, գլուխնին լաւ շտկուած և մերկանդամ յաւէրժահարսեր, ուր Ակադէմիայի անդամ մը դիցուհին քառեակ կ'ընծայէ, կտոք մը զոր ծովային հրէշներ կը քաշեն։ Ահա իմ հանդէսի ծրագիրս, իմ զիտցածս ահա կտմ ասանկ կ լլայ հարսնիքի պատրաստութիւն մը, կամ թէ ես աւանակին մէկն եմ եղեր։

Մինչգեռ ծերունի մեծ հայրը՝ քնարերգային աւելւնով համակուած՝ ինքն իրեն մտիկ կ'ընէր՝ Գոզէթ և Մարիուս ազատորէն իրուրու նայելով կ'արրշուէին։

Մօրաքոյր ժիլն օրմանը իր անխոռվ հանդարտութեամբը կը գիտէր այս ամէնը։ Հինգ վեց ամիսէ ի վեր բաւական յուզմունք ունեցած էր. այսինքն Մարիուսին վերաբառնալը, Մարիուսին արիւնաթաթաւ բերուիլը, Մարիուսին պատնէշէ մը բերուիլը. Մարիուսին մեռնիլը, ապա կննդանանալը, Մարիուսին հաշտուիլը, Մարիուսին նշանուիլը, Մարիուսին աղքատուհիի մը հետ կարգուիլը, ապա աւազին անգամ հաղորդութիւն առնողի մը պէս վերստին իր անտարերութեամբը գրաւեւած էր։ Կանոնաւորապէս ժամ կ'երթար, համրիչին հատերը կը համրէր, ազօթազիրքը կը կարդար, տան մէկ անկիւնը Հայր մեր կը փսփոր մինչդեռ ուրիշ մէկ անկիւն ալ սիրեմ զքեզ կը մրմնջէին և անորոշապէս Գոզէթը և Մարիուսը կը տեսնէր իբր երկու ստուերներ։ Սակայն ըստուերը ինքն էր։

Անզգայտկան ճգնաւորութեան վիճակ մը կայ ուր հոգին՝ ընդարմացումէն չէզոքանալով և բոլորսվին չէ

զիտնալով ինչ որ կրնայ կեանքի խնդիրը անուանուիլ, երկրաշարժներէն և մեծ աղէտներէն զատ մարդկային տպաւորութիւններուն և ոչ մէկը, ոչ հաճելի և ոչ ալ ցաւալի տպաւորութիւնները կ'ըմբոնէ: Այս ջերմեռանգութիւնը կ'ըսէ հայր Ժինօրման իր աղջկան, ուղեղի հարբուխին կը համապատասխանէ: Դուն բան մը չես զգար կեանքէն: Գէշ հոտ չես առներ, բայց ոչ անոյշ հոտը կ'առնես:

Սակայն վեց հարիւր հագար ֆրանքը վերջ տուած էր պառաւ աղջկան վարանումներուն: Հայրը վարժուած էր այնքան բանի տեղ չդնել իր աղջիկը որ Մարիիութիւն ամուսնութեան հաւանութիւն ունենալը կամ չունենալը հարցուցած չէր տնոր: Իր ոովորութեանը համեմատ եռանդապէս շարժած էր, վասն զի բռնաւորէն դերիի փոխուելով՝ մէկ խորհուրդ ունէր միայն որ էր գոհ ընել Մարիութը: Բայց միտքը անզամ բերած չէր որ Մարիութի մօրաքոյրն է ան և թէ կրնար կարծիք մը ունենալ. ուստի մօրաքոյրը գտոնուկ մը ըլլալով հանդերձ, քիչ մը զչարած էր իր հօրը այս ընթացքին դէմ: Ներքնապէս քիչ մը զայրտնալով բարց որտաքուստ անտարբեր մնալով ինքնիրեն ըսած էր. Հայրս առանց իմ կարծիքին կը լուծէ ամուսնութեան խնդիրը. ես ալ ժառանգութեան խնդիրը պիտի լուծեմ առանց իր կարծիքը առնելու: Իրօք հարուստ էր աղջիկը, իսկ հայրը ոչ: Ուստի այս մասին իր որոշումը իրեն վերապահած էր: Հաւանական է թէ աղքատ թողուր ամօւսնութիւնը եթէ աղքատ ամուսնութիւն մը եղած ըլլար այն: Թող երթայ սորվի պարսն քեռորդիօ: Հովկուլ աղջկան մը հետ կը կարգուի, թող ինքն ալ հովկուլ մնայ: Բայց Գօղէթին կէս միլիոն ֆրանքը հաճելի եղաւ մօրաքոյր Ժինօրմանին և այս սիրահար ամօլին

նկատմամբ անօր ներքին կացութիւնը փոխեց: Պէտք էր ակնածիլ վեց հարիւր հազար ֆրանքի գումարէ մը, և յայտնի էր թէ պառաւը այս պարագախիս մէջ ոչ այլ ինչ կրնար ընել բայց եթէ իր հարստութիւնը այս ծաղկահաս անձերուն թողուլ քանի որ ա՛լ այն ժառանգութեան հարկաւորութիւն չունէին:

Հարս ու փեսայ մեծ հօրը տռանը բնակելու համար կարգադրութիւն եղաւ: Պ. Ժինօրման բացարձակապէս ուզեց իր սենեակը տալ անոնց որ տան սենեակներուն գեղեցկագոյնն էր—Ասով պիտի երիտասարդանամ վերըստին, կ'ըսէր յայտնապէս. ի բնէ անտի ունէի դիտաւորութիւնը: Միտքը դրած էի միշտ սենեակիս մէջ ընել հարսնիքդ: Շատ մը սիրահարական պատկերներով զարգարեց ամս սենեակը, և տնոր ձեղունը ծածկել տուաւ պատառ մը տարօրինակ դիպակով զօր ունէր և զ'ր իւթրէիսի տպանք կը կարծէր. այս դիպակին յատակը սնդուսի պէս ողորկուած էր ոսկեծաղիկներով, նաև արջականջի թաւշեայ ծաղիկներով: — Բօշկիւյօնի մէջ ա'Անվիլ գքսուհին անկողինը ծիշդ այս դիպակին նման դիպակով ծածկուած էր, կ'ըսէր Պ. Ժինօրման: — Բուխերիկին վրայ Սաքսի արձանիկ մը դրաւ որ իր մերկ ձերին վրայ ձեռնպահ մը կը կրէր:

Պ. Ժինօրմանի թանգարանը փաստաբանի բրատուն մը եղաւ որու հարկաւորութիւն ունէր Մարիւլս. ինչպէս կը յիշէ ընթերցողը, փաստաբաններու միաբանութեան ժողովը կը պահանջէր որ գրատուն մը ունենայ ամէն փաստաբան:

ԳԼՈՒԽ Է.

ԵՐԱԾԻ ԱՐԴԻԻՆՔ ԵՐԱՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ ԽԱՌՆՈՒԱԾ

Սիրտհարները ամէն որ կը տեսնուէին : Գոզէթ Պ. Ֆօշլրվանին հետ կուղար : — Աշխարհիս կտարածն է հարանցուին առնկ հոս գալ և նշանածին հետ սիրտառնելը , կ'ըսէք օրիորդ ժիլնօրման : Բայց Մարիուս ապաքինութեան միջոցին վարժուած էր իր տանը մէջ Գոզէթին հետ տեսնուելու , և Ֆիլ-Տրո-Գալֆէր փողոցին թիկնաթոռները Օմ Արմէ փողոցին յարդաշէն աթոռներէն աւելի յարմար ըլլալով առանձնակի սիրտառնութեանց՝ Մարիուսին սովորութիւնը հաստատեր էին :

Մարիուս և Ֆօշլրվան կը տեսնուէին այլ չէին խօսեցեր : Կարծես թէ պայման դրեր էին չխօսիլը : Ամէն աղջիկ խնամակալի մը հարկաւորութիւն ունի : Գոզէթ չէր կրնար գալ առանց Պ. Ֆօշլրվանին : Մարիուսի հասմար Պ. Ֆօշլրվան Գոզէթին պայմանն էր : Մարիուս կ'ընդունէր այս պայմանը : Երբեմն անյայտ և անորոշ կերպով մը քաղաքական խնդիրներու կ'ակնարկէին ամէնուն վիճակին հանրական բարւոքման տեսութեամբ նկատելով , և այս կերպով կը յաջողէին իրարու հետ այս՝ կամ ոչէն քիչ մը աւելի խօսք ընել : Անդամ մը Մարիուս կրթութեան խնդիրը յուղեց , ուզելով որ անձի և պարտաւորիչ ըլլայ , իր ամէն ձեւերով բաղմապատկուի , ողին և արեւուն պէտ ամէնուն նուիրուի , մէկ խօսքով ծծուի բուլոր ժողովուրդէն . համաձայնե-

ցան Պ. Ֆօշլրվանին հիշ և գրեթէ խօսակցեցան : Այս առթիւ Մարիուս նշմարեց որ Պ. Ֆօշլրվան լաւ կը խօսէր , մանաւանդ թէ քիչ մը ազնիւ կերպով մը կը խօսէր : Սակայն չեմ զիտեր ի՞նչ կը պակսէր անոր : Պ. Ֆօշլրվան աշխարհիս իրերը ճանցողէ նուազ բան մը , նաև աւելի բան մը ունէր :

Մարիուս ներքնապէս և մտքին խորէն ոմէն տեսակ անմոռնչ հարցումներ կ'ուղղէր այս Պ. Ֆօշլրվանին որ միայն բարեսիրութիւն և ցրտութիւն կը ցուցինէր իրեն : Երբեմնակի ինքը իր յիշատակներուն նըսկատամբ տարակոյաներ կունենար : Քառամսնայ հօգեվարքը Մարիուսի յիշողութեան մէջ ծակ մը , սեւ տեղ մը բացած էր : Ծատ բաներ կորսուած էին այս վիճին մէջ : Պ. Ֆօշլրվանը պատնէշին մէջ աեսած ըլլուուն վրայ անգամ կը ասորակուսէր , և կը հարթնէր ինքզինքին թէ իրօք հոն տեսած էր այսպիսի ծանրաբարոյ և հանդարտ մարդ մը :

Սակայն տնցեալին երեւոյթներուն և անհետումներուն իր մտքին մէջ ծգած շուարումը այս չէր միայն : Պէտք չն կարծել թէ Մարիուս ազատուած էր յիշողութեան այն ամէն պաշարումներէն որով մարդս նոյն իսկ երջանիկ , նաև գսհ եղած ատենը կը բռնազատուի ետեւը նայիլ թախծութեամբ : Ոչ մտածում , ոչ սէր կը պարունակէ այն գլուխը որ չդառնար դէպի ջնջուած հորիզոնները : Մարիուս մերթ ընդ մերթ ձեռքերովը երեսը կը ծածկէր , և աղմկալի անորոշ անցեալը կ'անցնէր այն լոյսէն զօր ունէր իր ուղեղին մէջ : Նորէն կը աեսնէր Մօպէօֆին իյնալը , կավուին ուսմբերու ներքեւ երգելը կը լսէր , կրօնինին ճակտի սառնութիւնը իր շրթունքին ներքեւ կ'զգար . Անժօրա , Գուրփէյրադ , Փան Բրուվէր , Գոմպրֆէր , Պոսիւէ , կրտնթէր , իր ամէն

բարեկամները կանգ կ'առնէին իր առջեւը և ապա կը ցրուէին։ Այս ամէն սիրելի, ցաւալի, արի, սիրուն կամ թշւառ անձերը մի՞թէ երազ էին։ իրօք էութիւնը ուսնեցե՞ր էին անոնք։ Ապստամբութիւնը ամէն բան իր մուխին մէջ աներեւոյթ ըրած էր։ Այս մեծ ջերմունիքը մեծ երազներ կ'ունենան։ Մարիուս ինքզինքը կը հարցուվորձէր, կը զննէր։ բնաջինջ եղած այս ամէն իրողութիւնները կ'ահարեկէին զինքը։ Ո՞ւր էին այն ամէն անձերը։ իրօք մի՞թէ մեռած էր ամէն բան։ Դէպի խուարին անգունդը անկում մը տան բան առած տարած էր իր էին ի զատ։ Այս ամէնը իրը թատերական վարագոյրի ետեւ աներեւոյթ եղած կ'երեւար Մարիուսին։ Կեանքի մէջ կան ասանկ վարագոյրներ որոնք կը ձգուին։ Աստուած հետեւեալ արարուածին կ'անցնի։

Մարիուս՝ ինքն ալ՝ միւնոյն մա՞րդն էր։ Մարիուս աղքատ այլ հիմա հարուստ էր։ անտէր այլ չիմակ ընտանիք մը ունէր։ յուսաբեկ էր բայց հիմա Գօղէթին հետ կ'ամսւմնանար։ Այնպէս կ'երեւար իրեն թէ գերեզմանէ մը անցած էր, և թէ սեւ մտած էր ու սպիտակ ելած էր անկից։ Այլ սակայն միւները այս գերեզմանին մէջ մնացեր էին։ Մերթ ընդ մերթ այս ամէն անցեալ էտկները վերագառնալով և ներկայ գանուելով շրջան կը կազմէին իր բոլորտիքը և կը տիսրեցնէին զինքը։ այն ատեն Գօղէթը միտքը կը բերէր և նորէն կը զուարթանար։ բայց միմիայն այս երջանկութեան առջեւ կը ընդուիլ այն աղէտալի պատահարը։

Այս բնաջինջ եղած էտկներուն կարգէն էր նաև Պ. Ֆօլլվան։ Մարիուս կը դեղեւէր հաւատալու թէ պատնէին Ֆօլլվանն է այն միսէ և սուկրէ Ֆօլլվանը որ այնքան ծանրապէս կը նսաէր Գօղէթին քով։ Սակայն երկուքին բնաւօրութիւնն ալ դերբուկ ըլլալով անկա-

րելի բան էր Մարիուսի կողմէն որ և է հարցում ուղղուիլ Պ. Ֆօլլվանին։ Մարիուսին և ոչ իսկ մաքէն կրնար անցնիւ այսպիսի հարցում ընել։ Արդէն ցուցուցած ենք այս մանր պարտգան որ յայտաբար է։

Միւնոյն գաղանիքը ունեցող և՝ տեսակ մը լրին համաձայնութեամք՝ այս գաղանիքին վրայ ամէնեւին խօսք չընող երկու մարդ տեսնելը այնքան հազուագիւտ բան մը չէ որքան որ ըլլալ կը կարծուի։

Մարիուս անգամ մը միայն փորձ մը ըրաւ։ Խօսկցութեան մէջ գիտմամբ Տը Լա Շանվրը փողոցը յիշեց, և դէպի Պ. Ֆօլլվան դառնալով ըսաւ։

— Մի՞թէ գիտէք այս փողոցը։

— Ո՞ր փողոցը։

— Տը Լա Շանվրը փողոցը։

— Ամենեւին լսած չեմ այդ փողոցին անունը, պատասխանեց Պ. Ֆօլլվան ամէնաքնական կերպով մը։

Այս պատասխանը՝ որ փողոցին անունին և ոչ թէ նոյն իսկ փողոցին նկատմամբ էր՝ գոհացւցիչ երեւցաւ Մարիուսին, թէև այնքան գոհացւցիչ չըլլար։

— Անտարակոյս երազ տեսեր եմ, ըսաւ միտքէն, բանդագուշած եմ հարկաւ։ Անոր նմանող մարդ մըն էր ան։ Պ. Ֆօլլվան պատնէշին մէջ չէր։

ԳԼՈՒԽ Ը.

ԵՐԿՈՒ ՄԱՐԴ ԶՈՐ ԱՆՀԱԱՐԻՆ Է ՎԵՐՍՏԻՆ ԳՏՆԵԼ

Մարիուսի գիւթական բերկրութիւնը խիստ սառապիկ ըլլաւով հանդերձ՝ չկրցաւ անոր մտքէն հետաջինջընե, ուրիշ մտահոգութիւններ :

Մինչդեռ հարսանեկան պատրաստութիւններ կ'ըլլաւին, Մարիուս այս հանդէսին սահմանուած օրին մինչեւ գալը իր անցեալին վերտաքերող դժուարին խուզարկութիւններ ըրաւ խղճի մտօք :

Այլ և այլ կողմէ երախտագիտական պարտաւորութիւններ ունէր, երախտագիտութեան պարտք ունէր հօրը կողմէն, նաև նոյնիսկ իր կողմէն ունէր այսպիսի պարտք մը :

Թենարտիէն կար. կար նաև այն անծանօթը որ զինքը այսինքն Մարիուսը՝ Պ. Ժինորմանին տունը բերած էր :

Մարիուս սրտովին կը փափաքէր գտնել այս երկու մարդերը, չուղելով կարգուիլ, երջանիկ ըլլաւ և մոռնալ զանոնք, և վախնալով որ այս երախտագիտական պարտքերուն անվճար մնալը ստուեր մը չըերէ իր եեանքին վրայ որ այնքան լուսաւոր պիտի ըլլար այնուհետեւ։ Անկարելի էր Մարիուսին ոյս ամէն մնացորդ պարտքերը անվճար թողուլ իր ետեւը, և զուարթութեամբ ապագան մտնելին առաջ կ'ուզէր իր պարտքը հատուցանելով անցեալին ընկալողիր մը ընդունիլ :

Թենարտիէ չարագործ մըն էր անշուշտ, բայց ասով չէր ջնջուեր այն իրողրւթիւնը թէ ան Բօմէրսի զնդապեար ազատած էր։ Թենարտիէ՝ Մարիուսէն զատ ամէն մարդու համար աւազակ մըն էր։

Եւ Մարիուս վաթերլոյի պոտերազմի գաշտին ճշշմարիտ տեսարանին նկատմամբ այնեւին տեղեկութիւն չունենալով չէր գիտեր այն իրողութեան մէկ պարտզան այսինքն թէ հայրը Թենարտիէի տոջեւ առօրինակ կացութիւն մը ունէր որ է իր կեանքը անոր պարտիլ առանց երախտագիտական պարտք մը ունենալու։

Մարիուսի ըրած զանազան խուզարկութիւններուն և ոչ մէկը կրցաւ Թենարտիէին հետքը գտնել։ Բոլորովին հետաջինջ եղած կ'երեւար այս մարդը, Թենարտուհին բանտին մէջ մեռած էր դատը քննուած միջոցին։ Նորէն մթութեան մէջ անհետեր էին Թենարտիէ և աղջիկը Աղելմա որոնք այս ողօրմելի ընտանիքին միակ մնացորդն էին։ Ընկերային Անձանօթին վիհը նորէն այս էակներուն վրայ գոցուած էր լոին։ Այս վիհին մակերեւոյթին վրայ ա'լ և ոչ իսկ կը տեսնուէր այն սարսուը, այն սասանումը, այն համակեղրոն մըթին շրջանները որոնք հոն մէկու մը ինկած ըլլալը կը ցուցնեն և կ'իմացնեն թէ կարելի է խորաչափը նետել հոն։

Թենարտուհին մեռած, Պուլաթրիւէլ անպարտ սեպուած, Գլասգու աներեւոյթ եղած և զիսաւոր ամրապնականեալները բանացն փախած ըլլալով կօրպոյի տունին զաւաճանութեան զատը գրեթէ ի գերեւ ելած էր։ Գործը բաւական մութ մնացած էր։ Եղեռնադատ ատեանը պարտաւորուած էր բաւականանալ երկու սառակարգեալներով, որոնք էին Բանջո-Բրէնթանիէ-Գիկ-ըընալլ և Տըմի-Լար-Տէօ-Միլեար և որոնք միասին

գատառելով առաջ տարի թիարանի դատապարտուած էին : Թենարափիէ եւս իրը պարագլուխ և առաջնորդ՝ մահուան դատապարտուած էր բացակայապէս : Թենարափէին վրան միայն այս դատապարտութիւնը մնացած էր, դատապարտութիւնը որ իր սոսկալի նշոյլը կ'արձակէր այս թաղուած անունին վրայ իրը դագաղի մը քով գրուած ճրտգ մը :

Ստկայն այս դատապարտութիւնը թենարափիէն վերստին ձերբակալուելու երկիր զով անդունդներու յատակը իջեցնելով աւելի թանձրացուցած էր այն մթին վարտգոյրը որու ներքեւ պահուած էր այս մարդը :

Իսկ միւսին, այսինքն Մարիուսը ազատող անձանօթ մարդուն նկատմամբ եղած խուզարկութիւնները ի սկզբան արդիւնք մը ունեցան, ապա կիսկատար մը նացին : Խուզարկուները յաջողեցան գտնելու այն երկանիւը որ Յունիսի 6ին զիշերը Մարիուս Ֆիլ-Ֆիւ-Գոլդէր փողոցը բերած էր : Կառապանը յայտնեց թէ յօւնիսի 6ին սստիկանութեան գործակալի մը հրամանին համեմատ՝ ժամը երեքէն մինչեւ գիշեր «կայ առած» էր Շանդէլիզէի քարտափին վրայ, Մեծ-Կոյուղիին ելքին վերեւը . թէ ժամը ինը եղած միջոցին գետին սեպեզրին վրայ նայող կոյուղիին վանդակը բացուած և կոյուղիէն մարդ մը ելած էր կանոկին վրայ ուրիշ մը ունենալով որ մեռած կ'երեւար, թէ սստիկանութեան գործակալը՝ որ այն տեղը կը հսկէր՝ կենդանի մարդը ձերբակալած և մեռած մարդն ալ բռնած էր . թէ գործակալին հրամանաւ ինք՝ կառապանաւ իր երկանիւին մէջ առած էր «այդ ամէն մարդիկը» . թէ նախ Ֆիլ-Ֆալֆէր փողոցը գացեր և հան ճգեր էին մեռած մարդը . թէ մեռած մարդը Պ. Մարիուսն էր, և թէ ինք՝ կառապանը՝ շատ աղէկ կը ճանչնար զայն թէւ

«այս անդամ կենդանի էր պարոնը», թէ ապա վերստին իր կառքն մտեր էին . թէ մտրակած էր իր ձիերը . թէ Արշիւի դուռնէն քանի մը քայլ ասդին գոռացեր էին իրեն որ կանք առնէ . թէ հան՝ փողոցին մէջ իր վարձքը վճարած և իրմէ կեռացած էին, և թէ սստիկանութեան գործակալը մարդը հետը առնելով տարած էր . թէ այս էր միայն իր բոլոր գիացածը, և թէ շատ խաւար էր այն զիշերուան մաւթը :

Ինչպէս ըսինք, Մարիուս բան մը չէր յիշեր . կը յիշէր մրայն թէ պատնէշին մէջ կանակին վրայ իյնալու միջոցին ետեւէն բռնաւած էր հուժկու ձեռքէ մը . անկէց եաք եղածը բոլորովին անձանօթ էր իրեն, վասն զի Պ. Ժիլնօրմանին տունը սթափած էր իր նուազումէն :

Բիւր ենթագրութիւններ կ'ընէր Մարիուս :

Բուն իր նոյնութեան վրայ չէր տարակաւուեր : Այլ ստկայն ի՞նչպէս եղեր է որ Տը լա Շանվլըրի փողոցին պատնէշին մէջ ինկած և ինվալիտի կամուրջի քով Սէն գետին սեպեզրին վրայ սստիկանութեան գործակալին ձեռքը անցած էր : Մէկը զինքը Տէ Հալի թաղէն Շանդէլիզէ տարեր էր : Եւ ուրկէ : Կոյուղիին : Անլուր անձնուցութիւն :

Մէկը . բայց ո՞վ :

Ահա այս էր Մարիուսին փնտուած մարդը :

Այս մարդուն նկատմամբ՝ որ իր փրկիչն էր՝ բան մը, որ և է հետք մը, ամէնտիփաքր նշան մը չկար :

Մարիուս թէւ պարտաւոր էր ամէնամեծ զգուշութեամբ շարժիլ այս մասին՝ մինչեւ սստիկանութեան պաշտօնատունէն տեղեկութիւններ ուզելու համարձակեցաւ : Ինչպէս ուրիշ, նոյնպէս և անկէ տրուած տեղեկութիւններն ալ ամէնեւին նշոյլ մը չցուցուցին : Ուս-

տիկանութեան պաշտօնատունն ալ կառապանէն ոչ նը-
ուազ անտեղեակ էր այս գործին նկատմամբ։ Ամէնե-
ւին տեղեկութիւն մը չունէր Մեծ-Կոյուղիին վանդակին
քով յունիսի Եին տեղի ունեցող որ և է ձերբակալու-
թենէ։ այս իրողութեան վրայ բնաւ տեղեկագիր մը
առած չէր որ և է սատիկանութեան գործակալէ մը։
վերջապէս սատիկանութեան պաշտօնատան մէջ առաս-
պել մը կը սեպօւէր այս իրողութիւնը, և այս առաս-
պելը հնարողը կառապանը կը կարծրւէր։ Պարգևը մը
ուզող կառապան մը ամէն բանի, երեւակայելու ան-
գամ կարօղ էր։ Սակայն ստոյդ էր իրողութիւնը, և
Մարիուս չէր կրնար այս մասին տարակուսիլ, եթէ
չէր ուզեր տարակուսիլ նաև իր նոյնութեան նկատ-
մամբ, ինչպէս որ ըսինք քիչ մը առաջ։

Այս տարօրինակ հանճրուկին մէջ ամէն բան ան-
մեկնելի էր։

Ի՞նչ եղած էր այն մարդը, այն խորհրդաւոր մարդը
որ կառապանին վկայութեանը համեմատ Մեծ-Կոյուղիին
վանդակին ելած էր նուաղեալ Մարիուսը շալակն առած
և զօր հոն հսկողութիւն ընող սատիկանութեան գոր-
ծակալը ձերբակալած էր՝ երբ ան ապատամբ մը ազա-
տելու անուրանալի յանցոնքը կը գործէր։ Ի՞նչ եղած
էր նոյն իսկ գործակալն ալ։ Ի՞նչո՞ւ լուսթիւն պահած
էր այս գործակալը։ Մարզը յաջողած էր փախելու։
կաշուքով վաստկած էր գործակալը։ Այս մարզը ին-
չո՞ւ կենդանութեան նշան մը չէր տար Մարիուսին որ
ամէն բան անոր կը պարտէր։ Անշահախնդրութիւնն ալ
անձնուիրութեանը չափ մեծ էր և սքանչելի։ Ի՞նչո՞ւ
չէր երեւար այս մարդը։ թերեւս վարձատրութեան
կարօտ անձ մը չէր։ բայց չկայ մէկը որ երախտագի-
տութեան կարօտ չըլլայ։ Միթէ մեռած էր։ Ի՞նչ տե-

առկ մարդ էր։ ի՞նչպիսի կերպարանք ունէր։ Ոչ ոք
զիտէր։ Գիշերը մաւթ էր, ըստ էր կառապանը։ Պասդ
և Նիգուէթ՝ շուարած ըլլալով՝ միայն իշենց արիւնա-
թաթաւ տիրոջ նայեր էին։ Դոնապանը միայն՝ որու
ճրագը լուսաւօրած էր Մարիուսին ողբալի գալուստը՝
զիտած էր այն մարդը։ «Զարհուրելի մարդ մըն էր ան»,
կ'ըսէր զռնապանը, և ասկէց աւելի տեղեկութիւն չու-
նէր նոյն մարդուն նկատմամբ։

իր խուսարկութեանց նկատմամբ օգուտ մը քա-
ղելու յայսով Մարիուս պահել տուաւ այն արիւնթա-
թաւ զգեստները որոնք իր վրայ էին մեծ հօրը տունը
քերուած ժամանակ։ Թիկնոցը քննուելով զիտուեցու
որ անօր եղբերուն մէկը տարօրինակ կերպով մը իըզ-
տուած էր։ Թիկնոցէն կտօր մը կը պակսէր։

իրիկուն մը Մարիուս Գօղէթին և ժան Վալժանին
առջեւ այս տարօրինակ արկածին վրայօք կը խօսէր,
յիշելով նաև այս մասին իր առած անթիւ տեղեկու-
թիւնները և իր ջանադրութեանց ապարդիւնութիւնը։
«Պ. Ֆօշլըվանին» անտարբեր դէմքը իր համբերու-
թիւնը կը հատցնէր։

— Այօ՛, ըստւ Մարիուսի, ո՛վ որ եր այս մարդը,
վեհ ընթացք մը ունեցաւ։ Պարօն, զիտէ՞ք ի՞նչ ըրտւ
ան։ Հրեշտակապետին պէս հասաւ, Հարկ եղաւ որ կը-
սիւին մէջ նետուի, զիս տանէ տանի, կոյուղին բանայ,
մէջը մանէ զիս հետը քտշելով և տանելով։ Հարկ ե-
ղաւ որ ծուծ, ճգմաւած, մօւթին և կոյանոցին մէջէն
մէկուկէս մզոնէն աւելի ճամբայ քալէ ստորերկենայ
սսոկալի կոյուղիներուն ներքեւ, կռնակը զիտակ մը ու-
նենալով մէկ ու կես մզոնէն աւելի՛, կ'ըսեմ, պարօն։
Եւ ի՞նչ նպատակաւ։ Միմիայն այն զիտակը ազտելու
նպատակաւ։ Եւ այն զիտակն ալ եի։ ի՞նքնիրեն ըստ

Է. «Այս զիտկը թերեւս քիչ մը կենդանութեան նշոյլ
մը ունի. իմ կեանքս վտանգի պիտի դնեմ ոս ամենա-
չափ կայծին համար: Եւ իր կեանքը ոչ թէ մէկ այլ
քսան անգամ վտանգի դրաւ: Եւ իր ամէն մէկ քայլը
վտանգ մշն էր: Ասոր ապացոյցն է կոյուղին ելելէն
անմիջապէս ետք ձերբակալու իւր: Պարո՞ն, զիտէ՞ք ո՞ր
այս մարդը ըրաւ այս ամէն ըսածներս: Մանաւանդ թէ
առանց որ և է վարձատրութեան մը սպառնլու: Ի՞նչ
էի եռ: Ապստամբ մը: Ի՞նչ էի: Յաղթահար մը: Ո՞հ,
եթէ Գողէթին վեց հարիւր հազար ֆրանքը իմս ըլլու:

— Զերն է, ընդմիջնց ժան վալֆան:

— Լու, ուրեմն այդ վեց հարիւր հազար ֆրանքը

կուտայի այս մարդը գտնելու համար:

Ժան վալֆան պատասխան չտուաւ:

ՀԻՆԴԵՐՈՐԴ ԳԻՐՎ

ԳԻՇԵՐ ՄԸ ՈՐ ԱՆՔՈՒՆ Կ'ԱՆՑՆԻ

ԳԼՈՒԽ Ա.

16 ՓԵՏՐՎԱՐ 1833

1833 Փետրվար 16ի օրուան գիշերը օրհնեալ գիշեր
մը եղաւ: Բաց երկինք մը ունեցաւ իր մթութեան վե-
րեւը: Մարիսուին և Թօղէթին հարստնեց գիշերը
եղաւ այն:

Պաշտելի օր մը եղած էր այն օրը:

Հարսնիքը մեծ հօրը երազածին պէս կապտագեղ
հանդէս մը, հարս ու փեսային զիխուն վերեւը քերօվ-
թէներու և կուփիտօններու խառնակութեամբ դիւթա-
կան տեսարան մը, զռան մը վերեւը ճակատագարդ մը
կազմելու արժանի ամռանութիւն մը եղած չէր, բայց
քաղցր և զուարթ բան մը եղած էր,

1833ին ամռանութեան ձեւը այս օրուան հարսա-
նեկան հանդէսի ձեւին պէս չէր: Ֆրանսա տակաւին
Անգլիային տուած չէր այն գերիվեր փափկաւթիւնը որ
է հափափել իր կինը, եկեղեցին ելելէն ետքը փափ-
չիլ: Երանութեան մէջ ամօթահար պահու իլ, և անանկի-

մը հասկածելի ընթացքն ու միտնդամայն երգ երգոցին յափշտառկութիւնները ունենալ : Տակաւին հասկցուած չեր թէ որչափ զգաստ, ընտիր և վայելուչ բաներ են իր դրախտը արագընթաց կառքով մը տատանել, իր գաղանիքի կառքին դղրդումներովը ընդհատել, պանդոկի անկողին մը հարսանեկան անկողին ընել և ամէն մէկ գիշերին համար այցքանի կամ այնքանի վարձուած սովորական ննջանակի մը մէջ և ետեւը թողուլ խառնի խուռն կեանքի յիշատակներուն ամենէն նուիրականը՝ կառապանին և պանդոկին սպասուհիին առանձնական խօսակցութեան հետ :

Տառնոիններորդ գարու արդի միջոցին՝ ուր կը դանուինք՝ քաղաքապետը և իր պաշտօնական գոտին, քահանան և չուրջառը, օրէնքն ու Աստուած ա'լ չեն բաւեր ամուսնութեան հանդէսը անթերի ըլլալու համար՝ հարկաւորութիւն ունի նաև Լոնժիւմոյի կառապանին, կարմիր թեւերով և բոժոժածեւ կոճակներով կապոյտ կրկնոցի, բազկանի վրայ ասեղնակերտ շքանշանի կանաչ կաշիէ վարտիկի, հայնոյութիւններու՝ ուրոնց կ'ենթարկուին ոլորուն պոչով նորմանտական երիգորները, շինծու լայն ժամանակներու, մոմածեփ զլխարկի, փոշուա հաստ մողերու, ահագին մտրակի և խոշոր կօշիկներու։ Ֆրանսա՝ հարս ու փեսային կտուքին վրայ հինուուփուտ հողաթժուններ և մուճակներ տեղալու չափ վայելչասէր չէ տակաւին ինչպէս է անզլիական ազնուականութիւնը ի յիշատակ Զրչիլի՝ Մալպուշէն ի վեր որ ամուսնութեան օրը մօրտքոյրի բարկութեան մը յարձակումը կրեց, բարկութիւն որ բարերազութիւն տօւաւ իրեն։ Մուճակները ու հողաթժափները մեր հարսանեկան հանդէսներու մէկ մտար չեն

կազմեր տակաւին . բայց համբերութիւն . կիրթ ճաշակը այսպէս շարունակուելով օր մը պիտի ընդունի զանոնք :

1833ին, դու կարծէ հարիւր տարի առաջ, հարսանեկան հանդէսը արդի ժամանակուան առսանիքներուն պէս կառքերու արշաւումներով կատարելու սովորութիւնը չկար :

Այն ժամանակ մարդիկ գեռ կ'երեւակոյէին, — այնդանքա'կ երեւակոյութիւն, — թէ ամուսնութիւն մը ընտանի և ընկերային հանդէս մըն է, թէ նահապետական կոչունք մը չխանգարեր ամեննեւին ընտ ոնեկան տօնախմբութիւն մը, թէ եւ զուարձութիւնը՝ ծայրայեզ ըլլայ անգամ՝ օր և է վլաս մը չտար երանութեան բաւական է որ անմեղ ըլլայ այն զուարժութիւնը, թէ ընտանիք մը արտադրելու պատրաստուող այս երկու ճակատագիրներուն տան մէջ խառնուի սկսիլը պատկտաելի և բարի ն և թէ վերջապէս այսուհետեւ ընտանիքին ականատես վկան հարսանեկան սենեստկը ըլլայ :

Եւ ահա իբրենց տունը կարգուելու անտամօթութիւնը կ'ունենային :

Արդ՝ այն ձեւին համեմատ որ հիմա հինցած է Մարիուաի և Գօղէթին հարսնիքը Պ. Փիլորմանին տունը կատարուեցաւ :

Կարգուելու գործը որքան ալ բնական և սովորական բան ըլլայ, հրատարակելի ծանուցագիրները, շինուելու գաշնագիրները, քաղաքապետական պաշտօնատունը, առաջնորդարանը միշտ խառնակութիւն մը ունին։ Այս պատճառաւ փետրվար 16էն առաջ կարելի չեղաւ պատրաստ ըլլալ հարսանեկան հանդէսը կատարելու :

Արդ՝ միմիայն ծշդասէր ըլլալու գոհունակութեան համար՝ կը փութանք ըսելու թէ փետրվար 16ը բարե-

կենդանի վերջին օր մըն էր։ Այսպիսի օր մը հարսնիք բնելը մծոց սեպուելով, սկսան դեղեւիլ, խղճահարիլ, մասնաւորապէս մօրաքոյր ֆիլնօրման։

— Բարեկենդանի օ՛րն է, գոչեց մեծ հայրը։ ուրեմն աւելի աղէկ։ Առած մը կայ որ կ'ըսէ։

«Բարեկենդանի վերջին օրուան հարսնիք մը ապերախտ զաւակներ չունենար»։

Մտիկ չընենք թող 16ին ըլլայ։ Մարիուս, միթէ դուն կ'ուզեն յապաղել հարսնիք։

Անշոշտ չէ, պատասխանեց սիրահարը։

— Ամուսնանք ուրեմն, բառ մեծ հայրը։

Հետեւաբար ամուսնութիւնը 16ին կատարուեցաւ առանց հօգ ընելու հասարակային զուարձութիւնը։ Այն օրը կ'անձրեւէր, բայց երկնից վրայ երջանկութեան ծառայելու համար միշտ կապտագեղ խորչիկ մը կը գտնուի զոր սիրահարները կը տեսնեն եթէ նաև տիեզերքիս միւս ամէն ինչը անձրւոցի տակ գտնուելու ըլլայ։

Առջի օրը ժան վալժան Պ. ֆիլնօրմանին առջեւ Մարիուսին յանձնան էր հինգ հարիւր ութսունը չորս հազար ֆրանքը։

Հարս ու փեսայ իրենց գոյքը անխտիր վայելելու պայմանով ամուսնութիւնը կազմուած ըլլալով, ամուսնական պայմանագիրները պարզ եղած էին։

Թուսէն այսուենեաւ անօգուտ էր ժան վալժանին։ ոստի Գօղէթին ժառանգութիւն մնուով անօր սեննկապանութեան բարձրագոյն պաշտօնը առած էր։

Իսկ ժան վալժանի համար ֆիլնօրմանի տան մէջ յատկապէս կահաւորեալ սենեակ մը կար, և Գօղէթ այնպիսի անդիմադրելի կերպով մը, Հայր իմ, Կ'աղաւչեմ, ըստ էր որ ժան վալժան գրեթէ խօստացած էր դալ և բնակիլ այն շենեակը։

Ամուսնութեան համար որոշուած օրէն քանի մը օր առաջ ժան վալժանին արկած մը պատահած էր։ աջ ձեռքին բթամատը քիչ մը խօրտակուած էր։ Ծանր բան մը չէր այս, և հետեւաբար ժան վալժան չէր ուզած որ իր վերքը նայուի, դարմանուի, ոչ ալ տեսնուի Գօղէթէն անգամ։ Սակայն այս վերքին պատճառաւ ժան վալժան ստիպուած էր ձեռքը լաթով մը և աթթելու և թեւը կապի մը մէջ առնելու, որով և արգիլուած էր ստորագրելու որ և է բան։ Պ. ֆիլնօրման իր Գօղէթին փոխ-խնամակալը ժան վալժանին կողմէն ստորագրած էր Գօղէթին վերաբերեալ գիրերը։

Ընթերցաղը շպիտի տանինք ոչ քաղաքապետական պաշտօնատունը, ոչ ալ եկեղեցին։ Հանդիսականը սիրահարներուն ետեւէն մինչեւ հօն զրեթէ չերթար, և սովորութիւն ունի կռնակ դարձնելու արամին երբ փեսայի ծաղկեփունջ մը կը դնէ իր կոճկարանին վրայ։ Բաւական պիտի համարինք նշանակել հօս դիպուած մը որ սակայն չնշմարուեցաւ հարսնիքին և որ հարսանեկան հանդէսին Ֆիլ-Ծիլ-Գալվէրի փողոցէն Սէն-Բոլի եկեղեցին երթալու միջոցին պատահեցաւ։ Այն ժամանակ Սէն-Լու-Լուփ փաղոչին հիւսիսային ծայրի քարայտակիր աւրուելով նորէն՝ կը շինուէր, հետեւաբար Սէն Լուփ փաղոցը Բարդ-Բոււայեալ փողոցէն սկսեալ խափանուած էր։ Անկարելի էր որ հարսանեաց կառքերը Սէն-Բոլի եկեղեցին երթային ուղղակի։ Հարկ էր անպատճառ փախել սւզեգիծը, և ամենէն պարզ միջոցն էր պուլվարէն դառնալ։ Հրաւիրեալներէն մէկը ըւառ թէ բարեկենդանի վերջին օրը ըլլալուն՝ պուլվարին կողմը կառքերը խօնուած կ'ըլլան։ Ինչու, հարցուց Պ. ֆիլնօրման։ Դիմակաւորներուն պատճառաւ։ Իւելի աշէկ, ըստ մեծ հայրը։ Անկէց երթանք։ Այս մատա-

ղահաս անձինք կը կարգուին . քիչ մը եւս, և ահա կեռնքին ծանր կողմը պիտի մտնեն : Բարեկենդանին դիմակաւորները տեսնելով պիտի պատրաստուին քիչ մը դիմակաւորութիւն տեսնելու :

Ուստի դէպի պուլվարին կողմը ուղղուեցան : Հարսանեաց ազբլիւններուն առաջինին մէջն էին Գօղէթ և մօրաքոյր Ժիլնօրմտն, Պ. Ժիլնօրմտն և Փան Վալժան : Մարիուս սովորաւթեանը համեմատ՝ տակաւին իր նշանածուհին դատուած Թալլով՝ երկրորդին մէջն էր : Հարսանեկան ուղեւորներուն խումբը՝ Ֆիլլ-Տիւ-Գալվէր փողոցին ելլելուն պէս՝ խառնուեցաւ այն կառքերու երկայնաձիգ թափօրին հետ որ անվերջանալի շղթայ մը կը կազմէր Մատըլէնին մինչեւ Պասթիլլ և Պասթիլլէն մինչեւ Մատըլէն :

Դիմակաւորներու խուն բազմութիւն կար պուլվարին վրայ : Թէև մերթ ընդ մերթ կ'անձրեւէր, սակայն ծաղրածուն, հապիտն ու միմոսը կը յամառէին և յո 1833ի ձմեռուսն զուարթութեանը ժամանակ Բարիդ ձպտելով Վենետիկի կերպարանքը առած էր : Հիմա գրեթէ չտեսնուիր այս տեսակ բարեկենդանի օրեր :

Վասն զի հիմա ամէն ինչ հանրատարած բարեկենդան մը ըլլալով մասնաւոր բարեկենդան չկայ :

Կազմական ծառուղիները անցորդներու՝ և պատուհանները հետաքրքիրներու խուն բազմութեամբ մը գրաւուած էին : Թարոններուն սիւտզարդ գաւիթները պատող դարատափներուն եզրերը հանդիսականներով լցուեր էին : Դիմակներէն զատ կը տեսնուէր նաև մեծ, պատիկ, քառանիւ և երկանիւ : Շերջապէս ամէն տեսակ կառքերու շարք մը որ բարեկենդանի վերջին օրաւան յատուկ է՝ ինչպէս Լօնչանի մէջ, կառքեր որոնք կարգաւ կը քալէին՝ ոստիկանութեան

կանոններուն համեմատ պնդապէս իրարու կցուած և կարծես թէ տկօսաձեւ երկաթուղիներու մէջ ագուցւած, Ո'վ որ այս կառքերէն մէկուն մէջն է, հանդիսական ու միանդամայն տեսարան է : Քաղաքապահները պուլվարին վարի կողմերէն քալել կ'ուտալին այս երկու անվերջանալի զուգանեռական շարքերն որոնք հակադէմ շարժումով կը շարժէին, և նոկողութիւն կ'ընէլն որպէս զի մէկը դէպի վար, միւսը դէպի վեր, մէկը դէպի Տանթէն սալարկը, միւսն ալ դէպի Աէնթէնթութուան արուարձանը հօսող այս կառային երկու գետերուն կրկին ընթացքը որ և է պատճառու մը չարգելուք : Ֆրանսայի ատենակալներուն և գեսպաններուն վինանշաններով զարդարուն կառքերը սալարկին մէջաւեղը կը գրաւէին համարձակօրէն երթեւեկելով : Միենայն առանձնաշնորհումը ունէին ուղեկիցներու քանի մը շքեղ և զուարթ խօսմբեր, մասնաւորապէս Եղն Պարարակը : Բարիզի այս զուարձութեան մէջ Անգլիան եր մարակը շալել կուտաք : Լորտ Սէյմուրի արագընթաց կտուքը ամբոխալին ծիծաղելի մականունէ մը գըրգուելով ահազին աղմուկով մը կ'անցնէր :

Կառքերու կրկին շարքին մէջ՝ որու քովերէն քաղաքակետական պահակներ իբր հօվիտ շուննը, կ'արշաւէին՝ ընտանեկան համեստ պերլիններ կային պառաւ մօրաքոյրներով և մամիններով լի որոնք նոյն պէրլիններուն դռնակներուն տաջեւ ձպտեալ մանկանց մատաշարոյս խումբեր կը դնդին . այսինքն եօթնամեայ մանչեր, վեցամետյ աղջիկներ, զմայլիի սիրուն էակիններ որոնք կ'զգային թէ հասարակաց խնդումին կը ժամանակէին պաշտօնապէս, յաւ մը կ'ըմբռնէին իրւնց իւաղատուկութեան արժանապատութիւնը և պաշտօնատարներու ծանրութիւնը ունէին :

Ժամանակ առ ժամանակ կտոքերու թափօրին այս
կամ այն տեղը խոչընդուռ մը կը պատահէր. կողմնա-
կան շարքերէն մէկը կամ միւսը կանգ կ'առնէր մինչև
որ խոչընդուռը վերցուէր. արգելք մը ունեցող կառք
մը կը բաւէր բալոր շարքը հաշմելու. Ապա վերստին
կ'սկսէին քալել:

Հարսնիքին կտոքերը դէպի Պասթիլ գացող և
պուլվարին աջ կողմէն քալու կառքերու շարքին մէջն
էին: Բօնթ-օ-Շու փողոցին վերի կողմը ժամանակ մը
կեցաւ շարքը: Գրեթէ միւնոյն պահուն պուլվարին միւս
վարի կողմէն դէպի Մատուիէն չուող շարքն ալ կանգ
առու. այս շարքին կանդ առած տեղը զբաժանուե-
րու կառք մը կար:

Բարիդցիները շատ աղէկ կը ճանչնան զիմակաւոր-
ներու այս կառքը կամ լու եւս է բսել՝ սայլերը: Եթէ
բարեկենդանի օր մը կամ մնձ պահքի կէսի մը ներկայ
շգնուին այս սայլերը, գէշ գուշակութիւն կ'ըլլայ, և
կ'ըսուի. «Ասոր տակր բան մը կայ: Հաւանական է թէ
պաշտօնեաները պիտի փախաւին»: Անցորդներուն վե-
րեւը ատառնող Գամանարներու, Աբրգէններու և Գո-
լոմպիններու գէզ մը, ամէն տեսակ հնարաւոր ծիծա-
ղաշարժ կերպարանքներ՝ Թիրքէն սկսեալ մինչև վայ-
րենին, մարքիզուիններ վերցնող հերքիւլէսներ, վարնոց
կիններ, զոր Ռապըլէ անսնելով թերեւս ականչները
խցէր Արիսթօֆանին պէս որ վար կ'ընէր աչքերը բա-
զուեան քրմանոյները ահօնելով, խծուծէ կեղծամներ,
մանկային վարդագոյն խանձորուներ, բեռնակը և
նաւազարի գլխարկներ, պչառսէրներու ակնացներ, ան-
միաներու եռեղջուրներ զոր թիթեանիկները կը դրդու,
աղաղակներ որոնք հետեւակներու կ'արձակութիւն. աղ-
գրեաւ վրայ կոռուփներ, ժպիրն դիրքեր, մերկ ուսեր,

դիմակաւոր դէմքեր, սանձարձակ լկտութիւններ, անտ-
մօթութեանց քառս մը զոր զլուխը ծաղիկներով զար-
դարուն կտոռապան մը կը պատցնէ ահա այս է բարե-
կենդանի այս սովորական տօնախմբութիւնը:

Ցունաստան թեփիսի սայլին հօրկաւորութիւն ու-
նէր: Ֆրանսան ալ վատէի երկանիւին հարկաւորութիւն
ունի:

Ամէն բան, նաև բանակիւսական ծիծաղաշարժ նը-
մանութիւնը իր ծիծաղաշարժ նմանութիւնը կրնոյ ու-
նենալ:

Կոննսեան տօնը, հին ժամանակի զիզեցկութեան
այս կեղծիքը հետզհետէ մեծնալով բարեկենդանի վերջին
օրուան հասու. և սպանդարամետական տօնը՝ որ ժա-
մանակաւ՝ ողկոյզներով պսակուած, արեւով ողողուած՝
աստուածալին կէս մերկութեամբ մը մարմ=բաքայլ =
կուրծքը կը ցուցնէր՝ հիմա հիւսիսալին երկիրներու
թաց ցնցուաիններուն ներքեւ թուլնալով վերջապէս շի-
անլի, անուանուեցաւ:

Դիմակաւորաց կառքերու աւանդութիւնը միապե-
տութեան ամենէն հին ժամանակներէն մնացած է: Լուկ
Փ. ի հաշիւնները պալտախն վերակացութիւն «քսան ուռ
կը սահմանեն քառուզիի բերաններու դիմակաւորաց ե-
րեք կառքի համար»: Մեր օրերը արարածներու այս
աղմկալի դէզերը ոսվորաբար կկու ըսուած հին կտոք
մը մանելով անոր ձերունին վերեւը կը խոնուին, կամ
թէ իրենց բազմաժխոր խումբովը կը ճզմեն բաժառու-
թեան յատուկ լանտաւեան դեսպակ մը որուն կաշէ
կրկնոցները վար տանուած կ'ըլլան: Քսան հողի կը
դիզուին վեցնոց կառքի մը մէջ:

Ոմանք դուրսի կտոռապանին նոտարանին վրայ,
սմանք առջեւի կողմին շարժուն աթուին վրայ, սմանք
թշուառներ

ու կրկնոցներուն և զեկին վրայ կը նստին։ Կառքին կանթեղներուն վրայ անգամ կը հեծնան։ Մէկ մասը ոտքի վրայ կը կենայ, մէկ մասը կը պառկի, ամանք ու կը նստին՝ իրկնց ծունկերը գալորելով և ոտքերն ալ կտիսելով։ Կիները մարդերու ծունկերուն վրայ կը նստին։ Հեռուէն գլուխներու դէզին վրայ անոնց մոլեզին բուրգը կը տեսնաւի։ Խաժամօւժ ամբոխին մէջ-աեղը ուրախութեան լեռներ կը կտզմեն այս կառքերը որսնցէ Դոլէ, Բանար և Բերօն կը հօսին՝ արկօթերէնով ճոխացած, և որոնց վերէն փողոցային լրբութեանց դասատետրը կը թքնուի ժողովուրդին վրայ։

Յաղթանակ մը տարած ըլլալու կերպարանքն ունի այսինչ երկանիւր որ իր բեռովը ահազին բան մը եղած է։ Առջեւի կողմն է Աղմօւկը, ետեւի կողմն է Ժխորը։ Անոր մէջ դիզուողները կը հայհոյեն, կը պօսպուան, կ'ոռնան, քահ քահ կը ձգեն, երանութեամբ կը պըրկուին։ զուարձութիւնը կը մոնչէ, հեզնութիւնը կը փայլատակէ, զուարձութիւնը իբր ծիրանի մը կը տարածուի։ Երկու վտիտ գրաստ կազն ի կաղ կը տանին վերջին ծայր զուարթ խեղկատակութիւնը։ Խնդումի յաղթանակի կտօքն է այն։

Այս խնդումը այնքան լրբենի է որ չկրնար անկեղծ ըլլալ։ Եւ իրօք կասխածելի է այս խնդումը։ Պաշտօն մը ունի այս խնդումը։ Պաշտօնն է բարեկենդանը ապացուցանել բարիզցիներուն։ Փիլիսոփան խորհելու կ'ստիպեն այս ստորին մարդերով լի կառքերը որոնց մէջ չեմ դիտեր ինչ խաւար մը կ'զգայ ան։ Կառավարութիւն կայ այս կառքերուն մէջ, ուր մարդս մատովը խորհրդաւոր խնամութիւն մը կը շօշափէ, խնամութիւն հասարակային մարդերու և հասարակային կիներու մէջ։ Երբ կը տեսնենք թէ իրարու վրայ դիզուած ծա-

նակութիւններէ զուարթութեան ամբողջութիւն մը կ'արտադրուի, երբ կը տեսնենք թէ խայտառակութիւնը նախատինքին վրայ սփառւելովը ժողովուրդին հրապոյը մը կ'ըլլայ, թէ լրտեսութիւնը՝ մարդարձանի տեղ ծառայելով բոզութեան՝ ամբոխները արհամարհնութեամբ կը զուարձացնէ, երբ կը դիտենք թէ բազութեան սիրելի տեսարան մըն է այս կենդանի և հրէշալին դէզին քառանիւ կտոքի մը մէջ խառնուելով անցնիւր, դէզ մը որ կեղծ պաճուճանքէ և ցնցոտիներէ, կէս մը ողբիւէ և կէս մը լոյսը կը բաղկանայ և որ կը հաչէ և կ'աւաչէ, երբ ծափահարութիւններ կ'ըլլան ամէն խայտառակութիւններով բաղադրուած այս փառքին, երբ կը նայինք որ ամբոխներուն համար տօնախմբութիւն չկայ եթէ սստիկանութիւնն անոնց մէջէն չպտըտացնէ այս տեսակ քսանագլխեայ ուրախութեան հիդրանները, ըստուգիւ կը արտմինք, Բայց ի՞նչ կրնանք ընել։ Հասարակաց խնդումը ժապաւէններով և ծաղիկներով զարդարուն այս տղմակիր սայլերուն նախատինք և անլիշաչարութիւն կը ցուցնէ։ Ամենուն խնդումը հանրային նուաստութեան մեղատկից է։ Կան տեսակ մը աղտօս տօնախմբութիւններ որոնք ժողովուրդը քայքայելով խուժան կ'ընեն։ Եւ ինչպէս թագաւորները նոյնպէս և ռամիկները ծաղրածուներու հարկաւորութիւն ունին։ Թագաւորը Ռօգլօր ունի, ժողովուրդն ալ Բայլեաչօ։ Բարիզ աշխարհիս մեծ և յիմար քաղաքը կը կազմէ ամէն անգամ որ մեծ և վսեմ միջնաքաղաքը չի կազմէր։ Բարեկենդանը Բարիզի մէջ քաղաքականութեան մէկ մասը կը կազմէ։ Պէտք է խստովանիլ թէ Բարիզ յօժարակամ կը հաւանի որ խայտառակութիւնը խընդացնէ զինքը։ Բարիզ իր տիրոջմէն, —երբ տէր ունի, —բան մը կ'ուզէ միայն որ է շպարել տիզմը։ Հոռմ ևս

նոյն բնաւորութիւնն ունէր։ Հռոմ Ներոնը կը սիրէր։
Ներոն ծպտող ախտան մըն էր։

Ինչպէս ըսինք քիչ մը առաջ, կիներէ և մարդերէ
բաղկացող այս տձեւ ոզկոյզներուն մէկը՝ որ ընդարձակ
փոռքով մը կը շրջէր՝ պատահաբար պուլվարին ձախ
կողմը կանգ առաւ. մինչդեռ հարսանեկան հանդէսին
կառքերն ալ աջ կողմը կանգ կ'առնէի։ Դիմակաւոր-
ներուն կառքը պուլվարին մէկ եղրէն նոր հարսին
կառքը նշմարեց որ միւս եղրը իր դիացը կը կենար։

— Վա՛յ, ահա հարսնիք մը, ըսաւ դիմակաւոր մը։
— Կեղծ հարսնիք, կրկնեց ուրիշ մը։ Բուն հարս-
նիքը մենք ենք։

Եւ երկու դիմակաւորները՝ չկրնայով տեսնել հարս-
նիքը, վասն զի շտա հեռու կը կենար կառքը, և մտ-
նաւանդ վախնալով քաղաքապահներուն ներկայութե-
նէն՝ ուրիշ տեղ նայեցան։

Կառքին բոլոր դիմակաւորները պահ մը ետք մեծ
յարձակաւմի մը ենթարկուեցան. բազմութիւնը սկսաւ
եռուհա՛ներով ծաղրեր զանոնք. դիմակաւորներու համար
զգուանք մըն է բազմութեան այս ծաղրը, այն երկու
դիմակաւորները որոնք պահ մը առաջ խօսակցեր էին՝
իրենց ընկերներուն հետ պարտաւորաւեցան բոլոր բազ-
մութեան դէմ զնել, և ժողովուրդին ահազին կօկորդէն
արձակուող հարսւածներուն պատասխանելու համար
հաղիւ հազ բաւեցին համալներու և սրիկաներու բա-
ռարանին բոլոր ուսմբերը։ Դիմակաւորներուն և բազ-
մութեան մէջ այլաշրջիկ խօսքերու ահարկու փօխա-
նակութիւն մը տեղի ունեցաւ։

Սակայն միեւնոյն կառքին մէջ երկու դիմակաւոր-
ներ ևս նշմարած էին հարսանեկան կառքը. մէկն էր
տարտապայման քիթով և ահազին պեխերով ծերադէմ

սպանիցի մը. միւսն էր նիհար, ծաղկահաս և գայլի
կերպարանքով ծպտեալ փողոցասուն լրբուհի մը. այս
երկու դիմակաւորները ցած ձայնով տրամախօսութիւն
մը ունեցան երբ իրենց ընկերներն ու անցորդներն մէկ
զմէկ կը նախատէին փոխադարձապէս։

Երկու դիմակաւորներուն մեկուսի խօսակցութիւնը
աղմուկին մէջ անլսելի մնալով կը կորսուէր։ Անձեւի
յորձանքը թրջած էր կառքը որ բոլորովին բաց էր։
Փետրուարի հօվը տաք չէ. մերկաձեւ հագուած տմարդի
լրբուհին սպանիցին պատասխանելու ատեն միանգա-
մայն կը սրսփար, կը խնդար և կը հազար։

Ահաւասիկ խօսակցութիւնը.

— Ինձ նայէ։

— Ինչ կայ, հա՛յր։

— Կը տեսնե՞ս ոտ ծերը։

— Ո՞ր ծերը։

— Ա՞ն որ դիմացի կողմը հարսնիքին տուաջին կառ-
քին մէջն է։

— Ա՞ն որ ձեռքը սեւ փողկապով մը կապած է։

— Այս՛։

— Է՛, ի՞նչ կայ։

— Ապահով եմ թէ կը ճանչնամ զայն։

— Իրա՞ւ։

— Թող վիզս կարեն և թող կենացս մէջ գուք,
դու, ոչ կամ այս՛ ըսած չըլլամ եթէ չեմ ճանչնար այդ
Բարիզցին։

— Բարիզ այսօր Բանթէն է։

— Մոելով կրնա՞ս տեսնել հարսը։

— Ոչ։

— Փեսա՞ն։

— Փեսայ չկայ այդ կառքին մէջ։

- Բա՛ :
- Վասն զի չեմ կարծեր թէ միւս ծերը ըլլայ
- փեսան :
- Աշխատէ ուրեմն լաւ մը ծռելով քիչ մը տես-
- նելու հարսը :
- Չեմ կրնար :
- Ինչ և է, ապահով եմ թէ կը ճանչնամ սա
- ծերը որ բան մը ունի թաթը :
- Եւ քեզի համար ի՞նչ օգուտ ունի ճանչնալդ :
- Ո՞վ գիտը. երբեմն կրնայ անօդուտ չըլլալ :
- Բայց իմ հոգո անգամ չեն ծերերը :
- Կը ճանչնամ, ըսի :
- Ուզածիդ չափ գնա՛ ճանչցի՛ր :
- Ի՞նչպէս կրցեր է հարսնիքին հետը ըլլալ :
- Ինչո՞ւ կը զարմանաս քանի որ մենք ալ ենք :
- Ուսկէ՞ կուգայ այս հարսնիքը :
- Մի՞թէ գիտեմ :
- Մտիկ ըրէ՛ :
- Ի՞նչ :
- Պէտք է որ բան մը ընես :
- Ի՞նչ :
- Մեր կառքէն իջնել և այս հարսնիքին ետեւէն
- երթալ :
- Ինչո՞ւ համար :
- Գիտնալու համար թէ ո՛ւր կ'երթայ և ի՞նչ
- կ'ընէ : Շոււս ըրէ, իջի՛ր, վաղէ՛, գնա՛, աղջիկս, դու
- որ երիտասարդուհի մըն ես :
- Չեմ կրնար մեկնիլ կառքէն :
- Ի՞նչ պատճառաւ :
- Վարձուած եմ :
- Կրողին բերանը գնա՛ :

- Ոստիկանութեան պաշտօնատունէն վարձք ըն-
- դունած եմ այսօր վաճառանոցի կնկան պաշտօն վարե-
- լու համար :
- Աղէկ ըսիր :
- Եթէ կոռքէն ելլեմ, սստիկանութեան գործա-
- կու մը զիս տեսնելուն պէս անմիջապէս պիտի բռնէ :
- Հե՞ս գիտեր :
- Ալո՛, գիտեմ :
- Այսօր կտուավարութեան ծախուած եմ :
- Ի՞նչ և է սա ծերը կը նեղացնէ դիս :
- Ծերերը կը նեղացնեն քեզի, այլ ծաղկահա-
- պջիկ մը չես դու :
- Առջի կտուքին մէջն է :
- Թող ըլլայ :
- Հարսին կտուքին մէջ :
- Է՛, ե՞տքը :
- Ուրեմն հայրն է :
- Ինծի ի՞նչ եթէ հայրն է :
- Հսի քեզի թէ հայրն է :
- Միայն այդ հայրը կայ հոն :
- Ինձ նայէ՛ :
- Ի՞նչ կայ :
- Ես գրեթէ առանց դիմակի չեմ կրնար դուրս
- ելլել : Հոս պահուած եմ, Զեն գիտեր թէ հօս եմ : Բայց
- վաղը գիմակ չկայ : Վաղը փակել խորան է : Կրնայ ըլ-
- լալ որ բանուիմ : Պէտք է որ ծակս մտնեմ : Սակայն
- դու, դու ազատ ես :
- Ոչ այնքան :
- Ինձմէ աւելի ես միշտ :
- Լա՛ւ, ի՞նչ ըսել կ'ուզես :
- Պէտք է ջանաս հասկնալու համար թէ ո՛ւր
- կ'երթայ այս հարսնիքը :

— Ո՞ր կ'երթայ:
 — Այս':
 — Գիտեմ:
 — Ուր կերթայ ուրեմն:
 — Գատրան Պլէօ:
 — Այս կողմէն չեն երթար հօն:
 — Ուրեմն դէպի և Մարբէ կ'երթայ:
 — Կամ ուրիշ տեղ:
 — Ազատ է: Հարսնիքները աղատ են:
 — Այդքանը չբաւեր: Կ'ըսեմ թէ պէտք է ջանառ
գիտնալու համար թէ ի՞նչ է այս հարսնիքը օրու մէջն
է սա ծերը և թէ ո՛ւր կը բնակի այս հարսնիքը:
 — Գիտցածէդ անդին չես անցնիր շարունակ. ահա
խիստ զուարձալի յանձնարութիւն մը: Քեզի համար
դիւրին բան մըն է ութը օրէն ետքը գտնել հարսնիք
մը որ բարեկենդանի օրը Բարիզէն անցած է: Յարդի
շտեմարանի. մը մէջ ինկած ասեղ մը, դնդասեղ մը փըն-
տըռել: Մի՞թէ կարելի բան է այդ:
 — Հոգ չէ, պէտք է ջանալ, լսեցի՞ր Ազէլմա:
 Կառքերուն երկու շարքերը պուլվարին երկու կող-
մէն սկսան պերստին շարժիլ իրարու հակառակ ու-
ղութեամբ, և դիմակաւորներու կառքը դադրեցաւ
տեսնելէ նոր հարօին կառքը:

ԳԼՈՒԽ Բ.
 ԺԱՆ ՎԱԼԺԱՆ ՏԱԿԱՀԻՆ ԿԱՊԱՄ է ԹԵՒԸ

Որո՞ւ տրուած է իր երազին իրականը տեսնել: Ա-
սոր համար հարկաւ ընարթութիւններ կ'ըլլան երկինքը,
մենք ամէնքս ալ ընտրելի ենք յանդէտս. հրեշտակ-
ները կ'ընարեն: Գոզէթ և Մարիու ընարթուած էին:

Գոզէթ քաղաքապետական պաշտօնատան մէջ գե-
ղապան և սրտառուց էր: Թուաէն հագունցուցնը էր
զայն Նիքոլէթին հետա:

Գոզէթ սպիտակ մետաքսէ շրջազգեստի մը ատկէն
իր պէնզան ասնզնակերա րօպան հագած էր. ունէր
նաև անզիփական հիւսկէն քող մը, պատաւական մար-
դարիտներու մանեակ մը, նարնջանիթ ծաղիկներու պը-
սակ մը, օրոնք ամէնքն ալ սպիտակ էին և որոնց ըս-
պիտակութեանը մէջ կը ճառագայթէր ան: Գոզէթ քըն-
քոյշ անքծութիւն մըն էր օր ճառագայթին մէջ կը սըփ-
սառէր և կ'այլակերպէր: Կարծես թէ զիցուհի մը ըլլա-
լու պատրաստուօղ կոյս մըն էր:

Մարիուին զեղաթել մազերը յղկուն և հօտաւէտ
էին. թանձրտհիւս խոպոպիներուն տակէն տեղ տեղ
դեղին զիծեր կ'ընդնշմարուէին օրոնք պատնէշին մէջ
ընդունած վէրքերուն սպիներն էին:

Մեծ հայրը Պարասկ ժամանակին ամէն վայելչու-
թիւնները իր հագուստին և ձեւերուն մէջ միահամոււ-
խանելով Գոզէթը կը տանէր փառաւորութեամբ և

հպարտութեամբ։ Փոխանօրդութիւն կ'ընէր ժան վալժանին՝ որ ձեռքը կապօւած ըլլալուն համոր չէր կրնար թեւը տանել Գոզէթը։

Ժան վալժան սեւէր հագոււած էր և ետեւէն երթալով կը ժպտէր։

— Պ. Ֆոշլըվան, կ'ըսէր մեծ հայրը, գեղեցիկ որ մըն է այս Վիշտերու և ցաւերու վերջը ըլլալու համար քուէ կ'ուտամ։ Այսուհետեւ պէտք չէ որ տրտմութիւն ըլլայ ո՛ր և է տեղ մը։ Ահա կը հրամայեմ որ ուրախութիւն ըլլայ ամէնուրեք։ Զարութիւնը էութիւն ունենալու իրաւունք չունի։ Յիրաւի կապտագեղ երկնից համար նախատինք մըն է դժբաղդ մարդերու էութիւնը։ Գէշութիւնը մարդս չզգար, վամնզի մարդս էապէս բարի է։ Ամէն մարդկային թշուտութեանց կերպոնատեղին և կեզրոնական կտավարութիւնն է դժոխքը, կամ թէ ուրիշ կերպով ըսենք, սատանային թիւիւրին։ Կը նայիմ որ հիմա ուամկավարական խօսքեր կ'ընեմ։ Բայց եօ՛ իմ մտօխս՝ ա՛լ քաղաքական կարծիք չունիմ։ Ես մէկ բան կ'ուզեմ միայն, կ'ուզեմ որ ամէն մարդ հարուստ այսինքն ուրախ ըլլայ։

Ամէն արարողութիւնները կտարօւելէ ետք, Գոզէթ և Մարիուս քաղաքապետին և քահանային առջև ամէն այս՛ները ըսելէն, քաղաքապետական պաշտօնատունին և եկեղեցին որբատունին արձանագրութեանց տետրերը ստորագրելէն, իրենց նշանտուքի մատնիները փախանակելէն, բուրվառին մուլսին մէջ և սպիտակափայլ թիթեղէ կրակարանին տակ արմօւկ առ արմուկ ծնրադրելէն ետեւ ձեռք ձեռքի տալով և ամէնուն զարմանքն ու նախանձը զրգանով երբ եկեղեցին դուռը հասան որու երկու փեղկերը բացուեր էին, երբ անցան իրենց վրայ հիացող հանդիսականներու երկու ցանկին

մէջաեղէն՝ առաջնօրդուելով գնդապետի ուսաղիրներ կրող դանապանէն որ իր գեղադարդը քարայ=ատկներուն կը զարնէր, երբ ամէն բան լմցած և ո՛լ կառք մըտնելու պատրաստ էին, Գոզէթ տակւին չէր կրնոր հաւատալ այս ամէն իրողութեանց։ Մարիուսին կը նայէր, բազմութեան կը նայէր, երկինք կը նայէր։ Կարծես թէ եր վախնոր որ չարթննայ։ Զարմանքով և կասկածով զրտւուած կերպարանքը չգիտեմ ի՞նչ դիւթական բան մը կ'աւելցնէր իր վրայ։ Տուն վերագառնալու համար կառք մտան միատեղ, Մարիուս Գոզէթին քով, Պ. Ժիլնօրման ալ ժան վալժանին հետ գէմ առ գէմ նստնլով։ Ժիլնօրման մօրաքոյը առաջին կարգէն նահանջնելով երկրորդ կառքը մտած էր։ — Ո՛րդեակներս, կ'ըսէր մեծ հայրը, ահա Պարօն Պառոն և Տիկին Պառոնուրի եղաք երեսուն հազար ֆրանք եկամուտով։ Իսկ Գոզէթ Մարիուսին կողմը հանելով բոլորովին անոր ականջը զգուեց սա հրեշտակային փսփռուքով։ — Ուրեմն իրաւ է։ Մարիուս է անունս։ Տիկին Պու եմ հիմա։

Կը փողփողէին այս երկու էտիները։ Ամրող երիտասարդութեան և ամէն ուրախութեան անդարձ և անգիւտ րոպէն, փալփլուն հատակէտը հասոծ էին։ Ժան Բրուվէրի տաղերգութիւնը կ'իրականացնէին։ Երկուքին տարիքը միտաեղ քառոսն տարի չկար տակւին։ Ամունութիւններուն վեհապանն էր այս երկու շուշան էին այս երկու պատանիները։ Իրարու չէ թէ ակնապիշ այլ հօգեպիշ կը նայէին։ Գոզէթ Մարիուսը երկնային փառքի մը մէջ կը նշմարէր։ Մարիուս ալ Գոզէթը խորանի մը վրայ կը նշմարէր։ Եւ այս խորանին վրայ և երկնային փառքին մէջ մինչդեռ կը խառնուէին երկու աստուածացեալ էտիներ։ ներոը, չեմ գիտեր ի՞նչ-

պոս, Գոզեթին համար ամպի մը ետեւ և Մարիուսի համար փայլատակումի մէջն էր իտէական բանը, իրական բանը, համբոյրին և երազին ժամադրութեան տեղին, հարսանեկան անկողնին սնարը:

Իրենց առջի քաշած տանջանքը հիմակ ալ կ'սկսէին քաշել, բայց հիմակուանը արբառութեան տանջանքն էր: Այնպէս կ'երեւար իրենց թէ անցելոյն վիշտերը, արքուութիւնները, արցունքը, անձկուութիւնները, սարսափները, յուսահատութիւնները գգուանքի և ճառագայթներու փոխուելով ալ աւելի զմայելի կ'ընէին այն ժամը որ կը մօտենար, և թէ տրտրմութեանց ամէնքն ալ ուրախութիւնը հագուեցնելու և շքեղելու ծառայող սպասուհիներ էին: Ո՞րքան լաւ բան է տառապած ըլլալը, Գոզեթին և Մարիուսին գժբաղդութիւնը փառապստկ մը կը կազմէր իրենց երանութեան: Իրենց սիրոյ երկարատեւ հօգեվարքը համբարձումի մը կը յանգէր:

Այս երկու հոգիները միենոյն դիւթական ուրախութեամբ համակուած էին, Մարիուսին ուրախութիւնը հեշտութեան և Գոզեթին ուրախութիւնն ալ ամօթխածութեան փոքրիկ զանտղանութիւն մը ունենալով: Կամաց մը կ'ըսէին իրարու: Պիտի երթանք մեր նիկումէ փողոցին պարտիզակը տեսնելու Գոզեթի բօպային ծալքը Մարիուսին վրան էր:

Այսպիսի օր մը երազի և ստուգութեան անպատճում խառնուրդ մըն է: Մարդս կը վայելէ և կ'ենթադրէ: Դեռ ժամանակ ունի, հետեւտբար զուշակութիւններ կ'ընէ: Այն օրը կէս օրուան միջոցին մէջ զըանուիլը և կէս գիշերը միտքը բերելը անմեկնելի յուզում մըն է: Այս երկու սիրտերուն բերկրութիւնները բազմութեան վրայ կ'սրտահոսէին և անցորդներուն զուարթութիւն կուտային:

Սէնթ-Անթուան փողոցին անցորդները Սէն-Բոլ եկեղեցին առջնւ կանգ կ'առնէին կառքին ապակեայ պատուհանէն Գոզեթին գլխուն վրայ նարնջնիի ծաղիկներու սարսովիլը տեսնելու համար:

Ապա Ֆիլ-Տիւ-Գալվէր փողոցը հասնելով իրենց տունը մտան: Մարիուս՝ Գոզեթին հետ քով քովի՝ յաղթանակաւ և հրճուանօք վեր ելու այն սանդուղին որու վրայէն կիսամեռ քաշքուած էր: Դրան առջև խմբուած աղքատաները հարս ու փեսային քսակները իրենց մէջ բաժնելով կ'օրհնէին զանոնք: Ամենուրեք ծաղիկ կար: Տունն ալ եկեղեցին ոչ նուազ անուշաբոյր հոտեր կը սփոկը: խունկէն ետք վարդերը: Մարիուս և Գոզեթ անսահմանութեան մէջ երգող ձայներ լսել կը կարծէին: Աստուած կար իրենց սրտին մէջ: ճակատագիրը իրը աստեղազարդ ձեղուն կ'երեւար անանց: Նոր ծագող արեւու նշոյլ մը կը տեսնէին իրենց գլխուն վերեւը: Յանկարծ ժամացոյցը զարկաւ: Մարիուս Գոզեթին ըզմոլիկի մերկ թեւը և անոր կուրծքին առնթէլաներուն մէջէն նշարուող վարդագոյն իրերուն նայեցաւ, և Գոզեթ Մարիուսին նայուածքը տեսնելով ոկսաւ կարմրի մինչեւ աչքերուն ճերմկուցը:

Ժիլնօրման գերդատանին հին բարեկամներն ու բազմաթիւ անձինք հրաւիրուած էին: Գոզեթին բոլորտիքը կը խոնուիին աճապարումով: Ամէն մէկը կը մրցէին զայն Տիկին Պառոնուհի անուաննելու համար:

Թէօտիւլ Ժիլնօրման սպան՝ որ հիմա հարիւրապետ էր՝ իր քեսորդին Բօնմէրսի հարանիքին գտնուելու համար Շաթրէն եկած էր ուր պահպանութիւն կ'ընէր: Գոզեթ չճանչցաւ թէօտիւլը:

Թէօտիւլ եւս՝ կիներէն աղուար սեպուելու վարժուած ըլլալով՝ ամէնեւին չյիշեց Գոզեթը:

— Խնչպէս իրաւունք ունեցայ չհաւատալու սաթէօտիւլին խօսքերուն, կ'ըսէր մեկուսի Պ. Ժիլնօրման:

Գոզէթ իր սովորականէն շատ աւելի խանդաղատանք ունէր Ժան Վալժանին վրայ: Հայր Ժիլնօրմանին հետ համակամ էր. մինչդեռ ծերութիւնին ուրախութիւնը իրը վճիռներ և սկզբունքներ կը հաստատէր, Գոզէթ իր անուշաբոյր խունկ մը սէր և բարութիւն կ'արարուրէր: Երանութիւնը կ'ուղէ որ ամէն մարդ երջանիկ ըլլայ:

Ժան Վալժանին հետ խօսելու համար Գոզէթ իր մանկութեան ժամանակի ձայնին պէս ձայնը կակուղ և փափուկ հնչիւններով կը հանէր: Ժպիտով կը գգուէր զայն:

Սեղանատունը խնճոյք մը պատրաստուած էր:

Ցորեկանման ճրագավառութիւն մը մեծ ուրախութեան մը անհրաժեշտ համեմուքն է: Երջանիկները չեն ընդունիր ամեններն մէջն ու մութիր: Զեն հաւանիր մութըլլու: Գիշերը ընդունելի է անոնց, բայց խաւարը ոչ: Եթէ արև չունին, պէտք է կազմել արեւ մը,

Սեղանատունը զուարթ իրերու հնոց մըն էր: Մէջտեղը, սպիտակ և փառաւոր սեղանին վերեւը տափարակ թիւերով Վենետիկի բիւրեղեայ ճառ մը կար ամէն տեսակ գունաւոր, այսինքն մոմերուն մէջտեղ դարած կապոյտ, ժանիշակագօյն, կտրմիր, կանաչ թուզուններով. ճառին բոլորտիքը բաղմաստեղն աշտանակներ. պատին վրայ եռաթեր և հնգաթեր զարդակիր հայելիներ, ուրիշ հայելիներ, բիւրեղներ, ապակեղէններ, սեղանի անօթներ, յախճապակիներ, ընտիր խեցեղէններ, անօթներ ոսկերչական զարդեր, արծաթեղէններ կային սրոնց ամէնն ալ կը փալփէր և կը հրճուէր: Աշտանակներուն մէջտեղները փունջերով լեցուած էին, հետեւ առար ուր որ ճրագ չկար, ծաղիկ մը կար:

Նախասենեակին մէջ երեք ջութակ և սրինգ մը Հայտնի քտուեակներ կը նուտգէին սեղմիկ:

Ժան Վալժան սրահին սէջ աթոռի մը վրայ նստած էր զրան ետեւը որու փեղկը անօր վրայ կը հոկէր զայն գրեթէ պահելու կերպով մը:

Սեղան նստելէ քանի մը վայրկեան առաջ Գոզէթ՝ կարծես չարամտութեամբ մը՝ Ժան Վալժանին քովը եկաւ և յարգական խոնարհութիւն մը ըրաւ երկու ձեռքերով իր հարսութեան պաճուճանքը սփոելով, և սմսեղուկ բայց կաթոգին նայուածքով մը հարցուցանոր.

— Գո՞հ ես, հայր իմ:

— Այո՛, գոհ եմ, պատասխանեց Ժան Վալժան:

— Ուրեմն խնդա՞:

Ժան Վալժան սկսաւ խնդալ:

Քանի մը րոպէէն ետքը Պասգ իմաց տօւաւ թէ սեղանը պատրաստ է:

Կոչնականները Պ. Ժիլնօրմանին ետեւէն երթալով՝ որ իր թերը Գոզէթին տուած էր սեղանատաւն մտան և ուզուած կարգին համեմատ սեղանին բոլորտիքը շարսուցան:

Սեղանին քով հարսին աջ ու ձախ կողմը երկու մեծ թիւկնաթու կար, առաջինը Պ. Ժիլնօրմանին, երկրորդ, Ժան Վալժանին համար: Պ. Ժիլնօրման նստաւ: Միւս թիւկնաթուը պարապ մնաց:

Չորս դին նայելով «Պ. Ֆօշլըվանը վնառեցին»: Բայց Պ. Ֆօշլըվանը ա՛լ հոն չէր:

— Պ. Ֆօշլըվանը ուր է, զիտե՞ս, հարցուց Ժիլնօրման Պասգին:

— Պարօ՞ն, պատասխանեց Պասգ, ես ալ ատիկա պիտի ըսէի: Պ. Ֆօշլըվան ըսաւ ինձ իմացնել ձեր յար-

գութեան թէ քիչ մը տնհանգիստ է վիրաւոր ձեռքը և
թէ չպիտի կրնայ ընթրել Պարոն Պառնին և Տիկին
Պառնուհին հետ, թէ կ'աղաչէ որ ներուի իրեն և թէ
վաղը պիտի դայ: Հիմա դուրս ելաւ:

Այս պարապ թիկնաթոռը պահ մը պաղութիւն
տոււաւ հարսանեկան հացկերոյթին բերկրալի ուրախոււ-
թեան: Բայց եթէ Պ. Ֆօշլը բացտկայ էր, Պ. Ժիւ-
նօրման կար, և մեծ հայրը երկու հայրի չափ կը ճա-
ռագայթէր: Պ. Ժիւնօրման հաստատեց թէ Պ. Ֆօշլը
վան աղէկ կ'ընէր կանուխկէկ պառկելովը եթէ վէրքը
կը ցաւէր, բայց, ըստ, պղտիկ բան մըն էր իր ձեռ-
քին վէրքը: Բաւական եղաւ Պ. Ժիւնօրմանին այս յայ-
տարարութիւնը: Բայց ուրախութեան այսպիսի ան-
դունդի մը մէջ ի՞նչ կրնայ ըլլալ մթին խորշ մը: Գո-
զէթ և Մարիուս այնպիսի ինքնասուիրական և օրնեալ
վայրկեանի մը մէջն էին ուր մարդս միայն երանու-
թիւնը ըմբռնելու կարողութիւնը կ'ունենայ: Մանա-
ւանդ թէ Պ. Ժիւնօրման գաղափար մը ունեցաւ. — Քանի
որ պարապ է այս թինաթոռը, եկուր դուն նստէ',
Մարիուս: Մօրաքոյրդ թէկ իրաւունք ունի յարգանք
սպասելու քեզմէ, բայց հրաման կ'ուտայ: Քեզի համար
է այս թիկնաթոռը: Եկուր, վնաս չունի, աւելի գե-
ղեցիկ կ'ըլլայ առանկ: Երանեալը Երանուհին քոյքը կը
նստի: — Բոլոր սեղանակիցները ծափ զարկին: Մարիուս
Գոզէթին քով ժան Վալժանին տեղը նստաւ, և գոր-
ծերը այնպիսի կերպով մը կարդաղրեցան որ Գոզէթ ժան
Վալժանին բացտկայութեան պատճառաւ ի սկզբան
տրամելէն ետք վերջապէս գոհ եղաւ: Ժանի որ բա-
ցակային յաջորդը Մարիուսն էր, բացական Աստուած
ալ ըլլար, Գոզէթ չպիտի ցաւէր: Գոզէթ Մարիուսին
ստքին վրայ դրաւ իր քնքոյց և պղտիկ սաքը, որ ըս-
պիտակ մնդուսէ կիսակօշիկ հագած էր:

Երբ թիկնաթոռը նստող մը ունեցաւ, Պ. Ֆօշլը
վան մոցուեցաւ, և ոչինչ պակսեցաւ: Եւ հինգ վայր-
կեան ետք բոլոր սեղանը ծայրէ ի ծայր և յոռացման
անթերի եռանդովը կը խնդար:

Երբ սկսան միրգ ուտել, Պ. Ժիւնօրման ոտքի վրայ
ելաւ՝ ձեռքը շամբանեայի բաժակ մը բոնած որ կիսու-
վին լի էր օրպէս զի իր իննսուն երկու տարիքին երե-
րուսէն գուրս չթափի գինին, և հարս գիսային կե-
նացը խմել առաջարկեց:

Երկու քարոզէ չպիտի աղատինք, գոչեց: Առաջան
վարդապետին քարոզը մտիկ ըրիք, այս գիշեր ալ մեծ
հայրին քարոզը մտիկ պիտի ընէք: Ինծի մտիկ ըրէք.
Խրատ մը պիտի տամ ձեզի. պաշտեցէք զիրար: Զեմ
ուզեր ծիծաղելի երեմիաբանութիւններ ընել. բուն նը-
պատակս կ'ըսեմ: Երջանիկ եղէք: Արարածոց մէջ
տատրակներն են միայն իմաստուն: Զափաւորեցէք ձեր
ուրախութիւնները, կ'ըսեն փիլիսոփաները: Իսկ ես,
անձարձակ թող առեք ձեր ուրախութիւնները, կ'ը-
սեմ: Հոգուով սրտով սրեցէք զիրար: Կատղեցէք:
Փիլիսոփաները կը շաղակրատէն: Անոնք թող իրենց
փիլիսոփայութիւնը ծամծմեն և անով հով կլլին: Աշ-
խարհին մէջ որքան ալ շատ ըլլան անուշահոտաւթիւն-
ները, որքան ալ շատ ըլլան դայլայլող սոխակները,
որքան ալ շատ ըլլան կանանչ տերեւները, որքան ալ
շատ ըլլայ արշալոյսը, մի՞թէ բաւական շտու կընան ըլ-
լալ. մի՞թէ մարդ սիրելէ կը ձանձրանայ, մի՞թէ իրա-
րու համելի ըլլալէ ձանձրոյթ կրնայ հետեւիլ: Զգուշա-
ցի՛ր, կսթէլ, վասն զի շատ գեղանձն ես: Զգուշացի՛ր,
Նէմօրէն, վասն զի շատ գեղանձն ես: Ո՞ւր լսուեր է
առանկ ապշութիւն մը: Մարդիկ որքան ալ ուրախա-
նան, որքան ալ փայփայուին, որքան ալ զմայլին, որ-

քան ալ ապրին, որքան ալ երջանիկ ըլլան, մի՞թէ կըրսան յագենալ: Զափաւորեցէք ձնր ուրախութիւնները, թող լսեն փիլխօփաները եթէ բան չունին: Կործանի՛ն փիլխօփաները: Ուրախութիւն է իմաստութիւնը: Ուրախացէ՛ք, ուրախանանք: Բարի ըլլալնուս համար երջանիկ ենք, կամ թէ բարի՞ ենք երջանիկ ըլլալնուս համար: Սանսին Սանսի Հարլէ՛ին վերաբերած ըլլալուն համար է որ Սանսի կ'անուանուի, թէ ոչ հարիւր վեց կերատ (զրաթ) կշռելուն համար:

Ամէնեւին չեմ զիտեր. կեանքը լի էր այսպիսի գդուար խնդիրներով բայց կարեւորն է ունենալ Սանսին և երջանկութիւնը: Երջանիկ ըլլանք առանց բժախընդրութեան: Կուրօրէն հնազանդինք արեւուն: Ի՞նչ է արեւը: Սէրն է: Սէր ըսելը կին ըսել է, Ահ, ա՛հ, ահա ձեղ ամէնակարողութիւն մը, որ է կինը: Հարցուցէ՛ք սա ռամկավար Մարիուսին թէ սա պզտիկ Գոզէթ բռնակալուհին գերին չէ՞: Մանաւանդ թէ բոլորվին ազատ կամօքը գերի եղած է վա՛ար: Կի՞նը, ա՛հ, չկայ արինարբու յեղափոխական մը, Թօպէսրիէր մը որ դիմադրէ անոր, կինը կը թագաւորէ: Ես ալ միայն այս թագաւորութեան կուսակից արքայական մըն եմ: Ի՞նչ է Աղամ: Եւային թագաւորած երկիրը: Եւային համար չի ք 89 թուական: Արքայական գաւազան մը կար վրան շուշանածաղիկով մը, կայսերական գաւազան մը կար վրան հողագունդով մը, Շանլըմանիի գաւազանը կար որ երկաթէ էր. Մեծն կուիի գաւազանը կար որ ոսկիէ էր. և յեղափոխութիւնն իր բթամատին և ցուցամատին մէջը տանելով գալարեց այս ամէն արքունի գաւազանները իրը կուտ մը չարժող յարդի չիւղեր. ա՛լ լմնցան, խորակուեցան, գետին ինկան, ա՛լ արքայական գաւազան չկայ. սակայն եթէ կրնաք, յե-

զափոխութիւններ ըրէ՛ք նաև սա փոքրիկ և ասեղնակերտ թաշկինակին դէմ որ գոլօնիայի լնակր հոտ մը կը բուրէ: Կ'ուղէի տեսնել ձեզ թէ ի՞նչպէս պիտի ընէք այդ յեղափոխութիւնը: Փորձեցէք: Խնչո՞ւ հաստատուն է այն: Վասն զի կնոջական զարդ մըն է: Ա՛հ, գուք տասնըիններորդ դարն էք: Լա՛ւ. հ՝ տքը: Մենք ու տասնըիններորդ դարն էինք: Մենք ու ձեզի պէս աւանակ էինք: Այսինչ հիւանդուն ան նոր անուն մը տալով, այնինչ խոտին տնունին մասնիկ մը տւելցնելով մի՛ կարձէք թէ մեծ փոփոխութիւն մը տուիք տիեզերքիս: Ինչ որ րնելու ըլլաք, հարկ պիտի ըլլայ միշտ սիրել կիները: Աստուած վկայ, չէք կարող ազատիլ անոնց ձեռքէն: Այս շուտիկները մեր հրեշտակներն են: Այո՛, սէրը, կինը, համբուրը այնպիսի շրջան մը կը կազմեն ուրիէ կը պնդէմ թէ չէք կարող դուրս ելլել. ես իմ մասիս կ'ուղէի դարձեալ այս շրջանը մտնել: Աստղիկ աստղին, այսինքն անդունդին մեծ պճնունիին, ովկիանոսի Սէլիմէնին՝ ամէն բան իր ներքեւ հանդարտելով, ալիքները իրը կին մը նայելով՝ անհունութեան մէջ ծագիլը ձեզմէ ո՞վ տեսած է: Ովկիանոսը խստերախ Ալսեսթ մըն է, այնպէս չէ՞: լա՛ւ, սակայն որքան ալ փրփրի, կ'երեւայ Աստղիկը, կը պարտաւորի ժպաիլ այն: Այս վայրենի անասունը կը զսպուի: Մենք ամէնքս ալ ահա ասանկ ենք: Կը բարկանանք, կը փըրփըրինք, կը ակուրոց կը կարինք, և երբ կին մը տեսարանը կուգայ, երբ ասող մը կը ծագի, երեսն ի վեր կը սողանք, Մարիուս վեց տմիս առաջ կը պատերազմէր, բայց այսօր կը կարգուի: Շատ աղէկ կ'ընէ: Այո՛, Մարիուս, այո՛, Գոզէթ, իրաւունք ունիք: Համարձակապէս ապրեցէ՛ք իրարու համար, սիրեցէ՛ք որքան որ կրնաք սիրուիլ, կատղեցուցէ՛ք, ճաթեցուցէ՛ք մեզի

որքան որ կնրաք ճաթեցնել և կատղեցնել, պաշտեցէք զիրար: Աշխարհիս վրայ երջանկութիւնը բոլոր պղտիկ շիւղերը ձեր երկու կտուցներով հաւաքեցէք և անոնցմով ձեզի բոյն մը շինեցէք ցկեանս: Ապեւշ մի ըլլաք, մարդս երբ չրիտասարդ է, միթէ հրաշք մըն է սիրելը, սիրուիլը: Մի՛ երեւակայէք թէ դուք հնարեցիք այս բանը: Ես ալ երազներ տեսայ, խորհեցայ, հառաչնի, ևս ալ հոգի մը ունեցայ լուսնի ճառագայթին պէս պայծառ: Սէրը վեց հազար տարուան տղայ մըն է: Սէրը երկայն սպիտականեր մօրուք մը ունենալու իրաւումք ունի: Մաթիւսաղէօը ստամբակ մըն է Կուրփատոնին քավ: Վաթուն դարէ ի վեր մարդս և կինը սիրելով կ'ազգատին դժուարութիւններէ: Սատանան՝ չարամիտ ըլլալով՝ սկսաւ ատել մարդը, մարդս ալ՝ աւելի չարամիտ ըլլալով՝ սկսաւ կինը սիրել: Այս կերպով մարդս սատանայէն կրած չարփեն աւելի, շատ աւելի բարիք ըրաւ ինքնիրեն:

Այս խարիմասատութիւնը երկրային դրախտէն ի վեր գտնուած է: Բարեկամնե՛ր, գիւտը հինաւուրց է, բայց նոփ նոր է: Օգուտ քաղեցէք այդ գիւտէն: Տաֆնիս և Գլոէ եղէ՛ք մինչև որ Ֆիլէմոն և Պօսի ըլլաք: Այնպէս վարուեցէք որ երբ միտսին գտնուեք բան մը չպակսի ձեզի, և որպէս զի Գօղէթ Մարիուսին համար արեւ և Մարիուս ալ Գօղէթին համար ախեղերք ըլլայ: Գօղէթ, թող քեզի համար գեղեցիկ օդ սեպուի ամսունոյդ ժըպիտը: Մարիուս, անձքեւն ալ թող կնոջդ արցունքը ըլլայ: Եւ թող բնաւ չանձքեւէ ձեր ընտանիքին մէջ: Վիճակահանութեան թիւերուն լուր թոցուցիք, այսինքն ամսունութեան մէջ սէրը: Վիճակահանութեան բաժիններուն մեծագոյնը ստացաք. աղէկ պահեցէք, կղպեցէք, մի՛ պատահէք, մի՛ պատահէք ինչ սիրունք, կտուցենք, մեր պղտիկ կնոջ նայինք, հայելիի մը պէս, հպարտանանք, յաղթանակենք, սիգանք. այս է ահա կետնքի նպատակը: Մի՛ սրդողիք եթէ թոեմ թէ մենք ահա այսպէս կը խորհեինք մեր ժամանակը որու երիտասարդն էինք: Ա՛հ, խա՛չոր, ի՞նչ սիրուն կիներ, աղուօր դէմքեր, զմայլելի տղջիկներ կային մեր ժամանակը, ուր աւերումներ կ'ընէի: Ուրեմն սիրուեցէք: Եթէ սիրուիլը չըլլայ յիրաւի չճնք հասկնար թէ ի՞նչ օգուտ կրնար ունենալ զարնան եղանակը: Ես՝ իմ մտաիս՝ պիտի ա-

ունենաք: Հաւատացէք ինչ որ կ'ըսեմ: Բնտկան խելացութիւն է այս: Բնական խելացութիւնը չստեր: Մէկզսէկու համար կրօնք մը եղէ՛ք: Խրաքանչիւր ոք զԱստուած պաշտելու մասնաւոր կերպ մը ունի: Աստուած վկայ կը պնդեմ թէ Արարիչը պաշտելուն լաւագոյն կերպն է սիրել կինը: Կը սիր ու քեզի. ահա այս է իմ քրիստոնէական վարդապետութիւնս: Ով որ կը սիրէ, ուզդափառ է: Հանրի Դ. հայհոյութիւնը կերուխումի և արբութեան մէջտեղը կը դնէ՝ սրբութիւնը: Խո՛չոր կ'երդնում թէ չեմ հետեւիր այդ հայհոյութեան կրօնքին: Վասն զի կինը մոռցուած է այդ կրօնքին մէջ: Հանրի Դ. ին հայհոյութեան այս մռացկոտութիւնը կը զարմացնէ զիս: Բարեկամնե՛ր, կեզցէ՛ կինը: Կ'րութի թէ ծեր եմ. սակայն ի՞նչ զարմանք, կարծես թէ վերրատին երիտասարդ մը կ'ըլլամ: Կ'ուզէի անտառները երթալ հոգուական տիկի նուագներ լսելու համար: Սա պատանիները գեղանի և զոհ բլալու յաջողնով կ'ըղգլիսն զիս: Ծիսակը գարձեալ կը կարգուէի, եթէ զիս ուզող մը ըլլար: Ես՝ կ'երեւակայեմ թէ Աստուած մեզի ստեղծեր է որպէս զի միմիայն պաշտենք, մնչենք, զարդարուինք, աղաւնի մը ըլլանք. առաւօտէն մինչեւ իրիկոն մեր սիրուհին համբուրենք, կտուցենք, մեր պղտիկ կնոջ նայինք, հայելիի մը պէս, հպարտանանք, յաղթանակենք, սիգանք. այս է ահա կետնքի նպատակը: Մի՛ սրդողիք եթէ թոեմ թէ մենք ահա այսպէս կը խորհեինք մեր ժամանակը որու երիտասարդն էինք: Ա՛հ, խա՛չոր, ի՞նչ սիրուն կիներ, աղուօր դէմքեր, զմայլելի տղջիկներ կային մեր ժամանակը, ուր աւերումներ կ'ընէի: Ուրեմն սիրուեցէք: Եթէ սիրուիլը չըլլայ յիրաւի չճնք հասկնար թէ ի՞նչ օգուտ կրնար ունենալ զարնան եղանակը: Ես՝ իմ մտաիս՝ պիտի ա-

ղաշէի Ասառւծոյ որ հաւաքէ և ետ առնէ այն ամէն գեղեցիկ բաները զոր մեզի կը ցուցնէ . պիտի աղաչէի նաև որ վերստին իր տօւփին մէջ զնէ ծաղիկները, թոշունները և աղուոր աղջիկները : Ըսդունեցէ՛ք բարեմիտ ծերուկին օրհնութիւնը, որդեակներս :

Երեկոյթը պայծառ, զուարթ և սիրուն երեկոյթ մը եղաւ : Մեծ հօրը բացարձակ զուարթութիւնը բոլոր հանդիսականաց զուարթութեան սկզբնանշնը տուաւ, ամէն մէկը այս զրեթէ հարիւրամեանին մտերմութեան համեմատ զուարճացաւ : Քիչ մը պարեցին, շատ խնդացին . հարսանեկան լաւ հանդէս մը ըրին, կրնային այս հանդէսին հրաւիրել նաև Հյուժամանակ անօւն ծերուկը : Սակայն Պ. Ժիլնօրմանին կերպարանքով ան ալ ներկայ էր հոն :

Աղմուկ եղաւ, ետքն ալ լոռւթիւն :

Հարսն ու փեսան աներեւոյթ եղան :

Կէս գիշերէն քիչ մը ետք Ժիլնօրմանին տունը տաճար մը եղաւ :

Հոս կանգ կ'առնենք : Հարսնիքի գիշերներուն սեմին վրայ կայնած հրեշտակ մը կայ որ կը ժպտի՛ մէկ մատը բերնին վրայ դրած :

Հոզին կ'սկսի հօգեպիշ նայիլ այս սրբավայր խօսնին առջեւ ուր սիրոյ հանդէսը կը կտարաւի :

Անշուշտ նշոյլներ կան այս տեսակ տուներու վերեւը : Տուներ օրոնց պարունակած ուրախութիւնը անշուշտ ճառագայթապէս խոյս կուտայ պատերուն քարերուն մէջէն և կը գծաւորէ խաւարը :

Անկարելի է որ այս նուիրական և ճակատագրային տօնախմբութիւնը երկնային ճառագայթ մը չզրկէ անհունութեան : Մէրը վեհ բով մըն է որու մէջ մարդս և կինը կը ձուլուին, և ուրկէ կ'ելլէ սի էակը, եռապա-

տիկ էակը, վերջնական էակը, մարդկային երրորդութիւնը : Այսպէս երկու հոգիներուն ի մի հօգի ծնկը անշուշտ յուզմունք մըն է երկնից համար : Սիրահարը քահանայ է . յափշտակուած կոյսր կ'ահաբեկի : Այս ուրախութենէն բան մը կ'երթայ Աստուծոյ : Ուր որ սասւգապէս ամուսնութիւն, այսինքն սէր կայ, տեսլականը կը միջամտէ : Հարսանեկան անկողին մը արշալուսական խորշ մը կը կազմէ . խաւարին մէջ : Եթէ մարմնեղին բիրը կարողութիւն ունենար նշմարելու վերագոյն կեանքի տհարկու և սիրուն երեւոյթները, հաւանօրէն պիտի տեսնէնք թէ գիշերուան կերպարանքները, թեւաւոր անծանօթները, աներեւոյթին կապոյտ անցորդներւ, այսինքն մթին գլուխներու բազմութիւն մը դէպի լուսեղէն տունին բոլորտիքը ծռելով գռնունակութեամբ և օրհնութեամբ իրարու կը ցուցնեն քիչ մը խոռված կոյս հարսը, և թէ անոնց երկնային դէքքերու վրայ կ'անդրտագանայ մարդկային երջանկութիւնը : Հեշտութեամբ գրաւող և մինակ ըլլալ կարծող հարս ու փեսան եթէ այս հանդիսաւոր վայկեանին ուշ գնելու ըլլան, թերեւս խառնաշփոթ թորիներու ձայն մը լսեն իրենց սենեակին մէջ .

Անթերի երանութեան մէջ հրեշտակներու համերաշխութիւնը կայ : Հարսանեկան այն փոքր և մթին ննջեկին ձեղունն է ամբողջ երկինք : Սաեղծելու համար երբ իրարու կը մօտենան երկու բերան զոր սէրը նութեագործած է, անկարելի է որ այս անպատում համբոյրին վերեւը սարսուռ մը չունենայ աստղերուն անբաւ խորհուրդը :

Միայն տօնք են ծշմարիտ երանութիւնները : Այս ուրախութիւններէն ի զատ ուրախութիւն չկոյ : Մար-

գուս զգացած միակ հիացումը սէրն է։ Ուրիշ ամէն բան արցունք է։

Սիրելը կամ սիրած ըլլալը կը բաւէ։ Անկէց ետք ալ բան մի պահանջեր։ Կեանքի խաւարին խորչերուն մէջ ասկէց զատ մարդրիտ մը չկայ որ գանես։ Սիրելը անթերի կերպով տպրիլ է։

ԳԼՈՒԽ Գ.

Ա. Ն Բ Ա Ժ Ա Ն Ե Լ Ի Ն

Ի՞նչ եղած էր ժան Վալժան։

Գօղէթին սիրուն հրամանին համեմատ ինդալէն անմիջապէս ետք ժան Վալժան ոտքի վրայ ելած էր երբ ոչ ոք ուշադրութիւն կ'ընէր իրեն, և առանց նըշմարուելու նախասենետակը գացած էր, Ութը ամիս առջ ծերունիին թոռը բերելով ահա այս սրահը մտած էր տիղմով, արինով։ և փոշիով թաթաղուն, Սրահին փայտոչէն զարդերը տերեւէ և ծաղիկէ պսակներ կը կրէին հիմա։ Երաժիշտները նստած էին այն բազմոցին վրայ ուր դրաւած էր Մարիու։ Պասդ սեւ թիկնոց, տափտա, սպիտակ գուլպաներ և ձեռնօցներ հագած՝ վարդի պակներ կը տեղաւորէր սեղանը տարուելիք ամէն մէկ պնակին բոլորտիքը։ ժան Վալժան իր կապած թեւը անոր ցուցնելով բատ էր որ իմացնէ իր բացակայութեան պատճառը, և տպա դուրս ելած էր։

Սեղանատունին պատուհանները փողոցին վրայ կը նայէին։ Ժան Վալժան քանի մը բոպէ մօւթին և ոտքի վրայ կանգ տուաւ այս փողիողուն պատուհաններուն ատկ, և մտիկ ըրաւ։ Կոչունքին աղմուկը մինչեւ իր ականջը կը համնէր։ Կը լսէր մեծ հօր բարձր և տիրական ձայնով խօսիլը, ջութակները, պնակներուն և բաժակներուն շառաչիւնը. քան ահները կը լսէր, և այս ամէն զուարթագին միսրին հետ որոշապէս կը լսէր նուև Գօղէթին քաղցր և ուրախալի ձայնը։

Ժան Վալժան Ֆիլ-Տիւ-Գալվէրի փողոցին մեկնելով Օմ-Արմէ փողոցը վերադարձաւ։

Վերադառնալու համար Սէն-Լոււ, Գիւլթիւր-Սէնթ-Գաթերին և Լէ Պլան-Մանթօ փողոցներէն գնաց։ Քիչ մը աւելի երկար էր այս ճամբան, սակայն այն ճամբան էր այս ուրիէ։ Վիյէլ Տիւ Թամբիլը փողոցին խուռն անցորդներէն և տիզմերէն զգուշանալու համար՝ երեք ամիսէ ի վեր սովորութիւն ըրած էր ամէն որ Գօղէթին հետ Օմ-Արմէ փողոցին Ֆիլ-Տիւ-Գալվէր փողոցը գալու։

Գօղէթ այս ճամբային անցած ըլլալուն համար, անկէց զատ ուղեղիծ մը չկար ժան Վալժանին համար։

Ժան Վալժան իր տունը մտնելով ճրագը վառեց և վեր ելաւ։ Բնակարանը պարապ էր։ Թուսէն անգամ տունը չէր։ Ժան Վալժանին քայլը սովորականէն աւելի դիմառուք կը հանէր։ Բոլոր պահարանները բաց էին։

Ժան Վալժան Գօղէթին սենեակը մտու։ Անկողնին վրայ սաւան չկար։ Հաստ կտաւէ սնաբը առանց երեսի և ատնթեւայի դրուած էր խշտեակներուն ոտքը ծալլուած վերմակներուն վրայ, խշտեակներ որոնց երեսի կտաւը կը տեսնուէր և որոնց վրայ ա՛լ ոչ ոք պիտի պառկէր։ Առնուած տարուած էին ամէն կնոջական պղտիկ իրերը զօր կը սիրէր Գօղէթ։ ա՛լ միայն մեծ

կահերն ու չորս պատերը մնացեր էին։ Թուաէնին անկողինը նոյնպէս չէր շտկուած։ Անկողին մը միայն պատրաստ էր և կարծես մէկու մը կ'սպասէր։ այսինքն ժան Վալժանին անկողինը։

Ժան Վալժան պատերուն նայեցաւ, քանի մը պահարաններու դուռները գոցեց, մէկ սենետէն միւս սենեակը երթեւեկեց։

Ապա իր սենետէր գնաց և ճրագը սեղանի մը վըրայ դրաւ։

Թեւին կտպը հանած էր և աջ ձեռքը կը գործածէր իրը թէ ա՛լ ցաւ չզգար։

Իր անկողինին մօտեցաւ, և պատահաբար կամ դիտմամբ աչքին զարկաւ անբաժանելին որմէ կը նախանձէր Գոզէթ, այսինքն պզտիկ պայուսակը զօր ժան Վալժան քովէն չէր հեռացներ։ Յունիսի 4ին Օմ-Արմէ փողոցը գալով այն պայուսակը իր սնարին քով միուսնի փոքր սեղանի մը վրայ զրած էր։ Տեսակ մը ուժգնութեամբ այս սեղանին մօտեցաւ, գրպանէն բանալի մը հանեց և պայուսակը բացու։

Կամաց կտմաց պայուսակէն գուրս հանեց այն ըզգեստները որով Գոզէթ տաօը տարի տառջ Մօնֆէրմէյլէն մեկնած էր։ Նախ պդտիկ սեւ բօպան, ապա սեւ վզնոցը, յետոյ մանկական հաստ և լու մռւճակները զօր Գոզէթ հիմա ու զբեթէ կրնար հագնիլ վասն զիշա փոքր էր իր ոտքը, ապա խիստ հաստ տիմիէ բաճկոնակը, կտաւէ միջազգեստը, գրպանուոր ղենջակը (պօտեան) և տպա ասրէ գուլպանները։ Դրեթէ ժան Վալժանին թեւէն տւելի երկայն չէին այս գուլպանները։ որտեղ վրայ պզտիկ օրունքի մը ձեւը շնորհալի կերպով մը կ'երեւար տակաւին։ Այս ամէն զգեստները սեւ էին։ Ժան Վալժան ինքը Գոզէթին համար Մօնֆէրմէյլ

բերած էր այս զգեստները զօր հետզհետէ պայուսակէն հանելով անկողինին վրայ կը դնէր։ Կը խորհէր։ Կը յիշէր թէ ձմեռուածն մէջ, գեկտեմբերի ամենացօւրտ միօի մը մէջ Գոզէթ իր հնոտիններովը կիսամերկ կը սրսիար ցրտահար և թէ անոր փոքր ոքերը կաս կարմիր եղեր էին սանդալներուն մէջ։ Ինքը՝ Ժան Վալժան՝ հանել տուած էր այն հնոտիններն անոնց աեղ այս սեւ զգեստները Գոզէթին հագցնելու համար։ Մայրը հարկաւ իր գերեզմանին մէջ գոհ եղած էր տեսնելով թէ աղջիկը իր սուզը կը պահէ, մանաւանդ տեսնելով թէ հագուած էր ան և թէ կը տաքնար։ Միտքը կը բերէր Մօնֆէրմէյլի այն անտառը ուրեից անցեր էին Գոզէթին հետ։ կը յիշէր այն օրուան օդը, տերեւաթօփ ծառերը, առանց թոշունի տնտառները, անտրեւ երկինքը։ հոգ չէ սիրուն էին այն ամէն բաները։ Անկողինին վրայ շարեց Գոզէթին սև զգեստները, վզնոցը միջազգեստին, գուլպանները մուճակներուն, բանհունակը բօպային քով գնելով, և մի առ մի անոնց նայեցաւ, Մտածեց թէ փոքրահաստկ աղջիկ մըն էր այն ատեն, իր մեծ պէպէքը գերկը տառծ էր իր լուիմին ղենջակին գրպանը դրած էր և կը խնդար։ Երկուքնին միօսին կը քալէին ձեռք ձեռքի տուած, և մանկուհին անկէ ի զատ ոչ ոք ունէր աշխարհիս մէջ։

Այն ատեն ժան Վալժանին սպիտականեր պատկառելի զլուխը այս անկողինին վրայ ինկաւ։ այս ոտոյիկեան սիրտը յօշուեցաւ, գէմքը կրնայ ըստւիլ թի Գոզէթի զգեստներուն մէջ բնկղմեցաւ, և եթէ նոյն միջոցին մէկը անցնելու ըլլար սանդուղէն, սարսափելի հեծկըւառմներ լսած պիտի ըլլար։

ԳԼՈՒԽ Դ.

ԱՆՄԱՀ ՍԻՐՏ

Վերսատին սկսու այն զարհութելի հին կոիւը որու բազմոթիւ կերպարանքները արդէն տեսանք :

Յակոր գիշեր մը միայն կոռուեցաւ հրեշտակին հետ : Աւազ՝ արդէն քանից տեսանք ժան Վալժանին խաւարի մէջ իր խղճէն ուժգնակի րմբոնել ու անոր դէմ մոլեգնաբար կոռուիլը :

Անլուր կոիւ : Կան վայրկեաններ ուր ոտքը կը սահի, կան ուրիշ վայրկեաններ ալ ուր երկերը կը փլի : Քանի՛ քանի՛ անգամ այս բարութեան մոլի խիղճը պնդապէս բռնած և ճզմած էր զայն : Քանի՛ քանի՛ անգամ ճշմարտութիւնը, անողոքելի ճշմարտութիւնը անոր կուրծքին վրայ գրած էր իր ծունկը : Քանի՛ց տապալելով լոյսէն գթութիւն կոչած էր անոր : Եպիսկոպոսին իր սրտին մէջ և վրան առած այս լոյսը քանից չացուցած էր զայն երբ ինք կը փափաքէր կուրանալ : Քանի՛ քանի՛ անգամ այս կոիւին ասպարէզին մէջ ելած կոյնած էր, ժայռը բռնելով, իմաստակութեան կրծնելով, հողին վրայ քարշուելով, երբեմն խիղճը իր ներքեւը տապալելով, երբեմն ոլ ինք անկէ տապալուելով : Քանի՛ քանի՛ անգամ երկդիմի բանէ մը, ինքնամոլութեան մատնառ և սուտումուտ պատճառաբանութիւնէ մը ետք լսած էր իր բարկալի խղճին ձայը որ ապիրտ' տ, գող, սրիկայ կը գոչէր իրեն : Քանի՛ց իր անսաստ միաքը ջղաձգային սարսաւով հանչած էր պարտականուա-

թեան յայտնութեան ներքեւ : Դիմադրութիւն Աստուծոյ գէմ, քրտինք սգալի : Ո՞րքան թաքուն վերքեր ուսնց արինիւը իրեն միայն զգալի էր : Ոքան կեղեգուած էր իր ողօրմելի էսւթիւնը : Քանի՛ց ելած կայնած էր արիւաթաթաւ, վիրաւոր, գնարեկ, լսւսաւոր, որպավին յուսահատ, այլ հոգեբն հանդարտ և յաղթուելէն եաք յաղթական ըլլու զգալով : Եւ իր ահարկու, լուսեղէն և հանդարտ խիղճը զայն քայլքայելէն, յօշոտելէն և խօրտակելէն ետք անոր վերեւը կտնդ առած կ'ըսէր . Երթ արդ, հիմա խաղաղութեամբ գնայ :

Բայց, աւազ՝, օրչափ տխու՛ր էր այն խաղաղութիւնը զոր կը գտնէր այսպիսի սոսկալի կոիւէ մը եաք :

Սակայն այս գիշեր ժան Վալժան զգաց թէ ա՛լ իր վերջին կոիւը պիտի ընէր :

Խնդիր մը, կոկծալի խնդիր կը ներկայանար :

Նախասահմանութիւնները բոլորովին ուղիղ չեն. ուղղադիմ պողատայի մը պէս չեն պարզուիր նախասահմաններյն առջև, անել ճամբաններ, անանց տեղեր, մը թիւն խորշեր, բազմաթիւ ճամբաններ ցուցնող քառուզիի ահարկու բերտններ ունին : Ժան Վալժան նոյն պահուն այս քառուզիի բերաններուն ամենէն վահագաւորին առջև կը գտնուէր :

Բարիին և չարին մէկզմէկ կարող ճամբաններուն վերագոյն կէտին հասած էր : Իր առջեն էր այս խաւարակէտը : Խնչպէս արդէն պատահած էր իրեն ուրիշ ցաւալի պարագաներու մէջ, այս անգամ ևս երկու ճամբայ կը բացուէր առջեր . մէկը հրապուրիչ, միւսը ահարկու : Ո՞րն է նախամեծարը :

Այն որ ահաւոր էր, զայն ընտրել կը խրատեր Խօրհրդաւոր ցուցամատ մը, ա՛յն զոր մենք ամենք

ալ կը նշմարենք ամէն անգամ որ դէպի մութը կը նայինք ակնապիշ:

Ժան Վալժան անգամ մը ևս ստիպուած էր ընտրելու կամ սոսկալի նաւահանգիստը, կամ հրապուրելի որոգայթը:

Հօգին կրնար բուժուիլ, այլ ճակատագիրը ոչ. ուրեմն իրա՞ւ է այս: Անբուժելի ճակատագիրը մը, ի՞նչ սոսկալի բան:

Ժան Վալժանին ներկայացուող խնդիրը հետեւեալն էր. Ժան Վալժան ի՞նչ կերպով պիտի վարուէր Գօղէթին և Մարիուսին երջանկութեան հետ: Ինքն է այս երջանկութիւնը ուզողն ալ, կողմն ալ. ինքը իր կամքովը իր սիրաը միսած էր զայն, և հիմա դիտելով այն երանութիւնը կրնար զգալ այն հաճութիւնը զոր զինաշէն մը՝ սիրաը միսուած արիւնաշաղախ դանակը տաք առաք քաշելէն ետք անոր վրայ իր գործարանին նշանը տեսնելով կ'զգայ թերեւս:

Մարիուս Գօղէթինն էր. Գօղէթն ալ Մարիուսին վայելումն էր: Ամէն բան, նաև հարստութիւն ունէին, և Ժան Վալժան ինքը բրած էր այս ամէնը:

Բայց հիմա որ կար այս երանութիւնը, հիմա որ իր առջեւ կը տեսնէ զայն, ի՞նչպէս ընթացք պիտի բռնէր այս երանութեան նկատմամբ: Իր կամքին ներքե պիտի պրկէ՞ր անոնց այս երջանկութիւնը. պիտի նկատէ՞ր զայն իբր իր սեփականութիւնը: Անտարտկոյս Գօղէթուրիշ մըն էր. բայց ինք՝ Ժան Վալժան՝ պիտի պահէ՞ր իբրն ինչ որ կրնար Գօղէթէն առնուլ և պահել: Մինչև հիմա եղածին պէս այսուհետեւ ալ կարծուած, այլ յարգուած տեսակ մը հայր պիտի ըլլա՞ր Գօղէթին համար: Գօղէթին տունը պիտի մտնէ՞ր հանգարաօրէն: Առանց բան մը ըսելու իր անցեալ պիտի խառնէ՞ր այս տպա-

դային հետ: Պիտի գա՞ր հոն իբր իրաւունք ունեցող, և զիմակ մը առնելով պիտի նստէ՞ր այս լուսաւոր յարկին ներքե: Սյա երկու անմեղներուն ձեռքերովը և ժպտելով: Ժիլնօրմանի որահին հանգարտաւէտ բուխերիկին առջև պիտի երկընցնէ՞ր իր ոռքերը որոնք օրէնքին ամօթալի ստուերը կը կրէին իրենց ետեւէն: Գօղէթին և Մարիուսին հետ ինքն ալ երջանկութեան ասնակցէ՞ր արդեօք: Թանձրացնէ՞ր իր ճակտին վրայի մթութիւնը և անոնց ճակտին վրայի ամպը: Իր աղէտալի վիճակը իբր երրորդ մը միաւորէ՞ր անոնց երկու երջանկութեան հետ: Շարունակէ՞ր իր լուռթիւնը: Մէկ խօսքով ըսենք, այս երկու բարեբաստիկ էակներուն քով ըլլա՞ր արդեօք ճակատոգրին սոսկալի համրը:

Երբ տեսակ մը խնդիրներ իրենց սոսկալի մերկութեամբը կ'երեւան, մտրդու վեր նայիլ համարձակելու համար կը պարտաւորի վարժուած ըլլալ ճակատագլին և անոր հանդիպումներուն: Ի՞նչ պիտի ընես, կը հարցընէ սպինգսը: Բարին կամ չարը սպինգսին այս անողոքելի հարցումին ետեւն է:

Ժան Վալժան այսպէս փորձուելու սովորութիւնը ունէր արդէն: Սպինգսին նայեցաւ ուղղակի:

Քննեց անողոքելի խնդիրը իր բոլոր հանգամանքներովը:

Գօղէթ, այն սիրուն կետնքը, այս նաւաբեկին լաստն էր: Ի՞նչ ընէր նաւաբե՞լը: Ցարէ՞ր այս լաստին, թէ ոչ թողուր զայն:

Եթէ յարէր, նաւաբեկութեան ողէտէն կ'աղատէր, նարէն դէպի արեւը, կը վերանար, թող կուտար որ իբր զգեստներէն և մազերէն հօսի դառնահամ ջուրը, կ'աղատէր, կ'ապրէր:

Թողուր արդեօք լաստը:

Այն առեն անդունդը կը գահավիժէր:

Այսպէս իր մտքին հետ տրամադին կը խորհրդակցէր, կամ լաւ ևս է ըսել, կը կոռւէր. կատաղաբար ինքն իր ներսը կը խուժէր, երբեմն իր կամքին, երբեմն ալ իր համզումին դէմ յարձակելով:

Ժան Վալժանին համար բարեբաղդութիւն մը եղաւ լացած ըլլալը: Այս լացը թերեւս լուսաւորեց զինքը: Սակայն սկիզբը անագորոյն եղաւ: Մըրիկ մը ժամանակաւ զայն Արրասի ատեանը մղող մըրիկէն աւելի ամենի փոթորիկ մը ելաւ իր ներսը: Անցեալը բերելով ներկային դէմ կը զնէր. կը համեմատեր և կը հեծկրտառ: Երբ բացուեցաւ արտասուքին թումրը, յուսաբեկը գալարու եցաւ:

Ինքինքը ձերբակալուած կ'զգար:

Աւազ, մեր ինքնասոիրութեան և պարտաւորութեան ըրած այս անհնարին մենամարտին մէջ մոլորելով, կատղելով, տեղի տալու հարկէն զայրանալով, ինքինքնիս քաջաբար պաշտպանելով, փախչելու հընարք մը յուսալով, ելք մը փնտոելով երբ այսպէս քայլ տռ քայլ կը նահանջենք մեր անփոփոխելի տեսլականին առջեւէն, քանիօն յանկարծական և աղէտալի է այն դիմադրութիւնը զոր մեր ետեր կը գտնենք պատի մը հանդիպելով:

Նուիրական մթութեան խոչնդոտ մը ըլլալը զգա՛լ:

Զգա՛լ թէ սարսափելի է աներեւոյթը, ո՞հ, ի՞նչ չարչարանք:

Ուրեմն խղճին պահանջումները վերջ չունին բնաւ: Բառ այնմ վարուէ՛, Պրիթոս, ըստ այնմ վարուէ՛, Կատան: Անյատակ է խիղճը, վասն զի. Աստուած է: Մարդս այս հորը կը նետէ իր բոլոր կեանքին աշխա-

առւթիւնը, հոն կը նետէ իր բաղզը, հոն կը նետէ իր հարստութիւնը, հոն կը նետէ իր յաջողութիւնը, հոն կը նետէ իր հանգըստութիւնը, հոն կը նետէ իր հանգըստութիւնը, հոն կը նետէ իր ուրախութիւնը: Նարունակէ՛, շարունակէ՛, շարունակէ՛: Պարպէ՛ անօթը, ծոէ՛ բաժակը: Պէտք է վերջապէս նաև իր ոիրար նետել հոն:

Հին դժոխոց մշուշին մէջ տեղ մը պապիսի տակառ մը կայ:

Մարդուս վերջապէս ներելի չէ մերժել: Անսպառելին միթէ կրնայ իրաւունք մը ունենալ: Միթէ մարդկային զօրութիւնը կրնայ դիմանալ անվերջանութիւնթարերուն: Ո՞վ կրնայ պախարաւոկել Սիզիփոսը և ժան Վալժանը երբ կ'ըսեն. Ա՛լ կը բաւէ:

Նիթին հնազոնդութեան սահմանը չփումն է, միթէ հոգիին հնազանդութեան համար ալ սահման մը չկայ: Եթէ մշանջենական շարժումը անկարելի է, միթէ պահանջելի է մշանջենական անձնուիրութիւնը:

Առաջին քայլը բան մը չէ. վերջինն է դժուարը: Շանմաթիէօի գործը ի՞նչ էր Գոգէթին ամուսնութեան և ասոր հետեւութեան քով: Վերսախն թիարանը մըտնելը ի՞նչ է համեմատելով չէսւթեան անդունդը մտնելուն հետ:

Ո՞հ, քանիօն տխուր է դէպ անդունդը իջեցնող սանդուղին առաջին բազրութիւնը: Ո՞հ, քանիօն խաւարին է երկրորդը:

Այս անզամ ինչպէս կարելի էր գլուխը չնեռացնել:

Մարտիրոսութիւնը չոգիին պէս կը ցոլանայ, բայց մտշողական է այս ցոլումը: Այսպիսի մարտիրոսութիւն չարչարանք մըն է որով մարդս կը նուիրադործուի: Առջի բաղէին ան կրնայ հաւանիլ այս չարչարանքին,

կը նստի հրաշէկ երկաթէ գահին վրայ, ճակտին վրայ
կը դնէ հրաշէկ երկաթէ պատկը, կ'ընդունի հրաշէկ եր-
կաթէ գունզը, բայց անկէ ետք պէտք է հագնիլ նաև
բոցեղէն վերաբրուն, և միթէ չկայ վայկեան մը որ ո-
զարմելի մարմինը կ'ապատամբի և ուր մարդս կը հրա-
ժարի շարչարանքէն:

Ժան Վալժան վհատութեամբ հանդարտեցաւ:

Լոյսին և մթութեան խորհրդաւոր կշիռին երկա-
կողմանի ընտրութիւնները կշռեց, մտարերեց, դիտեց:

Այս ընտրութեանց մէկն էր այն երկու փողփողուն
անմեղները իր թիարանին բռնի մասնակցեցնել, միւսն
էր ինքզինքը սուզել իր տնհրաժեշտ վիճին մէջ: Մէկ
կողմն էր Գոզէթը զոհել, միւս կողմն էր ինքզինքը զոհել:

Ո՞րը եղաւ իր վերջնական ընտրութիւնը:

Ի՞նչ որոշում ըրաւ: Ներսէն ի՞նչ վերջնական պա-
տասխան տուաւ ճակատազրին անկաշառակուրծ հար-
ցուփորձին: Ի՞նչ դուռ բանալու հաւանացաւ: Իր կեան-
քին ո՞ր կողմը գոցել և դատապարտել որոշեց: Ի՞նչ
եղաւ իր ընտրութիւնը զի՞նքը շրջապատող այս անշա-
փելի դարուվերներուն մէջ: Ի՞նչ եղաւ իր ընդօւնած
վերջին միջոցը: Այս երկու վիճերէն որո՞շ նշան մը
ըրաւ գլխովը:

Դիշերն ի բուն տեսեց իր ահարկու մտախոհութիւնը ։
Միենոյն զերքով, այն անկողնին վրայ բոլորավին
ծուած, բաղդին ծանրութեան ներքև ծնրադրած, թերև-
աւա՛ղ, խորտակուած, ձեռքերը պրկուած, բեւեաները
քակերով խաչէն վար առնուող և երեսի վրայ գետինը
նետուող խոչեցեալի մը պէս թեւերը ուղղանկիւնապէմ
տարածելով մինչեւ առուու կեցաւ: Տասներկու ժամ.
Ճմեանալին երկար զիշերի մը տասներկու ժամը այսպէս
անցուց՝ սառնահար, անշարժ և անմոռնչ, Դիակի մը

պէս անշարժ էր ինք, մինչդեռ իր խորհրդածութիւնը
գետին կը զլտորուէր և կը թուչէր երբեմն իբր հիդրա
մը, երբեմն ալ իբր արծիւ մը: Ա'կ որ անոր այս ան-
շարժութիւնը աեսնէր, պիտի կարծէր թէ մեռեալ մըն
էր ան. յանկարծ ջղաձգային սասանօւմով մը սարսահ-
ցաւ, և սկսաւ Գօզէթին զգեստները համբուրել իր շուր-
թովն որ անոնց կցուած էր. այս ատեն էակ մը կը
տեսնէր թէ կինդանի է ժան Վալժան:

Եա՞կ մը. ո՞վ կրնար ըլլալ այն՝ քանի որ առան-
ձին էր ժան Վալժան և քանի որ ոչ ոք կրար սեն-
եակին մէջ:

Այն էակը որ խաւարի մէջ է:

ՎԵՑԵՐՈՐԴԻ ԳԻՐՔ

ԲԱԺԱԿԻՆ ՎԵՐՋԻՆ ԿԱԹԻԸ

ԳԼՈՒԽ Ա.

ԵՕԹՆԵՐՈՐԴԻ ԿԱՄԱՐՆ ԵՒ ՌԻԹԵՐՈՐԴԻ ԵՐԿԻՆՔԸ

Հարսնիքի հետեւեալ օրերը մննական են : Այն օրը երջանիկները լոկ իրենց երջանկութեան վրայ կը խորհին, նաև քիչ մը ուշ քնացած կ'ըլլան . երկու իրողութիւն որոնք կը յարգուին : Այցելութեանց և շնորհաւորութեանց աղմուկը ետքը կ'ակսի : Փետրուար 17ի առառուն, կէս օրէն քիչ մը ետք Պասդ՝ փետրաւելը և սեղանի ղենջակը ձեռքը՝ իր նախասենեակին հաւքըտուքովը զբաղած միջոցին դրան կամաց մը զարնըւիլը լսեց . Առաւոտէն ի վեր գեռ զարնուած չէր դուռը . այսպիսի օր խռիեմութիւն մըն է դուռը չզորնել : Պասդ բացաւ դուռը և Պ. Ֆուլըվանը տեսաւ : Մասանգ. Ֆուլըվանը սրահը տարաւ որ տակաւին խտիանա-

բար իրերով լի և տակնուվրայ էր և որ առջի օրուան ուրախութեանց պատերազմական դաշտին կերպարանքը ունէր :

— Մի զարմանաք, պարօն, ուշ արթնցանք, ըստ Պասդ :

— Տէրդ ելա՞ւ անկողնէն, հարուց ժան վալժան :

— Պարոնին թեւը ի՞նչպէս է, պատասխանեց Պասդ :

— Լաւագոյն է : Տէրդ ելա՞ւ անկողնէն :

— Որը, հի՞նը թէ նորը :

— Պարոն Բօնմէրսին :

— Պարոն Պառօնը, ըստ Պասդ, կանգ առնելով :

Պառօն մը Պառօն է մանաւանդ իր ծառաներուն համար : Պառօնութենէ բան մըն ալ անոնց կը յատկանայ . կը պատկանի անսոնց ինչ որ փիլիսոփայ մը թերեւ անուանէ տիտղոսէն ցայտող բնկոր մը . այս բնկորը կ'ողոքէ ծառաները : Այս առթիւ հարկ կը համարինք ըսել թէ Մարիկուս հիմա ակամայ Պառօն էր թէև առաջ սազմակար հանրապետական մը ըլլար ինչպէս գործքով ալ հաստատած էր : Ընտանիքին մէջ պղտիկ յեղաշրջում մը եղած էր այս տիտղոսին վրայ : հիմա Պատիլնօրմանն էր պառօնութեան ախտղոսին կարեւորութիւն տուողը, մինչդեռ Մարիկուս բանի տեղ չէր դներ զայն : Սակայն Բօնմէրսի գնդապետը «Զաւակս տիտղոս պիտի կրէ» ըստ էր : Մարիկուս կը հնազանդէր : Մասաւանդ թէ պառօնութիւն մը ըլլալուն չտփազանց կը հրձուէր Գողէթ որու սրախն մէջ կ'ակսէր երեւալ կնութիւնը :

— Պարօն Պառօնը, կրկնեց Պասդ : Երթամ տեսնեմ . երթամ ըսեմ թէ Պ. Ֆուլըվանը եկած է :

— Զէ, Մի ըսեր թէ ես եմ եկողը : Ըսէ՛ իրեն թէ մէկը կ'աւզէ առանձին խօսիլ իր հետը, և անունո մի տար :

— Ահ, գոցեց Պասդ:

— Կ'ուզեմ անակնկալ զարժանք մը պատճառել անոնց:

— Ահ, կրկնեց Պասդ, այս երկրորդ Ահը իբր առջինին բացարութիւն տալով ինքն իրեն:

Ապա դուրս ելաւ:

Ժան Վալժան մինակ մնաց:

Ինչպէս ըստինք, սրահը բոլորովին տակնուվրայ էր: Կարծես թէ ուշագրութեամբ մտիկ ընող մը տակաւին կրնար լսել հարսնիքին անորոշ աղմուկը: Տախտակամածին վրայ ծաղկապսակներէ և գլուխի զարդերէ ինկած ամէն տեսակ ծաղիկներ կային: Մինչև վերջը այրած մոմերը ճառերուն աշտանակներուն վրայ մոմէ շթաքարեր կ'աւելցնէին: Կարասիներուն և ոչ մէկը իր տեղն էր: Սրահին խորչերը երեք կամ չորս թիվնաթոռներ իրարու մօտեցած և շրջան կազմած ըլլալով կարծես թէ տակաւին խօսակցութիւն մը կը շարունակէին: Սրահը ամբողջ զուարթ երեւոյթ մը ունէր Մեռած հանդէս մը գեռ տեսակ մը վայելչութիւն կ'աւնենայ: Երջանկութիւն ունեցաւ այն: Այն տակնուվրայ աթոռներուն վրայ, այն թառամաղ ծաղիկներուն մէջ, այն մարած ճրագներուն տակ ուրախութեան վրայ մըտածեցին: Արեւը ճառին յաջորդելով սրահը կը մտնէր զուարթութեամբ:

Քանի մը բոպէ անցաւ: Ժան Վալժան անշարժ կը կենար հոն ուր ձգած էր զինք Պասդ: Տժգոյն էր գէմքը: Աչքերը այնքան գոգածեւ և տքնութեան պատճուաւ այնքան ընկղմած էին ակնակապիճին տակ որ գրեթէ աներեւոյթ կ'ըլլային: Իր սև թիկնոցը մինչև տռու հազնուած զգեստի մը յօդնաբեկ ծալքերը ունէր: Արմուկները ճերմկած էին այն ստեւէն զոր չուխան

Կ'առնէ ճերմակեղինի հետ շփուելով: Ժան Վալժան ոտքերուն քով արեւէն տախտակամածին վրայ գրագրուած պատուհանին կը նայէր:

Դաւոր ձայն մը ըրտւ: Ժան Վալժան վեր ըրտւ աչքերը:

Մարիուս ներս մտաւ: գլուխը բարձր, բերանը զուարթազին, ճակատը փափոխուն, նայուածքն ալ յտղթական էր, իսկ դէմքին վրայ չեմ գիտեր ինչպիսի լոյս մը կար: Մարիուս ևս չէր քնացած:

— Վայ, զո՞ւք էք եղեր, հայր, գոչեց Ժան Վալժանը նշմարելով: սա ապուշ Պասդը բան մը ծածկել ուզողի մը գէմքը ունէր: Բայց շատ կանուխ եկեր էք: Տակաւին կես օրը կէս ժամ անցած է: Գոզէթ գնացած է:

Մարիուսի Պ. Ֆօյլը վանը Հոյր անուանելը կը նշանակէր, Անթերի երջանկութիւն: Ինչպէս գիտենք, իրենց մէջ զափիվեր, ստոնութիւն և զգուշութիւն ունէին միշտ: Կարուելու կամ հալելու յատուկ սառոց կար: Մարիուս այն աստիճան աբրշիս էր որ զափիվերը կը ցածնար, սառոյցը կը հալէր և Պ. Ֆօյլը նայր մը կ'ըլլար ինչպէս Գոզէթին նոյնպէս և իրեն համար:

Մարիուս շարունակեց: Խօսքերը կը յօրդէին իրմէ, յօրդում որ ուրախութեան այս երկնային դրգումներուն յատուկ է:

— Ո՛քտն ուրտիս ևմ ձեզի տեսնելուս: Եթէ գիտնայիք թէ ո՛քտն ցոււեցանք երէկ նկատելով որ ձեզէք զրկուած էինք: Բարի լո՛յս, հայր: Ի՞նչպէս է ձեռքերնիդ: Լաւագլյն է, այնպէս չէ:

Եւ ինքն իրեն տուած բարի պատասխանէն գոհ ըլլալով՝ շարունակեց:

— Երկու քնիս երկար տաեն ձեր խօսքը ըրինք:

Ո՞րքան կը սիրէ եղեր ձեզի Գօղէթ։ Մի՛ մոռնաք թէ
հոռ է ձեր սենեակը։ Ալ չենք ուզեր Օմ-Արմէ փողոցին
կողմը հանդիպիլ։ Ամենեւին չենք ուզեր։ Ի՞նչպէս
կրցաք երթալ բնակիլ ատանկ փողոց մը որ հիւանդ,
մըմոռդ, տգեղ փողոց մըն է, որու մէկ ծայրը քաղա-
քադուռ մը կայ, ուր տարդ կը մսի և ուր կարելի չէ
մտնել։ Հոս պիտի գաք տեղաւորուիք։ Այսօր իսկ ե-
կէ՛ք, տեղուորուեցէ՛ք, թէ ոչ կոխւի պիտի բռնուիք
Գօղէթին հետ։ Կ'ուզէ որ երկուքնիս ալ իր կամքին
համեմատ վարուինք, գիտնաք հա՛։ Տեսաք արդէն ձեր
սենեակը որ ճիշդ մերինին քովն է, և պարտէզներու
վրայ կը նայի։ Կղպակը նորոգել տուինք. անկողինը
շինուեցաւ, բոլորովին պատրաստ է. ա՛լ եկէք։ Գօղէթ
ձեր անկողին քով իւթրիշի թաւիշով ծածկուած հին
և մեծ թիկնաթոռ մը դնել տուաւ և ըսաւ թիկնաթո-
ռին, հանգչեցուր զայն։ Ամէն տարի գարնան եղանա-
կին մէջ պատուհաններուդ զիմացը ագասիաներուն վը-
րայ սոխտկ մը կուգայ։ Ձեր ձախ կողմն է սոխակին
բոյնը։ Գիշերը սոխակը պիտի երգէ, ցորեկն ալ Գօղէթ
պիտի խօսի։ Բոլորովին պայծառ է սենեակնիդ։ Գօղէթ
հոն պիտի տեղաւորէ զիրքերնիդ, դուք նաւապետին
մամբորդութեան գիրքը, միւսն ալ, այսինքն Վանաւու-
գէսին ճամբորդութեան զիրքը։ Պիտի կարգադրէր ձեր
միւս ամէն գործերը։ Կարծեմ պղտիկ պայտաստկ մը ու-
նիք որմէ չէք բաժնուիր։ ատօր համար ալ յատկապէս
տեղ մը պատրաստեցի։ Մեծ հայրս զրաւեցիք։ Կը
յարմարիք իրեն։ Միատեղ պիտի ապրինք։ Ուիսա-
գիտէ՛ք։ Մեծ հաճութիւն պիտի պատճառէք։ մեծ հօրս
եթէ ուիստ զիտէք։ Արդարութեան պալտար գտնուած
օրերս զուք պիտի տանիք Գօղէթը շրջադաշելու։ Ձեր
թեւը պիտի տռնէք, ինչպէս ժամանակաւ, զիտէք եա՛

կ'առնէիք Լիւքսէնպուրկի մէջ։ Բացարձակապէս որո-
շած ենք երջանիկ ըլլալ բոլորովին։ Դուք ալ մեր երա-
նութեան պիտի մասնակցիք, լսեցիք, հայր։ Նայեցէք
ինչ կ'ըսեմ, այսօր մեզի հետ պիտի ճառէք, ոյնպէս չէ։

— Պարսն, ըսաւ Ժան Վալժան, ձեզի բան մը ու-
նիմ ըսելու։ Ես վաղեմի եղեռնագործ մըն եմ։

Ինչպէս ականջին նոյնպէս և մտքին համար կրնան
իրենց սահմանէն անդին անցնիլ ըմբռնելի հծու ձայ-
ները։ Պ. Ֆօւլըվանին բերնէն ելլող և Մարիուսի ա-
կանջը մտնող այս ևս վաղեմի եղեռնագործ մըն եմ։
Խօսքը իր բնական սահմանէն անդին կ'երթար։ Մա-
րիուս չասկցաւ։ Թուեցաւ իրեն թէ բան մը լսեց,
բայց չգիտցաւ թէ ինչ էր լսածը, և բերանաբաց մնաց։

Այն ատեն նշմարեց թէ ահարկու էր իրեն հետ խօ-
սող մարդը։ Մարիուս իր անհնարին ցնծութեամբը հա-
մակուած ըլլալով՝ տակաւին չէր նշմարած այս սոսկալի
աժգունութիւնը։

Ժան Վալժան քակեց իր աջ թեւը բռնող սև վըզ-
նոցը, քակեց նաև ձեռքը փաթթած լաթը, բացաւ իր
բթամատը և Մարիուսին ցուցուց։

— Զեռքս բան մը չունի, ըսաւ։

Մարիուս բթամատին նայեցաւ։

— Բնաւ բան մը չունեցայ այս մատիս վրայ։
Կրկնեց Ժան Վալժան։

իրոք վերքի ամենափոքր հետք մը անգամ չու-
նէր մատը։

Ժան Վալժան շարունակեց։

— Կը վայլէր որ ներկայ չգտնուէի ձեր ամսւա-
նութեան։ Բաղտկայեցայ որքան որ կըցայ։ Այս վէրքը
ունենալ կեղծեցի որպէս զի խարդախութիւն մը չընեմ,
որպէսզի ամուսնութեան պայմանագիրը անվաւեր չը-
նեմ, որպէսզի ստորագրելու չստիպուիմ։

— Ի՞նչ կը նշանակէ այդ, թոթովեց Մարիուս։
— Կը նշանակէ թէ ժամանակաւ թիարանը նետած եմ, պատասխանեց Ժան Վալժան։
— Հիմա կը խենթենամ, գոչեց Մարիուս՝ ահարեկ։
— Պարոն Բօնմէրսի, ըստւ Ժան Վալժան, տասնըինը տարի թիարանը կեցայ։ Գողութեան համար։ Ապա մշտնջենապէս դատապարտուեցայ, դարձեալ զողութեան համար, վերապարտութեան համար։ Այս միջոցէս թիարանի փախստական մըն եմ։

Մարիուս որքան ալ ուզէր չընդունիլ իրողութիւնը, մերժել եղելութիւնը, դիմադրել յայտնութեան, կը պարտաւորէր հաւանիլ։ Սկսաւ հասկնալ, և չափազանցութեամբ հասկցաւ, չափազանցութիւն որ սովորաբար կ'ըլլայ այսպիսի պարագայի մէջ։ Ներքին սոսկալի փայլակի մը սարսուաց ունեցաւ. բան մը մտածեց նոյն միջոցին, բան մը որ սասանեցուց զինքը։ Ապագայի մէջ իրեն համար տձեւ ճակատագիր մը ընդնշմարեց։

— Ամէն բան ըսէք, ամէն բան ըսէք։ Գոզէթին հայրն էք, գոչեց։

Եւ անմեկնելի սոսկումի շարժումով երկու քայլառաւ գէպի ետ։

Ժան Վալժան վեր ըրտւ գլուխը այնպիսի վեհապանձ դիրքով որ կարծես թէ մինչեւ ձեղունը բարձրանար։

— Հարկ է որ հոս հաւատաք ինծի, պարոն, թէե մեզի պէս մարդերու երգումը արդարութեան առջեւ ընդունելի չըլլայ։

Հօս պահ մը լոեց, ապա տեսակ մը բացարձակ և վերեզմանական իշխանութեամբ շարունակեց՝ յամբար խօսելով և վանկերը ծանր ծանր տրտասանելով։

... Պիտի հաւատաք ինծի։ Ես Գոզէթին հայրը ըլլամառաջի Աստուծոյ կ'երդնում թէ ոչ։ Պարոն Պառոն Բօնմէրսի, ես Ֆավրոլի գիւղացի մըն եմ։ Մոռ յատանելով ապրուստ կը ճարէի. Անունս Ֆօլլվան չէ, այլ Ժան Վալժան։ Գոզէթին հետ ամենափոքր ազգականութիւն մը չունիմ։ Հանգիստ եղիր։

— Ո՞վ կ'ապացուցանէ... թոթ վեց Մարիուս։

— Ե՞ս Վասնզի ես եմ ըսողը։

Մարիուս այս մարդուն նայեցաւ։ Ժան Վալժան սոսկալի էր և հանդարտ։ Որ և է ստախօսութիւն մը չէր կրնար ենել այսպիսի հանդարտութենէն մը։ Անկեղծ է ինչ որ սառնահար է։ Այս վերեզմանական սառնութեան մէջ ճշմարտութիւնը կ զգացուէր։

— Կը հաւատամ ձեր խօսքին, ըստւ Մարիուս։

Ժան Վալժան զլուխը խոնարհեցուց կարծես նշանակելու համար Մարիուսի պատասխանը, և կրկնեց։

— Ի՞նչ եմ Գոզէթին համար. անցորդ մը։ Ասկէ տառը տարի առաջ անոր էութիւն ունենալը չէի գիտեր։ Սայդ է թէ կը սիրեմ զինքը։ Մարդ երբ մանկունիի մը հետ կ'ապրի անոր մանկութենէն ի վեր, և երբ ինքն ալ ծեր մըն է, հարկաւ կը սիրէ զայն։ Երբ ծեր ենք, կ'զգանք թէ ամէն պղտիկ մանկանց համար մեծ հայր ենք։ Կարծեմ կրնաք ենթագրել թէ ես ալ ունիմ բան մը որ սրտի կը նմանի. Գոզէթ որրունի մըն էր։ Հայր, մայր չունէր։ Կարօտ էր ինծի։ Ահա այս պատճառաւ սկսայ սիրել զայն։ Մանուկները այնքան տկար տրաբներ են որ մարդս, ո՛վ կ'ուզէ թող ըլլայ, նաև ինծի պէս մարդ մը կրնայ անոնց պաշտպանը ըլլալ։ Ես այս պարտքս կտարեցի Գոզէթին նկատմամբ։ Իրաւ է որ չեմ կարծեր թէ կարելի ըլլայ բարեզործութիւն մը անօտանուիլ այսպիսի պղտիկ բան մը. բայց

եթէ բարեգործութիւն մըն է այս, ենթադրեցէ՛ք թէ ըրի այս բարութեան գործը: Արձանագրեցէ՛ք այս մեղմարտը պարագան: Այսօր Գօղէթ կը գտառուի իմ կեանքէս: կը զատուի մեր երկու ճամբաները: Այսուհետեւ բան մը չեմ կրնար ընել անոր համար: Տիկին Բօնմէրսի է ան: Փոխուեցաւ իր նախախնամութիւնը: Եւ այս փափոխութիւնը շահաւոր է Գօղէթին համար: Իսկ վեց հարիւր հաղար Փրանքին գալով որու վրայ չէք խօսիր դուք, ահա ըսեմ՝ ձեր մատածումը կանխելով. ուն գումարը աւանդ մըն է: Այս աւանդը ի՞նչպէս ձեռքս կը գտնուէր: Ի՞նչ հարկ կայ դիտնալու: Աւանդը կը վերադրենեմ, ինձմէ աւելի պահանջուելիք բան մը չկայ: Կ'ամբողջացնեմ հատուցումը բուն անունս ատալով: Աս ալ ինձի վերաբերեալ ինդիր մըն: է: ինձի համար կարեւոր է և կ'ուղեծ որ գիտնաք թէ ո՛վ եմ ես:

Եւ Ժան Վալժան Մարիուսին եւեսը նայեցաւ:

Մարիուսին ամէն զգացածները աղմկալի և խառն ի խուռն էին: Ճակատագրին ինչ ինչ փոթորիկները մեր հոգիին մէջ կը կազմեն այսպիսի ալիքներ:

Մենք ամէնքս ալ ունեցած ենք այնպիսի վրդովալի վայրկեաններ, ուր ամէն բան կը ցրուի մեր մըտատին մէջ. կ'ըսենք ինչ որ առողին անգամ մեր միտքը կուղայ, թէե մեր բասծը չէ միշտ ինչ որ կը պարտաւորէինք ըսել: Կան անանկ բաներ զօր երբ յանկարծ կը լսենք չենք կրնար վերցնել և որոնք իբր աղէտառ: որ զինի մը կը զինովցնէ մեզի: Մարիուս իր առջեւ պարզուաղ այս նոր դիրքէն այնքան ապուշ կարած էք որ կարծես այն մարդուն դէմ թշնամութիւն կ'զգար իրեն այսպիսի խոստովանութիւն մը ընելուն համար:

Բայց վերջապէս ինչո՞ւ այս բաները կ'ըսէք ինձի, դոչեց: Ի՞նչ բան կը բանադատէ զձեզ ըսելու:

Կրնայիք պահե, գաղտնիքնիդ: Ոչ մատնուած, ոչ հալածուած, ոչ տլ պաշարուած էք: Քանի որ յօժար կամօք այսպիսի գաղտնիք մը ինծի յայտնեցիք, հարկաւ պատճառ մը ունիք: Լմնցոցէ՛ք: Աւրիշ ըսելիք ալ ունիք: Ի՞նչ գիտաւորութեամբ խոստովանեցաք ինծի այս բաները: Ինչ է պատճառը:

Պատճառը, պատասխաննց Ժան Վալժան այնքան ցած և խորին ձայնով մը որ կարծիս թէ աւելի ինքն իրեն կը խօսէր քան թէ Մարիուսին: Իրօք ի՞նչ պատճառաւ այս վաղեմի եղեռնագործը գալով. ովազնի եղեռնագործ մըն եմն, կ'ըսէ: Այս՛, ես ալ կը խոստովանիմ թէ տարօրինակ է պատճառը: Այս պատճառն է բարեկրթութիւնը: Դժբաղդ բան մը ունիմ ես, այսինքն սրտիս մէջ թել մը կայ որ կը կապէ զիս: Մարդուս ձերութեան ժամանակ մանաւանդ հաստատուն են այս թելերը, որոնք կը զիմանան, մինչդեռ բոլոր կեանքը անսնց բոլորտիքը կը քայքայուի: Եթէ կրցած ըլլայի քաշել և կտրել այն թելը, քաշել կոմ կտրել կապը, մեկնիլ և հեռու տեղեր երթաւ, կ'ազատէի, բաւական է որ մեկնէի. Պուլոյի փաղոցը ուզեկառքեր կան. գուշ երջանիկ էք. կ'ուզէի մեկնիլ: Աշխատեցայ կտրելու այս թելը, վրայէն քաշեցի, բայց դիմացաւ, չկտրուեցաւ, սիրտ թելին հետ կը քաշէի: Այս աւեն ըսի. Հոն միայն կրնամ ապրիլ: Պէտք է որ մնամ, ի՛ աղէկ. ի՞նչու չկենայի առանց բան մը ըսելու. իրաւունք ունիք, ապուշ մըն եմ: Տան մէջ սինեակ մը կուտաք ինծի, Տիկին Բօնմէրսին զիս շատ կը սիրէ, ընդունէ՛ և հանգչեցուր զայն, կ'ըսէ այն թիկնաթուրին. ձեր մեծ հօր ու զածն ալ զիս իր հետ ունենալ է, կը յարմարիմ իրեն. ամէնքս միատեղ պիտի ըընակինք, միատեղ պիտի ճաշենք, թերեւս պիտի առնեմ

Գոզեթը . . . — Տիկին Բօնմէրօին , ներեցէք , վարժուած ըլլալուս համար Գոզեթ ըսի , —միւնոյն յարկի ներքե պիտի ըլլանք , միեւնոյն սեղանը , կրակը , ձմեռը բուխերիկին միեւնոյն անկիւնը , ամառն ալ միեւնոյն պըտոյաները պիտի ունենանք , ասոնք ուրախութիւն են , երջանկութիւն են , ամէն բան են ասոնք : Իրը մէկ ընտանիք պիտի ապրինք : Ընտանիք :

Ժան Վալժան այս բառը ըսկելէն ետք ահաւոր եղաւ : Թեւերը կուրծքին վրայ խաչաձեւեց , ուտքերուն քով տախտակամածը դիտեց իրը թէ ուղէր վիճ սը փորել հոն , և իր ձայնը յանկարծ ահաղին եղանակ մը պռաւ :

— Ընտանիք . ոչ : Ես որ և իցէ ընտանիքէ չեմ : Զեր ընտանիքին չեմ : Ոչ ալ մարդերու ընտանիքին եմ : Ես աւելորդ եմ այն տուներու մէջ ուր մարդիկ իրովի կ'ապրին : Կան ընտանիքներ , բայց ինձի համար չեն : Ես թշուառ եմ , դուրսն եմ ես :

Հայր մը , մայր մը ունիմ արդեօք . գրեթէ կը առարկուաիմ : Այն օրը որ եարգեցի մանկուհին , ա'լ ամէն բան լմնցաւ ինձի համար . երբ աեսայ թէ երջանիկ է ան , թէ ա'լ առաւ իր սիրած մարդը , թէ բարի ծերունի մը կայ քովը . թէ երկու հրեշտակներու ընտանիք մը կայ , թէ ամէն ուրախութիւնները այս տունին մէջն են և թէ բարի էր այս ամէնը , ինքնիրենս ըսի . Դուն մի մաներ այս տունը : Իրաւ է որ կրնայի ստել , ամէնքդ ալ խարել , Պ. Ֆոշլը մնալ : Քանի որ Գոզեթին շահը կը պահանջէր , կրցայ ստել . բայց հիմտ քանի որ ինձի համար էր , չէր կրնար սուտ խօսիլ : Բաւական է որ լուէի . և ամէն բան կը չարունակուէր : Կը հարցնէք ինձի թէ ինչ բան կը բռնադատէ զիս խօսելու , ատրօրինակ բան մը , խիզմս : Սակայն զիւրին էր լոել , եթէ

ուղէի , Գիշերն ի բուն չքնացայ այս մասին ինքզինքս համոզել կարենալու համար . զիս կը խոստովանցնէք , և ձեզի ըսածս այնքան տարօրինակ է որ իրաւունք ունիք զիս խոստովանցնելու : Լաւ , ըսեմ ուրեմն . այս , գիտնաք որ գիշերն ի բուն արթուն կեցայ ինքնիրենս պատճառ գտնելու համար . և իրոք յատ իրաւացի պատճառներ գտայ . ըրի ինչ որ կրցի ընել , բայց երկու բան կայ որոնց մէջ չկըցայ յաջողիլ . յաջաղեցայ ոչ կարելու այն թելը որ հոս սրտէս բռնած , պնդած և կապած է զիս , ոչ ալ լսեցնելու մէկը որ հետո ցածէն կը խօսի երբ մինակ կ'ըլլամ : Այս պատճառաւ այս առաւու եկայ ձեզի խոստովանելու ամէն բան : Ամէն բան , կամ զրեթէ ամէն բան : Ուրիշ բաներ ալ կան ըսելիք . բայց կարեւորութիւն չունին և միայն ինձի կը վերաբերին , ուստի ինձի եր պահեմ զտնոնք : Հարկաւոր եղածը զիտէք : Ուրեմն ահա գաղտնիքս առի և ձեզի բերի : Զեր առջեւ յայտնապէս պարզեցի գաղտնիքս : Դիւրին չէր այսպիսի որոշում մը ընելը : Երեկ գիշեր մինչև առաւու ինքինքիս հետ կռուեցայ : Ահ , միթէ կարծէք որ չըսի ինքնիրենս թէ ասիկա նանմաթիօյի գործին չէր նմաներ , թէ անունս պահելով գէշութիւն չէր ըներ որ և է մարդու . թէ Ֆօշլը վանունը բուն իսկ Ֆօշլը վանէն տրուած էր ինձի իրը երախտագիտական տրիտուր ծառոյւթիւն մը , թէ կըրնայի շատ աղէկ պահել այն անունը . թէ երջանիկ պիտի ըլլայի այն սենետկին մէջ զոր կուտաք ինձի . թէ ամէնեւէն նեղութիւն մը չպիտի տայի , թէ ես իմ սենետակս պիտի ապրէի առանց բանի մը խառնուելու և թէ դուք Գոզեթը ունենալով ես ալ միւնայն տանը մէջը ըլլալու գաղափարը պիտի ունենայի : Իւրաքանչիւր ոք համեմատաբար երջանիկ պիտի ըլլար : Պարսն Ֆօշլը վա-

ըլլալէ չդադրիլը ամէն բան կը կարգադրէր։ Այս՝, ամէն բան կը կարգադրէր։ Այս՝, ամէն բան, հոգիէս ի զատ։ Վրաս և չորս կողմօ ուրախութիւն կար, բայց հոգիիս ներսը մութ կը մնար։ Երջանիկ ըլլալը բաւական չէ, պէտք է նաև գոն ըլլալ։ Այսպէս Պ. Ֆօշը վան պիտի մնայի, այսպէս բուն դէմքս պիտի ծածկէի, այսպէս ձեր ցնծումին առջեւ հանգոյց մը պիտի ունենայի, այսպէս ձեր պայծառ լոյսին մէջ խաւար պիտի ունենայի, այսպէս՝ առանց զգուշացէք գոչելու՝ պարզապէս ձեր առանց մտցուցած պիտի ըլլալի իմ թիւրանս։ ձեր սեղանը պիտի նստէի խորհելուլ թէ կը վը ուրնտէիք զիս եթէ ով ըլլալո գիտնայիք։ Թող պիտի տայի որ ծառայեն ինծի այնպիսի սպասաւորներ որոնք եթէ ով ըլլալս գիտնային, ի՞նչ ամդութիւն բան, գոչէին թերեւս։ Զեզի պիտի դպչէի արմուկովս զոր իրաւունք ունիք մերժելու։ Զեզի հետ ձեռքքի տալովս նենցութիւն ըրած պիտի ըլլալի։ Զեր տանը մէջ հաւասարապէս պիտի յորգուին պատկառելի սպիտակ մազեր ու խայտառակուած սպիտակ մազեր։ ձեր մտերմական և առանձնական ժամերուն մէջ երբ ամէն սիրտերը կարծէին բոլորովին բացուած ըլլալ, երբ չօրսերնիս միասին ըլլայինք, այսինքն ձեր մեծ հայրը, դուք երկուքնիդ և ես, անծանօթ մը պիտի գտնուէր ձեր մէջք։ Ձեր կեանքին մէջ ձեզի հետ քով քովի պիտի ըլլալի, սոսկալի հորիս խուբը բնաւ չբանալու միակ հոգն ունենալով։ Այս՝, ես որ մեռած եմ՝ իմ ներքեւ պիտի պրկէի ձեզի որ կենդանի էք։

Գօղէթն ա՛լ ինծի պիտի դատապարտէր մշտնջենապէս։ Դուն, Գօղէթ և ես թիւապարտութեան գըլխարկը պիտի կրէինք միասին։ Մի՞թէ չէք արտոիր։ Հիմա մարդերուն ամենէն վհատեալն եմ, այն առեն

ամենէն հրէշը պիտի ըլլայի։ Եւ այս սճիրը ամէն օր պիտի գործէի։ Եւ այս ստութիւնը ամէն օր պիտի ընէի։ Եւ առ գիշերադէմ կերպորանքս ամէն օր երեսիս վրայ պիտի կրէի, և խայտառակութենէս մաս մընուալ ամէն օր, ամէն օր ձեզի պիտի տայի, ձեզի՝ ամենասուրեցեալքդ իմ, ձեզի որ սրգեակներս էք, ձեզի որ անմեղներս էք։ Լոելը բան մը չէ։ Լուսթիւնը դիւրին է։ Ոչ, դիւրին չէ։ Լուսթիւնը մը կայ որ կը ստէ։ Եւ իմ սաւութիւնս, և իմ խարդախութիւնս, և իմ անարժանութիւնս, և իմ վատութիւնս, և իմ մատանութիւնս, և իմ ոճիրս ամէն օր շիթ առ շիթ պիտի ըմպէի, պիտի թքնէի, վերսախն պիտի խմէի, կէս գիշերին պիտի լմընոցնէի և կէս օրին դարձեալ պիտի սկսէի, և բարի լոյսս պիտի ստէր, զիշեր բարիս պիտի ստէր, և ապա պիտի քնանայի, և հացիս հետ պիտի ուտէի այս ամէնը, և Գօղէթին երեսը պիտի նայէի, և հրեշտակին գենենտպարտին ժայռ վը պիտի պատասխանէի, և գարշելի թշուառական մը պիտի ըլլայի։ Եւ ինչո՞ւ։ Երջանիկ ըլլալու համար։ Ե՞ս երջանիկ ըլլամ։ Մի՞թէ երջանիկ ըլլալու իրաւունք ունի՞մ։ Աշխարհէս արտաքսուած եմ ես, պարուն։

Ժան Վալժան կանգ առաւ։ Մարիուս մտիկ կ'ընէր։ Գաղափարներու և վիշտերու այս տեսակ եապակցութիւնները չեն կրնար ընդհատուիլ։ Ժան Վալժան նորէն մեղմեց ձայնը, բայց այս ձայնը չէ թէ խորին ուլ աղետալի ձայն մըն էր։

— Կը հարցնէք ինծի թէ ինչո՞ւ կը խօսիմ։ Ոչ մատնուած, ոչ հալածուած, ոչ ալ պաշարուած եմ, կ'ըսէիք։ Այս՝ մատնուած եմ, այս՝ հալածուած եմ, այս՝ պաշարուած եմ։ Որմէ։ Ինձմէ։ Ես ինքս եմ իմ Համբաս խափանողը, ես եմ ինքինքս քաշողը, հրելով

ասնողը, բանողը և ինքինքս պատժողը . և մարդու երբ
կը բռնէ ինքինքը, լաւ կը բռնուի:

Եւ իր թիկնոցին օձիքը բռնելով և դէպի Մարիուս
քաշելով վրայ բերաւ.

— Նայեցէք սա ձեռքս, շարունակեց: Միթէ կը
կարծէք թէ թող չտալու կերպով մը բռնած է սա օձի-
քը: Ուրիմն զիանանք որ խիզճը ասանկ ձեռք մըն է.
պարոն, երջանիկ ըլլալ ուզողը պէտք է որ բնաւ չհաս-
կընա պարտաւիրութեան ի՞նչ ըլլալը, վասնզի հասկըց-
ուելէն ետք անողոքելի է այս: Կարծես թէ պատիժ
կուտայ որու որ հասկցած է զայն. սակայն, սչ, փո-
խանակ պատժելու կը վարձատրէ պարտաւորութեան
ի՞նչ ըլլալը հասկցող մարդը, կը գնէ դժոխքի մը մէջ
ուր սա իր քովը Աստուծոյ ներկայութիւնը կ'զգայ.
սիրու յօշելէ անմիջապէս ետք ինքն իր հետ կը հաշ-
տուի ա՛լ:

Եւ անմեկնելի ձայնով մը շարունակեց.

— Պարօն Բօնմէրսի, ուղիղ խելքի դէմ է ըսածո,
բայց ես բարեկիրթ մարդ մըն եմ: Զիս ձեր առջեւ նը-
ւաստացնելով ինքինքս խղճիս առջեւ կը բարձրացը-
նեմ: Ա. իլա ուրիշ անզամ մըն ալ պատահեցաւ ինծի,
բայց ոչ այնքան ցաւալի էր, ոչինչ բան մըն էր այս:
Այո՛, բարեկիր մարդ մըն եմ: Բարեկիր չպիտի ըլլայի,
եթէ իս յանցանքովս շարունակէիք յարդէլ զիս: Հիմա
որ կարհամարհէք զիս, բարեկիր եմ: Իմ ճակատազիրս
է զողցուած համարում մը ունենալ միշտ, և այս հա-
մարումը ներքնապէս կը նուաստացնէ և կը ճնշէ զիս,
հետեւաբար ինքինքս յարգելու համար պէտք է որ
ուրիշներէ արհամարհուիմ: Այս ատեն կ'ուղղեմ ինք-
ինքս: Իր խղճին հնազանդող թիապարտ մըն եմ: Շատ
աղէկ զիտեմ որ անհաւատալի է այս: Բայց ի՞նչ կ'աւ-

զէք որ ընեմ. ճշմարտութիւնը այս է: ինքնիրենս խօս-
ուումներ ըրի զոր կը պահեմ, կան հանդիպումներ ու-
րոնք մարդս պարտուց շատիդը կը մղեն: Ինչպէս կը
տեսնես, Պ. Բօնմէրսի, կետնքիս մէջ շատ դէպքեր
պատահած են ինձի:

Ժան Վալժան անդամ մը լաե՛ց իր լորձունքը
դժուարութեամբ կլլելով, իրը թէ իր խօսքերը դառն
ճաշտկի մնարողդելու, և կրկնեց.

— Մարդս երբ իր վրայ այսպիսի սոսկալի բան մը
ունի, իրաւունք չունի գաղանապէս ուրիշներն ալ ստո-
նակից ընելու անոր, իրաւունք չունի իր ժանտախտը
անոնց հաղորդելու, իրաւունք չունի առանց նշամքել
տալու իր անզունդին մէջ ստեղծնելու զանոնք. իրա-
ւունք չունի թող տալու որ անօնք ալ կրեն իր կար-
միր տառատօկը, իրաւունք չունի չարամառութեամբ
ուրիշին երջանկութիւնը խափտնելու իր թշուառու-
թեամբը: Մարդուս համար սոսկալի բան մըն է քաջա-
ռողջներուն մօտենալը և մութին չօշափել զանոնք իր
աներեւոյթ խօցովք: Ֆօշլրվան որքան.ալ փոխ տուած
ըլլայ ինձի իր անունը, իրաւունք չունիմ գործածելու
զայն. Ֆօշլրվան կրցաւ տալ ինձի այս անունը, այլ ես
չկրցայ առնել: Անուն մը ինքնութիւն մըն է: Ինչպէս
կը առնենէք, պարօն, քեզ մը խորհեցայ. քիչ մը կար-
դացի թէկ գեղջուկ մը ըլլամ, և ահա կը դիտէք որ
պատշաճ կերպով մը կը խօսիմ: Իրերը մանրապէս կը
քննեմ: Ինքնիրենս մասնաւոր կրթութիւն մը տառած եմ:
Արդ կը հաստատեմ թէ ոնուն մը խորել և անոր ներ-
քեւ գրուիլը անպատիւ բան է: Այրէնզիմի տառերը
քսակի կամ ժամացոյցի մը պէս կը նննգուին: Միսէ և
սոկորէ կեղծ սոորազգութիւն մը ըլլալ, կենդանի կեղծ
բանալի մը ըլլալ, բարեբարոյ մարդերու տանը մտնել

անսնց կղպտկը խարդաւանելով, բնաւ ուղղակի չնայիլ, միւտ չիլ նայիլ, ներքնապէս անուանարկ ըլլալ, չէ՛, ամենեւին, չէ՛, չէ՛, չէ՛: Աւելի աղէկ է տառապիլ, արիւնիլ, լալ, եղունքներով մարմինին կաշին սկրդել, գիշերները անձկութիւններով պրկուիլ անքուն, փորն և հոգին կրծել: Անա ասոր համար եկայ և պատմեցի ձեզի այս ամէնը: Յօժար կամօք, ինչպէս ըրիր:

Ծունչ մը տուաւ դժուարաւ, և սա վերջին խօսքը նետեց.

— Ապրելու համար ժամանակաւ հաց մը գողցայ. այսօր ապրելու համար չեմ ուզեր անուն մը գողնալ:

— Ապրելու համար, ընդմիջեց Մարիու: Ապրելու համար հարկաւորութիւն ունիք այդ անունին:

— Ա՞հ, ես գիտեմ ինչ ըսել կ'ուզեմ, պատասխանց Ժան Վալժան գլուխը բազմիցս և հետզհետէ վեր ու վար ընելով յամրաբար:

Պահ մը լոււթիւն տիրեց: Երկուքնն ալ կը լուէին, ամէն մէկը խորհրդածութեանց անդուդի մը մէջ ընկղզմած: Մարիուս սեղանի մը քոյ նստած եր, և բերոնին խորշերէն մէկը իր ծոռծ մէկ մտախն վրոյ կը կրթնցէր:

Ժան Վալժան կ'երթեւեկէր: Հայելիի մը առջեւ կանք առաւ և կեցաւ առանց շարժելու: Ապա՝ կարծես ներքին պատճառաբանութիւնն մը պատասխանելով ըստ այն հայելիին նայելով որուն մէջ չէր տեսնէր ինքզինքը:

— Մինչզեռ հիմա սիսփուած եմ:

Վերստին սկսաւ քալել և սրահին միւս ծայրը գընաց: Ետին դառնալու միջոցին նշմարեց որ Մարիու իր քալելը կը դիմէր: Այն ատեն անբացատրելի ձեւով մը ըստ Մարիուսին:

— Թիչ մը դժուարաւ կը քալէմ: Հիմա հաւկցոք ինչ է պատճառը:

Յետոյ բոլորովին գէպի Մարիուսին կօղմը դարձաւ: — Եւ հիմա, պարոն, երեւակայեցէք թէ բան մը չլսելով Պ. Ֆօլլըվան մնացի. ձեր տունին մէջ իմ տեղս ընտրեցի, ձեզի վերաբերեցալ, սենեակին մէջն եմ, առատուն հողաթափներովս կուգամ նախաճաշելու, գիշերները երեւանիս միասին թարօն կ ըթանք, Տիկին Բօնմէրսիին հետ թիւիլրի և Արքայական հրապարակը կ'երթամ, միատեղ ենք, զիս ձեր նմանը կը կարծէք, որ մը ես և զուք միասին կը խօսուկցինք, կը իւնդանք, ձայն մը կը լսէք որ Ժան Վալժան կը գոչէ, և ահա զարհուրելի ձեռք մը, ոստիկանութիւնը, մթութենէն դուրս կ'ելլէ և յանկարծ դիմակս վար կ'առնէ:

Դարձնալ լսեց. Մարիուս ելած կայնած էր սարսընելով, Ժան Վալժան կրկնեց.

— Սասոր ինչ կ'ըսէք:

Մարիուսին լուութիւնը կը պատասխանէր: Ժան Վալժան շարունակեց:

— Կը տեսնէք որ իրաւունք ունիմ չօսելու: Դուք երջանիկ եղէք, երկինքը եղէ՛ք, երեշտակի մը հրեշտակը եղէ՛ք, յարեւու եղէ՛ք, և այս երանութեամք գոհ եղէ՛ք և թող անհան զստութիւն չտայ ձեզի խեղճ գեհենապօրտի մը իր սիրտը բանալու և պարտքը կատարելու համար բոնած ընթացքը: Պարօն, թշուած մարդ մէն է առջեւդ կեցող մարդը:

Մարիուս սրտհին ծայրէն միւս ծայրը գնաց յամրաբար, և Ժան Վալժանին քովը համելով ձեռքը երկնեցուց անսոր:

Բայց Մարիուս պարտաւորուեցաւ երթալ բռնելու այն ձեռքը որ չէր երկննար. Ժան Վալժան թող տուաւ

սր բռնէ ան իր ձեռքը , և թօւեցաւ Մարիուսի թէ սեղ-
մած ձեռքը մարժարէ ձեռք մըն էր :

— Մեծ հալրա բարեկամներ ունի , ըստ Մարիուս .
ձեր թողութիւնը պիտի առնէք :

— Անօգուտ է , պատսսխանեց Ժան Վալժան : Մե-
ած կը կարծեն զիս . կը բաւէ այս : Մեսելները հսկո-
ղութեան չեն ենթարկուիր : Կը կարծեն թէ հանդար-
տօրէն կը փախն անոնք : Մահն ու թողութիւնը միե-
նոյն բանն է :

Եւ քաշելով ձեռքը զոր Մարիուս կը բռնէր՝ անսակ
մը անողոքելի արժանապատութեամբ վրայ բերաւ .

— Մահաւանդ թէ ես մէկ բարեկամի կը դիմեմ
միայն , որ է պարտքս կատարել , և միայն մէկ թո-
ղութեան հարկաւորութիւն ունիմ , որ է խղճիս թո-
ղութիւնը :

Նոյն միջոցին՝ որահին միւս ծայրը՝ զուոը կէս մը
և մեղմիկ բացուելով Գոզէթին զլուխը երեւցաւ : Միայն
իր քաղցր դէմքը կը նշմօրուէր . զլուխը բաց էր սքան-
չելի կերպով մը . արտեւանունքը տակաւին ուսեցած
էին քաւնէն : Գոզէթ զլուխը բոյնէն զուբս հանող թըռ-
չունի մը շարժումը ընելով նոխ ամուսնոյն , ապա
Ժան Վալժանին նայեցաւ և խնդալով պօռաց անոնց :
Դիազ մը կրնար կարծել թէ վարդի մը մէջ ժալիս մը
կը տեսնէ :

— Դրաւ կը դնեմ թէ քաղաքական խնդիրներու
վրայ կը խօսիք , փոխանակ իմ հետո ըլլալու . իրաւ որ
համ հոտ չունիք :

Ժան Վալժան սարսուցաւ :

— Գոզէթ , թօթօվեց Մարիուս ... և կանգ առաւ :
Կարծես թէ երկու յանցաւօր էին :

Գոզէթ՝ զուարթազին՝ անօնց կը նայէր տակաւին :
Կարծես թէ դրանապին տեսիլներ կային ոչքերուն մէջ :

— Յայտնի յայտնապէս տեսայ որ յանցանք կը
գործէք , ըստ Գոզէթ : Գուախն ետեւէն քիչ մը առաջ
հօրս Ֆուլըվանին ձայնը լսեցի որ կ'ըսէք . Խիզճը ... և
իր պարտքը ընել ... : Ատիկա քաղաքական խնդիր է :
Ես չեմ ուզեր որ քաղաքականութեան վրայ խօսիք :
Այսօրուընէ քաղաքականութեան վրայ խօսիլ պէտք
է : Իրաւունք չէ այդ :

— Կը սիալիս , Գոզէթ , պատաօխանեց Մարիուս :
Կործի վրայ կը խօսինք : Վեց հարիւր հազար ֆրանք
լուազոյն տեղ մը շահու գնելու միջացը կը փնտունք :

— Զէ , առ չէ միայն , ընդմիջեց Գոզէթ : Ահա
կուգամ : Կ'ուզէ՞ք որ ես ալ գամ :

Եւ համարձակապէս դուռը հրելով ներս մտաւ :
Բիւրաւօր ծալքով և մեծ թեւերով սպիտակ յայն վե-
րաբիու մը հազար էր . վիզէն մինչև ոտքերը կ'իյնար
այս վերարկուն : Կօթական հին պատկերներու ոսկե-
գոյն երկնից մէջ հրեշտակ մը ծածկելու յատուկ տօսնի
վերարկուներ կան :

Հայելիի մը առջեւ ստից ցգլուխ ինքնիրեն նայե-
ցաւ ակնապիչ , ապա անպատօւմ հիացումով մը գոչեց :

— Ժամանակ մը թագաւօր և թագուհի մը կար :
Ոհ , որչա՛փ գոհ եմ :

Ասիկա ըսելէն ետք խոնարի ձեւով մը բարեւեց
Մարիուսը և Ժան Վալժան :

— Ահա ես ալ ձեր քավը թիկնաթոսի մը վրայ
պիտի նոտիմ . կէս ժամէն ետք պիտի ճաշենք . ի՞նչ
նիւթի վրայ կ'ուզէք խօսեցէ՞ք . գիտեմ թէ պէտք է
որ մարդիկ խօսին . շտա խելօք պիտի կենամ :

Մարիուս Գոզէթին թեւը բռնեց և տիրապէս ըստւ .

— Գործի վրայ կը խօսինք:

— Աղէկ միտքս ինկաւ, պատասխանեց Գօղէթ պատառհանո բացի, պարտէզը շատ մը ճնճղուկներ են կան: Թոչուններ, բայց դիմակ չունին: Այսօր փակեալ ժիստան է մեզի, բայց թոչուններուն համար չէ:

— Ըսի քեզի թէ գործի վրայ կը խօսինք, իմ պըզտիկ Գօղէթս, պահ մը մինակ ձգէ մեզի: Թիւերու վրայ կը խօսինք: Այսպիսի խօսակցութիւն ձանձրալի է քեզի:

— Այս առառու սիրուն վզնոց մը դրիր, Մարիսու Շատ պճնասէր ես, տէր իմ: Ոչ ձանձրալի չէ ինծի այդպիսի խօսակցութիւն մը:

— Ճշմարիտ կ'ըսեմ թէ ձանձրալի է:

— Ոչ, քոնի որ դուք էք: Զպիտի հասկնամ ձեր խօսքը, բայց մտիկ պիտի ընեմ: Մարդ երբ եը լսէ իր սիրած ձայնը, պէտք չունի հասկնալու անշնոր բասծ խօսքերը: Հոս ձեզի հետ ըլլալ, ահա այս է միայն իմ ուզածս: Ուստի պիտի կենամ:

— Անենասիրելիդ իմ Գօղէթիկս, անկտրելի բան է:

— Անկտրելի՞ է:

— Այս:

— Լաւ, կրկնեց Գօղէթ: Լուրեր պիտի աայի ձեզի: Պիտի ըսէի թէ մեծ հայրերնիս կը քնանայ տակաւին. ձեր մօրաքոյրը ժամ զնաց. թէ հօրս Ֆոշլրվանին սենեակին բուխերիկը կը ծիսէ. թէ նիզուէթ ծիսան մտքրողը բերել տուաւ, թէ Թուսէն և նիզուէթ արդէն սկսան վիճել, թէ նիզուէթ կը ծաղրէ Թուսէնին թութովախօսութիւնը: Ուրեմն չպիտի իմանաք այս լուրերը: Ա'հ, անկտրելի է, բսի ես ալ, պարոն, չեզի պէս պիտի ըսեմ: Անկտրելի է: Նայինք ո'վ պիտի զրդայ: Կ'աղաջեմ, սիրելիդ իմ Մարիսու, թողէք որ հոսկենամ ձեր երկուքին քովը:

— Կ'երդնում թէ պէտք է որ մինակ մեանք:

— Աղէկ, միթէ մարդ մըն եմ ես:

Ժան Վալժան բան մը չէր ըսեր:

— Գօղէթ դէպի ժան Վալժան դարձաւ:

— Նսի, հայր իմ, կ'ուղեմ որ գոք համբուրէք զիս: Ինչո՞ւ հոս նստեր էք անշարժ, փօխանակ իմ կողմու բռնելու. առանկ հայրութիւն կ'ըլլայ: Ահա կը ահենէք որ շատ դժբազդ եմ ամսւանութեանս մէջ: Ամսւանու կը ծեծէ զիս: Օհ, համբուրեցէք զիս շատ մը ժան Վալժան մօտեցաւ:

Գօղէթ դէպի Մարիսու դարձաւ:

— Ձեզի չկայ, նեղացած եմ ձեզի դէմ:

Ապա ճակատը ժան Վալժանին մօտեցուց:

Ժան Վալժան քայլ մը առնելով Գօղէթին մօտեցաւ:

Գօղէթ նտհանջեց:

— Տժգոյն էք, հայր իմ: Միթէ կը ցաւի ձեր թեփն վերը:

— Աղէկցու, պատասխանեց ժան Վալժան:

— Միթէ աղէկ չքնացոք:

— Ոչ:

— Համբուրեցէք զիս: Եթէ քաջառողջ էք, եթէ լու կը քննանաք, եթէ գոհ էք. չպիտի յանդիմանեմ ձեզի:

Եւ ճակատը վերստին մօտեցուց անոր:

Ժան Վալժան համբոյր մը առաւ այս ճակատէն որու վրայ էրկնային ցոլում մը կ'ըր:

— Ժապեցէք:

Հնագանդեցաւ. Ժան Վալժան: Ճիւաղի մը ժապիտը եղաւ իր ժապիտը:

— Հիմա պաշտպանեցէք զիս և խօսք հասկցուցէք առ ամսւանոյս:

— Գոզէթ... ըստ Մարիուս:

— Նեղացէք, հայր իմ: Հսէք անոր թէ պէտք է որ կենամ: Իմ առջևս կրնաք խօսիլ: Ի՞նչ, մի՞թէ այնքան ապուշ կը կարծէք զիս: Իրա՞ւ այդքան գարստանալի է ձեր այդ խօսակցութիւնը. մի՞թէ այդքան երեւելի բաներ են գործերը, շահու ստակ դնելու ըստած միջացը: Մարդերը պղտիկ բանը մեծ և գաղտնի բանի մը անդ կը գնին: Ես Կ'ուզեմ հոս մնալ: Այս առտու շաա ազուր եմ, ինձ չնայիք. Մարիուս:

Եւ պաշտելի կերպով մը ուսերը վեր ընելով և չզիտեմ ի՞նչպիսի քնքուշ դժկամակութեամբ մը Մարիուսին նայեցաւ: Կարծես թէ փայլակ մը եղաւ այս երկու էտկաններուն մէջ: Երրորդ մը կար իրենց քով բայց հոգ չըրին:

— Կը սիրե՛մ զքեզ, ըստ Մարիուս:

— Կը պաշտե՛մ զքեզ, ըստ Գոզէթ:

Եւ անդիմադրելի կերպով մը իրարու պիրկ նետուեցան:

— Հիմա, ըստ Գոզէթ յազթական կերպով մը և գէմքը ծոելով և իր վերարկուին մէկ ծալքը շակելով, հիմա կը կենամ:

— Ոչ, կենալ չըլլար, պատասխանեց ազէտալի ձայնով մը: Լմնցնելիք գործ մը ունինք:

— Դարձեալ ոչ:

Մարիուս ծանր ձայնի եղանակով մը կրկնեց.

— Ծշմարիտ կ'ըսեմ թէ անկարելի է, Գոզէթ:

— Ահ, հիմա ալ առնացի ձայնով մը կը խօսիք, պարոն:

Ազէկ, ազէկ, կ'երթամ: Դուք ալ, հայր, գուք ու չպաշտպոնեցիք զիս: Պարօն, ամսւսինս, պարօն հայրիկս, երկուքնիդ ալ բռնաւոր էք: Պիտի երթամ

ըսեմ մեծ հօրս: Կո սխալիք եթէ կը կարծէք թէ մէ մըն ալ պիտի գամ ինքզինքս ասսնկ պղտիկ ձգելու համար: Հպարտ եմ ես: Հիմա ձեզի կ'սպասեմ: Պիտի ահմանէք որ գուք պիտի ձանձրանաք՝ քովս չըլլալով: Կ'երթամ ահա, տւելի աղէկ:

Եւ Գոզէթ դուրս ելաւ:

Երկու մանրերերորդէ ետք գուռը նորէն բացուեցաւ. իր կարմրագեղ և անտիական զլուխը անզոմ մըն ալ երեւցաւ և ահա գոչեց անսնց.

— Շատ բարկացած եմ:

Դուռը դարձեալ զացուեցաւ, և խաւարը վերսախն աիրեց:

Գոզէթին գուլ և երթալը նմանեցաւ արեգակոն ձառագայթի մը որ մոլորելով յանկարծ խաւարէն կ'անցնի յանգէտս:

Մարիուս նախ գիտեց որ աղէկ մը գոցուած էր դուռը:

— Խե՛զճ Գոզէթ, մրմռաց, երբ պիտի իմանայ...

Այս խօսքին վրայ ժան Վալժան մարմնովին դուզաց և Մարիուսին վրայ յատեց իր մոլորազին նայուածքը:

— Գոզէթ, ո՛հ, այո՛. այս բաններս պիտի իմացընէք անոր: Իրաւունք ունիք: Ասիկա մտքէս անգամ չէր անցած: Մարդ բանի մը համար ոյժ կ'ունենայ, ուրիշ բանի մը համար չունենար: Պարօն, կ'աղաչեմ ձեզի, պարօն, կ'աղերսեմ ձեզի, խոստացէք ինձի ձեր պատւայն վրայ թէ բան մը չպիտի բաէք անոր: Միթէ միայն ձեր գիտուուը չբաւեր, Ես իւրօվի և առանց ըստիպուած ըլլալու կրցայ սոել ձեզի այս գաղանիքը: Կրնայի բոլոր աշխարհի ըսել, ամէնուն ըսել, հազար գումար չէր: Բայց անիկա, բայց Գոզէթ չզիտեր թէ ի՞նչ է այս բանը, և թերեւս զարհուրք: Թիտապո՛րտ մը, ի՞նչ

Ե թիապարտ մը. հորդ պիտի ըլլայ բացտառել իրեն
ասօր ի՞նչ ըլլալը. ըսել թէ ժամանակաւ թիարանը
նետուած մարդ մըն է ան. Օր մը թիապարտներուն
զթային անցնիլը տեսաւ: Ո՞հ, Աստուած իմ Աստուած:

Ժան Վալժան թիկնթոռի մը վրալ կքեցաւ և ես
րես երկու ձեռքերովը ծածկեց: Լացը չէր լսուեր,
բայց ուսերուն ցնցումէն կը տեսնուէր թէ կուլար ան:
Լորին արցունք, սոսկալի՛ արցունք:

Հեծկլտացող մը կը բղձկի միանգամայն: Ժան Վալ-
ժան տեսակ մը ջղաձգութեամբ գրաւուելով կարծես
շունչ առնելու համար թիկնթոռէն յենարանի վրայ
ինկաւ կռնակովը, թողլով որ թեւերը կախուին և՝ ար-
տասունքով ողողուն դէմքը Մարիուսին ցուցնելով.
ապա մրմաց. Ո՞հ, կ'ուզէի մեռնել: Այնքան ցած
ձայնով մրմնջեց այս խօսքը որ Մարիուս կարծեց թէ
անյատակ անդունդէ մը կ'ելլէր անոր ձայնը:

— Վստահ եղէք, ըստ Մարիուս, ձեր գազոնիքը
միայն ինծի պիտի պահնմ:

Եւ թերեւս առանց սաստիկ արգահատանք մը ըդ-
գալու, թէս պարտաւոր էր զգալ, այլ՝ ժամէ մը ի վեր
ստիպուելով զարհուրելի անակնկալի մը հետ ընտանե-
նենալու, տեսնելով աստիճանաբար թէ վաղեմի թիա-
պարտ մը Պ. Ֆօլըվանին վերեւ կ'ելլէ, սակաւ տռ
կաւ այս սոսկալի իրականութենէն զրաւելով, և կա-
ցութեան բնական դարսւվարէն մղուելով հաստատելու
այն անջրպետը որ երեւան ելած էր այն մարդուն և
անոր մէջ, շորունակեց.

— Անկարելի է որ բան մը չըսեմ ձեզի այն ուտեն-
զին նկատմամբ զոր այնքան հաւատարմութեամբ և
այնքան պարկելութեամբ յանձնեցինք: Ուզուսիրու-
թեան գործ մըն է ձեր այդ ըրածը: Ալ գարսւթիւնը կը

պահանջէ որ վարձատրութիւն մը ըլլայ ձեզի: Գումարը
դուք ինքնին որոշեցէք, և պիտի համբուի ձեզի: Ու-
զածնուղ չափ որոշեցէք աներկիւղ:

— Ծնորհակալ եմ, պարոն, պատասխանեց Ժան
Վալժան քաղձրութեամբ:

Պահ մը կեցաւ խորհուն գէմքով մեքենաբար իր
ցուցամատին ծայրը բթամատին եղունքին վրայ բերե-
լով, ապա ձայնը հանելով, ըստա.

— Ամէն բան զրեթէ լմնցաւ: Վերջին բան մը կը
մայ ձեզի...:

— Ի՞նչ:

Ժան Վալժան կարծես վերջին ծալր գարտնելէն
եաք, անձայն, զրեթէ անշունչ և ուելի թօթովելով
քան թէ խօսելով, ըստա.

— Հիմա որ գիտէք, կը կարծէ՞ք պարոն դուք որ
աէրն էք, կը կարծէ՞ք թէ ա՛լ պէտք չէ ինծի տեսնել
Փօկէթը:

— Կարծեմ թէ տւելի ողէկ կ'ըլլայ չտեսնելու,
պատասխանեց Մարիուս ցրտութեամբ:

— Ա՛լ չպիտի տեսնեմ, մըմաց Ժան Վալժան:

Եւ դէպի գուռը ուղղուեցաւ:

Զեռքը պարզունակին գունդին վրայ զրաւ, լեզ-
ուակը տեղի տուաւ, գուռը կէս մը բացուեցաւ, Ժան
Վալժան անցնել կարենալու չափ բացաւ զայն, ման-
րերկրորդ մը ա՛լ շարժ կեցաւ, ապա զարձեալ գոցեց
գուռը և Մարիուսին քով վերադրձաւ:

Հիմա ա՛լ չէ թէ դալկադէմ, այլ կապարագոյն
էք: Աչքերուն մէջ ալ արցունք չկար, այլ տեսակ մը
աղէտալի բաց: Զայնը աարօրինակ կերպով հանդար-
առձ էր վերատին:

— Պարոն, ըստա, եթէ կ'ուզէք, պիտ գամ տես-

նելու Գօղէթը : Ճշմարիտ կ'րսեմ թէ շտա փափաքնի է ինծի այս : Եթէ Գօղէթը չտեսնել կորենայի, չէի խոս-
առվանէր ինչ որ խստագանեցայ . կը մեկնէի տաճա-
բան մը ըսելու . բայց ուղելով մնալ ուր է Գօղէթ և
առաջուան պէս տեսնել, պարաւաւրեցայ բարեկամաւ-
թեամբ ամէն բան ըսել ձեզի : Պատճառաւրանութեանս
ուշ կը դնէք, այնպէս չէ . բառձդ դիւրին է հասկնալ,
ինչպէս գիտէք, ինը տարիէ ի վեր քովս էր ան : Նախ
պուլվարին մէջ այն խարխուլ տունը բնակեցանք, ապա
վանքին մէջ, եսքն ալ լիւքսէնպուրկին քով : Առջի
անդամ հոն տեսաք զինքը : Կը ի՛էք հասա թաւիշէ
կապոյտ փեղոյրը : Անկէց ետք ինվալիտի թաղը կրուե-
ցանք ուր վանդակ մը և պարտէզ մը կար : Բլիւմէ
փողոցը : Փ"քը յետնարակը կը բնակէի ուրկէ անոր
դաշնակին ձաւնը կ'առնէի : Անա այս է կենսազրու-
թիւնս : Երբէք չինք զատուէր իրարմէ : Ինը տարի և
չզիտեմ քսնի ամիս տեւեց մեր այս կենակցութիւնը :
Ես իրը իր հայրն էի, ան ալ զաւակս : Զգիտեմ
թէ կը հասկնաք միտքս, Պ. Թօնմէրսի, բայց հիմա
մեկնիլը, ալ զայն չտեսնելը . բան մը չունենալը դրժ-
ուար է . Եթէ չէք տհաճիր, մերթ ընդ մկրթ պիտի գամ
Գօղէթը տեսնելու : Ստեա չպիտի գամ : Շատ չպիտի
կենամ, կրնաք ըսել որ զիս վալի պղտիկ սրանը ըն-
դունին : Վա՛րը, գետնայարկը : Ես սիրով տան ետեի
դուռնէն կը մտնեմ որ ծառաներուն համար է, բայց
կրնայ զարմանալի երեւալ անկէ մտնելս : Կարծեմ
աւելի ազէկ է ամէն մարդու դուռնէն մտնելս : Իրաւ
կ'րսեմ, պարոն : Շատ կը փափաքէի տոկաւին տեսնել
Գօղէթը : Ո. զածնուդ չտփ քչ կը տեսնեմ : Իմ տեղու
եղէք, կը հասկնաք . ալ այս է միտքն ուզածս : Մա-
նաւանդ թէ պէտք է զգուշանալ : Եթէ ամէնեւին չդա-

լու ըլլամ, գէլ ապաւորութեան մը տեղի տուած կ'ըւ-
լոմ, չդալո ապարինակ պիտի երեւայ : Ես, օրինակի
համար, կրնամ երեկոյեան ժամանակ, մութը ափրելու
միջոցին գալ :

— Ամէն իրիկուն պիտի գաք, ըսու Մորիուու, և
Գօղէթ ձեզի պիտի սպասէ :

— Բարեսիրտ էք, պարոն, ըսու Ժան Վալժան :
Մարիուս երթաք բարեաւ ըսու Ժան Վալժանին .
երջանկութիւնը մինչեւ դուռը տարաւ լուսահատու-
թիւնը . և այս երկու մարդերը բաժնուեցան :

ԳԼՈՒԽ Բ.

ԵՐԵՒԱՆ ԵԼԼՈՂ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԸ ՄՈՒԲ ԿԷՏԵՐԸ

Մարիուս տակնուվրայ եղած էր :

Մարիուս՝ ինչպէս զիտենք՝ ի բնէ անտի տեսակ մը
հակառակութիւն ունեցած էր միշտ այն մարդուն զէմ
որու քավ կը տեսնէր Գօղէթը : Այսաւեւեւ մեկնուած
էր այս հակառակութիւնը : Այս անձին վրայ չգիտեմ
ինչ անմեկնելի բան մը կար զոր Մարիուսի բնազդումը
կ'իմացնէր իրեն : Այս անմեկնելի բանն էր խայտառ-
կութեանց ամենէն պժգալին, որ է թիապարտութիւնը :
Սա Պ. Ֆօշլը վանը Ժան Վալժան անուն վաղեմի թիա-
պարտն է եղեր :

Իր երանութեան մէջ յանկարծ այսպիսի գաղտնիք մը գտնելը տապահեներու բօյնի մը մէջ կարիճ գտնելը կը նմանի:

Մարիուսին և Գոզէթին երջանկութիւնը այսուհետեւ գատապարտուած էր այս մերձաւորութեան: Եղած լմցած իրողութիւն մըն էր այս դատապարտութիւնը: Կատարուած ամուսնութեան անհրաժեշտ հետեւութիւնն էր ընդունիլ նաև այս մարդը: Մի՞թէ ալ կարելի չէր բռն մը ընել:

Մարիուս կարգուած էր նաև վաղեմի Թիապարախն հետ:

Մարդս որքան ալ լուսեղին և ուրախալի պսակ մը կրէ, որքան ալ կնանքին ծիրաննեփայլ մեծ ժամը, այսինքն երջանկաւէտ սէրը վայելէ, այսպիսի ցնցումներ հիացմամբ համակուած հրեշտակապետը անգամ, իր փառքովը փայլող կիսաստուածն անգամ կը բռնադատեն ստրուալու:

Ինչպէս միշտ կը պատուի այստեսակ ակներեւ փոփխութեանց մէջ, Մարիուս կը հարցնէր ինքնիրեն թէ արդեօք զինքը յանդիմանելու պատճառներ չունէ՞ր: Մարիուս կրցոծ չէր գուշակութիւն ընել: Վարուած էր անխօնիմութեամբ: Կամովին չէր ուզած խօսեիլ: Թերեւս քիչ մը: Երջանակներուն նկատմամբ տեղեկութիւն առնելու համար առանց բաւական զգուշութիւն ընելու նետուած էր արդեօք այս սիրային ասպարեզը օրու հետեւութիւնը եղած էր ամուսնանալ Գոզէթին հետ: Մարիուս կը հաստատէր, —մարդիկ ահա այսպէս կետզնետէ և յաջորդապէս իրենց ի՞նչ հանգամանք ուսնենալը ինքնիրեն հաստատելով քիչ մը կ'ուղղուին իրենց կեսանքին մէջ, —Մարիուս կը հաստատէր թէ իր մասութիւնը քիմերական և ցնորական կողմ մը ու-

նէր, որ շատ կազմոսթիւններու յատուկ ներքին ամպէ, որ կիրքին և վիշտին վերտարձներուն ժամանակ կը տարտծուի՛ հոգիին բարեխառնութեան փափախութեամբը, և որով մարդս բոլորովին գրաւուելով աւ լոկ մշուշով ողողուն խեղճ մը կ'ըլլայ:

Մարիուսի անհատականութեան այս յայտարար տարրը բազմիցս ցուցուցինք արդէն: Կը յիշէր թէ իր սիրովը արբշիո գանու սծ ժամանակ Բլիւմէ փողոցը վեց կամ եօթը շաբաթ յաճախած էր հիացմամբ համակուելով և թէ Գոզէթին հետ ամէննեւին չէր խօսակցած կօրպոյի հիւղին այն ողբերգային դէպքին նկատմամբ նաև աստակը առօրինակ որոշումով մը կոփիկն ժամանակ լուծ և կոփիւն ետքն ալ փախած էր: Ինչո՞ւ համար այս դէպքին նկատմամբ ամեննեւին խօսք մը ըստ չէր Գոզէթին, դէպք մը որ այնքան նոր և այնքան զարհուրելի էր: Ի՞նչպէս եղած էր որ և ոչ իսկ թենարափէին անունը չէր տուեր Գոզէթին, մանաւանդ այն օրը որ իբօնինին հանդիպած էր: Հիմա զրեթէ դժուարութիւն կզգար մեկնելու իր այն ատենուան լուսութիւնը: Սակայն կը հասկնար այս լուսութեան պատօնութիւնը: Կը յիշէր իր ապշութիւնը, Գոզէթին նկատմամբ արբշութիւնը, սէրը որու մէջ կ'անհետանայ ամէն բան, մէկին միւսէն առեւանգուիլ և իտէական աշխարհը տարուիլը, և գուցէ նոյնպէս անորոշ և խօրին բնագում մը որ կարծես հոգիին այս բռն և զմայլելի վիճակին հետ խառնուած անըմբռնելի և գուզնաքեայ բանաւորութիւն մըն է, բնազգում օրով Մարիուս կ'ուշ զէր իր յիշողութեանը մէջ պահել և ջնջել այս ահարկու արկածը օրու կը վախնար մերջենալ, ուր չէր ուշ զեր որ և է դեր խաղալ, որմէ խօյս կուտար և օրու մէջ չէր կրնար ոչ պատմաղ, ոչ ալ ականատես ըլլու թշուառներ

առանց ամբաստանող ըլլարու։ Մանաւանդ թէ փայլակի մը պէս անցեր էին այն վեց կամ եօթ շաբաթները։ հազիւ հազ սիրուելու ժամանակ ունեցեր էին։ Վերջապէս ամէն բան կշռելէն, ամէն բան շրջելէն, ամէն ինչ քննելէն ետք եթէ Կօրպոյի դաւաճանութիւնը Գօղէթին պատմած ըլլար, եթէ Թենարտիէներուն անունը տուած ըլլար, և ասօր հետեւանքն ալ ինչ կ'ուզէր թող ըլլար, եթէ նաև ժան Վալժանին թիւպարո՞ր ըլլալը երեւան հանած ըլլար, դարձեալ մի՞թէ ինք՝ Մարիուս պիտի փոխուէ՞ր. նոյնպէս իր սիրուէին՝ Գօղէթ պիտի փոխուէ՞ր. ինք՝ Մարիուս պիտի ընկրկէ՞ր. մի՞թէ նըռաւազ պիտի պաշտէր Գօղէթը. մի՞թէ չպիտի ամուսնանար անոր հետ. ոչ։ Մի՞թէ այս պատճառաւ փօփոխութիւն մը կրած պիտի ըլլա՞ր ինչ որ եղած կատարուած էր. ոչ։ Ուրեմն ամենեւին պատճուն մը չունէր ցաւելու կամ ինքզինքը յանդիմանելու։ Այէն բան աղէկ էր։ Աստուած մը կայ այն արրիոներուն համար որոնք սիրահար կ'անսւանուին։ Մարիուս՝ իրը կոյը ընտրած էր այն ճամբան ուրկէ զացած պիտի ըլլար իր կորովառեա։ Սէրը Մարիուսին աչքը կապած զայն տանելու համար. ուր. Արքայութիւն։

Բայց այս արքայութիւնը այսուհետեւ դժոխային մերձաւորութիւն մը ունէր։

Հիմա սօսկումով կը խառնուէր Մարիուսին հին հակառակութիւնը զոր ունէր այս մարդուն դէմ, այս Ֆօշլվանին դէմ որ ժան Վալժան եղած էր։

Մակայն այս սոսկումին հետ արդահատանք մը, նաև զարմանք մը կ'զգար։

Այս զողը, այս վերապարտ զողը աւանդ մը ետքարձուցած էր։ Եւ ի՞նչ աւանդ։ Վեց հարիւր հազար Փրանք։ Միայն ինք պիտի իր քովը այսպիսի աւանդ

մը ունենալը։ Կրնար ամէնը պահել, այլ սակայն ամէնն ալ ետ դարձուցած էր։

Ասկէց զատ իրովի երեւան հանած էր իր կացութիւնը։ Ոչինչ կ'ստիպէր զինք այսպիսի զաղոնիք մը յայտնելու։ Իր ով ըլլալը իր կամքով իմացուցած էր։ Այսպիսի բան մը խոսավովանիլը ոչ միայն նուասառութիւնը, այլ նաև վատնքը ընդունիլ էր։ Դատապարտեալի մը համուր զիմակ մը չէ թէ զիմակ տպաւէն մընէ։ Ժան Վալժան հրսմենտ տուած էր ոյս տպաւէնին։ Կեղծ անուն մը ապահովութիւն է. Ժան Վալժան մերժակ այս կեղծ անունը։ Ան, որ թիապարտ մըն էր՝ կրնար մշտնջնապէս պահուիլ պատուաւոր ընտանիքի մը մէջ, բայց զիմադրած էր այս հրապոյրին։

Եւ ի՞նչ պատճառաւ։ Խիզէն չտագնապելու համար, ինչպէս որ ինք ըստ և բացատրած էր իրակտնութեան անդիմադրիկ ձայնազը։ Վերջապէս, ո'վ կ'ուզէր թող ըլլար այս ժան Վալժանը, անտարակոյս խիզէն մըն էր ոյն որ կ'ալթնար։ Այս մարդուն վրայ սկսուած չգիտեմ ի՞նչպիսի խորհրդաւոր վերտականգնում կար, և խիստ հաւանական կ'երեւոր թէ որդէն երկար ժամանակէ ի վեր խղճահարութիւնը այս մարդուն տէրն էր։ Ստորին կազմութիւններու զործը չեն արդարութեան և բարութեան այնպիսի վերապարձները։ Խիզին զարթումը հոգիի մեծութիւն է։

Ժան Վալժան անկեղծ էր։ Այս անկեղծութիւնը, այս աեսանելի, շօշափելի, անօւրանովի և անօր պատճառած վիշտովն իսկ յայտնի անկեղծութիւնը հարկ չէր թողուր տեղեկութիւններ առնելու և ճշմարտութեամբ գործուր այս մարդուն ամէն ըստածները։ Հո՞ Մակը դրոշմէր այս մարդուն ամէն ըստածները։ Հո՞ Մակը սիրուին համար՝ կացութիւնները վեր ի վայր կը շրջէին գրարօրինակ կերպով մը։ Ինչ կ'սրտազրուէր Պ. Ֆօշարօրինակ կերպով մը։

Արվանէն. անվստահութիւն: Ի՞նչ կ'արտադրուէր Ժռն
Վալժանէն. վստահութիւն:

Մարիուս՝ խոհուն՝ այս Ժան Վալժանին խորհրդա-
ւոր հաշուեկշիոր շնորհով՝ անոր պահանջը կը դիտէր,
պարտքն ալ կը դիտէր. և կը ջանար հաւասարակշուու-
թիւն մը գտնելու: Բայց այս ամէնը կտրծես մրրիկի
մը մէջն էր: Մարիուս՝ այս մարդուն վրայ որոշ գաղա-
փար մը ունենալու ջանազրելով և կերպով մը իր մըտ-
քին մէջ Ժան Վալժանը հոլածելով՝ կը կորսնցնէր զայն
և դարձեալ կը գտնէր աղէտաւոր մառախուղի մը մէջ:

Աւանդը հաւատարմութեամբ ետ տալը, ուղղասի-
րութեամբ իր գտղանիքը յայտնելը լաւ էր: Ասօվ ամ-
պին մէջ լուսաւոր անցք մը կը կազմուէր, ապա վե-
րըստին կը սեւնար ամպը:

Մարիուսի յիշտակները որքան ալ չփաթ ըլլային,
անորոյ կերպով քանի մը բան կը յիշէր:

Սոուգապէս ի՞նչ էր Փօնարէթի հիւղին այս ար-
կածը: Այս մարդը ոսախկանութեան հասած միջոցին
փօխանակ գանգառել ինչո՞ւ խոյս տուած էր: Մարիուս
տուոր պատասխանը կը գտնէր: Վասն զի այս մարդը
թիւրանէն փախած վաղեմի գատապարտ մըն էր.

Ուրիշ հարցում. Այս մարդը ինչո՞ւ պատնէչ եկած
էր: Վասնզի Մարիուս հիմա որոշապէս կը տեսնէր այն
յիշտակը որ այս յուզմանց մէջ կ'երեւար նորէն կրա-
կին մօտենալով երեւան ելլող համակրական թանագին
պէս: Այս մարդը պատնէշին մէջն էր, ուր սակայն չէր
կռուեր: Ուրիմն ինչո՞ւ եկած էր: Այս հարցումին առա-
ջեւ ճիւաղ մը կը կանգնէր և կը պատասխանէր: Ժա-
մէր: Մարիուս կատարելապէս կը յիշէր այն միջոցին
Ժան Վալժանին ողէտաւոր երեւումը, որ ետեւէն քա-
շելով պատնէշին դուրս կը տանէր կաշկանդեալ Ժա-

վէրը, և տակաւին կը լսուէր Մօնտէթուր փողոցին ան-
կիւնին ետեւէն արձակուող ատրճանակին սոսկալի պայ-
թիւնը: Գրեթէ ստուգապէս կ'երեւար թէ ստելութիւն
կար այն լրտեսին և այս թիւապարտին մէջ: Մէկը միւսը
կը նեղէր: Ժան Վալժան պատնէչ եկած էր վրէժը լու-
ծելու համար: Ուշ եկած էր հոն: Հաւանօրէն զիտէր
թէ ժավէր կալանաւոր էր պատնէչն մէջ: Գօրսական
վրէժինդրութիւնը մարդկային ինչ ինչ ստորատակ-
ները թափանցեց, ուր օրէնք մը սեպուած է այն. այս
վրէժինդրութիւնը այնքան բնտկոն է որ զարմանք չի
պատճառեր. կիսովին դէպի բարին դարձած հոգիները
և այս սիրտերը այնպիսի կերպով մը կազմուած են որ
ապաշտւել սկսող ոճրագործ մը կրնայ գողութեան նը-
կատմամբ տագնապիլ իր խղձէն, չտագնապիլ վլիժառ
սութեան մասին: Ժան Վալժան մեոցուցած էր ժա-
վէրը: Գէթ յայտնի կ'երեւար այս:

Վերջապէս վերջին հարցում մըն ալ. բայց այս
հարցը պատասխան չօւնէր: Մարիուս կ'զգար այս հար-
ցումը՝ աքծանէ մը բռնօւիլ զգալու պէս: Ի՞նչպէս եղեր
է որ Ժան Վալժան այնքան ժամանակ Գօրէթին հետ
միատեղ ապրած էր:

Ի՞նչ է նախախնամութեան այս տիսուր խաղը որ
այն մանկուհին այս մարդուն մօտեցուցած էր: Հոն
վերը կա՞ն ուրիմն նտեկ երկու կերպով դարբնուած շըզ-
թաները, և Աստուած կը հաճի՛ հրեշտակը ստատային
հետ զուգելու: Ոճիր մը և անմեղութիւն մը՝ թշուա-
սութեանց խորհրդաւոր թիւրանին մէջ ուրիմն կրնա՞ն
եղեր միենոյն սենեակը բնակիլ և ընկեր ըլլալ: Դա-
սապարտեալներու կիրճէն՝ որ կ'անոււանուի մարդկային
ճակատագիր՝ կրնա՞ն քովի անցնիլ երկու ճափատ,
մէկը անմեղ, միւսը զարհուրելի, մէկը արշալոյսին երկ-

նային սպիտակութիւններովը բոլորավին ողողուն, միւսն ալ յաւիտենական փայլակի նշոյլէն մշտնջենապէս աժգոյն։ Ո՞վ կրցած էր զմռել այսպիսի անմեկնելի զուգութիւն մը։ Ի՞նչ կերպով, ի՞նչպիսի հրաշքի մը հետեւութեամբ կրցած էր այն երկնային մանկուհին այս ներ գեհենապարտին հետ միասին ապրիլ։ Ո՞վ կրցած էր գառնուկը գայլին յարել և՝ որ աւելի անիմանալին է դայլը գառնուկին յարել։ Վասն զի գայլը գառնուկը կը սիրէ, վասն զի գայլենաբարոյ էտկը տկար էտկը կը սիրէր, վասն զի ինը տարի շարօւնակ հրեշտակին յենարանը եղած էր հրէշը։ Այս ոճեւ անձնութրութիւնը պատապարած էր Գօղէթին մանկութիւնը, չափահասութիւնը, աշխարհը գալը, կուսական աճումը գէպի կեանք և լոյս։ Հոս հարցումները շատնալով անթիւ հանելուկներ կը կտղմէին, անդունդներուն յատակը անդունդներ կը բացուէին, և Մարիուս ա'լ չէր կրնար Ժան Վալժանին վրայ ծոփի առանց գլխու պտոյտ ունենալու։

Ի՞նչ է ուրեմն այս անդնդաձեւ մարդը։

Ծննդագործական հին խորհրդանշանները յաւիտենական են. արդի մարդկային ընկերութեան մէջ՝ մինչեւ այն օրը որ աւելի մեծ ճառագայթով մը պիտի փոփոխի այն՝ երկու մարդ կայ ընդ միշտ։ մէկը վերազոյն միւսը ստորերկնայ. Արելն է ան որ բարութեան կողմն է։ Կայէնն է այն որ չարութեան կողմն է։ Ի՞նչ է այս գործադրա կայէնը։ Ի՞նչ էր այս աւազակը ո՛վ իր բոլոր ուշադրութիւնը երկիրդածութեամբ կոյսի մը առջեւ երկրպագութիւն ընելու տուած, այն կոյսին հսկած, մեծցուցած, պահած, ազնուացաւցած և՝ ինքը պիզմ մը ըլլալով հանդերձ՝ որբութեան ծածկոյթի մը մէջ զրած էր։ Ի՞նչ էր այս կօյտնոցը որ այնքան մեծարած էր այն անմեղը՝ առանց ամենափոքր արատ մը ձգելու վրան։

Ի՞նչ էր Գօղէթին դաստիարակութիւնը տօւող այս Ժան Վալժանը։ Ո՞վ և ի՞նչ էր այս խաւարողէմ կերպարանքը որու միակ հոգատարութիւնը եղած էր աստղի մը ծագումը պահպանել ամէն տեսակ մթութենէ և ամէն տեսակ ամպէ։

Հոս էր Ժան Վալժանին գաղտնիքը. հոս էր նաև Աստուծոյ գաղտնիքը։

Մարիուս կ'ընկրկէր այս կրկին գաղտնիքին տօջե։ Մէկը կերպով մը միւսին նկատմամբ կը հանդարտեցնէր զայն։ Այս գէպքին մէջ Ժան Վալժանին պէս Աստուծած ալ կ'երեւար։ Աստուծած իր գործիքները ունի։ Ուզած գործիքը կը գործածէ։ Համարատու չէ մարդուս առջեւ։ Դիտե՞նք թէ Աստուծած ի՞նչ կերպով կը գործէ։ Ժան Վալժան Գօղէթը կազմելու ախտատած էր։ Քիչ մը կազմեր էր այս հոգին։ Անուրանուի է այս։ Է՛, Ե՞տքը։ Գործաւորը սոսկալի էր, բայց գործը բանչելի։ Աստուծած իր հրաշքները ուզած կերպովը կ'արտազրէ։ Ենիած էր այն զմայելի Գօղէթը, և շնոելու համար Ժան Վալժանը գործածած էր։ Իր սիրաը ուզեր էր այս ատրօրինակ գործակիցը ընտրել։ Կրնանք պատճառը հարցնել իրեն։ Միթէ առաջին անգամն է աղբանցին վարդը ստեղծելու ախտատող գարնան օդնելը։

Մարիուս ինքն իրեն այս պատասխանը կուտար, և կը հաստատէր ինքնիրեն թէ լաւ էին անոնք։ Մեր այս նշանակած կետերուն նկատմամբ չէր համարձակած հարցութիրձելու Ժան Վալժանը, և ոչ ու ինքն իրեն խոստովանած էր թէ համարձակութիւն չունի։ Մարիուս կը պաշտէր Գօղէթը, չքեղապէս անարատ էր Գօղէթը։

Այսքանը կը բաւէր իրեն. Մարիուս ի՞նչ լուսաւորութեան հարկաւորութիւն ունէր։ Գօղէթ լոյս մըն էր։

Հոյսը լուսաւորուելու պէտք ունի՞ : Մարիուս ամէն
բան ունէր, ուրիշ ի՞նչ կրնար փափաքիլ :

Ժան Վալժանին անձնական գործերը իրեն չեն
վերաբերէր : Մարիուս այս մարդուն աղէտաւոր շուքին
վրայ ծուելով թշուառին սա հանդիսաւոր խօսքին կը
փաթթուեր . Գոզէթին հետ ամենափոքր ազգականաւ-
թիւն չունիմ : Անկէ տասը տարի առաջ անոր էսւթիւն
ունենալը չէի գիտեր :

Ժան Վալժան անցորդ մըն էր : Ինքն էր ըսողը թէ
անցորդ մըն է : Ուրեմն ահա կ'անցնէր : Ո՛վ կ'ուզէր
թող ըլլար, իր պաշտօնը լմնցած էր : Այսուհետեւ Գո-
զէթին քով Նախախնամութեան պաշտօնը կատարելու
համար Մարիուսը կար : Գոզէթ եկած էր երկնից մէջ
վերստին գանելու իր նմանը, սիրահարը, ամսուինը,
երկնային արուն : Գոզէթ՝ թեւաւոր և այլակերպեալ
թոչելով իր ետեւը գետինը դատարկ և սոսկալի կը
թողուր իր պատենիկը, Ժան Վալժանը :

Բայց ի՞նչ որ ալ ըլլար իր գաղափարներուն շըր-
ջանը, Մարիուս միշտ սարսափ մը կ'զգար Ժան Վալ-
ժանի նկատմամբ : Սարսափ նուիրտկա՞ն թերեւ, վասն
զի՞ ինչպէս ըսինք պահ մը առաջ, կ'զգար թէ աստ-
ուծալին բան մը ունէր այս մարդը : Բայց ի՞նչ որ ալ
ընէր Ժան Վալժան, որքան ալ մեղմարտ պարագաներ
ունենար ան, հարկ էր միշտ հաւանիլ թէ վաղեմի թիա-
պարտ մըն է ան, այսինքն այն էակը որ ընկերային
աստիճանին վրայ տեղ անգամ չունի, վերջին աստի-
ճանին տակը գտնուելով : Մարդերուն վերջինէն ետք
վաղեմի թիապարտ կուգայ : Վաղեմի թիապարտը
թերեւս կրնայ ըսուիլ թէ ա՛լ կենդանի մարդերու նը-
մանը չէ : Օրէնքը զրկած էր զայն այն ամէն մարդու-
թենէ որմէ կրնայ զրկուիլ մարդ մը : Մարիուս՝ թէն

հանրիշխանական՝ ըսյց պատժական խնդիրներու նկատ-
մամբ տակաւին անողոքելի դրութեան կողմակից էր,
և օրէնքին բոլոր գաղափարները ինքն ալ ունէր այն
մարդուն վրայ զոր օրէնքը կը գատապարտէ : Պէտք է
ըսել թէ Մարիուս տակաւին ամէն յառաջդիմութիւն-
ները ըրած չէր : Տակաւին չէր հասած այն աստիճանը
ուր պիտի կրնար որոշել թէ մարդուս գրածն ի՞նչ և
Աստուծոյ գրածն ի՞նչ է : Ամենեւին քննած և կշռած
չէր այն իրաւունքը զոր մարդս կ'առնէ անդառնալիին
և անդարմանելիին նկատմամբ հրամայելու : Զէր զար-
դանար ըընկերային վրիժառութիւն» խօսքին վրայ:
Բնական բան մը կ'երեւար իրեն դրական օրէնքին հա-
կառակ եղած ինչ ինչ զործերուն մշտնջենական պա-
տիժներով պատուհասուիլը, և ընկերային գեհենապար-
տութիւնը կ'ընդունէր իրը քաղաքակրթութեան միջոց
մը : Տակաւին այս էր Մարիուսի յառաջդիմական վի-
ճակը, թէեւ ետքէն անհրաժեշտաբար պիտի յառաջդիմէր
տակաւին, քանի որ իր բնութիւնը լաւ և էապէս թա-
գուն յառաջդիմութեամբ կազմուած էր բոլորովին :

Մարիուսի այս գաղափարներու շըրջանին մէջ Ժան
Վալժան տձեւ և զզուելի կ'երեւար անօր : Ժան Վալ-
ժան դեհենապարտ մըն էր : Վաղեմի թիապարտ մըն էր :
Այս վաղեմի թիապարտ խօսքը դատաստանի օրուան
փողին մէկ ձայնին նման խօսք մըն էր Մարիուսին հա-
մար, և Ժան Վալժանը երկար ատեն զիտելէն ետք իր
վերջին շարժումն եղած էր զլուխը դարձնելով՝ ըսել
եա զնա՛ :

Մարիուս թէն այնքան հարցուփորձած էր Ժան
Վալժանը որ զիս կը խոստովանեցնէք ըսած էր, աս-
կայն պէտք է զիտել, նաև կրկնել թէ Մարիուս երկու
կամ երեք վճռական հարցումներ ըրած չէր անոր : Իրաւ-

է որ միշած էր այս հարցումները, բայց վախցած էր անոնցմէ: Հա՞պա ժօնտրէթին հիւղը. հա՞պա պառնէշը. հա՞պա ժագէրը: Ո՞վ զիտէ թէ մինչև ուր պիտի երթային ժան Վալժանին յայտնելիք գտղանիքները: Ժան Վալժան ընկրկող մարդ մը չէր երեւար, և Մարիուս զայն մղելէն ետք թերեւս փափաքէր չթողուլ որ աւելի առաջ երթայ: Կան այնպիսի յետին կարծիքներ որոնց նկատմամբ մարդ հարցում մը ընելէն ետք ականջները կը խցէ պատասխանը չլսելու համար. մի՞թէ ամէնուս ալ պատահած չէ այս բանը:

Մարդս այս վատութիւնները կ'ունենայ մտնաւանդ սիրուհիի մը սիրովը համակաւած ժամանակ: Խոհեմութիւն չէ չափազանց հարցուփորձել ողէտալի կացութիւնները, երբ մանաւանդ բուն մեր կետնքին անլուծելի կողմն աղէտալի կերպով խառնուած է այն կացութեան հետ: Ժան Վալժանին յուսահատական բացարութիւններէն կրնար զարհուրելի լոյս մը ելլել, և թերեւս՝ ով զիտէ՝ այս սոսկալի լոյսը կրնար մինչև Գօղէթին վրայ ժայթքել: Ո՞վ զիտէ, թերեւս այս լոյսէն դժոխային նշոյլ մը պիտի մնար այս հրեշտակին ճակտին վրայ, կայծակէ մը ցայտող փայլտիկի բեկորն ալ կայծակ մըն է: Ճակտապրին մէջ կան այսպիսի համերաշխութիւններ, ուր գունաւորող ցոլումներու տիսուր օրէնքովը անմեղութիւնն անզամ ոնիրին դոչոչմը կը կրէ: Ամենէն անարատ գէմքերը կրնան, ննդիշտապահել սոսկալի մերձաւորութեան մը ցոլացումը: Իրաւամբ կամ յանիրաւի Մարիուս վախցած էր: Արդէն շտատ էր իմացածը: Ա՛լ կ'աշխատէր լսածները մոռնալ քանթէ աւելի տեղեկութիւններ առնել: Գօղէթը գիրկը առած կը տանէր մալօրագին՝ ժան Վալժանը չտեսնելու համար աչքերը գոցելով:

Այս մարդը խաւարին, կենդանի և սարսափելի խաւարին վերաբերող մարդ մըն էր: Ի՞նչպէս կարելի էր անոր յատակը փնառելու համարձակիլ: Մթութիւնը հարցափորձելը զարհուրանք մը է: Ո՞վ զիտէ թէ ի՞նչ պիտի պատասխանէ ան: Արշալոյսը կրնար մշտնջենապէս սեւնալ այս խաւարին:

Մարիուս իր մտքին այս կացութեան մէջ կոկծալի առամսութիւն մը ունէր խորհելով թէ այս մարդը այսուհետեւ քիչ կամ շատ պիտի մերձենար Գօղէթին: Հիմա գրեթէ կը զղար չըրած ըլլալ այն ահարկու հարկու հարցումները որոնց առջև ընկրկած էր և որոնցմէ կրնար անողոքելի և վերջնական որոշում մը ելլել: Շատ բարի, շատ քաղցր, աւելի ճիշդը խօսելով, շատ կար կը համարէր ինքզինքը: Այս տկարութենէ մըզուելով անխօհեմ զիջում մը ըրած էր: Զկրնալով դիմանալ արդահատանք զգացած էր: Սխալած էր: Պէտք էր բացէ ի բոց և պարզապէս մերժել ժան Վալժանը: Ժան Վալժան Մարիուսի տունէն հրդեհիլ սկսած մէկ մասն էր. Մարիուս կը պարտաւորէր կրակին տալ զայն և իր տունը ազատ պահել այս մարդէն: Ինքն իրեն դէմ կը նեղանար, կը բարկանար այն մօրմօքներու յարձանքին յանկարծականութեան դէմ որ զինքը խուլցուցած, կուրցուցած և մղած էր: Ինքն իրմէն դժգոհ էր:

Ի՞նչ ընէր հիմա: Ժան Վալժանին այցելութիւնները սաստիկ անախորժ էին իրեն: Այս մարդը ի՞նչ բան ունէր իր տունը. ի՞նչ ընէր զայն: Հօս չէր սւզեր խորհիլ, չէր ուզեր փորել, չէր ուզեր խորունկը երթալ, չէր ուզեր ինքզինքը խորաչափել: Խոստացած էր, մզուած էր խոստանալու: Ժան Վալժան իր խոստումը ունէր. մարդ պարտաւոր է կատարելու իր նաև վազեմի թիապարտի մը տուած խոստումը: Սակայն Մարիուսին ա-

ուաջին պարտքն էր ոռ Գօղէթ։ Վերջապէս կը զայրացընէր զինքը վանողական զօրութիւն մը որ ամէն բանի կը յաղթէր։

Մարիսւս այս ամէն գաղափարները խառնաշփոթ կերպով մը իր մտքին մէջ կը ըրջէր, մէկէն միւսին անցնելով և ամենէն յուզուելով։ Այս պատճառաւ սաստկապէս կը վրդովուէր։ Դիւրին չեղաւ Գօղէթէն պահել իր այս վրդովումը, բայց սէրը տաղանդ մըն է։ և Մարիսւս յաջողեցաւ պահել իր վրդովումը։

Սակայն՝ առանց աներեւոյթ նպատակի մը՝ հարցումներ ըրաւ Գօղէթին որ անարատ էր՝ սպիտակ աղաւնիի մը պէս, և որուն միտքէն բնաւ բան մը չէր անցներ։ Իր մանկութեանը և պատանութեանը վրայ հարցուփարձեր ըրաւ Գօղէթին և համոզուեցաւ թէ մարդու մը որքան կարելի է բարեսիրոբար, հայրաբար և յորդանօք վարուիլ, այնքան վարուած էր Գօղէթին հետ այս վաղեմի եղեռնագործը։ Մարիսւսին ամէն ընդնշարած և ենթադրածները ստոյգ էին։ Այն աղետակի եղինք (Ժօղէթ)

ԵՕՐԵՐՈՐԴ ԳԻՐՅ

ՎԵՐՁԱԼՈՒՍԱԿԱՆ ՆՈՒԱԶՈՒՄ

ԳԼՈՒԽ Ա.

Վ Ա Ր Ի Ա Ե Ն Ե Ա Կ Ը

Հետեւեալ օրը՝ զիշերուան մօա՝ Ժան Վալժան Ժիլնօրմանի տան կառանցիկ դրան կը զարնէր։ Պասդեկաւ և ընդունեց զայն։ Պասդ ճիշդ նոյն պահօւն գաւկիթն էր, և կործես թէ հրամաններ ընդունած էր։ Երբեմն կը պատահի որ աէր մը ծառայի մը կ'ըսէր։ Դիտէ՛ այս պարոնը երբ գայ։

Պասդ՝ առանց սպասելու որ Ժան Վալժան իրեն գայ՝ ըստաւ։

— Պարօն Պառոնը հրամայեց ինձի հարցնել ձեզի թէ կը փափռքի՞ք վեր ելլել կտմ վարը մնաւ։

— Վարը մնալ պատասխանեց Ժան Վալժան։

Պասդ բոլորովին յարգական կերպով մը վարի սըրահին դուռը բանալէն ետք ըստաւ։

— Երթամ իմաց տամ տիկինին :

Ժան Վալժանին մտած տեղը գետնաշին . գմբեթաւոր և խոնաւ, ի պահանջել հորկի իրը մտուն զործածուող, փողոցին վրայ նայող որահ մըն էր կարմիր աղիւսներով յատակուած, երկաթէ վանդակով պատուհան մը ունէր միայն ուրկէ քիչ մը լոյս կ'առնէր:

Այս սենեակը չէր այն սենեակներու կարդէն զոր փերաւելը, աւելը և գայլազլուխը կը յօդնեցնեն: Փոշին հանդարտ էր հոն: Սարդերը հալածելու հոգ չէր տարօւած. Պատուհանին ապակիներուն մէկին վրայ աղուար, լայնապէս տարածուած, սեփ սեւ, նամանաւանդ մեռած ճանձերով զարդարուն ստայն մը կ'երեւար գեղապանծօրէն: Սրահը փոքր և ցած էր: Կահերն էին անկիւն մը դիզուած շատ մը դատարկ շիշեր: Դեղին ներկով ներկուած էին պատերը որսնց ծեփերը կը թափէին: Ներսի կողմը սեւով ներկուած փայտէ բուխերի մը կար նեղ քիւով. մէջը կրակ կար, ուրկէ կը հասկցուէր թէ վստահ էին ժան Վալժանին պատախանին նկատմամբ որ էր «վարը մնալ»:

Բուխերիկին երկու կողմը երկու թիկնաթոռ դըրուած էր: Թիկնաթոռներուն մէջտեղը իրը օթոց՝ անկողնի հին և թելերը երեւալու շափ մաշուած ծածկոց մը փուուած էր:

Սենեակը միայն բուխերիկին կրակովը և պատուհանին աղօտ լոյսովը կը լուսաւորուէր:

Ժան Վալժան յօդնած էր: Քանի մը օրէ ի վեր ոչ կերակուր կ'աւտէր, ոչ ալ կը քնանար: Թիկնաթոռին մէկուն վրայ զրեթէ իյնալու պէս նստաւ:

Պասդ նորէն եկաւ, և բուխերիկին վրայ վտուած մօմ մը դնելով գնաց: Ժան Վալժան զլուխը ծռած և

կղակը կուրծքին վրայ դրած ըլլուով ոչ Պասդը և ոչ ճրագը նշմարեց:

Յանկարծ կանգ առաւ կարծես ցտակելով:

Գոզէթ ետեւն էր:

Ժան Վալժան չէր տեսած, բայց զգացած էր ոնոր մանելը:

Ժան Վալժան ետեւը դարձաւ: Գոզէթին նայեցաւ հոգեպիշ: Պաշտելի գեղեցկութեամբ մը գեղեցիկ էր ան: Բայց Ժան Վալժանին խորին նայուած քով մը նայածը ոչ թէ անոր գեղեցկութիւնը, այլ հոգին էր:

— Հայր իմ, հայր, գոչեց Գոզէթ, գիտէի որ տարօրէնակ սովորութիւններ ունիք, բայց ասիկա երբէք չէի յօւսար ձեզմէ: Ուրկէ գտաք այդ գաղափարը: Սորիսւ կ'ըսէ թէ դուք կ'ուզէք որ հոս ընդունիմ ձեզի: — Սյա՛, ես ուզեցի:

— Կը կարծէի թէ այդպէս ակտի պատասխանէք: Լա՛ւ, բայց զիտնաք որ կոիւ պիտի ընեմ հետերնիդ: Սկսինք նախ սկեզրէն: Համբուրէ զիս, հա՛յր:

Եւ այտը երկնցուց:

Ժան Վալժան անշարժ կեցաւ:

— Զէք երերար, ըստ Գոզէթ: Յանցաւոր դիրք մըն է արդ, զիտնաք: Բայց հոգ չէ, կը ներեմ: Միւ երեսդ դարձուր ըստ Յիսուս Քրիստոս: Ահա միւս երեսս:

Եւ միւս այտը երկնցուց:

Ժան Վալժան չարժեցաւ: Կարծես թէ ստքերը քարայտակին մէջ բեւեռուած էին:

— Կը նայիմ որ կատակի ստհմանէն կ'անցնինք: ըստ Գոզէթ: Ի՞նչ ըրի ձեզի, կը յայտնեմ թէ որդողած եմ ձեղի դէմ: Կը պարտաւորիք հաշտուիլ հոս: Մեր հետը պիտի ճաշէք:

— Ճաշեցի:
 — Իրաւ չէ: Պ. Ժիլնօրմանին պիտի ըսեմ որ յանողիմանութիւն տայ ձեզի: Մեծ հայրերուն պաշտօնն է հայրերը յանդիմանել: Տէ՛ նայիմ. ելեք հետև եկէք, որտեղ ելլենք: Հիմա՝, անմիջապէս:

— Անկարելի է:

Հոռ Գօղէթ քիչ մը յաղթուեցաւ: Հրամայելէ դադրելով սկսաւ հարցումնեմ ընկի:

— Բայց ի՞նչ պատճառաւ: Եւ զիս տեսնելու համար տան ամէնէն տգեղ սենեակը կ'ընտրէք: Սոսկովի տենեակ մըն է այս:

— Արդէն զիտես որ . . . :

Ժան Վալժան նորէն կրկնեց.

— Արդէն գիտէք, տիկին, որ տարօրինակ եմ: Այլոնդակ բաներ խորհելու սովորութիւն ունիմ:

Գօղէթ իր պղտիկ ձեռքերը մէկզմէկու զարկաւ:

— Տիկի՞ն . . . զիտէ՞ք: Ա՛ռ ուրիշ նոր բան մըն ալ: Ի՞նչ կը նշանակեն տառնք, հայր:

Ժան Վալժան Գօղէթին նայեցաւ այն սրտաճմէկ ժպիտավ որու կը դիմէր երբեմնակիր:

— Ուզեցիք տիկին ըլլալ. հիմա եղաք:

— Բայց ոչ ձեզի համար, հայր:

— Ա՛ռ հայր մի՛ կոչէք զիս:

— Ինչո՞ւ համար:

— Պարօն Ժան կոչեցէք զիս: Միայն Ժան, եթէ կ'ուզէք:

— Ա՛ռ հայր չէ՞ք: Ա՛ռ Գօղէթ չեմ: Պ. Ժան: Ինչ ըսել կ'ուզէք: Բայց ասոնք յեղափոխութիւններ են: Ի՞նչ անցաւ, ի՞նչ եղաւ, երեսս նայեցէք քիչ մը: Այս շըտեր, և ահա չէք ուզե՞ր մեր հետը բնակիլ, և ահա կը մերժէք իմ սենեակս: Ի՞նչ ըրի ձեզի: Ուրեմն բան մը եղած է անշուշտ:

— Բան մը չկայ:

— Ուրեմն:

— Ամէն բան սովորականին պէս է:

— Ինչո՞ւ անուն կը փոխէք:

— Դուք արդէն ձեր անունը փախեցիք:

Ժան Վալժան միեւնոյն ժպիտով դարձեալ ժպտելով, շարունակեց.

— Քանի որ տիկին Յօնմէրսի էք, ևս ալ կրնամՊ. Ժան ըլլալ:

— Այդ խօսքերէդ բան մը չեմ հասկնար: Խելքի մտքի գէմ բաներ են ատոնք: Ամուսինէս հրաման պիտի առնեմ որ Պ. Ժան ըլլալ: Կը յուսամ որ չպիտի հաւանի: Շատ կը ցաւցնէք սիրտս: Այլանդակ խորհուրդներ ունիք եղեր, լաւ, բայց պէտք չէ վշտացնել պըզափիկ Գօղէթը: Աղէկ բան չէ տափկա: Զարասիրտ ըլլալու իրաւունք չունիք, դուք որ բարեսիրտ էք:

Ժան Վալժան չպատասխանեց:

Գօղէթ Ժան Վալժանին երկու ձեռքերը բռնեց ուժովնակի և անդիմազրելի շարժումով մը գեպ իր երեսը վերցնել կզակին տակը վիզին դպցուց և ճնշեց. կոթողին սիրոյ բուռն շարժում մըն է այս:

— Ո՞հ, բարեսիրտ եղէք, ըսաւ գօղէթ:

Ապա շարունակեց.

— Բարեսիրտ ըլլալը ինծի համար կը նշանակէ, սիրուն ըլլալ, գալ հոս բնակիլ ուր թաշուններ կան Բլիւմէ փողոցին թռչուններուն պէս, մեզի հետ ապրիլ, թօղուլ Օմ-Արմէ փողոցին այն պղտիկ ծակը, մեզի հանելուկի պէս խօսքեր չըսել և գուշակել չտալ, ամէն մարդու պէս ըլլալ, մեր հետը ճաշել, մեր հետը նաև խաճաշել: Հայրս ըլլալ:

Ժան Վալժան ձեռքերը քաշելով ըսաւ:

—Ա՛լ հօր հարկաւորութիւն չունիք . ամուսին մը սւնիք ա'լ :

Գօղէթ բարկացաւ :

—Ա՛լ հօր հարկաւորութիւն չունի՞մ : Աստուած վկայ որ խելքս չհասնիր այդ խօսքերուն : Յիրաւի չգիտեմ թէ ինչ ըսել կ'ուզէք :

—Եթէ Թուսէխն ներկայ ըլլար, կրկնեց ժան Վալժան խօսքը անցնող պատգամներ փնտուղի և ամէն սստերու փաթթուողի մը պէս, ամենէն առաջ պիտի հաւանէր ինծի հետ թէ ստուգիւ միշտ ինծի յատուկ կերպեր ունեցած եմ : Նոր բան մը չկայ բնաւ, Միշտ սիրած եմ իմ մթին խորչս :

—Բայց ցուրտ է հոս : Լոյս չկայ : Գարշելի բան մըն է Պ. Ժան ըլլալ ուզելը : Զեմ ուզեր որ հետո դուք ըսելով խօսիք :

—Քիչ մը առաջ երբ հոս կուգայի, պատասխանեց ժան Վալժան, Սէն-Լուի փողոցը եպենագործի մը քով կարասի մը տեսայ : Եթէ աղուոց կին մը ըլլայի, ինծի կ'առնէի այն կարասին : Շատ աղուոր զարդարան մըն էր, արդի տեսակէն՝ այսինքն այն տեսակէն զօր դուք կարծեմ թէ վարդի փայտ կ'անուանէք : Կճով դրուագուն, բաւական մեծկալ հայելի մըն էր : Գզրոցներ ունէր, աղուոր բան մըն էր :

—Ե՞ն, իրաւ որ չար էք եղեր, պատասխանեց Գօղէթ :

Եւ ամենասիրուն ձեւով մը ակուաները սեղմելով և շուրթներո մեկուանելով ժան Վալժանին դէմ փշեց : Կտուէ մը օրինակ առնող չնորհք մըն էր այն :

—Սաստիկ բարկացած եմ, կրկնեց Գօղէթ : Երէկուընէ ի վեր ամէնքնիդ ալ կը կտաղեցնէք զիս : Շատ զայրացած եմ : Զեմ հասկնար անցած գացած բաները :

Մարիուսին դէմ չէք պաշտպաներ զիս, Մարիուս ձեզի դէմ չպաշտպաներ զիս . Մինակ մնացեր եմ : Կոկիլ սենեակ մը կը պատրաստեմ : Եթէ կարենայի Աստուածն ալ տեղաւորել անոր մէջ, պիտի տեղաւորէի : Բայց սենեակս կը մերժուի : Վարձակալս մնանկի ընթացք կը բռնէ հետո : Նիգուէթին կ'ապսպիքմ որ լու ճաշ մը պատրաստէ : Զեր ճաշին հարկաւորութիւն չունին, տիկին . Եւ հայրս Ֆոյլը վալ կ'ուզէ որ Պ. Ժան կոչեմ զինքը, որ ընդունիմ զինքը հին, անչնորն և մգլուած առանի մը մէջ ուր պատերը մօրուք օւնին, և ուր բիւրեղեայ զարդերու տեղ զինիք դատարկ շիշեր և վարագոյրի տեղ սարզի սուտայններ կան, Տարօրինակ մարդ մըն էք, զիտեմ, ձեր սովորութիւնն է այդ, բայց պէտք է ժամանակ մը մէկդի թողուլ այդ սովորութիւնները կարդուող մարդկանց նկատմամբ : Պէտք չէր որ նորէն անմիջապէս սկսէիք տարօրինակ ըլլալ : Ըսել է թէ շատ զզէ պիւի ըլլաք ձեր Օմ-Արմէի գարշելի փողոքէն, ուր սակայն յուսահատեցայ ես : Ի՞նչ ունիք ինծի դէմ : Շատ ցաւ կուտաք ինծի, հասկցա՞ք :

Եւ յանկարծ կատակի ձեւը թօղլով՝ ժան Վալժանին նայեցաւ ակնայեռ, և շարունակեց :

—Ուրեմն նեղացե՞ր էք ինծի դէմ՝ երջանիկ ըլլալուս համար :

Պարզամտութիւնը յանգէտո շատ առաջ կը թափանցէ երբեմն : Այս հարցումը Գօղէթին համար պարզ այլ ժան Վալժանին համար խորունկ էր : Գօղէթ կեղեքել կ'ուզէր, բայց կը պատառէր :

Ժան Վալժան ուժգունեցաւ : Պահ մը անպատասխան մնաց . ապա անմեկնելի վայնով մը և ինքն իրեն խօսելով, մրմնջեց :

—Իր երանութիւնը կենացո նկատմակն էր : Հիմա

Աստուած կրնայ սառագրել ելքս : Գօղէթ : Դու երջանիկ ես , ուրեմն պաշտօնս լրացաւ ա'լ :

— Ա'հ , «դու» ըսիք ինձ , դոչեց Գօղէթ :

Եւ Ժան Վալժանին վիզին փարեցաւ :

Ժան Վալժան՝ անհնարին արիփով մը համակուած՝ սրտին վրայ սեղմելով մօլորագին համբուրեց Գօղէթը : Գրեթէ անոր վերսախն տէրը ըլլալ կարծեց :

— Շնորհակալութիւն , հայր , ըսաւ Գօղէթ :

Քիչ մը եւս , և ահա աւիւնը կսկծալի պիտի ըլլար Ժան Վալժանին համար : Կամաց մը քաշուեցաւ Գօղէթին զիրկէն և զլիսորկը առաւ :

— Է' , ի՞նչ է այդ , հարցուց Գօղէթ :

Ժան Վալժան պատասխանեց .

— Կը բաժնուիմ ձեզմէ , տիկի'ն , վասն զի ձեզի կ'ապասեն :

Եւ դուռին սեմէն շարունակեց .

— «Դու» ըսի ձեզի : Բաէ'ք ձեր կողակցին թէ ուրիշ անդամ ալ չպիտի պատահի ինծի այս բանը : Ներեցէք :

Ժան Վալժան զուրս ելոււ , Գօղէթը շուաբեցնելով իր այս կնճառալի մնաբարովովը :

ԳԼՈՒԽ Բ.

ԴԵՊԻ ԵՏԵՒ ԱՌՆՈՒԱԾ ՈՒՐԻՇ ՔԱՅԼԵՐ

Հետեւեալ օրը , միւնոյն ժամուն Ժան Վալժան եկաւ :

Գօղէթ հարցումներ չըրաւ , ա'լ չզարմացաւ , ա'լ չպօռաց թէ կը մսի , սրահին խօսքը ըլլաւ , դդուշա-

ցաւ թէ հայր և թէ Պ. Ժան ըսելէ : Թող տուաւ որ դուք ըսուի իրեն : Թող տուաւ որ տիկին կօչուի : Միայն թէ ուրտիսութեան նուազում մը կ'երեւար իր վրայ : Թերեւս տրտմէր , եթէ տրտմութիւնը հար ըլլար իրեն :

Հաւանական է թէ Գօղէթ Մարիուսին հետ խօսակցութիւն մը ունեցած էր . այս խօսակցութիւններէն մէկը որոնց մէջ սիրուած մարդը կ'ըսէ ինչ որ կը կամի , մը չբացատրեր և զոհ կ'ընէ սիրուած կինը : Սիրահարներուն հետաքրքրութիւն իրենց սէրէն անդին շտա հեռու չերթար :

Վարի սրահը քիչ մը շտկուած էր : Պասզ գինիի շիշերը և նիդուէթ ալ սարդի սստայնները վերցուցած էր :

Ամէն հետեւեալ օրերը միւնոյն ժամուն Ժան Վալժան եկաւ : Մարիուսին խօսքերը տորբեր նշանակութեամբ հաօկնալու կարողութիւն չունենալով ձիշտ կութեամբ հասկնալու կասկդութիւն չասկցաւ և ամէն օր եկաւ : Մարիուս կորդագրութիւն մը ըլլաւ որով բացակայ կը զտնուէր Ժան Վալժանին եկած միջոցին : Տան սպասաւորները Ժան Վալժանին այս նոր ընթացքին : Թուվարժեցուց Պ. Ֆուլը վանին այս նոր ընթացքին : Պուստինց այս մասին , «Պարոնը ի ինէ անտի աստենկ օգնեց այս մասին , Վարոնը ի ինէ անտի աստենկ է», ըսելով : Մեծ հայրը սա վճիռը տուաւ : Այլանդակ մըն է ան : Եւ ա'լ հոգ չըրաւ . Մանաւանդ թէ իննուուսն տարեկան հասակի մէջ մտերմութիւնը անկարելի է . ամէն ինչ աւելորդ բեռ մըն է . նորեկ մը նեղութիւն մըն է : Նորանոր սովորութիւններու համար ա'լ տեղ չկայ , ամէն տեղ բռնուած է : Պ. Ժիկնօրմանին ուզածն ալ այս էր . այսինքն չտեսնուիլ Պ. Ֆուլը վանին , Պ. Թրանշլը վանին հետ : Ասանկ այլանդակներ չտա կան , վրանշլը վանին ծերունին : Ամէն տեսակ այլանդակութիւններ կ'ընէն առանց պատճառ մը ունենալու : Տը Գուն-

նարելը մարքիզը աւելի գէլ էր։ Պալատ մը ծախու առաւ վերնայարկը բնակելու համար։ Ցնորսկան արտաքին կերպեր զոր երեմն կ'ունենան մարդիկ։

Ոչ ոք ընդնշմարեց ժան Վալֆանին այս արտաքին կերպերուն աղէտալի ներքեւը։ Մանաւանդ թէ ո՞վ պիտի կրնար գուշակն այսպիսի բան մը։ Հնդկաստանի մէջ ասան ճահիճներ կան, որոնց ջուրը հով չեղած ժամանակ տարօրինակ, անմենանելի և սարսուելի կ'երեւայ, և կը յուզուի ուր որ կը պարտաւորէր հանդար ըլլալ։ Մարդիկ մակերեւոյթին վրայ կը ջամին այս եռումներուն որոնց պատճառը չեն գիտեր. չեն նշմարեր հիդրան որ այն ճահիճներուն յատակը կի տարուրերի։

Շատ մարդիկ այսպէս գաղտնի հրէլ մը ունին, ախտ մը զոր կը սնեցնեն, վիշապ մը որմէ կը կրցուին, յուսահատութիւն մը որ անոնց խաւարին մէջ կը բնակի։

Այսինչ մարդը ուրիշ մարդերուն կը նմանի, կ'երթայ, կուգայ։ Զգիտենք թէ հազարաւոր ակուներ ունեցող հացկատակ վիշտ մը կը բնակի այն թշուասին սրտին մէջ և կը մեռցնէ զայն։ Զգիտենք թէ վիճ մընէ այն մարդը։ Մնայուն է բայց խորուն։ Ժամանակ առ ժամանակ վիճին մակերեւոյթին վրայ պղտորութիւն մը կ'ըլլայ որու պատճառը չենք հասկնար։ Խորհրդաւոր խորչում մը կը ծալուի, ապա կ'աներեւութանայ, ետքը նորէն կ'երեւայ. օդի պղպջակ մը վեր կ'ելլէ և կը պայթի։ Կը կարծենք թէ պղտիկ բան մընէ այս, բայց սոսկալի բան մընէ։ Անծանօթ գաղանին շունչն է այն։

Տեսակ մը տարօրինակ սովորութիւններ, օրինակի համար գալ այն ժամուն ուր միւսները կը մեկնին, անհետիլ մինչդեռ ուրիշները կ'երեւան ի տես, ամէն պարտաներու մէջ պահել ինչ որ կրնայ պատի գոյն վերտիկուն անուանուիլ, առանձնական ծառուղին փըն-

աըսել, ամայի փաղոցը վկր դասել, իսուակցութիւններու չխանութիլ բնաւ, բազմութիւններէն և հանդէսներէն զգաւշանալ, բարեկեցիկ երեւալ և ողքատօրէն ապրիլ, շատ հատ հարուստ ըլլալալ և իր բանալին գրպանը, ճրադն ոլ գոնապանին սենեակին մէջ ունենալ, պղտիկ դուռնէն մտնել, պաղանի սանդուխէն ելլել, այս ամէն աննշան այլանդակութիւնները, խորչուները, օդի պղպջակները, մակերեւոյթին վրայ փախրստական ծալքերը, շատ անգամ զարնուբելի յատակէ մը կ'արտադրուին։

Շաբաթներ անցան այսպէս։ Սակաւ առ սակաւ Գօղէթ նոր կեանքով մը սկսաւ ապրիլ, տմուսնութենէ հետեւող յարաբերութիւնները, այցելութիւնները, տան հովը, զուարձութիւնները մեծ գործեր են։ Գօղէթին զրուումները մեծ ծախքի կարօտ չէին. այս զրուումները մէկ բանէ կը բաղկանային, որ էր Մարիուսին հետը ըլլալ։ Անոր հետ գուրս ելլել, անոր հետ մնալ, այս էր ահա իր կեանքին մեծ զբաղումը։ Թեւ թեւի դուրս ելլելը, արեւին, փողոցը յայտնապէ՛ս, տունը պահուելու, ամէն մարդու առջեւ, երկուքնին միասին և առանձին ըլլալով քալելը անոնց համար ամենանոր ուրախութիւն մըն էր միշտ։ Գօղէթ դգտհութիւն մը ունեցաւ։ Թուսէն չկրցաւ նիգոլէթին հետ հանգստութիւն դտնել, ըստ որում երկու պառաւ աղջիկներու կցումը անհնարին է, և ելաւ զնաց տօւնէն։ Մեծ հայրը քաջողջապէս կ'ապրէր. Մարիուս հոն հոս քանի մը դատ կը վարէր. Ֆիլիորման մօրտքոյրը նոր ընտանիքին քով կ'ապրէր այն կողմական կեանքով որ կը բաւեր իրեն։ Ժան Վալֆան Գօղէթը ուղարկուի ուղարկուի ամէն օր կուգար։

Ժան Վալֆան Գօղէթը դուղելէ գաղբելով, և անոր գուք ըսելով, տիկին ըսելով, ինքինքն ոլ Պ. Ժան։

ընելով տարբեր մարդ մը կ'ըլլար Գօղէթին առջև։ Գօ-
ղէթը իրմէ զատելու մասին ինքնին ըրած փորձերը կը
յաջողէին։ Գօղէթին զուարթութիւնը եւս քան զեւա-
կ'աւելնար, և խանդաղատանքը հետզհետէ կը նուա-
զէր։ Սակայն առաջուան պէս շատ կը սիրէր Ժան Վալ-
ժանը, և որ կ'զգար իր սիրուիլը։ Օր մը Գօղէթ յան-
կարծ ըստ անոր. Հայրս էիք, ալ հայրս չէք. հօրեղ-
բայրս էիք, ալ հօրեղբայրս չէք, Պ. Ֆուլրվան էիք,
հիմա Պ. Ժան էք։ Ո՞վ էք ուրեմն։ Ես չեմ սիրեր այդ
բաները։ Եթէ չդիտնայի թէ խիստ բարի էք, պիտի
վախնայի ձեզմէ։

Ժան Վալժան միշտ Օմ-Արմէ փողոցը կը բնակէր,
վասն զի չէր կրնար որոշել Գօղէթին բնակած թաղէն
հեռանալ։

Առջի ատենները Գօղէթին քով քանի մը րոպէ կը
կենար միայն, ապա կը մեկնէր։

Կամաց կամաց վարժուեցաւ նուազ կարճատեւ
ընելու իր այցելութիւնները։ Ժան Վալժան երիննալ
սկսող օրերուն թոյլտուութիւնը կարծես բարեպատեն
առիթ մը կը սեպէր։ ուստի սկսաւ աւելի կանուխ գալ
և աւելի ուշ երթալ։

Օր մը Գօղէթ անմտադրութեամբ հայր իմ, ըստ
անոր։

Ուրախութեան փայլակ մը Ժան Վալժանին ծերու-
նական տիսուր զէմքը լուսաւորեց։ Ժան ըսէք, կը կ-
նեց Ժան Վալժան։ — Ա՞ն, իրաւ է, Պ. Ժան, պատու-
խանեց Գօղէթ քահ քահ մը ձգելով։ — Լու, ըսաւ Ժան
Վալժան, և ետին դարձաւ որպէս զի Գօղէթ չտեսնէ
իր աչքերուն արցունքը սրբելը։

ԳԼՈՒԽ Գ.

ԲԼԻՒՄԻ ՓՈՂՈՑԻՆ ՊԱՐՏԵԶԸ ԿԸ ՅԻՇԵՆ

Վերջին անգամն էր այս մտերմական տեսութիւնը։
Այս վերջին նշոյլէն սկսելով ա'լ ամէն ինչ մարեցաւ
Ժան Վալժան ալ ոչ ընտանութիւն, ոչ համբոյրով բարի
լոյս ունեցաւ, ոչ ալ բնաւ լսեց այն ամենաքաղցր
բառն որ էր «հայր իմ»։ Իր ուզելովը և բուն իր մեղ-
սակցութեամբը հետզհետէ զրկուած էր ամէն երանու-
թիւններէն։ ուրիշ թշուառութիւն մըն ալ ունէր, այ-
սինքն Գօղէթը օրուան մը մէջ բոլորովին կորսնցնելէն
ետք հարկ եղած էր իրեն դարձեալ կորսնցնել զայն
մաս առ մաս։

Աչքը հուսկ յետոյ կը վարժուի աղոտ լոյսին։ Վեր-
ջապէս ամէն օր Գօղէթը անգամ մը տեսնելը կը բա-
ւէր Ժան Վալժանին, իր բոլոր կեանքը այն ժաման
մէջ կ'ամփոփուէր։ Գօղէթին քովը կը նստէր, անօր
նայէր լոին, կամ հետը կը խօսէր տոջի տարինե-
րուն, անոր մտնկութեանը, վանքին և այն ժամանակ-
ուան պզտիկ բարեկամուհիներուն վրայ։

Կէսօրէ, մը ետք, — այսինքն ապրիլի առջի օրե-
րէն օր մը որ արդէն ատք, և տակաւին զով էր և ուր
կ'սկսէր արեւին մեծ պայծառութիւնը, Մարիուսին և
Գօղէթին պատուհաններուն լրջակայ պարեզները զար-
թումի յուզմունքը ունէին։ սպիտակ դժնիկը պիտի
ծլէր. շահպրակները՝ իրր ազամանդեայ զարդեր հին-

պատերուն վրայ սփռուած էին . գայլի շրթնաձև վարդագոյն ծաղիկները քարերուն ճեղքերուն մէջ կը յուրանջէին , խոտերը՝ մարգարատաղիկներու և ոսկեծաղիկներու զմայլելի սկզբնաւորութիւն մը ունէին , տարուան սպիտակ թիթեռները կ'սկսէին երեւալ . հօգը , այն է յաւիտենական հարսանեաց նուագածուն , ծառերուն մէջէն կը փորձէր այն արշալուսական մեծ ներդաշնակութեան առաջին խաղերը զոր հին բանաստեղծները գարուն կ'անուանէին , — կէսօրէ մը ետք , կ'ըսենք . Մարփութ Գօղէթին ըստւ Հսեր էինք թէ մեր Բլիւմէ փողոցին պարտէզը տեսնելու պիտի երթանք : Երթանք այսօր : Պէտք չէ ապերախտ ըլլալ : — Եւ դէպի զարունը թռեցան իբր երկու ծիծառներ : Բլիւմէ փողոցին այս պարտէզը առշալոյսի տպաւորութիւն կ'ընէր անոնց վրայ : Արդէն ետեւնին կեանքին մէջ բան մը ունէին որ կանծեա իրենց սիրոյն գարունն էր : Բլիւմէ փողոցին տունը վարձու բռնուած ըլլալով տակաւին Գօղէթինն էր : Այս տունը և պարտէզը զացին : Նորէն հան գտան ինքինքնին , և մոսցուեցան : Երեկոյին սովորական ժամուն ժան Վալժան Վիլ-Ծիւ-Գալվէրի փողոցը եկաւ : — Տիկինը Պարոնին հետ դուրս ելաւ և տակաւին չեկաւ , ըստ Պասգ : Ժան Վալժան լոելեայն նստելով ժամ մը սպասեց : Գօղէթ չեկաւ : Ժան Վալժան գլուխը ծուց և մեկնեցաւ :

Գօղէթ Շիրենց պարտէզը պարտելու գացած ըլլալուն այնքան արրշիու և օր մը իր անցելոյն մէջ պարած ըլլալուն այնքան ուրախ էր որ հետեւեալ օրը ուրիշ բան մը չխօսեցաւ : Զնշմարեց թէ առջի օրը տեսած չէր ժան Վալժանը :

— Ի՞նչ կերպով զացիք հան , հարցուց անոր ժան Վալժան :

— Ոտքով :
— Եւ ի՞նչպէս եւ դարձաք :
— Պատի կառքով մը :

Քանի մը ժամանակէ ի վեր ժան Վալժան կը դիտէր որ նորատի ամոլները խնայասիրութեամը կ'ապրէին : Այս խնայասիրութիւնը անախորժ էր ժան Վալժանին : Մարփուսի խնայասիրութիւնը խիստ էր , և այս բացարձակ նշանակութիւնը նէր ժան Վալժանին համար : Ուստի համարձակեցաւ առ հարցումն ընել Գօղէթին :

— Ինչո՞ւ համար ձեզի յատուկ կառք մը չունիք : Եթէ ամիսը հինգ հարիւր ֆրանք ծախք ընէք , ալուսը կառք մը կ'ունենաք : Հարստութիւն ունիք :

— Չեմ զիտեր , պատասխանեց Գօղէթ :

— Թոււսէնն ալ , կրկնեց ժան Վալժան , մեկնեցաւահա : Տեղը ուրիշ մը չըռնեցիք : Ինչո՞ւ համար :

— Նիգոլէթ կը բաւէ :
— Սենեկապանունի մը պէտք է ձեզի :
— Միթէ Մարփուսը չունիմ :

— Պէտք էր որ ձեզի համար մտանալոր տուն մը . ծառաներ , կառք մը և թատրոնը օթեակ մը ունենայիք : Ամենէն գեղեցիկ բաները վայլելու իրտոււնք ունիք : Ինչո՞ւ ձեր հարստութեան յարգը չէք ճանչնար : Հարըստութիւն ըսուած բանը երջանկութիւնը կ'աւելցնէ :

Գօղէթ պատասխան չտուաւ :
Ժան Վալժանին այցելութիւնները չեն կարճնար : Էնդհակուակը հետզետէ կ'երկնային : Երբ սիրտն է սահողը , մարդս կանգ չառներ զառիվայրին վրայ :

Երբ ժան Վալժան կ'ուզէր , շատ կենալ Գօղէթին քով և ժամը մոռցնել , Մարփուսը կը գովէր . կ'ըսէր թէ գեղանձն , ազնիւ , քաջասիրտ , խելացի , պերճախօս ,

բարի է ան։ Գօղէթ ա՛լ տւելի կը գովէր։ Ժան Վալժան նորէն կ'սկսէր գովեստները։ Գովեստները հատնում չունէի։ Մարիուս անունը անսպառելի էր։ հատորներ կային այս եօթ տառերուն մէջ։ Այս կերպով ժան Վալժան կը յաջողէ երկար ատեն կենալու։ Ո՛րքան քաղցը եր իրեն Գօղէթը տեսնել, և առոր քով մոռնալ։ Իր վէրքին դարմանն էր այս։ Պասդ բազմից ստիպուեցաւ գալու և երկու անգամ ըսելու։ — Պ. Ժիշնորման զիս կը դրէկ յիշեցնելու ձեզ, տիկին, թէ ընթրիքը պատրաստ է։

Այն օրերը ժան Վալժան խիստ խոհուն կերպարանքով կը դառնար իր տունը։

Բոլորովին սուտ չէր ուրեմն այն պատենիկին համեմատութիւնը զոր Մարիուս ըրած եր մտապէս։ Ժան Վալժան յամառող և իր թիթեռնին այցելութիւն ընել ուզող պատենիկին եր իրօք։

Օր մը իր առվորտականէն աւելի կեցաւ Գօղէթին քով։ Հետեւեալ օրը նշմարեց որ կրտկ չկար բուխերիկին մէջ։ — Վայ, ըսաւ մտապէս, կրտկ չեն դրեր։ — Եւ ինքնիրեն բացատրութիւն տոււաւ։ — Խիստ բնական բան է կրտկ չվառուիլը։ Ապրիլի մէջն ենք։ Ա՛լ ցուրտ չկայ։

— Սուրբ Աստուած, ո՛րքան ցաւրա է եղեր հոս, գոչեց Գօղէթ ներս մտնելով։

— Բայց չէ՛, ցուրտ չկայ, գոչեց ժան Վալժան։ — Ուրեմն գո՞ւք ըսիք Պասգին որ կրտկ չվառէ։

— Այս։ Քիչ օրէն մայիս մմիւր պիտի մանենք։ — Բայց մինչև յունիս կրտկ կը վառեն։ Այս մառնին մէջ բոլոր տարին վառել պէտք է։

— Մտանեցի որ անօգուտ է կրտկը։

— Աս ալ ձեր գաղափարներուն մէկն է անշուշտ, կրկնեց Գօղէթ։

Հետեւեալ օրը կրտկ վառած էին, բայց երկու թիկնաթոռները սրահին միւս ծայրը, ուռափն մատ դրուած էին։ — Ի՞նչ կը նշանակէ այս ըսաւ մտապէս ժան Վալժան։

Գնաց թիկնաթոռները առաւ, և բուխերիկին քով իրենց սովորական տեղը գրաւ։

Սակայն կրտկին նոր վառուիլը սիրտ տոււեւ տնօր։ Խոսակցութիւնը սովորականէն ալ աւելի տեւել տուաւ։ Երբ կ'ելլէր մեկնելու համար, Գօղէթ ըսաւ։

— Ամուսինս երէկ զարմանալի բան մը ըսաւ ինծի։

— Ի՞նչ է ըսաւձը։

— Գօղէթ, ըսաւ ինծի, երեսուն հազար ֆրանք եկամուտ ունիք։ Թանըեօթը քուկդ, և երեքն ալ մեծ հօրս ինծի տուածը։ — Լնդամէնը երեսուն կ'ընէ, պատասխանեցի։ — Երեք հազարով ապրելու քաջասըրառութիւնը պիտի ունենա՞ս, հարցուց ինծի։ Այս, նաև ոչինչով, պատասխանեցի։ Բաւական է որ քեզի հետ ապրիմ։ Ապա ըսիք։ — Ինչո՞ւ ըրիր այդ հարցումը։ — Գիտանալու համար, պատասխանեց։

Ժան Վալժան խօսք մը չըրաւ։ Գօղէթ հաւանական է թէ բացատրութիւն մը կ'սպասէր ժան Վալժանէն, որ տիսուր լոռութեամբ մը մտիկ ըրաւ Գօղէթին պատմածը։ Ելաւ Օմ-Արմէ փողոցը դարձաւ, այնքան մտմտուք սւնէր որ փոխանակ իր տանը մտնելու սըխալմամբ դրացիին տանը մտաւ։ Մինչև երկու յարկ կեր ելլելէն ետք կրցաւ նշմարել իր սխալիլը և նորէն վար իջաւ։

Իր միտքը հազարումէկ ենթագրութիւններով կը տաքնապէր։ Յայտնի էր թէ Մարիուս կասկածներ ուռներ այս հարիւր հազար ֆրանքին ուրկէ՛ եկած ըլլալուն նկատմամբ։ թէ կը վախնար որ աղէտալի ող-

բիւրէ մը գոյացած չըլլայ այն. թէ գուցէ իմացած էր այն ստակին ժան վալժանին վերտպերիւր. թէ կը վարանէր ընդունելու այն կասկածելի հարստութիւնը, և չէր ուզեր իրը իր սեփականութիւնը առնել զայն, նոխապասիւ սեպելով աղքատ մնալ Գօղէթին հետ քանթէ պղտոր հարստութեամբ մը հարուստ լլալ:

Ասկէ զատ ժան վալժան անորոշապէս կ'սկսէր զգալ թէ կ'արտաքսուի Պ. Ժինօրմանի տօւնէն:

Հետեւեալ օրը երբ վարի սրտեր մտաւ, կարծես ցնցում մը ունեցաւ: Թիկնաթոռները վերցուեր էին. և ոչ իսկ աթոռ մը կար սրտեր:

— Բայց ի՞նչ է այս, գոչեց Գօղէթ մտնելով, թիկնաթոռ չկայ եղեր. ո՞ւր են թիկնաթոռները:

— Թիկնաթոռ չկայ, պատասխանեց ժան վալժան:

— Ահա՝ զարմանալի բան մը: Պատճառը:

— Այսօր քանի մը վայրկեան պիտի կենամ միայն.

— Քիչ կենալը ոտքի վրայ կենալու պատճառ մը չէ:

— Կարծեմ թէ Պասդ վերի սրահին համար թիկնաթոռի հարկաւորութիւն ունէր:

— Ինչո՞ւ համար:

— Հարկաւ հիւր ունիք այս գիշեր:

— Ոչ ոք պիտի գոյ այս գիշեր:

Ժան վալժան չկրցաւ ուրիշ բան մը ըսել:

Գօղէթ ուսերը վեր ըրաւ:

— Թիկնաթոռները վերցնել տալ: Անցեալ օր ալ կրակը մարել տուիք: Յիրամի շատ տարօրինակ էք:

— Մնաք բարեաւ, մրմզեց ժան վալժան:

Մնաք բարեաւ, Գօղէթ, լըսու: Բայց մնաք բարեաւ, տիկին, ըսելու զօրութիւն ալ չունեցաւ:

Դուրս ելու յօւսաբեկ:

Այս անգամ հասկած էր:

Հետեւեալ օրը չեկաւ: Գօղէթ գիշերը միայն նըշ-մարեց թէ եկած չէր:

— Վայ, ըստւ, Պ. Ժան չեկաւ այսօր:

Գօղէթին սիրաը թեթեւ խշխուք մը զգաց, բայց Մարիստին մէկ համբոյրով անմիջապէս զուարթանա-լով հազիւ հազ նշմարեց իր սրտին ցուը:

Միւս օրն ալ չեկաւ ժան վալժան:

Գօղէթ այնքան երջանիկ էր որ բանի տեղ չդրաւ անոր չգալը, իր երեկոյթը անցուց սովորական կեր-պովը, գիշերն ալ աղէկ քնացաւ ովքրականին պէս, և արթնալէն ետք միայն միտքը բերաւ թէ այն օրն ալ եկած չէր: Շուտ մը նիգոլէր Պ. Ժանին տունը դրկեց զիտնալու համար թէ արգեօք հիւնդնդ է և թէ ինչո՞ւ եկած չէր առջի օրը: Նիգոլէթ Պ. Ժանին պատասխանը եկած պատճառ առջի օրը:

— Նիգոլէթ Պ. Ժանին պատճառ առջի օրը:

— Պահ բերաւ: Պ. Ժանին հիւնդնդ չէր: Բայց գործ ունէր:

— Մանաւանդ որ պատիկ ձամբորդութիւն մը պիտի ընէր:

— Թէ տիկինը կը պարտաւորէր լիշել թէ իր սովորութիւնն էր ժամանակ առ ժամանակ ձամբորդութիւններ ընկելը:

— Թէ ամէնեւին անհանգիստ լըլլան իրեն համար: Թէ եր-

բեք չխորհին իր վրայ:

— Նիգոլէթ Պ. Ժանին տունը մտնելով իր տիրուհիին ըսած բառերը ճշտապէս կրկնած էր. ըսած էր թէ տի-

կինը զինքը զրկած էր զիտնալու համար թէ ։Պ. Ժան ի՞նչու եկած չէր առջի օրը: Երկու օրէ ի վկր եկած չեմ, ըստւ ժան վալժան անուշութեամբ:

Բայց այս դիտողաւթիւնը նիգոլէթին վրայէն սա-նցաւ: Սպասուհին Գօղէթին չիմացուց այն դիտողութիւնը:

ԳԼՈՒԽ Դ.

ԶԳՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ՇՐՋՈՒՄ

1833ի գարնան վերջին ամիսներուն և ամառան առջի ամիսներուն մէջ Մարէի թաղին ցանուցիր անցորդները, կրպակներու խանութպանները, գուռներուն տեմբերուն վրայ նստող անգործները մաքուր սեւ հագած ծերունի մը կը նշմարէին որ ամէն օր, երեկոյին, միւնոյն ժամուն Օմ-Արմէ փողոցէն կ'ելլէր Սէնթ-Դըրուա-Տը-Լա-Պրըթօնքրի փողոցին կողմէն գալով, Պլան Մանթօի առջեւէն կ'անցնէր, Գիւլթիւր-Սէնթ-Գաթէրին փողոցը կուգար, և Տը Լ'Էլարը փողոցը հասնելով ձախ կողմէն կը դառնար և Սէն-Լուի փողոցը կը մտնէր։

Հոն յամրաբար կը քոլէր գլուխը դէպի առջեւը ծուած, բան մը չտեսնելով, բան մը չլսելով, անփոփի կերպով մը միշտ մէկ տեղ նայելով ակնայեն, տեղ մը որ աստեղազարդ կ'երեւար և որ ոչ այլ ինչ էր եթէ ոչ Ֆիյլ-Տիւ-Գալվէր փողոցին անկիւնը։ Քանի որ կը մօտենար այն փողոցին անկիւնին, ևս աւելի կը փալվէր իր աչքերը, տեսակ մը ուրախութիւն՝ իբր ներքին արշալու մը կը լուսաւորէր անօր բիբը։ Ալածած և զութը շարժած կ'երեւար։ Չորթները անորոշ շարժումներ կ'ընէին իբր թէ խօսէր այնպիսի մէկու մը հետ զոր չեր տեսներ։ անյայտապէս կը ժպտէր և կրցածին չտփ յամրաբար կը քալէր։ Տեսնողը կը կարծէր թերեւս թէ ան կը փափաքէր հասնիլ ու միանգամայն կը վախնար այն

Շոպէէն ուր խիստ մօտեցած պիտի ըլլար։ Երբ ալ միայն քանի մը տուն կը մնար իր և այն փողոցին անկիւնին մէջտեղը որ կարծես իրեն կը քաշէ զայն, ծերունին այնքան կամաց կը քալէր որ տեսնողը կրնար կարծել թէ ա'լ չէր քալեր։ Իր գլուխին երերումն ու բիբին անշարժութիւնը դիտող մը իր բեւեռը փնտռող սլաքը կը բերէր միտքը։ Որքան ալ օվզէր ուշ հասնիլ, պէտք էր վերջապէս հասնիլ։ ծերունին կը համնէր Ֆիյլ-Տիւ-Գալվէր փողոցը։ այն ատեն կանգ կ'առնէր, կը գողար, տեսակ մը տիսուր վեհերոտութեամբ զլուխը վերջին տունին անկիւնէն անդին կ'անցնէր և այն փողոցը կը նայէր։ այս աղիոզորմ նայուածքին մէջ բան մը կար որ անհնարին չշացումին և զոցուած զրախաի մը ցոլումին կը նմանէր։ Ապա կաթիլ մը արցունք որ սակաւ առ սակաւ արտեւանունքին խօրշը հաւաքուած էր, խոշոր սալով կ'իյնար, այտին վրայէն կը սահէր, և երբեմն բերնին քով կանգ կ'առնէր։ Ծերունին այս արտօսրին դառն համը կ'զգար։ Այսպէս քանի մը րոպէ կը կենար իբր թէ քարաշէն ըլլար ինք, ապա միւնոյն ճամբէն և միւնոյն քայլով ետ կը դառնար, և քանի որ կը հեռանար, իր նայուածքը կը շիջանէր։

Սակաւ առ սակաւ այս ծերունին դազրեցաւ մինչև Ֆիյլ-Տիւ-Գալվէրի փողոցին անկիւնը երթալէ, Սէն-Լուի փողոցը հասնելով կէս ճամբան կ'անգ կ'առնէր։ երբեմն քիչ մը տւելի մօտ կենալով։ Օր մը Գիւլթիւր-Սէնթ-Գաթէրին փողոցին անկիւնը կեցաւ և Ֆիյլ-Տիւ-Գալվէր փողոցը նայեցաւ հեռուէն։ Ապա զլուխը աջ կողմէն ձախ կողմը օրեց իբր թէ ինքնիրեն բան մը ժերժէր, և ետ դարձաւ։

Իիչ մը տտենէ ետք ա'լ և ոչ իսկ մինչեւ Սէն-Լուի փողոցը եկաւ։ Մինչեւ Բավէ փողոցը կուգար, ճակատը

կ'օրէր, և ապա ետ կ'երթոր. անկից ետք ոլ Տէ-Թը-
րուա-Բավիլիենին փողոցէն անդին դնաց. քիչ մը եւ,
ոհա լէ Պլոն-Մանթօ փողոցէն անդին շանցաւ: Կարծեռ
թէ ո՛ւ չլարութղ ժամացոյց մըն էր որու ճօնումները կը
նուազին մինչև որ բոլորպին դադրին:

Ամէն օր ծերունին իր տօւնէն կ'ելլէր միւնոյն ժա-
մուն, միւնոյն ճամրէն կուգար, բայց ալ չէր լմցներ
ճամրտն և՝ թերեւս առանց իր զիտուկցութեան՝ անդա-
դար կը կարծեցնէր զոյն: Իր բոլոր դէմքէն սա միակ
դազափարը կ'արտայայտէր. ի՞նչ օգուտ ունի: Բիրը
մարած էր, տ' լ չէր ճառագայթէր: Արցունքն ալ չոր-
ցած էր. արցունքը ալ չէր հաւաքուէր արտեսնունքին
խորշը. չոր էր այս խորհուն ոչքը: Ծերունին զլուկը
չիշդ դէպ առաջ ձգուած էր: Կզակը կը շարժէր երբեմ-
նակի. նիհոր վզին ծոլքերը կարեկցութիւն կը շար-
ժէին: Երբեմն, գէշ կ'ըլլար օդը, թեւին տոկ անձրե-
ւանոց մը կ'ունենար զօր չէր բանար: Թաղին բարեմիտ-
կիները, անմեղ մըն է ան, կ'ըսէին: Մանուկները ետե-
էն կ'երթային խնդալով:

ՈՒՐԵՐՈՐԴԻ ԴԻԲՔ

ՎԵՐՁԻՆ ՄԹՈՒԹԻՒՆ ՎԵՐՁԻՆ ԱՐՃԱԼՈՅՍ

ԳԼՈՒԽ Ա.

ԳԹՈՒԹԻՒՆ ԴԺԱՀԴԻՆԵՐՈՒ
ԲԱՅՑ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹԻՒՆ ԵՐՉԱՆԻԿՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Սոսկալիք բան մըն է երջանիկ ըլլալը: Մարդո ինչ-
պէ՛ս գոհ կ'ըլլայ անով: Ինչպէ՛ս կը կարծէ թէ կը բուէ
այն: Կեանքին կեղծ նպատակը, այսինքն երջանկու-
թիւնը վայելելովը ինչպէ՛ս կը մոռնայ ճշմարիսը որ է
ղարժականութիւնը:

Կը պարտաւորինք ըսել սակայն թէ անիրաւութիւն
է Մարփուսը ամբաստանելը:

Ինչպէս ըսինք արդէն, Մարփուս՝ կարգուելէն ա-
ռաջ՝ Պ. Ֆօլլավանին հարցումներ չէր ըրտծ, և կոր-
գուելէն ետքն ալ վախցած էր հարցութօրձել ժան Վալ-
ժանը: Զէր զղջացած տուած ըլլալուն այն խոռումը
զոր ըրած էր ինքնարերաբար: Շատ և շատ անգամ
ըսած էր ինքնիրեն թէ յանցաւոր էր յութանատութեան
այսպիսի շնորհ մը ընելովը: Բաւական սեպած էր կա-
մոց կամաց իր տունէն հետացնել ժան Վալժանը և

կարելի եղածին չտփ Գոզէթին մտքէն ջնջել զոյն։
Կերպով մը Գոզէթին և ժան Վալժանին մէջտեղը մտած
էր միշտ, ապահով ըլլալով թէ Գոզէթ այս կերպով
շպիտի նշմարէ ժան Վալժանը և ո՛լ պիտի մոռնայ։ Զէ
թէ ջնջում, այլ խաւարում մըն էր այս։

Մարիուս կ'ընէր ինչ որ հարկաւոր և օրինաւոր կը
դատէր, ժան Վալժանը առանց տմարդութեան այլ ա-
ռանց տկարութեան հեռացնելու ծանր պատճառներ ու-
նենալ կը կարծէր, այն պատճառները զոր արդէն տե-
սանք և ուրիշ պատճառներ ալ զոր ետքէն պիտի տես-
նենք։

Մարիուս դատ մը վարելով այն դատին առթիւ
պատահաբար հանդիպած էր Լաֆիթ սեղանաւորին գոր-
ծակալներէն մէկուն, և այս տոթիւ առանց ուզելուն
գաղտնի տեղեկութիւններ առած էր զոր՝ ձիշդը խօսե-
լով՝ չէր կրցած լաւ մը քննել և ստուգել, նախ վասն
զի խոստացեր էր պահել այս գաղտնիքը, երկրորդ վասն
զի խոհեմութիւն էր զգուշութիւն ընելը ժան Վալժա-
նին վտանգաւոր կացութեան հտմար։ ձիշդ այն միջո-
ցին կը կարծէր թէ ծանր պարագ մը ունէր կատարե-
լու, այսինքն վեց հարիւր հազար ֆրանքը կարելի ե-
ղածին չտփ զգուշութեամբ ետ յանձնել մէկու մը զոր
կը վնատոէր։ Առ այժմ կ'զգուշանար գոյշելու այս ստակին։

Իսկ Գոզէթ այս գաղտնիքներուն և ոչ մէկը գի-
տէր. բայց շատ դառն պիտի ըլլար Գոզէթն ալ գտա-
պարտել։

Մարիուսէն առ Գոզէթ ամենազօրաւոր մտքնիսա-
կանութիւն մը կար որ բնազդումով և զրեթէ մեքե-
նաբար ընել կուտար Գոզէթին ինչ որ վափաքելի էր
Մարիուսին։ Գոզէթ Պ. ժանին կողմէն Մարիուսի
կամք մը կ'զգար, և այս կամքին համեմատ կը վար-

ուէր։ Ամուսինը անսըր բան մը ըսելու հարկ չէր ունե-
ցած։ Գոզէթ անոր լոին գիտաւորութեանց անիմանովի
բայց յայտնի ճնշումը կը կրէր և կուրօքէն կը հնազան-
դէր։ Իր բոլոր հնազանգութիւնն էր չյիշել ինչ որ Մա-
րիուս կը մոռնար։ Այս հնազանգութեան համար ամէ-
նեւին ջանադրութիւն մը ընելու չէր օտիպուեր։ Առանց
ինքն ալ գիտնալու պատճառը, և առանց յանցանք
մը ունենալու այս մասին, Գոզէթի հոգին այնքան իր
ամուսնոյն հոգիին փոխուած էր որ Մարիուսի մտքին
մէջ ինչ որ միութեամբ կը ծածկուէր, նաև Գոզէթին
մտքին մէջ կը մթագնէր։

Սակայն շատ հեռու չերթանք. Ժան Վալժան Գո-
զէթին մտքէն աներեւոյթ կերպով միայն ելած և ջընջ-
ուած էր։ Գոզէթ ապչած էր աւելի քան թէ մոռացկու։
Իներքուած շատ կը սիրէր այն անձը զոր իր հայրը
կոչած էր այնքան տարիներէ ի վեր։ Բայց ամուսինը
աւելի կը սիրէր։ Ահա այս պատճառաւ քիչ մը աւրե-
ռած էր այս սրտին կշօքը որ միայն մէկ կողմ կը ծուէր։

Երբեմն Գոզէթ ժան Վալժանին վրայ կը խօսէր և
կը զարմանար։ Այն տաեն Մարիուս կը հանդարտղնէր
զինքը։ Կարծեմ բացակայ է, կ'ըսէր։ Զէր ըսա՞ծ թէ
ճամբարդութեան հտմար կը մէկնի։ — Իրաւ է, կ'ըսէր
Գոզէթ մտապէս։ Անիկա սովորութիւն ունէր այսպէս
աներեւոյթ ըլլալու։ Բայց ոչ այսքան շատ։ Երկու կամ
երեք անգամ Նիգոլէթը Օմ-Արմէ փողոցը զրկեց հաս-
կընալու համար թէ արդեօք Պ. Ժան ետ դարձե՞ր է իր
ճամբարդութենէ, ժան Վալժան ոչ պատասխանել տուաւ։

Գոզէթ աւելի տեղեկութիւն չուզեց առնել, վասն
զի աշխարհի վրայ իր միակ հարկաւորութիւնը Մա-
րիուսն էր։

Բանք նաև թէ Մարիուս և Գոզէթ եւս բացակայ

եղեր էին : Վերնօն գացեր էին : Մարիուս իր հօրը գերեզմանը տարած էր Գողէթը :

Մարիուս ոտկու ոռ սակաւ Գողէթը զատած էր ժան Վալժանէն : Գողէթ տառնց դիմադրութեան զատած էր :

Սակայն ինչ որ քանի մը պարագաներու մէջ շատ խստաթեամբ զաւակներու ապերախտութիւնը կ'անուանուի, կարծուածին չափ ստգաանելի բան մը չէ միշտ : Բնութեան ապերախտութիւնն է այն : Ինչպէս ըստնք ուրիշ տեղ, բնութիւնը «իր առջեւը կը նայի» , և ետեւը կը մտնայ : Բնութիւնը կենդանի էտկները երկու մասի կը բաժնէ . մէկն է եկողները, միւսն է մեկնողները : Մեկնողները դէպի մթօւթիւն կը դառնայ, իսկ եկողները դէպի լոյս : Ասկէ կը հետեւի շեղում մը . շեղում աղէտալի երբ ծերերու կողմէն է այն . շեղում ակամայ երբ երիտասարդներու կողմէն է այն : Այս շեղումը որ ի սկզբան անզգալի է՝ յամրաբար կը շտանայ ուտերու ամէն բաժանումներուն պէս : Ոստերը՝ կը հեռանան կոճղէն՝ տուանց սակայն զատուելու անկէ : Յանցանքը իրենցը չէ : Երիտասարդութիւնը կ'երթայ ուր որ է ուրախութիւնը, կ'երթայ ուր որ են հանդէսները, պայծառ լոյսերն ու սիրային առարկաները : Մերութիւնը կ'երթայ ուր որ է վախճանը : Տեսնուելէ չեն դարդիր, բայց ա'լ չեն զրկուիր : Երիտասարդները կեանքին ցուրտը կ'զգան, ծերերն ալ գերէզմանին ցուրտը : Չամբաստաննք այս խեղճ պատանիները :

ԳԼՈՒԽ Բ.

ԻՒՂԸ ՀԱՏԱՄ ՃՐԱԳԻ ՄԸ ՅԵՏԻՆ ԵՐԵՒԹԻՄՆԵՐԸ

Օր մը ժան Վալժան իր սանդուղին վար իջաւ, երեք քայլ առաւ փողոցը, քարի մը վրայ նստաւ, ձիգ այն քարին վրայ ուր յաւնիսի ծին գիշերը Կավուշ գըտած էր զինքը երբ կը խորհիր: Հոն քանի մը բոպէ կեցաւ, ապա վեր ելաւ նորէն : Ժամացոյցին վերջին ճանումը եղաւ այս : Հետեւեղալը օրը դուրս չելաւ տունէն : Միւս օրն ալ անկողնէն չելաւ :

Իր դռնապանուահին՝ որ անօր աղազուն ընթիւը կը պատրաստէր, այսինքն քանի մը կաղամբ կամ քանի մը գետնախնձոր քիչ մը խոզի ճարպով՝ թխդոյն հողէ պնակին մէջը նայելով դոչեց :

— Բայց երէկ բան մը չէք կերեր, խեղճ սիրելի :

— Կերայ, պատասխանեց ժան Վալժան :

— Պնտէը բոլորովին լի է :

— Զուրին փարջը նայէ որ պարպուած է :

— Ատկէ կը հաստատուի թէ ջուր խմած էք, բայց ատիկա կերակուր կերած ըլլանիդ չտպացուցաներ :

— Է՛, թնչ ընէի, քանի որ լոկ ջուրի անօթութիւն ունեցայ :

— Մարափ կ'անուանուի այդ, և երբ միւնսյն ժամանակ կերակուր չուտաւի, զերմ կ'անուանուի :

— Վաղը պիտի ուտեմ :

— Կամ Երրորդութեան տօնին օրը : Ինչո՞ւ այսօր չէք ուտեր : Միթէ վաղը պիտի ուտեմ կ'ըսեն : Պնտէս

թողուլ առանց ձեռք դպջնելու : Պատուական կերաւ կուրիս երեսը չնայիլ :

Ժան Վալժան պառաւ կնոջ ձեռքերը բռնեց :

— Կը խօստանամ ուտել այդ կերակուրը , ըսաւ իր բարեսիրական ձայնովը :

— Գոհ չեմ ձեզմէ , պատասխանեց գռնապանուերն :

Ժան Վալժան այս բարեմիտ կնոջմէն զատ մարդկային էսկ չէր տեսներ գրեթէ : Բարիզի մէջ կան փողոցներ ուրկէց ոչ ոք կ'անցնի , կտն առներ ուր ոչ ոք կուգայ . Ժան Վալժան ահա այս փողոցներէն մէկուն և այս տուներէն մէջ կը ընակէր :

Երբ տակուին դուրս կ'ելլէր , քանի մը սու տալով պղինձագործէ մը պղնձեայ պղտիկ խաչելութիւն մը առած և իր անկողնին դիմացը բեւեսէ մը կտիսած էր : Այս կտիսանը տեսնելը բարի է միշտ :

Ժան Վալժան շաբաթ մը շարունակ քայլ մը անգամ շառաւ իր սենեակին մէջ : Միշտ պառկած կը կենար : Դռնապանուեին իր ամուսնոյն կ'ըսէր . Վերի ձերուկը ո՛լ չելլեր . ոչ ո՛լ կ'ուտաէ . շատ չպիտի ապրի իեղճը : Վիշտեր ունի այդ ձերուկը : Ի՞նչ կ'ուզես ըսէ , ես համօգուած եմ թէ աղէկ տեղ չէ տուած աղջիկը :

Դռնապանը այրական վեհապետութեան յատուկ ձայնով պատասխանեց .

— Եթէ հարուստ է , թող բժիշկ մը ունենայ : Եթէ հարուստ չէ , թող չունենայ : Եթէ բժիշկ չունենայ , պիտի մեռնի :

— Եւ եթէ բժիշկ մը ունենայ :

— Պիտի մեռնի ըսաւ , դռնապանը :

Դռնապանուեին հին դանակով մը ոկսաւ խոտ հաւնել , որ իր քարայատակը անուանած տեղը կը բու օնէր . խօտերը կը քաշէր , ու միանդամայն տկաներովը կը մրմուր .

— Մեղք : Ծերունի մը որ այնքան մաքուր է : Վառեակի մը պէս ձերմակ է խեղճը :

Դռնապանուեին թաղին բժիշկներէն մէկը տեսաւ որ փողոցին՝ ծայրէն կ'անցնէր . իր կողմէն զնաց աղաչեց բժիշկին որ գայ նայի ծերուկը :

— Երկրորդ յարկն է ըսաւ բժիշկին : Անմիջապէս սենեակը կը մանէք : Ծերուկը ամէնեւին չշարժիր տեղէն , այս պատճառաւ բանալին դուսին վրայ է միշտ :

Բժիշկը տեսաւ Ժան Վալժանը և խօսեցաւ հետք :

Երբ վար իջու , դռնապանուեին հարցուց անոր .

— Ե՛ , ի՞նչպէս գտաք , պարոն բժիշկ :

— Հիւանդդ շատ հիւանդ է :

— Ի՞նչ ունի :

— Ամէն բան ոչինչ : Այս մարդը յայտնապէս կ'երեւայ թէ սիրելի անձ մը կորուսած է : Այսպիսի կորուստ մը ընողը կը մեռնի :

— Ի՞նչ ըսաւ ձեզի :

— Ըսաւ թէ քաջողջ է ինք :

— Նորէն պիտի գա՞ք , պարոն բժիշկ :

— Այս , պատասխանեց բժիշկը : Բայց պէտք է որ իմ տեղս ուրիշ մը գայ :

ԳԼՈՒԽ Գ.

ԳՐԻՉ ՄՀ ՆԱՆՐ ԿՈՒԳԱՅ ԱՆՈՐ ՈՐ ՖՕՇԼԲՎԱՆԻՆ
Կ Ա. Ռ Ք Ը Կ Բ Վ Ե Ր Ճ Ն Է Ր

Գիշեր մը Ժան Վալժան դժուարութիւն զրեց արմուկին վրայ կոթնելու համար՝ ինքն իր ձեռքը բռնեց երակը զննելու համար , և տեսաւ որ զարկ չունէր

Կրակը։ Շնչառութիւնը կարճ էր և մերթ ընդ մերթ կտնդ կ'առնէր։ հասկցաւ թէ առջի օրէն աւելի տկար է։ Այն առեն՝ անշուշտ յետին մտատանջութենէ մը ստիպուելով ջանք մը ըրաւ. ելաւ նստաւ և հագուեցաւ։ իր բանուորի հին զգսար հագաւաւ։ Ա՛լ դուրս չելելուն համար նորին սկսած էր այս զգեստը հայնիլ, և միւս ներէն վեր կը դասէր զայն։ Պարտաւորեցաւ քանի մը անգամ ընդհատիլ հագուելու ժամանակ։ Միայն բաճկոնակին թեւերը ձեռքերուն անցնելու ատեն ճակատէն քրտինք կը հոսէր։

Մինակ մնալէն ի վեր անկսղինը նախասենեակը գըրած էր կարելի եղածին չափ նուազ բնակելու համար այս ամայի բնակարանը։

Պայուռակը բացաւ և Գողէթին սուզի զգեստները հանեց մէջէն։

Անկողնին վրայ տարածեց զանոնք։

Եպիսկոպոսին աշտանակները բուխերիկին վրայ իրենց տեղն էին։ Քըրոցէ մը երկու մոմ առաւ և աշտանակներուն վրայ անկեց։ Ապա վառեց մամերը, թէն ամառ ըլլալով՝ գեռ ցորեկ էր։ Երբեմն ցորեկը վառուած աստնկ աշտանակներ կը տեսնուին մեռելի սենեակներու մէջ։

Կարասիէ մը ուրիշ մը երթալու համար ամէն մէկ քայլ առնելուն ստստիկ յոդնելով կը նստէր։ Այս յոդնութիւնը չէր այն սովորական յոդնութիւնը որ ուժը կը վատնէ վերանորոգելու համար, այլ յետին շարժումներուն մնացարդն էր. այն մաշուած կեսնքն էր զոր շիթ առ շիթ կ'սպառեն յոդնառիթ ջանադրութիւնները, ջանադրութիւններ օրոնք վերստին չպիտի սկսին։

Աթոռներէն մէկը՝ որու վրայ իյնալու պէս նստաւ ժան Վալժան՝ հայելին առջեւը կը կենար, այն հա-

յելիին առջեւ որ իր համար այնքան աղէտալի, և Մարիուսին համար այնքան նախախնաժական էր, և ուր ծծատետրին վրայ Գողէթին հակածև պիրը կարգացած էր։

Ան հայելիին նայեցաւ և չճանչցաւ ինքվինքը։ Ժան Վալժան ութուուն տարեկան էր. Մարիուսին ամուսնութենէն առաջ հազիւ թէ յիսուն տարեկան կ'երեար։ Ըսել է թէ մէկ տարին երեսուն տարիի տեղ բանածէր։ Ճակատին վրայ ունեցած էր չէ թէ ծերութեան խորշմը, այլ մահուան խօրհրդաւոր նշանը։ Կ'զգայիր թէ անգութ եղուէզը պեղած էր այն ճակատը։ Այտեր կը կախուէին։ Երեսին կաշին ունէր. այն զոյնը զոր տեսնող մը կը կարծէր թէ արդէն հող կայ վրան. բերնին երկու խօրշերը կը կքէին ինչպէս կը կքին այն զիմակին վրայ զոր հին ժամանակի մարզիկ գերեզմաններու վրայ կը քանդակէին. Ժան Վալժան յանդիմաննելու կերպարանքով մը դատարկութեան կը նայէր. Կարծես այն աղետակիր մեծ էակներէն մէկն էր որոնք մէկու մը դէմ գանգատներ ունին։

Ժան Վալժան հասած էր այն վիճակին որ տկարութեան վերջին կերպարանքն է և ուր վիշար ալ չհասիր. Կրնայ ըսուիլ թէ կը թանձրանայ այն։ հոգիին վրայ կարծես թէ յունահատութեան թանձր մածուն մը կայ։

Գիշեր եղած էր։ Ժան Վալժան մեծ դժուարութեամբ բօւխերիկին քով քաշեց սեղան մը և հին թիկնաթուը և սեղանին վրայ գրիչ մը, թանաք և թուղթ դրաւ։

Դնելէն ետք նուազեցաւ։ Երբ սթափեցաւ, ծարաւ էր։ Զկրնալով վերցնել ջուրին փարջը, դէպ իր բերտնը ծռեց զայն և քիչ ջաւը խմեց։

Ապա դէպ անկողինը դարձաւ և առանց ելլելու նստած տեղէն՝ վասն զի չէր կրնար ոտքի վրայ կենալ.

Գօղէթին րօպային և միւս ամէն սիրելի բաներուն հայցաւ :

Այս հոդեպիշ նայսւածքը ժամերով կը տեւէ . ժամեր որոնք րօպէներ կ'երեւան : Յանկարծ առասուռ մը ունեցաւ . զգաց թէ ցուրտ կուգար վրան . արմուկովը սեղանին կոթնեցաւ զոր եպիսկոպոսին աշտանակները կը լուսաւօրէին , և գրիչը առաւ :

Թէ զրիչը և թէ մելանը երկար ատենէ ի վեր գործածուած չըլլալով , զրչին ծայրը ծուած , մելանն ալ չօրցած էր . հարկ եղաւ ելել և քանի մը կաթիլ ջուր դընել կաղամարին մէջ . այս գործը կատարելու համար երկու կամ երեք անդամ ստիպուեցաւ կանգ առնել և նստիլ , և բռնադատուեցաւ զրչին կոնտկին կողմովը գրելու , ժամանակ առ ժամանակ ճակատը կը սրբէր :

Զեռքը կ'երերար : Յամբարար քանի մը տող զրեց զոր ահա կը նշանակենք .

«Կ'օրհնեմ զքեղ , Գօղէթ : Ահա բացատրեմ : Ամուսինդ իրաւունք ունէր հասկնելու ինձ թէ կը պարտաւորուէի մեկնիլ . սակայն քիչ մը սխալ կայ իր ըրած կարծիքներուն մէջ . բայց իրաւունք ունի : Պատուական մարդ մըն է : Մեռնելէս եաք սիրէ զայն սրտագին : Պ . Բօնմէրափ . սիրեցէք միշտ իմ ամենասիրելի զաւակս : Գօղէթ , այս թուղթս պիտի դանուի . ահա քեզի ըսելքս . թիւեր պիտի տեսնես եթէ զանոնք յիշելու այժունիմ , աղէկ մտիկ ըրէ , այն ստակը քուկդ է : Ահա պատմեմ բոլոր իրողութիւնը . ճերմակ սաթը Նորվէկիայէն կուգայ . ուեւը Անգլիայէն , և ուլունքն ալ Գերմանիայէն : Սաթը աւելի թեթեւ , աւելի յարդի , աւելի սուղ է : Նմանաշինութիւններ կրնան ըլլալ , ինչպէս Գերմանիու նոյնպէս և Ֆրանսայի մէջ : Երկու քառականի բթամատի մեծութեամբ սոլ մը և մոմը կակուղ-

ցընելու հայար զինիի սպիով վառող ճրագ մը պէտք է : Առաջները մոմը ուետինով և մուխին սեւուցովը կը լինուէր . Ես հնար մը գտայ . այն մոմը գոճով և բեւեկնիի խէժով շինեցի , որու լիպրային ալ երեսուն սու ծախս կ'ըլլայ . և որ այս մոմէն լաւագոյն է : Օղերը ժանիշակագոյն ապակիով մը կը չինուին որ այս մոմով կը փակչի սեւ երկաթէ պղտիկ շրջանակի մը վրայ : Ապակին երկաթէ զարդերու համար մանիշակագոյն և ոսկիէ զարդերու համար ուեւ ըլլալ պէտք է : Սպանիան շատ կը գնէ այս զարդերէն : Սաթի երկիրն է այն որ ...

Հոս ժան Վալժանն կանգ առաւ , գրիչը մտաներէն ինկաւ , ոկաւ հեծկլտալ այն յուսահատական հեծկլւառութով որ երբեմն իր էութեան անգունդներէն կ'ելլէր . խեղճ մարդը ձեռքերովը զլուխը բանեց և խորհեցաւ :

— Ո՛հ , կը գոչէր ինքն իր սրախն մէջէն (ողորմելի աղաղակներ . զոր Աստուած կը լսէ միայն) . ա՛լ լմնցաւ գործս : Ա՛լ չպիտի տեսնեմ Գօղէթը : Ժպիտ մըն է այն որ վրայէս անցաւ , Ահա պիտի մեռնիմ առանց և ոչ իսկ տեսնելու զայն : Ո՛հ , բռպէ՛ մը , վայրկեան մը , իր ձախնը լսեմ , բօպան բռնեմ , իրեն նայիմ , իրեշտակիս նայիմ , և ապա մեռնիմ : Մեռնիլը բան մը չէ , Գօղէթը առանց տեսնելու մեռնին է սոսկալի : Գօղէթ կը ժպաէր , խօսք մը կ'ըսէր ինծի անշուշտ , եթէ տեսնէի զինքը : Միթէ մէկու մը վաս կ'ուտա՞յ տեսնել : Ոչ , ա՛լ լմնցաւ , ա՛լ մշանջենապէս լմնցաւ : Ահա բոլորովին մինակ եմ : Աստուած իմ Աստուած , չպիտի տեսնէմ արդեօք զինքը :

Նոյն պահուն իր սենեակին գուոը զարնուեցաւ :

ԳԼՈՒԽ Դ.

ՄԵԼԱՆԻ ՇԻԾ ՄԸ ՈՐ ՀՈԿ Կ'ՍՊԻՏԱԿՑՆԵ

Նոյն օրը կոմ լաւ եւս է ըսել նոյն իրիկունը Մարիուս սեղանէն ելլելով երբ իր սենեակը քաշուեցաւ դատի մը վերաբերեալ թուղթեր քննելու համար, Պասդ նամակ մը յանձնեց անոր ըսելով, այս նամակը զբող անձն նախասենեակն է:

Գողեթ մեծ հօրը թեւը մտնելով պարտէղին մէջ պտոյտ մը կ'ընէր:

Նամակ մը՝ մարդու մը պէս՝ կրնայ յորի ձեւ մը ունենալ: Թուղթը հաստ, ծալքն ալ անշնորհ էր. վերջապէտ կտն անամակ մը նամակներ օրոնք միմբայն տեսնուելով չեն հանուիր: Պասդին բերածն ահա այս տեսակ նամակ մըն էր:

Մարիուս տառ նամակը, որ ծուխի հստ ունէր: Զկայ բան մը որ հօտի չտի դիւրութեամբ արթնցնէ մարդու ս յիշողութիւնը: Մարիուս ճանշցաւ այս ծուխին հօտը: Հասցէն նայեցաւ. «Առ Պարոն, Պառոն Բօնմէրսի. իր ապարանքը: Ծուխը ճանշալովը նաև գիրը ճանշցաւ: Կրնայ ըսուիլ թէ զարմանքը փայլակներ ունի: Կարծես թէ Մարիուս այսպիսի փայլակով մը լուսաւորուեցաւ,

Հոտը, իր յիշողութեանը օդնող խորհրդաւոր նամակը ամբողջ ոչխարհ մը բերաւ իր մաքին առջեւ: Թուղթը, ծալքին ձեւը, մելանին դեղին գոյնը, գիրը, մանաւանդ ծուխը Մարիուսին ծանօթ էին: Փօնարէթի սենեակը կ'երեւար իրնն:

Այսպէս ահա երկու հետքերէն մէկը զոր այնքան փնտռած էր, այն որու համար դեւ վերջին օրերը այնքան ջանք ըրած էր դոր մշտնջենապէս կորսնցուցած կը կարծէր, ինքնիրեն կալով կը ներկայանար Մարիուսին. ի՞նչ տարօրինակ հարուած դիտուուին:

Մարիուս տենջանօք բացու նամակը և կարդաց.

«Պարոն Պառոն,

«Եթէ Գերագոյն իշակը տուած ըլլար ինծի այն յատկութիւնները որոնց կը կարօտիմ, կրնայի Պ. Թենարը ըլլալ, նաև Գիտուիթ ետնց ձեմարանի անդամ, բայց չեմ: Միայն անօր հետ միևնոյն անունը կը կրեմ, երջանիկ սեպելով ինքինքս եթէ այս յիշտատակով ձեր բարութեանց պատուականութեանը յանձնուիմ: Փոխադարձ պիտի ըլլայ այն բարեգործութիւնը օրով պիտի պատուէք զիս: Անհատի մը նկատմամբ գաղանիք մը զիտեմ: Զեղ կը վերաբերի այս անհատը: Զեղի օգտակար ըլլալու պատիւը ունենալ փափաքելով պատրաստ եմ յայտնելու ձեզի այս գաղտնիքը: Զեղի պարզ միջոց մը պիտի տամ օրով պիտի արտաքսէք ձեր տունէն այն անհատը որ իրաւունք չունի հոն կենալու, զամն զի տիկին պառունուհին ազնուական գերդաստանի դուստր մըն է: Առաքինութեան խօրանը չկրնար ոճիրին հետ աւելի երկար ժամանակ բնակցիլ առանց հրաժարելու իր իշխանութենէն:

«Նախասենեակին մէջ Մեծապատիւ Պառոնիդ հրամաններուն կ'սպասեմ:

«Անամ յարդանօք
«ԹԵՆԱՐ»

Կեղծ չէր այս ատորազրութիւնը: Միայն թէ քիչ մը համտուուած էր:

Մանաւանդ թէ Մարիուս նամակին ծաղրալի խօս-

քերէն և (բնագրին) ուղղագրական սխտլներէն կտառ-
բելոպէս ճանշցաւ ատորագրողին ո՛վ ըլլալը : Ծննդեան
վկայտգիրը անթերի էր : Տարակուսիւը անկարելի էր :

Մարիուս սաստկապէս յուղուեցաւ : Զարմացման
շարժումէն ետք երանութեան շարժում մը ունեցաւ :
Հիմա եթէ գտնէր նաև միւս փնտոած մարդը, այն որ
ազատած էր զինքը, ո՛լ ուրիշ փափաք չպիտի ունենար :

Իր արկղին գզրոցներէն մէկը բացաւ, քանի մը
գրամատում ուոււ, գոցեց արկղը և հնչակը շարժեց :
Պասդ կէս մը բացաւ դուռը :

— Ներս հրամցօ՛ւր, ըստ Մարիուս :

— Պ. Թենա՛րը, ըստ Պասդ մարդուն հետ գալով :
Մարդ մը ներս մտաւ :

Մարիուս նորէն զարմացաւ : Բոլորովին անծանօթ
էր իրեն նեսս մտնող մարդը :

Մարդը ծեր էր. քիթը խոշոր, կզակն ալ վզնացին
մէջն էր. աչքերուն վրայ կանանչ մետաքսէ կրկին լու-
սարգելով կանանչ ակնոց մը կար. մազերը յղկուած և
ճակտին վրայ յօնքերուն հարթութեամբը տափակուած
էին մեծատուններու անզիւցի կտորապաններուն կեղ-
ծամին պէս : Մարդուն մազերը ալեւոր էին. յափց
ցգլուխ սեւ զգեստներ հագած էր. զգեստներ որոնք
խիստ մաշուած էին. ժամացոյցի բանուիք և ուրիշ մանր
զարդեր գուրս կ'ելլէին զրպանէն և կարծել կուտային
թէ ժամացոյց մը կայ գրապանը : Հին գլխարկ մը բռնած
էր ձեռքը : Մոելով կը քալէր, և կանակին ծոռւթիւնը
անոր խոնարհական ձեւերովը կ'աւելնար :

Ամէն բանէ առաջ Մարիուսին ուշադրութիւնը գը-
րաւող բանն էր այս անձին թիկնոցը որ շատ լայն էր
և որ զգուշութեամբ կոճկուած ըլլալով հանդերձ կ'ե-
րեւար թէ անոր համար կտորուած թիկնոց մը չէր : Հոս
կը պարտաւորինք քիչ մը շեղիլ մեր խօսքէն :

Այն ժամանակները Բորիզի մէջ, Սրբէնայի քով
Պօթքէլէկի փողոցը մթին և հին շէնքի մը մէջ վար-
պետողի հրեայ մը կար որու զաշտօնն էր պատուա-
ւոր մարդու փոխել անզգամ մը, բայց երկար ժամանակ
չէր տեւեր այս ծպառումը, ըստ որում կրնար նեղու-
թիւն պատճառել անզգամին :

Անզգամը յայտնապէս կ կամ երկու օրուան հո-
մար օրը երեսուն սու վարձք տալով և ամէն բարեկիր
մարդու հագուստին կտրելի եղածին չափ նման հագուս-
տավ մը կը փոխուէր : Այս հագուստ վարձողը «Փախո-
զը» կ'անուանուէր . բարիզցի գողերը տուեր էին անոր
այս անսունը և չէին գիտեր հրեային ուրիշ անուն մը
ունենալը : Սա բաւական անթերի զգեստարան մը ու-
նէր : Դրեթէ կրնային հագութիլ այն ամէն հինուփուա
զգեստները օրոնցմով կը հագուստնէր մարդերը : Ամէն
տեսակ և ամէն դասու անձանց համար զգեստներ ու-
նէր : Իր վաճառատունին ամէն մէկ բեւեռէն մաշուած
և պատառուն ընկերային վիճակ մը կը կախուէր . հոս
գտաւորի թիկնոցը, հօն ժողովրդապետի թիկնոցը,
աեղ մը սեղանաւորի թիկնոցը, անկիւն մը ծառայու-
թիւնէ քաշուող զօրականի զգեստքը, ուրիշ տեղ մը գլ-
րագէտի թիկնոցը, տեղի հեռու պետական մարդու
թիկնոցը կ'երեւար : Այս անձը խարերայ գողերուն Բա-
րիզի մէջ ներկայացուցած անբաւ թատրերգութեան
հանդերձապետն էր, Թատրոնին խորչն էր իր որջն
ուրիէ գողութիւնը կ'ելլէր և ուր կը մտնէր խորդա-
խութիւնը :

Կիսամերկ սրիկայ մը այս զգեստարանը կուգար .
Երեսուն սու կուտար, և այն օրը իր խաղալու դրին
համեմատ կ'ընարէր իրեն յարմարող զգեստը, և ան-
գուղէն իջնելէն ետք սրիկան մարդ մը կ'ըլլար : Հե-
թշտառներ

աեւեալ օրը զգեստները հաւատարմապէս ետ կը բերուէին և բան մը չէր գոզցներ Փոխողը օր ամէն բան կը վատահէր գողերուն։ Այս զգեստները անպատճութիւն մը աւնէին։ «չէին երթար»։ Հազնիլ ուզողներուն համար շինուած չէին, հետեւարար այսինչին վրայ կը փակէին, այնինչին վրայ կը ծփային, և ոչ ոքի կը յարմարէին։ Այս գոզը օրուն հասակը միջին փոքրութենէ կամ մեծութենէ աւելի էր դժուարաւ կրնար հազուիլ Փոխողին հանդերձարանին մէջ։ Հարկ էր ոչ շատ գէր, ոչ ալ շատ նիհար ըլլալ։ Փոխողը միայն սովորական մարդերու զգեստներ նախապատրաստած էր։ Ասջի անգամ ոչ անձեայ, ոչ բարակ, ոչ մեծ, ոչ ալ պզտիկ անառակ մը դառձ և անոր ձեւին համեմատ զգեստին չափը առած էր։ Այս պատճառաւ երբեմն դժուարու կը յարմարէին զգեստները, որոնցմով Փոխողին յաճախորդները իրենց կարողութիւն չափ կը տեսնէին իրենց գործը։ Եթէ այս պատճառաւ զչարիլ պէտք է, թող բացառութիւնները զշարին։ Օր/նակի համար, պետական մարդու թիկնոցը որ վերէն վար սեւ և հետեւարար յարմար է՝ Բիթին թերեւ շատ լայն, և Գասթել Զիգալային շատ նեղ դար թերեւ։ «Պետական մարդուն» հագուստը Փոխողին ցանկին մէջ յետուգայ կերպով նշանակուած էր. ահա կ'օրինակենք. «Սև չուխայէ թիկնոց մը, սև բուրդէ բանթալոն մը, մետաքսեայ ժիլէ մը, կօշիկներ և ձերմակեղէն։ Լուսանցքին վրայ զրուած էր։ «Վաղեմի դեսպան» և ծանօթագրութիւն մըն ալ զար նոյնպէս կ'օրինակենք հոս։ «Հոս առւփի մը մէջ մաքուրիէկ հիւսուած կեղծամ մը, կանանց ակնոց մը, ժամացոյցի մանր զարդեր, և բամբակով փաթթուած փթամատի մը չափ երկայն երկու փետուրի պըզտիկ խողովակներ»։ Այս ամէնը կը վերաբերէր վաղեմի

զեսպանին, պետական մարդուն, Փոխողին բոլո՞յ ըղգեստները յօգնաբեկ էին, եթէ ներելի է այսպէս ըսել։ կարերը կը ճերմէկէին. արմուկներուն մէկուն վրայ անորոշ կոճկարան մը կը բացուէր. ասկէց զատ թիկնոցին կուրծքին վրայի կոճակներուն մէկը կը պակսէր. բայց պղտիկ բան մըն է այս, պետական մարդուն ձեւքը պարտաւոր ըլլալով միշտ թիկնոցին մէջը և սրտին վըրայ ըլլալ, բացակայ կոճակը և հուռ կաշտօնը ունէր։ Եթէ Մարիուս Բարիզին գաղանի հիմնադրութեանց նկատմամբ աեղեկութիւններ ունենար, անմիջապէս պիտի գիտէր թէ Պատգին ներս մացօւցած մարդուն կոնակի թիկնոցը Փոխողին հանդերձարանին բեւեռներէն առնուած պետական մարդու թիկնոց մըն էր։

Մարիուս աեսնելով թէ իր սպասածը չէր ներս մտնողը, զգուհուութիւն մը զգաց, որ նորեկին համար տհաճութեան փոխուեցաւ։ Յատից ցգլուխ քննեց մարդը, մինչդեռ սա տարապայման կերպով մը կը խոնարհէր և կարծ ձայնով մը հարցուց անոր.

— Ի՞նչ կ'ուզէք։

Մարդը սիրուն խնդումով մը պատասխանեց, խընդում օրուն նկատմամբ կոկորդիյոսի մը զգուողական ժամկատ թերեւս գաղափար մը տար։

— Անհնարին կը թուի ինծի թէ արդէն ձեր յարգութիւնը ընկերութեանց մէջ տեսնելու պատիւը ունեցած չըլլամ։ Կարծեմ թէ ասկէ քանի մը տարի առաջ մտսնաւորապէս տիկին Պակրասիօր իշխանուհիին տունը և ֆրանսայի ատենակալ Տամպրէյ գերկումին մեծապատօւութեան սրահներուն մէջ հանդիպած եմ ձեզի։

Սրիկայութիւն մէջ միշտ օգտակար վարպետաթիւն մըն է իրեն անձանօթ մարդ մը արդէն ձանչնար ձեւացնելը։

Մարիուս այս մարդուն խօսուածքին ուշադրութիւն
կ'ընէր։ Անոր արտասանութիւնը և ձեւերը կը զիտէր
գտղտնապէս, բայց իր տհաճութիւնը կ'աւելնար տես-
նելով որ յոյսը ի դերեւ լ'ելլէր։ ոնդային արտասանու-
թիւն մըն էր այն, և բոլորովին տարբեր այն ձայնի
կծու և ցամաք արտասանութենէ զոր կը յուսար։ Բո-
լորովին պարապը ելած էր իր ակնկալութիւնը։

— Ոչ ամիկին Պակրասիօնը կը ճանչնամ, ըստւ, ոչ
ալ Պարոն Տաժպէյը։ Կենացս մէջ ոչ մէկօւն և ոչ ու
միւսին տունու մասն եմ։

Խիստ էր պատասխանը։ Մարդը՝ որ կ'ուզէր քող-
ուը ըլլալ շարունակ, պնդեց։

— Ապա ուրեմն Շաթօպրիանին տունը տեսած
պիտի ըլլամ ձեր յարգութիւնը։ Շատ աղէկ կը ճանշ-
նամ Շաթօպրիանը։ Հեղաբարոյ։ Երբեմն կ'ըսէ ինծի.
Թենար, բարեկամդ իմ... միթէ զինի մը չե՞ս խմեր
հետա։

Մարիուսի ճակատը եւս քան զեւս խօսացաւ։

— Երբէք Պ. Շաթօպրիանին տօւնը ընդունուելու
պատիւը չունեցայ։ Կարձ կապենք։ Ի՞նչ կ'ուզէք։

Մարդը այս ուելի խիստ ձայնը լսելով ուելի ցա-
ծէն բարեւ տօւաւ։

— Պարոն Պառոն, բարեհանցե՛ք մտիկ ընելու
ինծի։ Ամերիկայի մէջ, Բանամայի կողմերը գաւառի մը
մէջ կա ժօյս անունով զիւղ մը կայ։ Այս գիւղը միայն
մէկ տունէ կը բաղկանայ։ Քառակուսի և եռայարկ մեծ
տուն մը, որ աղիւսաշէն է և որու աղիւսները արեւին
եփած են։ Քառակուսիին ամէն մէկ կողմը հինգ հարիւր
ոտք երկայն, ամէն մէկ յարկը իբր առանձին բնակա-
րան առանձինու սաք բարձր է ստորին յարկէն, և այն-
պիսի կերպով մը շինուած որ տունին բոլոր իքը դար-

ձող դարասափ մը կը ներկայացնէ մարդուս առջեւը,
մէջտեղը ներքին դաւիթ մը ուր են պաշտրները և մը-
թերքները, պատուհան չունի, ոյլ պատերօւն վրայ թըն-
դանօթի համար ծակեր։ գուռ չունի, ոյլ ելարաններ,
ելարաններ գետնէն առաջին դարաստփը, առաջինէն
երկրորդը, երկրորդէն երրորդն ելլելու համար։ Ելարան-
ներ ներքին դաւիթը իջնել համար։ սենեակները գուռ
չունին, կափարիչ ունին միայն, սենեակները սանդուզ
չունին, ելարան ունին միայն, զիշերը կափարիչները կը
գոցուին, ելարանները կը քաշուին, թնդանօթի ծակե-
րէն լայնարերան հրացաններ և գարապինաններ կ'ուզ-
զուին դուրս։ կարելի չէ ներս մտնել։ ցորեկը տուն
մըն է, զիշերը բերդաքաղաք մը, ութը հարիւր ընակիչ
կայ մէջը։ ահա այն գիւղը։ ինչո՞ւ այսքան զգուշու-
թիւններ։ վասն զի վասնգաւոր է այն երկիրը։ մարդա-
կերներով լի է։ Ուրեմն ինչո՞ւ հօն կ'երթան։ վասնզի
հրաշալի է ոյն երկիրը։ Ուսկի կը գտնուի հօն։

— է, ի՞նչ ըսել կ'ուզէք, ընդհատեց Մարիուս ո-
րու ահաճութիւնը անհամբերութեան կը փոխուէր։

— Ըսել կ'ուզեմ, Մեծապատիւ Պարոն, թէ վաղեմի
յոդնած գեսպան մըն եմ։ Հին քաղաքակրթութեան շ-
խարիկ սաստիկ յօդնեցուց զիս։ կ'ուզէի վայրենիները
փորձել։

— Ե՞տքը։

— Յարգելի Պառոն, եսասիրութիւնը աշխարհիս
օրէնքն է։ Աւուրչէքով բանող զիւղացի ուամկուհին-
ետեւը կը դառնայ երբ կառքը կ'անցնի։ դաշտը բանող
զիւղացի ուամկուհին ետեւը չդառնար։ Աղքատին շունը
հարուստին ետեւէն կը հաչէ, հարուստին շունն ալ աղ-
քատին ետեւէն կը հաչէ։ Ամէն մարդ ինքզինքին հա-
մար։ Մարդերուն նպատակը շահն է։ Մագնէսը ոսկին է։

— Ե՞տքը, հետեւցուցէ՛ք։

— Կուզէի երթուղարք և լա ժօյս գիւղը բնակիլ : Երեք զողի ենք : Ես, տիկինս և օրիորդս . աղջիկ մը որ խիստ գեղանի է : Ճամփորդութիւնը երկար է և շատ ծախսի կարօտ : Քիչ մը ստակ պէտք է ինձի :

— Ինձի ի՞նչ կը մերաբերի ձեր ստակի պէտք ունենալը, հարցուց Մարիուս :

Անծանօթը իր զգնոցին դուրս հանեց վիզը . շարժում որ անզդին յատուկ է, և ժպիտը աւելցնելով պատասխանեց .

— Միթէ Պարոն Պառոնը չկարդաց նամակս :

Գրեթէ իրաւ էր այս : Ստուգիւ Մարփուս մոռացած էր նամակին պարունակութիւնը : Աւելի գիրին ուշադրութիւն ըրած էր քան թէ պարունակութեանը, զոր հազիւ հազ կը յիշէր : Սակայն վայրկեանէ մը ի վեր ուրիշ բան մըն ալ իր ուշադրութիւնը կը գրաւէր : Անծանօթը տիկինս, օրիորդս բած էր իր կնոջ և աղջկանը համար : Մարիուս զիտած էր այս կէտը : Թափանցող նայուածքով մը կը նայէր անծանօթին : Քնիչ զատաւոր մը ուելի ողէկ չէր կրնար նայի : Մարիուս գրեթէ գաղտնապէս կը զիտէր անծանօթը : Արդ առ պատասխանը միայն տուաւ անօր :

— Հսէ՛ք, ի՞նչ կ'ուզէք :

Անծանօթը իր երկու ձեռքերը երկու զրպանները զրաւ, վեր ըրաւ զլուխը, առանց վեր ընելու նաև իր ողնոսիւնը, բայց ինքն ալ Մարիուսը զննելով իր ակնացին կանաչ նայուածքովը :

— Լա՛ւ, պարոն, ահա ըսեմ ըսկելիքս : Գաղտնիք մը ունիմ ձեզի ծախսելու համար :

— Գաղտնիք մը :

— Գաղտնիք մը :

— Ինձի՞ վերաբերող :

— Քիչ մը :

— Ինչ է՝ այդ գաղտնիքը :

Մարիուս մտիկ ընելով հանդերձ եւս քան զեւս կը զննէր մարդը :

— Զրի կ'սկսիմ, ըստ անծանօթը : Պիտի տեսնէք որ հետաքրքրական բաներ պիտի խօսիմ :

— Խօսնեցէք :

— Պարոն Պառոն, գուք ձեր առւնը զող և մարդապան մը ունիք :

Մարիուս սարցուեցաւ :

— Իմ տունս, ոչ ըստ :

Անծանօթը առանց խոսվելու գլխարկին փոշիները հանեց արմուկովը, և շարունակեց :

— Մարդասպան և զող : Դիտեցէք, Պարոն Պառոն, որ ես չեմ խօսիր այնպիսի հին, անցեալ և խախուտ իրողութիւններու վրայ որոնք ժամանակին անցումովը որէնքին առջեւ և զլյումով Աստուծոյ առջեւ կրնան ջնջուիլ : Ես նոր իրողութիւններու, արդի իրողութիւններու վրայ կը խօսիմ, իրողութիւններ զոր այս վայրկեանին իշխանութիւնը չփատեր : Կը շարունակեմ : Այս մարդը կեղծ անունով մը ձեր վատահութիւնը զրաւելու և գրեթէ ձեր ընտանեաց ծոցը սպրցելու յաջողեցաւ : Բայց ձեզ իր բան անունը . ըսեմ ձրիաբար :

— Մտիկ կ'ընեմ :

— Ժան Վալժան է անունը :

— Գիտեմ :

— Զրիտբար ըսեմ նու թէ ո'վ է ան :

— Հսէ՛ք :

— Վաղեմի թիապարտ մըն է :

— Գիտեմ :

— Հիմա զիտէք, քանի որ ձեզի ըսելու պատիւը աւնեցայ :

— Ոչ : Առաջուց զիտէի :

Մարփուսին անտարբեր ձայնը, երկու անդամ զիւտեմ պատասխանելը, արամախօսութեան հետ լակոնականութիւնը անծանօթին սրտին մէջ զաղտնի բարկութիւն մը գրգռեցին : Մարդը կատաղի նայուածքով մը դաղնապէս Մարփուսին նայեցաւ անդամ մը, նայուածք մը որ անմիջապէս դադրեցաւ : Թէև արտգ եղաւ նայուածքը, բայց այն նայուածքներու կարգէն էր որոնք կը ճանչուին երբ արդէն անդամ մը տեսնուած են . Մարփուս նշմարեց այս նայուածքը : Կան տեսակ մը փայլատակումներ որոնք տեսակ մը հոգիներէ միայն կրնան դալ . բի՛րը, մաքին այս ե՛րը, կը բորբոքի այն փայլատակումէն . ակնոցը բան մը չպահեր . և մի՞թէ կը բելի է ապակիսվ մը գոցել դժոխքը :

Անծանօթը ժատելով կրկնեց :

— Զեմ համարձակիր ձեր խօսքերը սուտ կարծելու : Բայց ինչ և է, կը պարտաւորիք դիտել թէ ճիշտ են առած տեղեկոթիւններու : Հիմա ձեզի յայտնելիքն միայն ինձի ծանօթ զաղտնիք մըն է, զաղտնիք որ սիկին Պատոնուհիին հարստութեան նկատմամբ կարեւորութիւն ունի : Արտաքոյ կարգի զաղտնիք մըն է այս : Ծախու է : Նախ ձեզի կ'առաջարկեմ գնել զայն : Շատ չեմ ուզեր : Քսան հազար ֆրանք :

— Միւսներուն պէս առ զաղտնիքն ալ դիտեմ, ըստ Մարփուս :

Մարդը իր գինը քիչ մը իջեցնելու հարկը զգաց :

— Պարոն Պառոն, առաջ հազար ֆրանք տուէք, և ըսեմ :

— Կը կրկնեմ թէ ինձի համար նոր բան մը չը ըսելիքնիդ : Գիտեմ ինչ որ կ'ուզէք ըսել ինձի :

Մարդուն ոչքէն նոր փայլակ մը ևս անցաւ : Անծանօթը գոչեց :

— Այլ սոկայն պէտք է որ ճաշեմ այսօր : Արտաքոյ, կարգի գաղտնիք մըն է ըսելիքս, կ'ըսեմ : Պարոն Պառոն, պիտի խօսիմ : Ահա կը խօսիմ, քան ֆրոնք տուէք ինձի :

Մարփուս ուղղակի անծանօթին նայելէն ետք, ըստ :

— Գիտեմ այդ արտաքոյ կարգի գաղտնիքը, ինչպէս որ զիտէի ժան վալժանին անունը, ինչպէս որ ձեր անունն ալ դիտեմ :

— Անո՞ւն :

— Այս :

— Դժուարին չէ դիտնոլը, Պարոն Պառոն : Արդէն պատիւ ունեցայ ձեզի զրելու և ըսելու թէ անունթենոր է:

— Տիէ :

— Ի՞նչ :

— Թենորատիէ :

— Ո՞վ է ատիկա :

Վասնգի մէջ խօզուկը մազերը կը տնկէ . մաշկաթեւ միջատը մեռած կը ծեւանոյ, հին պահակները դումարտակ կը կազմեն, իսկ այս մարդը սկսաւ խնդալ :

Ապա պոնդ մը տալով թիկնոցին թեւին վրայէն փոշի մը հանեց :

Մարփուս շարունակեց :

— Նաև բանոր ժօնարէթը, կատակերգու մապանթուն, բանաստեղծ ժանֆլոն, Սպանիցի Տօն Ալվարէզը և Պալիզար կինն էք դուք :

— Կին ի՞նչ :

— Եւ Մօնֆէրմէյլի մէջ խօսառու մը բանկուցիք :

— Խոհատո՞ւն մը : Ամենեւին :

— Եւ կը կրկնեմ թէ թենորատիէն էք դուք :

— Կ'ուրանամ :

— Հաւ նենգաւոր մըն էք : Նա՛ առէ՛ք :

Եւ Մարիսւս գրպանէն գրամատոմս մը հանելով
անօր երեսին նետեց :

— Շնորհակալութիւն . ներեցէ՛ք . հի՞նդ հարիւր
ֆրանք , ոէք իմ Պարոն :

Եւ մարդը խոօվելով , բարեւելով գրամատոմսը ա-
ռաւ և քննեց :

— Հի՞նդ հարիւր ֆրանք , կրկնեց ապուշ կրթելով :
Եւ կէս ձայնով թոթովեց . Անխորդախ դրամատոմս
մըն է :

Ապա յանկարծ ,

— Լա՛ւ , թող այնպէս ըլլայ , գոչեց : Ուրեմն հան-
գիստ և համարձակ ըլլամ :

Եւ կտպիկի որագութեամբ մը իր մազերը ետեւը
նետելով , ակնոցը հանելով , քիթէն ալ քաշելով և
վարպետութեամբ մը հանելով երկու փետրային խոզո-
վակները որսնց վրայ քիչ մը ոռոջ խօսեցունք և որսնք
այս զրգին ուրիշ մէկ երեսը արդէն տեսնուեցան (Մօն-
թարնտօի ակնարկութիւն) , երեսը բացււ , գլխարկը
հանելով գլուխը բանալու պէս :

Աչքը վառեցաւ . երեւան ելաւ իր անհաւասար ,
փոսաւօր , զերբուկ ճակատը որու վերի կողմը խորշած-
ներ կային . քիթը կտուցի մը պէս արածայր եղաւ վե-
րըստին . գիշակեր մարդուն անագորոյն և կորովամիտ
կիսագէմքը երեւցաւ :

— Մեծապատիւ Պատոնը անվրիպելի է , ըստ յըս-
տոկ ձայնով մը որ անգախօսի մը ձայնին չէր նմաներ
ո՛լ , այս' , Թենարտիէն եմ :

Եւ իր ծուռ կանակը ուզզեց :

Թենարտիէ , վասն զի իրօք ինքն էր , տարօրինակ
պերպով կը զարմանար . անշուշտ պիտի խռովուէր եթէ

կարենար խոօվիլ : Եկած էր զարմանք տուլու , բայց
ինքն էր զարմացողը : Այս նուաստութեան փոխորէն
էինդ հարիւր ֆրանք կ'ընդունէր և՝ ի՞նչ կ'ուզէր ըլլար՝
կ'ընդունէր այս գումարը . բայց և այնպէս ոչ նուազ
շուարոծ էր :

Կենացը մէջ ոռաջին անգամն էր այս Պ . Բօնմէր-
ովին տեսնելը , և այս Պ . Բօնմէրսին կը ճանչնար զինքը
թէւ ինք ծպտուած էր , մանաւանդ թէ կտառելապէս
կը ճանչնար . և այս պարոնը կ'երեւար թէ ոչ միայն
իր ո՛վ և ի՞նչ ըլլալը . այլ նաև Ժան Վալժանին ո՛վ և
ի՞նչ ըլլալը գիտէր :

Ո՞վ էր այս զրեթէ անմօրուս երիտասարդը , իիստ
անտարբեր և խիստ տառածեան երիտասարդը . որ
մարդկանց անունները գիտէր . որ անոնց ամէն անուն-
ները գիտէր . որ քսակը կը բանար անոնց , որ խարե-
սաները խստիւ կը կշտամբէր իբր դատաւոր մը և որ
իբր միտամիտ մը ստակ կուտար անոնց :

Ինչպէս կը յիշենք . Թէնարտիէ թէւ Մարիուսին
դրացին եղած էր , սակայն ընտւ տեսած չէր զայն , ինչ-
պէս Բարիզի մէջ օտէպ կը պատահի այս . ժամանակու
թէնարտիէ աղջիկներուն իր տունը ընթկող Մարիուս
անուն խիստ աղքատ երիտասարդի մը խօսքը ընելնին
լսած էր ողօտապէս : Ասանց ճանչնալու Մարիուսը գլ-
րած էր այն նամակը զնր կը յիշէ ընթերցողը : Թէնար-
տիէ չէր կրնար ընտւ մերձաւորութիւն մը ենթադրել
այն Մարիուսին և Պ . Պարոն Բօնմէրսին մէջ :

Սակայն իր աղջկան՝ Ազէլմային չնորհիւ զոր փե-
արքար 16ի հարսնիքին ետեւէն զրկած էր , և անձնա-
կան խուզարկութիւններովը կրցած էր շատ բան իմա-
նալ , և իր խաւար անգունդէն յաջողած էր շատ մը
գաղտնի թելեր բռնելու :

Յաջողակութեամբ կամ գէթ հետեւաբանութիւն-ներով գուշակած էր թէ ո՞վ է այն մարդը որու օր մը հանդիպած էր Մէծ կոյուղին մէջ։ Մարդուն ո՞վ ըլլուր գուշակելէն ետք զիւրութեամբ գոած էր անունը։ Գիտէր թէ Գօղէթն էր տիկին Բօնմէրսի Պատուհին։ Բայց այս մասին միտքը զրած էր գողտնապահ ըլլալ։ Ո՞վ էր Գօղէթ։ Ճշդապէս ինքն ոլ չէր զիտեր թէ ո՞վ է։ Իրաւ է որ պիտակութիւն մը կ'ընդնշմարէր, Ֆանթինին պատմութիւնը միշտ կասկածելի երեւցած էր իրեն։ բայց ի՞նչ օգտւու ունէր ատօր վրայ խօսիլ։ լոռւթեանը փոխարէն՝ ստակ առնելու համար։ Բայց ինք ոնկէ լաւազոյն ծախօւ բան մը ունէր կամ ունենալ կը կարծէր։ Մանաւանդ որ եթէ առանց ապացոյցի գար և Պ. Բօնմէրսին «Ձեր կինը պիտակուհի մըն էր» ըսէր, շատ հաւանական էր թէ իր վարձատրութիւնը պիտի ըլլար Գօղէթի ամուսնոյն կօշիկներուն ներքեւ մնալ և իր աղիքը ճզմուիլ։

Թենարտիէ այնպէս կը կարծէր թէ Մարիուսին հետ իր խօսակցութիւնը տակաւին չէր սկսած։ Պարտաւորուած էր նահանջել, իր ուղմագիտութիւնը փոփոխել, դիրք մը թողուլ, ճակատ փոխել։ բայց ոմէննելին էտկան բան մը զեռ վատնդի դրած չէր և զրպանը հինգ հարիւր ֆրանք ունէր։ Մանաւանդ թէ վճռական բան մը ունէր ըսելու, և ինքինքը զօրաւոր կը կարծէր նաև այն Պ. Բօնմէրսին դէմ որ այնքան ճշդապէս տեղեակ և այնքան քաջարար զինուած էր։ Թէնարտիէի բնաւորութեան տէր մարդերու համար ամէն տրամախօսութիւն կոիւ մըն է։ Պահ մը ետք սկոելիք կոիւին մէջ ի՞նչ էր իր գրքը։ Թենարտիէ որու հետ խօսիլը չէր զիտեր, բայց զիտեր ի՞նչ բանի վրայ խօսիլը։ Արագորէն և ներքնապէս զննեց իր զօրութիւնը, և, Թենարտիէն եմես, ըսելէն ետք սպասեց։

Մարիուս սկսած էր մտմտուքի երթաւ։ Ա՛ւ վերջապէս բանած էր թէնորտիէն։ Իր առջեւն էր այն մարդը զոր այնքան փափոքած էր գտնել։ Հիմա ուրիշն պիտի կրնար յարդել գնդապետ Բօնմէրսիին յանձնաբարութիւնը։ Նուասառութիւն կը սեպէր իրեն այն զիւցազնին այս աւազակին բան մը պարտաւորիլը և գերեզմանին մէջէն հօրը իր բայց քաշած փոխանակագրին մինչև այն օր բողոքուած մնալը։ Մարիուս՝ իր մաքին խառնաշփոթ կացութեանը մէջ ուր կը գտնուէր թէնարտիէի նկատմամբ։ կը կարծէր նաև թէ հարկ էր գնդապետին այսպիսի անզգամէ մը ազատուած ըլլալուն զժբաղդութեան վրէժը լուծել։ Ինչ և իցէ, Մարիուս գոհ էր։ Հիմա վերջապէս այս անարժան պարտաւորէն պիտի փրկէր գնդապետին շուշքը։ և կը թուէր իրեն թէ հօրը յիշատակը պարտապաններու բանտէն պիտի հանէր ալ։

Այս պարտաւորութեան հետ ուրիշ մըն ալ ունէր, որ էր Գօղէթի հարստութեան աղբիւրը իմանալ եթէ կարելի էր։ Կ'երեւար թէ ուսիթը կը ներկայանար։ Թենարտիէ թերեւես բան մը զիտեր։ Կրնար օդտակար ըլլալ այս մարդուն ներսը առնելը։ Ուստի անկէ սկսաւ։

Թենարտիէ իր զրպանին մէջ աներեւոյթ ըրած էր անխարդտիս դրամատումը և Մարիուսին կը նայէր զրեթէ գորովալի քաղցրութեամբ մը։

Մարիուս լոռութիւնը խզեց։

— Թենարտիէ՛, անունդ ըսի քեզի։ Հիմա կ'ուզե՞ս որ ըսեմ նաև գտղանիքդ, ինչ որ եկար յայտնելու ինծի։ Ես ալ տեղեկութիւններ առած եմ։ Պիտի տեսնես որ ես քեզմէ աւելի տեղեւակ եմ։ Ժան Վալժան, ինչպէս ըսիր, մարդտապան և գող մըն է։ Գող մըն է վասն զի հարսւստ ատազճագործ մը կողապտելով մնան-

կացուց, ոյսինքն Պ. Մատըլէնը: Մարդասպան մը՝ վասնզի ստիկոնութեան տեսուչ ժավէրը սպաննեց:

— Զեմ հասկնար թէ ինչ կ'ըսէք, Պարօն Պառօն, բայս թէնարտիէ:

— Հիմա կը հասկցնեմ: Մտիկ ըրէ՛. 1822ի միջոցներուն Բա Տը Գալէի նահանգներէն մէկուն մէջ մարդ մը կար որ ժամանակաւ իշխանութեան հետ կպիւ մը ունեցած էր, և որ Պ. Մատըլէնի անունը տանելով վերականգնուած էր: Այս մարդը արդար մը եղած էր բասին բալոր զօրութեամբը: Հնարագիտութեամբ մը, որ է աեւ ուլունքի շինութիւնը, ամբողջ քաղաքի մը հարրատութեան պատճառ եղած էր: Ինքն իր հարստութիւնն ալ կազմեր էր, բայց երկրորդական կերպով և կինայ ըսուիլ թէ պատահաբար: Աղքատներուն սնունդառաւ հայրն էր: Հիւանդանոցներ կը հիմնէր, դպրոցներ կը բանար հիւանդաներուն, այցելութիւն կ'ընէր, աղջիկնը կ'օժտէր, ալրի կիները կը պաշտպանէր, որբերը կ'որդեղրէր, կարծես երկրին խնամակալն էր: Խաչի նշանը մերժած էր. քաղաքապետ կորպէր էին զինքը: Ազատազիր թիապարտ մը զիտէր ժամանակաւ այս մարդուն պատիժ քաշած ըլլուլը: Մատնեց և բռնել առւաւ զայն, և անոր ձերբակալութիւնը պատեհ առիթ սեպելով Բարիզ եկաւ և լաֆիթ սեղանուարէն, — նոյն իսկ գտնապետը պատմած էր ինձ այս իրողութիւնները, — կեղծ ստորագրութեան մը շնորհիւ կէս միլիոնէն աւելի զօւմար մը առաւ որ Պ. Մատըլէնին էր: Պ. Մատըլէնին այս հարստութիւնը գողցող թիապարտն է ժան Վալժան: Միւս եղելութեան մասին ալ ինձի համար նոր բան մը չունիս իմացնելու: Ժան Վալժան ոստիկանութեան գործակալ ժավէրը մեացուց: ատրճանակ մը նետելով մեացուց: Ես՝ որ կը խօսիմ հետդ՝ ներկայ էի երբ մեացուց:

Թէնարտիէ տնկամ մը Մարիուսին նալեցաւ ժիշտ այնպիսի մարդու մը պէս որ յաղթաւելէն ետք կ'ոկոփ յաղթել և որ իր կորուսած սազմական դիրքերը վայրկեանի մը մէջ ետ առած է: Բայց նորէն ժայտեցաւ շուտ մը. ստորին մարդուն վերտպոյն մարդու մը առջեւ առած յաղթանակը պէտք է որ առ երեւոյթս իւնաբանուէր ըլլոյ: ուստի թէնարտիէ լոկ յետագայ խօսքը բայս:

— Սխալ ճամբէ կ'երթաք, Պարօն Պառօն: Եւ ներագծեց այս խօսքը գրպանէն կախուած ժամացոյցի խաղալիքներուն խօսրձը յայտնարոր կերպով մը դարձնելով:

— Ի՞նչ, կրկնեց Մարիուս, չե՞ս հաւասար ըսածներուս: Իրողութիւններ են ասոնք:

— Ցնօրք են ատանք: Ձեր մեծապատութեան ինձի ցուցուցած վստահութիւնը պարտ կը դնէ իմ վերայ ըսելու թէ յիրաւի ցնօրք են ատանք: Ամէն բռնէ առաջ ճշմարտութիւնը և արդարութիւնը: Զեմ ախորժիր երբ տեսնեմ մարդուս յանիրաւի ամբաստանութիւնը: Պարօն Պառօն, ժան Վալժան Պ. Մատըլէնին ստոկը չգողցաւ. և ժան Վալժան ժավէրը չմեոցուց:

— Զարմանալի՛ բան: Ուրկէ՞ զիտես:

— Երկու պատճուառաւ:

— Ի՞նչ են այդ պատճառները. խօսէ՞:

— Ահա առաջինը. ժան Վալժան Պ. Մատըլէնին ստոկը չգողցաւ, ըստ որում ժան Վալժան ինքն է Պ. Մատըլէնը:

— Ո՞վ ըստ, ուրկէ զիտես այդպէս ըլլուլը:

— Եւ ահա երկրորդն ալ. ժան Վալժան չսպաննեց ժավէրը, ըստ որում ժավէրը մեացնողը նոյն ինքն ժավէրն է:

— Ի՞նչ ըսել կ'ուզես։
— Ըսել կ'ուզեմ թէ Ժավէր ինքզինքը սպաննեց։
— Ազացո՞յցը, ապացո՞յցը, գոչեց Մարիուս այլ
ալլմէ ըլլալով։

Թենարտիէ հին ալէ քսանտրեան մրմունջի մը կեր-
պավ իր խօսքը չափելով կրկնեց։

— Ոստիկանութեան - գործակալ - Ժավէր - Բօնթ-օ-
շանժ-կամսւրջին-քով-նաւակի-մը-տակ-խեղդուած - գը-
նուեցաւ։

— Բայց ապացո՞յցը, ո՞ւր է ապացոյցը, գոչեց
Մարիուս։

Թէնարտիէ քովի գրպանէն գորշ գոյն թուղթէ լայն
պահարան մը հանեց որու մէջ կը կարծուէր թէ զանտ-
զան մեծութիւններով ծալլուած թուղթեր կային։

— Ահա թուղթերս, ըստ հանդարտորէն։
Եւ շարունակեց։

— Տէր ի՞մ Պառոն, ձեր շահուն համար ուզեցի լու
անչնալ ժան Վալժանը։ Կ'ըսեմ թէ Ժան Վալժան
և Մարլէն միկնոյն մարդն է, և կ'ըսեմ թէ Ժավէրին
մարդասպանը նոյն ինքն Ժավէրն է, և երբ կը խօսիմ,
ապացոյց ի ձեռին կը խօսիմ։ Զէ թէ ձեռագրուած ա-
պացոյցներ, ըստ որում գիրը կասկածելի, գիրը կամա-
կատար է, այլ տպուած ապացոյցներ։

Թենարտիէ կը խօսէր ու միտնդամայն պահարանէն
գեղնած, թօնած և բոլորովին ծխարոյր երկու լրագիր
կը հանէր։ Այս երկու լրագիրներն մէկը որու բոլոր
ծալքերը պատառուած էին և քառակուսի կտորներու
քամնուելով կ'իյնալին, միւսէն շատ աւելի հին կ'ե-
րեւար։

— Երկու իրողութիւն, երկու ապացոյց ըստ Թե-
նարտիէ։ Եւ երկու լրագիրները բանալով Մարիուսին
երկնցուց։

Ընթերցողը կը ճանչնայ այս երկու լրագիրները։
Մէկ ամենէն հինն է «Տրաք Պլան» լրագրին 25 Յու-
նիս 1823ին թիւը որու բնագիրը այս գրքին երրորդ հա-
տորին մէջ տեսնուեցաւ և որ Պ. Մատրլէնին և Ժան
Վալժանին միւնոյն անձն ըլլալը կը հաստատէր։ Միւսը
15 Յունիս 1862ին «Մօնիթէօր»ի թիւն էր որ Ժավէրին
ինքնապանութիւնը կը հաստատէր, շարունակելով թէ
Ժավէրին առ սստիկանութեան պաշտօնեայն ըանիւ բե-
րանոյ տուած աեղեկութեան համեմատ ինքը՝ Ժավէր։
Տը Լա Շանվրըրի փողոցին պատնէին մէջ կալանաւոր
ըլլալէն եաք մահուընէ ազտաեր է չնորհիւ ապստամբի
մը որ զայն ատրճանակին տակ բռնելով փոխանակ դէպ
անոր ուղեղը պարզելու գէպի օդը արձակեր է ատրը-
ճանաւէր։

Մարիուս կարդաց լրագիրը։ Ակներեւութիւն, թը-
ւական, անհերքելի ապացոյց կար։ այս երկու լրագիր-
ները յատկապէս ապօւած չէին Թենարտիէին ըստաները
հաստատելու համար, «Մօնիթէօր»ին հրատարակած յօդ-
ուածը ոստիկանութեան կողմէ պաշտօնապէ» հաղոր-
դուած էր։

Մարիուս չէր կրնար աարթկուսիլ։ Լաֆիթի գան-
ձապետին տեղեկութիւնները սուս էին, և Մարիուս
ինքն ալ խարսուած էր։ Ժան Վալժան յանկարծ մեծնա-
լով ամպէն կ'ելլէր։ Մարիուս չկրցաւ զապել իր ուրա-
խութեան աղաղակը։

— Ապա ուրեմն այս թշուառը սքանչելի մարդ մըն
է, այն ամէն հարստութիւնը իրն էր։ Մարլէնն է, ամբողջ երկրի մը նախախնամութիւնն է, Ժան Վալ-
ժանն է, Ժավէրի ազատիչն է, զիւցազն մըն է, ոսւըր մըն է ան։

— Ոչ ուրեր մըն է, ոչ ալ գիւցազն մըն է, ըստ
Թենարտիէ։ Մարդասպան և գող մըն է ան։

Եւ իշխանութիւն մը ունենալը զգացող մարդու տէս հանելով ձայնը, շարունակեց.

— Հանդարտինք :

Իբր սառնային տուշ մը Մարիուսին վրայ ինկաւայս գող և մարդասպան բառերը որոնք աներեւոյթ եղած կ'երեւային իրեն և որոնք վերստին. կ'երեւային :

— Դաբանեալ, հարցուց :

— Մի՛շտ, պատասխանեց Թենարտիէ : Ժան Վալւան Մատթլէնին հարստութիւնը չգողցաւ, բայց գող մըն է ան, Զմեցուց ժագէրը, բայց մարդասպան մըն է ան :

— Մի՛թէ կ'ակնարկես այն քառասուն տարի առաջուան չնչին գողութեան որ՝ նոյն իսկ լրագիրներուդ համեմատ՝ քաւուած է կենսատեւ ապաշխարհանքով, անձնուրացութեամբ և տուաքինութիւններով :

— Մարդապանութիւն և գողութիւն, կ'ըսեմ, Մեծապատիւ Պառոն, և կը կրկնեմ թէ նոր իրողութեանց վրայ է խօսքս : Բոլորսպին անձանօթ է ինչ որ պիտի յայտնեմ ձեզի : Անտիպ է ըսելիքս : Եւ թերեւս անկէ պիտի իմանաք ժան Վալժանին վարպետութեամբ մը տիկին Պառոնուհիին նուիրած հարստութեան ողբերը : Վար գետութեամբ, կ'ըսեմ, վասն զի այս տեսուկ պարզեւատրութեամբ մը սպրդիլ պատուաւոր տուն մը որու դիւրակեցութեան պիտի մասնակցի : և միւնոյն պարզեւատրութեան շնորհիւ իր ոճիրը պահել, իր զողութիւնը վայելել, անունը պահել և ընտանիք մը կազմելը մեծ անմտութիւն մը չէ :

— Հսու կրնայի խօսքդ կտրել, բայց շարունակէ՛, ըստ Մարիուս :

— Մեծապատիւ տէր, ամէն բան պիտի ըսեմ, վարձատրութիւնը ձեր առատաձեռնութեանը թողլով :

Այս գաղտնիքը ծանրաբեռն ուկիի արժէքը ունի : Թերեւս ըսէք ինձի թէ ինչու ժան Վալժանին չդիմեցի : Ամենապարզ պատճառի մը ամար. զիտեմ որ ձեռքէն հանեց գողցած գումարը, ձեռքէն հանեց ձեզի նպաստաւոր կերպով մը, և այս կարգադրութիւնը հանձարակի կ'երեւայ ինձի, բայց ա՛լ ստակ մը անգամ չունիք : Պատարկ ձեռքերը պլատի ցացնէր ինձի, և որովհետեւ Լո ժօյա ճամբորդելու համար գումարի մը պէտք ունիմ, նախապատիւ էք ինձի գուռք որ ամէն բան ունիք : Քան թէ ան որ փուլ մը չունի : Ֆիչ մը յօգնած եմ, ներեցէք որ աթոռի մը վրայ նստիմ :

Մարիուս նստաւ, և նշան ըրաւ անոր որ նստի :

Թենարտիէ խօշը մետաքսով ձածկուած աթոռի մը վրայ տեղաւորուեցաւ, ետ առաւ երկու լրագիրները, պահարանը դրաւ, և եղունզը «Տրար Պանախին զարնելով մրմուց : Ասիկա գտնելու համար փորձանք կրցցի : Ապա ոտքերը վրայէ վրայ դրաւ, աթոռին կոթնցուց կռնտկը, դիրք որ իր ենց ըսելիքին նկատմամբ անկասկած մարդոց յատուկ է, ետքը սկսաւ պատմել ծանրութեամբ և բառերուն վրայ կոթնելով :

— Պարսն Պառոն, ասկէց գրեթէ տարի մը առաջ՝ 1832 Յունիս 6ին, ապստամբութեան օրը Բարիզի ՄեծԿոյուղիին մէջ մարդ մը կ'ար, ճիշտ այն կողմը ուրկէ կոյուղին լին լինվալիք կամուրջին և ինչնայի կամուրջին մէջանզը Սէն գետին հետ կը միանայ :

Մարիուս յանկարծ իր աթոռը Թենարտիէին աթոռին մօտեցուց : Թենարտիէ զիտեց ալս շարժումը և յամրաբար շարունակեց այնպիսի ստենարանի մը պէս որ իր ունկնդերը կը գրաւէ և որ իր խօսքերուն ներքե իր հակառակորդին սրտի բաղիումները կ'զգայ :

— Այս մարդը՝ այլ և այլ պատճառներով որոնք

աակայն քաղաքականութեան չեն վերաբերիր՝ ստիպ-
աւած ըլլալով պահուելու, կոյուղին. իրեն բնակարան
ընարած և անոր մէկ բանալին իր քովը առած էր:
ինչպէս ըսի, Յունիս վեցն էր այն օրը. երեկոյեան
ժամը ութը կար: Մարդը կոյուղին մէջ ձայն մը լսեց
և արմանալով զարմանալով տեղ մը կզկտուեցաւ և
լոելեայն գիտեց: Զայնը ոտքի ձայն էր. մութին մէջ
քալող և դէպ իր կողմն եկող կար: Զարմանալի՛ բան,
կոյուղին մէջ իրմէ զատ ուրիշ մարդ մըն ալ կար: Կո-
յուղին ելքի վանդակը հեռու չէր: Այս վանդակէն ե-
կող քիչ մը լոյսին շնորհիւ մարդը կրցաւ ճանչնալ
նորեկը և տեսնել թէ շալակը բան մը առած էր ան:
Նորեկը ծոռելով կը քալէր: Ծոռելով քալող մարդը
գաղեմի թիապարտ մըն էր, և շալկած բանն ալ դիտակ
մըն էր: Ասկէց աւելի բացայայտ մարդասպանութիւն
չկրնար ըլլալ: Իսկ գողութիւնը ինքնին յայտնի է:
Մարդ ծրիապէս չմեռցուներ մարդ մը: Թիապարտը
դիտը նետնլու կ'երթար: Նշանակելու արժանի
բան մը կայ. այս թիապարտը՝ որ կոյուղին ներսէն
կուգար՝ ելքին վանդակը հասնելէն առաջ հարկաւ հան-
դիպած էր զարհուրելի խրուտի մը ուր կ'երեւայ թէ
դիպած էր զարհուրելի խրուտի մը ուր կ'երեւայ թէ
կրնար թողուլ դիտակը. սակայն հետեւեալ օրը կոյուղի
մաքրաղները խրուտը լեցնելու և գոցելու ժամանակ
կրնային սպաննուած մարդը գանել. մարդասպանին
հաշիւին չէր դար այս դիւտը: Աւելի աղէկ սեպած էր
իր բեռովը խրուտէն անցնիւ անշուշտ զարհուրելի ջա-
նազրութիւններէ ետք. իր կեանքը անկէց մեծ վասնգի
մը չէր կրնար ենթարկուիլ. չեմ զիտեր թէ ինչպէս
կինդանի ելած էր անկէ:

Մարիուսին աթոռն եւս աւելի մօտեցաւ: Թենար-
նարտիէ այս առթիւ պատեհաւթիւն ունեցաւ երկայ-
նապէս շնչելու: Ապա շարունակեց.

— Պարոն Պառոն, կոյուղի մը Արէսեան դաշտ մը
չէ: Մարդ կոյուղի մը մէջ բան մը, և ոչ իսկ տեղ կը
գտնէ: Երբ երկու մարդ կը գտնուին անոր մէջ, հար-
կաւորապէս իրարու կը հանդիպին: Եւ տհա իրօք հան-
դիպեցան այն երկու: Բարդերը և անցորդը
ստիպուեցան բարի իրիկուն ըսելու իրարու, երկուքն
ալ ակամայ: Անցորդը բնակողին ըսաւ.— Կը տեսնես
թէ ինչ է շալկած: Պէտք է որ դուրս ելլեմ. բանալի
ունիս դուն, տուր ինծի բանալին: Այս թիապարտը
սոսկաւի ուժ ունէր: Ներելի չէր մերժելը: Սակայն բա-
նալին ունեցողը միայն ժամանակ շահելու համար խօ-
սակցեցաւ: Քննեց մարդուն կընակի մեռելը, տեսաւ
որ երիտասարդ, լաւ հագուած, հարուստի մը նմանող
և դէմքը արիւնով ծածկուած մարդ մըն էր ան. բայց
ասկէց ուելի բան մը չտեսան: Խօսակցելու միջոցին՝
տոանց նշմարուելու մարդասպանէն՝ բանալին ունեցողը
եռեւէն կերպով մը յաջողեցաւ սպաննուած մարդուն
թիկնոցին մէկ կտորը պատուելու և քաշելով առնելու:
ինչպէս կը հասկնաք անշուշտ, համոզեցուցիչ վկայա-
կայական մը կրնար ըլլալ թիկնոցին այն կտօրը. կրնար
իրերու հետքը գտնելու և օճրագործին ոճիրը տպացու-
ցանելու միջոց մը ըլլալ: Բնակողը գրպանը դրաւ վը-
կայականը. ապա վանդակը բանալով դուրս հանեց
մարդը իր կրնակին բեռովը, վերատին դոցեց վանդակը
և խոյս տուաւ, վասն զի ամէնեւին չէր ուզեր իրողու-
թեան խառնուիլ, մանաւանդ չէր ուզեր որ մարդաս-
պանը իր առջեւը զետք նետէ սպաննուած մարդը: Հիմա
հասկցաք անշուշտ դիտակը շալկողը ժան վալժանն էր.
բանալին ունեցողն ալ հիմա ձեզի հետ խօսողն է, և
թիկնոցին կտօրն ալ...»

կտոր մը հանելով, մինչեւ աչերը վերցնելով բռնեց այս չուխայի կտորը որ լի էր մթին արտաներով և զոր կը ճղմէր երկու բթամատներուն և երկու ցուցամատներուն մէջը։

Մարիուս ոտքի վրայ ելած էր, և տժգունելով, հազիւ հազ չուչ առնելով, սև չուխայի կտօրին նայելով ակնայեռ, և առանց բառ մը արտասանելու, առանց այս քուրջը դիտելէ դադրելու ետ ետ կ'երթար դէպի պատր և՝ աջ ձեռքովը զոր ետեւը երկնցուցած էր՝ պատին վրայ խարխափելով բանալի մը կը փնտռէր որ բուխերիկին քով պահարանին կղզակին վրայ էր։ Գըտաւ բանալին, բացաւ պահարանը, ձեռքը ներս խօթեց տանց նայելու և առանց իր մոլորագին նայուածքը հեռացնելու չուխայի քուրջէն զոր թենարտիէ բանալով բռնած էր ձեռքը։

Սակայն թենարտիէ կը շարունակէր.

— Պարօն Պառոն, ամենազօրաւոր պատճառներ կ'ստիպեն զիս հաւատալու թէ սպաննուած երիտասարդը մեծահարուստ օտարական մըն էր, և թէ ժան Վալժան անոր ահազին գումար մը ունենալը դիտնոլով թակարդի մը մէջ ձգած էր զան։

— Երիտասարդը ե՛ս եմ, և թիկնոցն ալ ահա այս է, գոչեց Մարիուս, և տախտակամածին վրայ հին սե թիկնոց մը նետեց որ բոլորովին արիւնաթաթաւ էր։

Ապա չուխային կտօրը թենարտիէին ձեռքէն քաշելով թիկնոցին վրայ կճկուեցաւ և խզտուած կտօրը թիկնոցին պատուած ծալրին մօտեզուց։ Թիկնոցին և կտօրին խղաւած կողմերը ճշդապէս կը յարմարէին և թիկնոցը չուխային կտօրովը կ'ամբողջանար։

Թենարտիէ քար կտրելով ըստ մտապէս.—Ոտքիս մէկը կտրեցաւ։

Մարիուս կանգ առաւ սարսուելով, յուսահատութեամբ և փողփողումով։

Գրպանը խառնեց, և կտտաղի բարկութեամբ թենարտիէի վրայ վազեց լիդ հարիւրնոց և հազար ֆրանցոց դրամատոմներով լի ձեռքը անոր երկնցընելով և գրեթէ երեսին վրայ կոթնցունելով։

— Դո՛ւ վատանուն մարդ մըն ես, ստախոս մըն ես, զրպարտիչ մըն ես, չարագործ մըն ես։ Ե՛ար ամեն, բատառնելու այս մարդը, բայց արդարացուցիր, եկար կորաւսելու զայն, բայց ոչ այլ ինչ կրցար ընել եթէ կորաւսելու զայն, բայց ոչ այլ ինչ կրցար ընել եթէ կառաւորել։ Գողը դո՛ւն ես։ Մարդասպանը գո՛ւն ես։ Գառաւորէ ժօնտրէ՛թ, գիտնաս որ աեսած եմ քեզի թենարտիէ ժօնտրէ՛թ, գիտնաս որ աեսած եմ քեզի թենարտիէ պուլվարին այն որջին մէջ։ Քու վրադ այն օրիթալի պուլվարին այն որջին մէջ։ Քու վրադ այն քան բաներ զիտեմ որ կրնամ քեզի մինչեւ թիարան զրկել, և աւելին հեռին իսկ եթէ ուղէի։ Նա՛, ահա քեզի հազար ֆրանց, անօրէնդ դու։

Եւ հազար ֆրանցոց դրամատոմ մը նետեց թենարտիէին։

— Ա՛ն, ժօնտրէ թենարտիէ, վա՛տդ անտառկ։ Թող քեզի դաս մը ըլլայ այս, քեզի՛ որ անոր ասոր գաղտնիքը կը փոխանակես, գաղտնիք կը ծախես, խաւարը կը խուզարկես, ապիրատդ դու։ Ա՛ռ սա հինգ հալիւր ֆրանքը, և դուրս կորսուէ՛ ասկէ, Վաթերլօն է պաշտպանդ։

— Վաթերլօն, մրմռաց թենարտիէ հինգ հարիւր ֆրանքը հազար ֆրանքին հետ գրպանելով։

— Այո՛, մարդասպան, Վաթերլօնի մէջ գնդապետի մը կեանքը ազատեցիր……

— Զօրսպետի՛ մը, ըստ թենարտիէ գլուխը վեր լնելով։

— Գնդապետի՛ մը կրկնեց Մարիուս բարկու-

թեամբ։ Փուլ մը անզամ չէի տար զօրապետի մը համար։ Եւ հօս եկար խայտառակութիւններ ընելու։ Կ'ըսեմ քեզ թէ ամէն ոձիրները գործած ես։ Մեկնէ՛, առներեւոյթ եղիր։ Միայն թէ երջանիկ եղի՛ր, այս է իմ բոլոր փափաքս։ Ա՛հ, հրէ՛շդ գու, ահա երեք հազար ֆրանք եւս, ա՛ռ։ Վազուընէ պիտի մեկնիս, Ամերիկա պիտի երթաս աղջկանդ հետ, վասնգի կինդ մեռած է, գարշելի՛ ստախօս։ Պիտի դիտեմ մեկնիլդ, աւազա՛կ, և մեկնելու միջոցիդ քսան հազար ֆրանք եւս պիտի համրեմ քեզի։ Դնա՛ ուրիշ տեղ կախաղան ելի՛ր։

— Պարոն Պառոն, պատասխանեց թենարտիկ մինչեն զետինը խոնարիելով, յաւիտենական երտիստագիւտութիւն։

Եւ թենարտիկ դուրս ելաւ շուարելով և յափրշտակուելով զինքը քաղցրութեամբ խօրտակող ոսկիի քսակներէն և զիխուն վրայ իյնող դրամատոմսէ ահա զին կայծակէն։ և առանց հասկնալու թէ ինչ կը նչանակէր այս ամէնը։

Թենարտիկ շանթահարուած էր, բայց նաև գոհ, և շիտակը շատ պիտի նեզանոր իր սիրտն եթէ շանթարդել մը ունեցած ըլլար տյսպիսի շանթի մը դէմ։

Շուտով քանի մը բան եւս ըսենք այս մարդուն վրայ մէկ մըն ալ իր խօսքը չընելու համար։ Մեր պատմած աս դէպքերէն երկու օր ետք թենարտիկ Մարիուին շնորհիւ՛ կեղծ անցապիր մը առնելով Ամերիկա զնաց իր աղջկան Ազէլմային հետ։ Նիւ նօրքի վրայ քաշուած քսան հազար ֆրանքի փոխանակազրով մը։ Անդարմանելի էր թենարտիկի բարոյական թշուառութիւնը, թենարտիկի որ չէր կրցած քաղքինի մը ըլլալ։ ինչ որ էր Եւրոպայի մէջ, նոյնը եղաւ Ամերիկայի մէջ ալ։ Զարասիրտ մարդու մը յարաբերութիւնը եր-

բեմ բաւական է բարեգործ մը փնտաելու և անէէ յոռի դործ մը արտադրելու համար։ Թենարտիկ Մարիուսին ստակովը գերեվաճառ եղաւ։

Երբ դուրս ելաւ թենարտիկ, Մարիուս անմիջապէս պարտէզը վազեց ուր տակաւին կը պարտէր Գոզէթ։

— Գոզէթ, Գոզէ՛թ, գոչեց, եկո՛ւր, շուտ եկուր։ Երթանք, Պո՛պ, կա՛պ մը, եկուր։ Գոզէթ։ Ա՛հ, Աստուած իմ Աստուած, ա՛ն է եղեր զիս ազատողը։ Շալդ ա՛ռ։

Գոզէթ կարծեց թէ խեւ է Մարիուս, և հնաղանգեցաւ։

Մարիուս չէր չնչեր. ճեռքը սրտին վրայ կը դնէր անոր բարախումները զնպեշը համար։ Մեծաքայլ կ'երթեւեկէր։ Գոզէթը կը համբուրէր։

— Ա՛հ, թշուառ մըն եմ, Գոզէթ, կ'ըսէր Մարիուս։ Մարիուս մոլեգին խոռվութեամբ մը համակուտծէր։ կը սկսէր չզիտեմ ի՞նչպիսի վսեմ և տխուր կերպարանք մը ընդնշմարել ժան Վալժանի մէջ։ Անլուր առաքինութիւն մը կը ներկայանար անոր առջեւ, մեծ և քաղցր, անբաւ այլ խոնարհ առաքինութիւն մը։ Թիտապարտը այլակերպելով Քրիստոս կ'լլար։ Ահա հրաշքին փողփաղումէն կը շլանար Մարիուս։ Ճշդապէս չէր գիտեր թէ ի՞նչ է տեսածը, բայց գիտէր թէ վեե եր այն։

Վայրկեանի մը մէջ կառք մը եկաւ գուռին առջեւ։ Մարտուն Գոզէթը մտցնելէն ետք ինքն ալ մէջը նետուեցաւ։

— Կառտպան, ըստ, Օմ Արմէ փողոցը, թիւ Դը կառքը մեկնեցաւ։

— Ո՛հ, ի՞նչ երանութիւն, Օմ Արմէ փողոցը կ'եր-

թանք, գոչեց Գօղէթ։ Ա՛ւ չէի համարձակեր իր վրայ
խօսիլ հետդ։ Պ. Ժանը պիտի տեսնենք հիմա։
— Հա՛յրդ, Գօղէթ, մշտնջնապէս հա՛յրդ պիտի
աեսնենք։ Կը գուշակեմ, Գօղէթ։ Ըսեր եիր ինծի թէ
ընաւ ընդունեցար Կավրօշին հետ քեզի ղրկած նա-
մակս։ Նամակը հօրդ ձեռքը անցեր է։ Պատնէշ գնաց
զիս ատելու համար, Գօղէթ։ Եւ ըստ որում հրեշտակ
մը ըլլալը իր պիտուքն է, այն առժիւ ուրիշներ ալ ո-
գատեց։ Ժաշէրը ազատեց։ Զիս այն անդունդէն հա-
նեց քեզի տալու համար։ Զիս շալկելով այն զարհու-
րելի կոյուղիէն անցաւ։ Ա՛ն, հրէշտիպ ապերախտ
մըն իմ։ Գօղէթ, քու նախախնամութիւնդ ըլլալէն ետք
նաև իմս եղաւ։ Երեւակալէ անդամ մը։ զարհուրելի
խրուտ մը կար, որու մէջ հարիւր անդամ խղդութիւր,
տիղմին մէջ խղդութիւր բան մը չէր։ Զիս ան խրուտէն
անցուց, Գօղէթ։ Նուաղած էի. բան մը չէի տեսներ,
բան մը չէի լսեր. չէի կրնար և ոչ իսկ բուն իմ ար-
կածիս նկատմամբ բան մը դիտնալ։ Երթանք տուն բե-
րենք զայն, մեր հետ առնենք, ուզէ չուզէ, մեզմէ
չպիտի բաժնուի ալ։ Բաւական է որ տունը ըլլայ։ Բա-
ւական է որ գտնենք զինքը։ Մինչեւ մահս պիտի մե-
ծարեմ զինքը։ Այո՛, աս ասանկ եղած պիտի ըլլայ, կը
հասկնա՞ս։ Կավրօշ անոր յանձնած է տնչուշանամակը։
Հիմակ ամէն բան կը մեկնուի։ Հասկցա՛ր տնշուշա։
Գօղէթ առանց բան մը հասկնալու,
— Երաւունք ունիս, Մարիուս։
Մակայն կառքը կը զլորէր։

ԳԼՈՒԽ Ե.

ԳԻՇԵՐ ՈՐՈՒ ԵՏԵԼԻ ԶՈՐԵԿ է

Ժան Վալժան դրան զարնութիւր լոելով ետեւը
դարձաւ։

— Հրամեցէ՞ք, ըսաւ տկար կերպով։
Բացուեցաւ դուռը։ Գօղէթ և Մարիուս երեւցան։
Գօղէթ սենեակ մտաւ շտապաւ։

Մարիուս սեմին վրայ կայնած կեցաւ դրան սիւ-
նին կոթնելով։

— Գօղէթ, ըսաւ Ժան Վալժան, և կանգ առաւ
իր աթոռին վրայ բագուկները բաց և երերուն, կեր-
պարանքը վայրենատիպ, տժգոյն, աղետակիր, ոչքերն
ալ անբաւ ուրախութեամբ մը համակուած։

Գօղէթ անհնարին յուզումով լի Ժան Վալժանին
կուրծքին վրայ իյնալով։

— Հա՛յր իմ, ըսաւ։
Ժան Վալժան խոզվելով կը թոթովէր.
— Գօղէթն է, ա՞ն է, զո՞ւք հօս, տիկին, զո՞ւն
հոս, Գօղէթ։ Ո՛ն, Ասաւուած իմ։

Եւ Գօղէթին գիրկը սեղմուած գոչեց։
— Դո՞ւ ես, իրօք դո՞ւ ես եղեր։ Ուրեմն ահա
կը ներես ինծի։

Մարիուս արցունքին հոսիլը արգիլելու համար
արտեւանունքը վար ընելով քայլ մը առաւ, և հեծ-
կլտանքը կեցնելու համար իր ամփոփ շուրթերովը
մը մշջեց ջղաձգային սարսուռ մը զգալով։

— Հայր իմ:

— Դո՞ւք եւս կը ներէք ինծի, ըստւ ժան Վալժան.

Մարիուս չկրցաւ խօսք մը գտնել, և ժան Վալժան շարունակեց.

— Շնորհակալութիւն:

Գողէթ շալը հանեց և զլխարկն ոլ անկողնին վրայ նետեց:

— Սւոնք կը նեղեն զիս, ըստւ:

Եւ ծերունիին ծունկերուն վրայ նստելով պաշտեթի շարժումով մը անդին ըրտւ անօր սպիտակ մազերը և ճակատը համբուրեց:

Ժան Վալժան՝ մոլորազին՝ կը թողուր որ Գողէթ գգուէ զինքը:

Գողէթ՝ աղօտապէս միայն հասկնութով իրողութիւնը՝ կը կրկնապատկէր իր գգուանքը, եբբ թէ ուզէր Մարիուսին պարտքը զմարել:

Ժան Վալժան կը թոթովէր.

— Ո՞րքան ապուշ է մարդս: Կը կարծէի թէ ա՛լ չպիտի տեսնէի Գողէթը: Երեւակայեցէք անդամ մը, Պ. Բօնմէրսի, երբ ներս մտաք, ինքնիրենս կ'ըսէի թէ ա՛լ լմցաւ: Ահա իր պղտիկ բօպան: Թշուառ մարդ մըն եմ, ա՛լ Գողէթը չպիտի տեսնեմ, այսպէս կը խօսէի ինքնիրենս ճիշդ այն պահուն որ սանդուղին վեր կ'ելլէիք: Ապուշ էի: Ահա մարդս ապուշ կ'ըլլայ ասանկ: Վասն զի չեն վստահիր ողօրմած Աստուծոյ: Ողօրմածն Աստուած կ'ըօէ. Կ'երեւակայես թէ պիտի լքուիս: Ապուշ: Ոչ, ասիկա չկրնար այդպէս ըլլալ: Օն, սա տեղ խեղճ ծերուկ մը կալ որ հրեշտակի մը պէտք ունի: Եւ հրեշտակը կուզայ: Եւ ծերուկը իր Գողէթը կը տեսնէ: Ա՛հ, շատ թշուառ էի:

Պահ մը չկրցաւ խօսիլ, ապա չարահնուկեց: — Սառուզիւ պէտք ունէի ժամանակ առ ժամանակ քիչ մը տեսնելու Գողէթը: Սիրտ ըսուած բանը ոսկը քիչ մը առ կ'ուզէ կրծելու համար, Սոկայն կ'զգայի թէ աւելորդ էի ես: Ինքնիրենս պատճառաբանելով կ'ըսէի. քեզի պէտք չունին: տեղդ կեցի՛ր. մարդս իրաւունք չունի մշանջենական լլալը:

Ո՛հ, օրհնեալ ըլլաս, տէր իմ, ահա կը տեսնեմ Գողէթս: Գողէթ, զիտե՞ս որ իիստ գեղանի է ամուսինդ: Ո՛հ, ինչ աղւոր ասղնակերա վզնոց մըն է արդ: ա'պրիս: Կը սիրեմ այդ նկարը: Ամուսինդ հաւսած է ատիկա, այնպէս չէ: Բայց պէտք է գոշմիրներ աւ ատիկա, այնպէս չէ: Բայց պէտք է գոշմիրներ աւ առնել քեզի: Պ. Բօնմէրսի, թող տուէք որ գուղեմ զինքը: Շատ չպիտի տեւէ այս:

Եւ Գողէթ կը կրկնէր.

— Իրա՞ւ որ չարասրութիւն մըն եր մեզմէ տանկ բաժնուիլը: Բայց ո՞ւր գացիք, ինչո՞ւ այսքան ուշացաք: Առաջները երեք կամ չորս օրէն աւելի չեխն տեւեր ճամբարգութիւններնիդ: Նիգոլէթը դրեցի, բառ ցակոյ է, պատասխանեցին իրեն միշտ: Ե՞րբ եկաք: Ինչո՞ւ չիմացուցիք մեզի վերագարձնիդ: Գիտէ՞ք ո՞ր ինչո՞ւ չիմացուցիք մեզի վերագարձնիդ: Ա'հ, չարասիրտ հայր, հիւանդուշատ փոխուած էք: Ա'հ, չարասիրտ հայր, թիւն քաշեր է, և մենք բան մը չիմացանք: Վայ, նայէ: Մարիուս որքան ցուրտ է եղեր ձեռքը:

— Այսպէս ահա կը տեսնեմ ձեզի: Ուրեմն նայեցէք ինծի, Պ. Բօնմէրսի, կրկնեց ժան Վալժան: Ինչ որ Մանրը ժան Վալժան ըստւ այս խօսքը, ինչ որ Մարիուսի սրտին մէջ կ'ուուէր՝ ելք մը գտնելով դուրս յարձակեցաւ ուժգնակի:

— Կը լսե՞ս, Գողէթ, տակաւին նոյն բանը կը կրկնէ, ներում կը ինդրէ ինձմէ: Եւ ինչ ըրտւ ինձի, կրկնէ:

զիտե՞ս արդեօք Գօղէթ: Կեանքս ազատեց, և՝ որ աւելին է՛ ինծի տուաւ քեզի: Եւ զիս ազատելէն ետք, և քեզի ալ ինչի տալէն ետք ինքզինքը գոհեց: Ահա մարդը: Եւ հիմա չնորհակալ կ'ըլլա! ինձմէ, ինձմէ՝ որ ապերսխտ եմ, ինձմէ՝ որ մոռացկոտ եմ, ինձմէ որ անգութ մըն եմ, ինձմէ՝ որ յանցաւոր մըն եմ: Գօղէթ, բոլոր կեանքս այի մարդուն ոտքերուն քովը անցնելու ըլլամ, դարձեալ քիչ է: Ան պառնէշէն, կոյուղիէն, հնոցէն, կոյանցին անցաւ ինծի համար, քեզի համար, Գօղէթ: Առաւ տարու զիս ամէն տեսակ մահերէ որոց- յէ կ'ազատէր զիս և զոր իրեն համար կ'ընդունէր: Ունի նա ամէն քաջութիւնները, ամէն առաքինութիւն- ները, ամէն զիւցազնութիւնները: Գօղէթ, այս մարդը հրեշտակ մըն է:

— Լո՛ւռ լե՛ր, լո՛ւռ, ըսաւ կամաց մը ժան Վալ- ժան, ի՞նչ հարկ կայ առաջք ըսելու:

— Բայց դո՛ւք, գոչից Մարդուս պատկառանքով լի բարկութեամբ մը, ինչո՞ւ դուք չըսիք ինծի: Դուք ալ յանցանք ունիք: Անոր ասոր կեանքը կ'ազատէք, և բան մը չէք ըսեր: Այս յբաւեր, և ահա ձեր դիմա- կը հանելու պատրուակաւ ինքզինքիդ կը զրպարտէք: Սոսկալի բան մըն է այդ:

— Ճշմարտութիւնը ըսի, պատասխանեց ժան Վալժան:

— Ոչ, կրկնեց Մարփուս, ճշմարտութիւնը ճշմար- տութիւն է երբ ամրող է, և դուք չըսիք ինձ ճշմար- տութիւնը, դուք Պ. Մատրլէնն էիք. ինչո՞ւ չըսիք: Ժավէրը ազատեցիք. ինչո՞ւ չըսիք. կեանքս ձեզի կը պարտէի. ինչո՞ւ չիմացուցիք:

— Վասնզի ձեզի աէս կը մտածէի: Կը կարծէի թէ իրաւունք ունիք: Պէտք էր որ մեկնէի: Եթէ

զիտցած ըլլայիք այդ կոյուղիին գործը, զիս ձեր քովը պիտի առնէիք: Ուստի պարտուոր էի լոելու: Եթէ ը- սած րլայի, ամէն ինչ անհանգիստ պիտի ըլլոր իմ պատճառաւ:

— Ի՞նչ անհանգիստ պիտի ըլլար. ո՞վ անհանգիստ պիտի ըլլար, կրկնեց Մարփուս: Միթէ կը կարծէք թէ ա՛լ հո՞ս պիտի մնաք: իտի աւնիք ձեզի: Դուք մեր մէկ մասն էք: Անոր և իմ հայրս էք: Ա՛լ և ոչ իսկ օր մը պիտի անցնէք այս տունը: Միթէ կարծէք թէ վաղը եսս պիտի ըլլաք:

— Վաղը, ըսաւ ժան Վալժան, հոս չպիտի ըլլամ, բայց ձեր տունն ալ չպիտի ըլլամ:

— Ի՞նչ ըւել կ'ուղէք, կրկնեց Մարփուս: Նայեցէք ինչ կ'ըսեմ. ա՛լ չենք թողուր որ ճաամբորդութիւն ը- նէք, Ա՛լ չպիտի հեռանաք մեր քովէն: Մերն էք ա՛լ, Ա՛լ չենք ձգեր ձեզի:

— Այս անգամ չպիտի պրծիք, վրայ բերաւ Գօ- ղէթ: Վարը կառք մը ունինք: Կ'առեւանգենք ձեզի: Եթէ պէտք ըլլայ, բոնութեամբ:

Եւ ինդալով՝ ձերունին, զիրկովը վեր վերցնելու շարժումը ըրաւ:

— Զեր սենեակը միշտ պատրաստ կը կենայ մեր տունը, շարայարեց Գօղէթ: Եթէ զիտնայիք թէ պոր- տէզը ո՛րքան աղուոր է այս միջոցիս: Հաւամրգիները շատ աղէկ կուգոն պարտէզին: Մասուղիները գետի- աւազով հարթուած են. մանիշակագոյն պզտիկ ինեցի- ներ կան: Ելակներէս պիտի ուտէք. Ես կը ջրեմ զա- նոնք. և ա՛լ ոչ տիկին, ոչ ալ Պ. Ժան կայ. հանրա- պետական իշխանութիւն ունիք. ամէն մարդ ողու- կըսէ մէկզէկու, այնպէս չէ, Մարփուս: Յայտադիրը փոխուեցաւ: Հայր իմ, չես զիտեր թէ ինչ վիշտ քո-

չեցի. Կարմրալանջ թոշուն մը կ'որ որ պատին վրայ ծակի մը մէջ իր բոյնը շինած էր. սոսկալի կատու մը կերաւ թոշունս: Իմ խեղճ աղուորիկ թոշնիկս որ զըլուխը պատուհանէն դուրս կը հանէր և որ ինծի կը նայէր: Լացի իր վրայ: Եթէ կարելի ըլլար, պիտի մեոցնէի կատուն: Բայց հիմտ ու ոչ օք կուլայ: Ամէն մարդ կը խնդայ. ամէն մարդ երջանիկ է: Մեր հեռը պիտի դաք: Մեծ հայրս որքան զոհ պիտի ըլլայ: Պարուիզին մէջ ձեզի յատուկ ածու մը պիտի ունենաք, պիտի մշակէք, և նայնք ձեր ելակներն ալ իմիննեսուս պէս գնդեցիկ պիտի ըլլան: Եւ ինչ որ ուղէք պիտի ընեմ, դուք ու ինչ որ ըսեմ պիտի ընէք, պիտի ընազանդիք ինծի:

Ժան Վալժան Գոզէթին խօսքերը մտիկ կ'ընէր առանց լսելու անոր ձայնին երաժշտութիւնը կը լսէր քան թէ խօսքերուն իմաստը. արցունքի կայլակ մը, այն կայլակներէն մէկը որոնք հոգիին մարդրտաներն են, յամրարար կը ծլէր ժան Վալժանին աչքին մէջ: Ժան Վալժան մրմնջեց.

— Աստուած բարի է և ասոր ապացոյցն ահա Գոզէթին հոս ըլլալն է:

— Հա՛յր իմ, ըսաւ Գոզէթ:

Ժան Վալժան շտրունակեց.

— Ստուգիւ զմայլելի բան մը կ'ըլլար միասին պղրիլը: Ծառերուն վրայ շատ թոշուններ ունին: Գոզէթին հետ պիտի պտղտէի: Քաղցր է ըլլալ այն անձերու հետ որոնք կ'ապրին, բարիլոյս կ'ըսեն իրարու, մէկզմէկ կը կանչեն պարտէզին մէջ: Առաւօտէն սկսելով կը տեսնուին: Անձնիւր խորշ մը կը մշակէ: Գոզէթ իր ելակները կը կերպնէր ինծի, ես ալ իրեն վարդերս ժողուել կուտայի: Զ տայլելի բան մը կ'ըլլար այս:

Խօսքը կտրեց, և ըսաւ մեղմիկ.

— Մե՛զք:

Արտասուքը չինկաւ, ներս մտաւ, և ժան Վալժան արտասուքին տեղ ժպիտ մը ունեցաւ:

Գոզէթ ծերունիի երկաւ ձեռքերը իր ձեռքերուն մէջ առաւ:

— Աստուած իմ, ոսու Գոզէթ, ձեր ձեռքը հիմտ աւելի ցուրտ է: Միթէ հիւանդ եք: Միթէ ցաւ մը ունիք:

— Ե՞ս, ոչ, պատասխանաց ժան աալժան. շատ աղէկ եմ: Միայն թէ....:

Կեցաւ:

— Միայն թէ ի՞նչ:

— Պահ մը ետք պիտի մեռնիմ:

Գոզէթ և Մարիուս սարսունեցան:

— Մեռնիլ, գոչեց Մարիուս:

— Այո, բայց բան մը չէ մեռնիլը, ըսաւ ժան Վալժան:

Շունչ առաւ, ժպտեցաւ և ապա կրկնեց.

— Գոզէթ, ինծի կը խօսէիր, շարունակէ, դարձաւ եալ խօսէ, ուրեմն պղտիկ կարմրալանջդ մեռաւ, խօսէ որ ձայնդ լսեմ:

Մարիուս՝ քար կարած՝ կը նայէր ծերունիին:

Գոզէթ կոկծալի աղաղակ մը հանեց.

— Հա՛յր, հա՛յր իմ, պիտի ապրիք: Ա՛լ պիտի ապրիք: Կ'ուղեմ որ ապրիք, լսեցիք:

Ժան Վալժան գլուխը գէպի Գոզէթին վերցուց պաշտօւմով:

— Լա՛ւ կ'ըսես, այս՝ արգիլէ զիս մեռնելէ: Ո՛վ պիտէ, թերեւս պիտի հնազանդիմ: Մեռնելու վրայ էի երբ հօս եկաք: Ձեր գալուստը կեցուց զիս: Կարծեցի թէ վերսուին կը ծնէի:

— Տակաւին տռոլգ և քաջողջ էք, գոչեց Մարիուս ։
Միթէ կ'երեւակայէք մարզս կը մեռնի ատանկ շուա-
մը : Վիշտ ունեցաք բայց այսուհետեւ չպիտի ունենաք :
Չեզմէ ե՛ս ներում կը խնդրեմ, և ծնրադրելով կը
խնդրեմ : Ա՛լ պիտի ապրիք, և մեզի հետ պիտի ապ-
րիք : Պիտի առնենք ձեզի : Այսուհետեւ մեր երկուքին
միակ մտածումը ձեր ելանութիւնը պիտի ըլլայ :

— Ինչպէս լսեցիք, ահա Մարիուս կ'օսէ թէ չպի-
տի մեռնիք կրկնեց Գօղէթ արտասուելով :

Ժան Վալժան իր ժպեար շարունակելով ըսաւ .

— Պարոն Բօնմէրսի, եթէ զիս ձեր հետը առնէք,
միթէ այս պատճառու զիս պիտի արգիլէք ըլլալու ինչ
որ եմ : Ոչ, Աստուած ձեզի և ինձի պէս մտածեց, և
եր կարծիքը չփոխեր . իմ այս աշխարհէն մեկնիլս օգ-
տակար է : Մահը լաւ կարգադրութիւն մըն է : Աստ-
ուած մեզմէ աղէկ զիտէ ինչ որ պէտք է մեզի : Թող
երջանիկ ըլլաք դուք, թող Պ. Բօնմէրսին Գօղէթը ուս-
նենայ, թող երիտասարդութիւնը առաւօտին հետ ա-
մուսնանայ, թող ձեր կեռնքը արեւին հետ գեղեցիկ
մարգագետին մը ըլլայ, թող երկնից բուրու ուրախու-
թիւնները ձեր հոգին գրաւեն և թող ես ոլ մեռնիմ
հիմա որ ամէնեւին օգուտ մը չունիմ, անտարակոյս
բարի է այս ամէնը : Արդարութեամբ խօսինք, ինչպէս
կի տեսնէք, հիմա ա՛լ անկարելի է ամէն բան . կատա-
րելապէս կզգամ թէ ա՛լ մնցաւ : Ժամ մը առաջ նուա-
զեցայ : Մանաւանդ թէ այս զիշեր սա փարջին բոլոր
ջուրը խմեցի : Որքան բարի է ամուսիդ, Գօղէթ : Ա-
նոր հետ շատ աւելի աղէկ ես քան թէ ինձի հետ :

Դանէն ձայն մը եկաւ, Բժիշկն էր եկողը :

— Բարի իրիկուն և մնաք բարեաւ, տօքթօք, ըսաւ
Ժան Վալժան : Ահա իմ զաւակներս :

Մարիուս բժիշկին մօտեցաւ և միայն սա բառը
ուղղեց անոր . Պարոն . . . : Բայց այս բառը արտասա-
նելուն կերպին մէջ ամբողջ հարցում մը կար :

Բժիշկը յայտարար նայո ծծքով մը պատասխանեց
հարցումին :

— Իրերուն անախորժ ըլլալը . ըսաւ Ժան Վալժան,
Աստուածոյ նկատմամբ անիրաւ ըլլալու պատճառ մը չէ :

Պահ մը լսութիւն ալ ուզ : Անէն սիրաբը բռնը-
ուած էին :

Ժան Վալժան դէպի Գօղէթ դարձաւ : Մկան հո-
գեալի նայիլ անոր, իբր թէ ուզէր անոր մէկ մասը
առնել յաւիտենութեան համար : Ժան Վալժան Գօղէթին
նայելով կրնար հիանալ նաև խաւորին անդունդէն ուր
իջած էր ինք : Այն քաղցր գէմքին ցոլումը իր տժգոյն
երեսը կը լուսաւորէր : Գերեզմանն ալ կրնայ լանալ :

Բժիշկը ծերունիին երակին զարկը քննեց :

— Ա՛ն, ձեզի պէտք ունի եղեր, մըմաց Գօղէթին
և Մարիուսին նայելով :

Եւ Մարիուսին ականջին ծոելով խիստ կամաց մը
ըսաւ .

— Շա'տ ուշ :

Ժան Վալժան՝ Գօղէթին նայելէ զրեթէ առանց
դադրելու Մօրիկուսին և բժիշկին նայեցաւ հանդար-
տութեամբ : Իր բերնէն սա խօսքը ելաւ հազիւ հազ
արտասանուելով :

— Բան մը չէ մեռնիլը . բայց սօսկալի բան է
չապրիլը :

Ցանկարծ ելաւ կայնեցաւ : Այս ոյժի վերադարձ-
ները երբեմն հօգեւարքի բուն նշանն են : Հաստատուն
կերպով մը քալելով պատին մօտեցաւ, մէկդի ըրաւ
Մարիուսը և բժիշկը որոնք կ'ուզէին օդնել իրեն, պա-

տին վրայ կախուած պղափկ պղնձեայ Խաչելութիւնը առաւ, քաջառողջութեան շարժումի անթերի ազատութեամբ տեղը դառնալով նորէն նստաւ, և Խաչելութիւնը սեղանին վրայ դնելով ըստ բարձրաձայն.

Ահա մեծ մարտիրօսը:

Ապա կուրծքը կքեցաւ, զլուխը երերում մը ունեցաւ իր թէ գերեզմանին գինովութիւնը տիրեր իր վրայ, և իր երկու ձեռքերը զոր ծունկերուն վրայ դըրած էր՝ սկսաւ եղունքով իր բանթալոնին կտաւ քորել:

Գոզէթ ուսերէն կը բռնէր ծերունիին, կը հեծկըլտար, և կը ջանար խօսիլ անոր առանց կարենալու խօսիլ: Արցունքին հետը եկող աղէտալի լորձունքի հետ խօսքիր կը խառնուին. այս խօսքերուն մէջ հետեւեալները կը լուսէին որոշակի.— Հայր, մի՛ թողուք մեզի, կարելի՞ է որ ձեզի նորէն դտած ըլլանք ա՛լ բոլորովին կորանցնելու համար:

Կրնայ լսուուիլ թէ հոգեվարքը օձի պէս կ'երթեւեկէ: Կ'երթայ, կուգայ, դէպի գերեզմանը կը նետուի, և զէպի կենդանութիւն կը վերտառոնայ: Մեռնելու գործողութեան մէջ խարխափում կայ:

Ժան Վալժան այս կէս դալկացումէն ետք նորէն ոյժ առաւ, ճակատը ցնցեց կարծես անոր վրայի խաւարք թօթափելու համար, և գրեթէ բոլորովին ուշաբներեցաւ. Գոզէթին թեզանիքին մէկ ծայրը բռնեց և համբուրեց:

— Ահա կ'ուշաբերի՛, տօքթո՛ր, կ'ուշաբերի՛, գօշեց Մարիուս:

— Երկուքնիդ ալ բարեսիրտ էք, ըստ Ժան Վալժան: Ըստմ հիմա ձեզի թէ ի՛նչ բան ցաւ տուաւ ինծի. ♀. Բոնմէրափ, ինձ ցաւ տուող բանն է այն ստակին գպչիլ չուղելնիդ: Այն ստակը օրինառապէս ձեր կը-

նոցն է: Բացատրեմ ձեզի իրողութիւնը, ո՛րդեակներս, առօր համար մանաւանդ գոն եմ ձեզի տեսնելուս: Սեւ սաթը Անգլիայէն կուգայ, սպիտակ սաթն ու Նորվէկիայէն: Այս ամէն տեղեկութիւնները գրուած են սաթուղթին մէջ զոր պիտի կարգաք: Ապարանջաններու նկատմամբ բան մը հասուցի որ է կցուած թիթեղէ օղերու տեղ մօտեցած թիթեղէ օղեր զործածել: Այսպէս ջինուած ապարանջան մը աւելի աղուոր, լաւագոյն և նուազ սուզ է: Կը հասկնաք թէ որ քան ստակ կարելի է վաստկիլ այս կերպով: Այդ Գոզէթին հարստութիւնը օրինառապէս իրն է: Այս մանր պարագաները ըսի ձեզի օրպէսզի հանդարտ ըլլայ ձեր միտքը:

Դոնապանուհին վեր ելած էր և կիսաբազ դռնէն ներս կը նայէր: Բժիշկը ճամբեց զայն, բայց բարեմիտ և ջերմնանդ կինը աներեւոյթ ըլլալէն առաջ մահաձիգ ծերունին գոչեց, աղաղակ զոր բժիշկը չկրցաւ արգիլել:

— Քահանայ մը կ'ուզէ՞ք:

— Քահանայ ունիմ ես, պատասխանեց Ժան Վալժան:

Եւ՝ մատովը՝ կարծես գիխուն վերեւը տեղ մը ցուցուց ուր թերեւս մէկը կը տեսնէր:

Հաւանական է թէ իրօք Պիէնվընիւ եպիսկոպոսը ներկայ էր Ժան Վալժանին հոգեվարքին:

Գոզէթ կոմաց մը բարձ մը գրաւ ծերունիին փորին տակր:

Ժան Վալժան կրկնեց.

— Պ. Բոնմէրսի, կ'աղաջնեմ, մի՛ վախնաք: Վեց հարիւր հազար ֆրանքը Գոզէթին սեպհանութիւնն է: Ուրեմն կեանքս փուծ տեղը անցուցած պիտի ըլլամ եթէ չկայելէք այս գումարը, Յաջողեր էինք շատ աղէկ

շինելու այն ապակեղէն զարդերը, կը մրցինք այն իրերու հետ որոնք Պերլինի չքնաղ զարդեր կ'անուանուին: Օրինակի համար կարելի չէր Գերմանիոյ ու ապակիին նմանը շինել: Միայն երեք Փրանքի կ'ելլայ առաներկու երկոտասնեակը որ չատ լաւ կտրուած հազար երկու հարիւր սաթ կը պարունակէ:

Երբ մեզի սիրելի էակը մանուան դուռը կը համնի, կը նայինք այնպիսի նայուած քով մը որ անոր կը փարի և որ կ'ուզէ րոնել զայն: Գօղէթ և Մարիուս ձեռք ձեռքի տուած անոր առջեւ ոտքի վրայ կը կենային վշտաբեկ և անմոռնչ, չկրնալով բան մը ըսել մահուան, յուսահատելով և դողուրիվ:

Թոպէ առ թոպէ ժան վալժան կը ծոէր, կ'իջնէր, ախուր հորիզոնին կը մօտենար: Հիմա ա'լ մերթ ընդ մերթ կ'առնէր շունչը, և չնչելու ատեն նաև կը հոընչէր քիչ մը: Դժուարաւ կը շարժէր րազուկները, ստուերն ա'լ շարժում չունէին, և մինչեռ անդամներուն հիքութիւնը և մարմնայն ճնշումը կ'աւելնար, հոգիին բոլոր վեհութիւնը դուրս կ'ելլէր և անոր ճակախն վըրայ կը ծաւալէր: Անծանօթ աշխարհին լոյսը արդէն տեսանելի էր իր աչքին մէջ,

Դէմքը կը տժգունէր ու միանգամայն կը ժպտէր: Ալ կենդանութիւն չունէր ան, ուրիշ բան ունէր: Շունչը կը նուազէր, նայուածքը կ'աւելնար: Դիակ մըն էր, բայց կ'զգայիր թէ թեւեր ունեցող դիակ մըն էր ան:

Նշան ըրաւ Գօղէթին, ապա նաև Մարիուսին որ մօտենան. անշուշտ յետին ժամուն յետին վայրկեանը հասած էր, և սկսաւ խօսիլ անոնց այնքան տկար ձայնով որ կարծես թէ կետուէն կ'ուզար այն ձայնը և թէ իրենց և անոր մէջ պատ մը կայ:

— Մօտեցիր, երկուքնիդ ալ մօտեցէ՞ք: Կը սիրեմ

պձեզ յոյժ: Ո՞հ, այսպէս մեռնիը բարի է: Դուն ալ զիս կը սիրե՞ս. իմ Գօղէթս: Աղէկ գիտէի թէ միշտ սէր ունէիր քու խեղճ ծերուկիդ վրայ: Ո'րքան ազնիւ ես որ հոգ տարիր սա բարձը փորիս տակը դնելու: Քիչ մը պիտի լաւ վրաս, այնպէ չէ: Բայց շատ միլար: Զեմ ուզեր որ ծշմարիտ վիշտեր ունենաս: Պէտք է որ շատ զուարձանաք, սիրելի զաւակներու: Մոոցայ ըսել ձեզի թէ առանց սլաքի օղերը ամենէն աւելի շահ կը բերէին: Տասներկու երկոտասնեակը տասը Փրանքի կ'ելլէր և վաթսուն Փրանքի կը ծախուէր: Ստուգիւ շահաւէտ առեւտուր մըն էր այն: Ուրեմն մի զարմանաք վեց հարիւր հազար Փրանքին համար, Պարո՞ն Բօնմէրսի: Պատուաւոր կերպով վաստկուած ստակ է այն: Կրնաք հարսւստ ըլլալ հանդարտութեամբ: Պէտք է կառք մը, ժամանակ առ ժամանակ թատրոնը օթեակ մը, պարահանդէսի գեղեցիկ պաճուածանք ունենալ, իմ Գօղէթս, և ձեր բարեկամներուն ընտիր սեղաններ տալ, շատ երջանիկ ըլլալ: Քիչ մը առաջ նամակ մը կը գրէի Գօղէթին: Գօղէթ պիտի գտնէ այն նամակը: Գօղէթին կը ձգեմ բուխերիկին վրայի երկու աշտանակները. արծաթէ են անոնք, բայց ինծի համար ոսկեէ, աղամանդէ են, իրենց վրայ զրուած ճրագները եկեղեցիի մոմի կը փօխուին: Զգիտեմ թէ արգեօք հոն վերը գո՞հ է ինձմէ ա'ն որ տուած է ինձի սոյն աշտանակները: Ըրի ինչ որ կը ցայ ըսել: Զաւակներս, մի՛ մօտնաք թէ աղքատ մըն եմ, ուստի զիս ուր կ'ուզէ թող ըլլայ, տեղ մը թաղեցէք քարի մը տակ որպէս զի տեղը յայտնի ըլլայ: Այս է իմ կամքս: Քարին վրայ անուն չուզեր: Եթէ Գօղէթ կ'ուզէ երբեմնակի զալ գերեզմանիս քով, պիտի ուրախանամ: Նաև դուք, Պ. Բօնմէրսի: Պէտք է խոսափանիմ թէ միշտ չսիրեցի ձեզի. ուստի ներում չնորհե-

Ծէ՛ք։ Հիմա Գօղէթ և դուք ա՛լ մէկ մարմին մը կը կաղմէք ինծի համար։ Շատ երախտազէա եւ ձեզի։ Կ'զգամ թէ երջանիկ կ'ընէք Գօղէթը։ Ո՛հ, եթէ գիտուայիք, Պարօն Բօնմէրոի, յիրաւի իմ ուրախութիւնս էին իր վարդագոյն գեղափայլ այտերը։ Երբ կը տեսնէի թէ քիչ մը տժգոյն է, կը տրտմէի։ Դարանին մէջ հինգ հարիւր ֆրանքնոց դրամատոմս մը կայ որու չդպայ դեռ։ աղքատներուն բաժնեցէ՛ք զայն։ Գօղէ՛թ, հոն անկողնին վրայ կը տեսնեա պղտիկ րօպադ։ կը ճանչնաշ։ Սակայն դեռ տասը տարի հազիւ անցաւ. անկէց ի վեր։ Ի՞նչպէս կ'անցնի ժամանակը։ Շատ երջանիկ եղանք։ Հիմա ա՛լ լմցու։ Մի՛լ-ք, սիրելի զաւակներս, շատ հեռու չպիտի երթամ, վերէն պիտի տեսնեմ ձեզի։ Դիշերը եթէ անդամ մը նայիք, ժպատիս պիտի տեսնէք։ Գօղէ՛թ, կը յիշե՞ս Մօնֆլումէլը։ Անտառին մէջն էիր, շատ կը վախնայիր։ կը յիշե՞ս ջուրի դոյլին ճարմանդէն բռնելու։ Առաջին անդամ հոն բռնեցի քու խեղճ թաթիկդ։ Ո՛րքան ցուրտ էր թաթիկդ։

Ո՛հ, օրիորդ, այն ժամանակները շատ կարմիր էին ձեր ձեռքերը։ հիմա ծիթի պէս ճերմակ են։ Հապամեծ պէպէկը. կը յիշե՞ս։ Գաթերին կ'անուանէր զայն կը ցաւէիր հետդ վանքը չբերելուդ համար։ Երբեմն երբեմն ո՛րքան ինդացուցիր զիս։ ո՛քաղցր հրեշտակդիմ։ Երբ անձրեւ եկած ըլլար, վատկներուն վրայ յարդիշւեր կը զնէիր որ նաւեն, և անոնց նաւելը կը զիտէիր։ Օր մը ուստի գնդախտղի թաթ մը տուփ քեզի։ Նաև գունդ մը դեղին, կտպուտ, կանաչ փետուրներով։ Դուն սակայն մոսցած ես ասոնք։ Շատ չարաճճի էիր պղտիկութեանդ տաեն։ կը խաղայիր։ Ականջներէդ կեռասներ կը կտխէիր։ Անցած զացած բաներ են ասոնք։ Անտառները ուրկէ մարդս զակին հետ անցած է, ծա-

ռերը օրոնց մէջ պատած է, վանքերը ուր պահուեցան խաղերը, մանկային սիրուն ինգումները անցան մոռցուեցան ա՛լ։ Երեւակայեր էի թէ իմս են այս ամէնքաները։ Ահա հօս էր իմ ապուշութիւնս։ Սա՛ թենարափէները չըրասիրտ եղան։ Պէտք է ներել անոնց։ Գօղէ՛թ, մօրդ անունը քեզի ըսելու վայրկեանը ահա եկաւ։ Ֆանթին էր անունը։ Աղէկ միտքդ պահէ՛ այս ֆանթին անունը։ Ամէն անզամ որ պիտի արտասանես այս անսւնը, ծունք զի՞ր։ Շատ տառապեցաւ ան։ Դու որքան երջանիկ եղար, ան ալ այնքան դժբաղդ եղաւ։ Աստուծոյ բաշխումներն են ասոնք։ Հօն վերն է Աստուծած, կը տեսնէ մեզի ամէնքս ալ, և զիտէ թէ ի՞նչ կ'ընէ իր մեծ աստղերուն մէջէն։ Ուրեմն ես ալ պիտի մեկնիմ, սիրելի զաւակնե՞րս։ Միշտ սիրեցէ՛ք զիրար։ Սիրուելէն զատ գրեթէ ուրիշ բան չկայ այս աշխարհին մէջ։ Երբեմն պիտի յիշէք այն խեղճ ծերը որ հոս մեռաւ։ Ո՛ իմս Գօղէ՛թ, յանցանքը իմս չէ, հաւատա՛։ Եթէ այս վերջին ժամանակներս չտեսայ քեզի։ Սիրտ կը խշչաց, մինչեւ փողոցին անկիւնը կ'երթայի. անցնիլո տեսնող մարդիկ թերեւս վրաս կը խնդային. խեւի պէս էի. անդամ մը առանց զլխարկի զուրս ելայ։ Սիրելի զաւակնե՞րս, ալ կ'սկսիմ աղէկ չտեսնել, դեռ ըսելիք ունէի, բայց հոգ չէ։ Թիչ մը յիշեցէ՛ք զիս։ Օրհնեալ էտկներ էք։ Զզիտեմ թէ ի՞նչ ունիմ. լոյս կը տեսնեմ։ Աւելի մօտեցէք։ Երջանիկ կը մեռնիմ։ Տօւեք ինծի ձեր ամենասիրելի գլուխները որպէս զի ձեւք վրան զնեմ։

Գօղէթ և Մարիուս ծունկի վրայ եկան մոլորազին։ արտասուալի մէկը ժան վալժանի մէկ ձեռքին վրայ։ Այս վեհ ձեռքերը ա՛լ չէին շարժեր

Ժան Վալժան կոնակի վրայ ինկած էր. երկու աշանակներուն լոյսը կը լուսաւորէին զայն. սպիտակ գէմքը երկինք կը նայէր, թողլով որ Գօղէթ և Մարդուս իր ձեռքերը համբուրեն անյագաբար: Ժան Վալժան մեռած էր:

Դիշերը առանց աստղի և բոլորովին խաւարամած էր: Հարկաւ մութին մէջ անցաւ հրեշտակ մը որ ոտքի վրայ թեւատարած կայնած էր հոգին սպասելով:

ՎԵՐՋ

ՆԱՍԱԿ

Ա. Պ. ՏԱԿԵԼԻ

Հօրվիլ-Հառով, 18 Հոկտ. 1862

Իրաւունք ունիս Պարսն, երբ կ'ըսես թէ «Թշուառներ» ամէն ժողովուրդներու համար գրուած գիրք մընէ: Զգիտեմ թէ պիտի կարդացուի՝ ամենէն, բայց ես ամենուն համար գրեցի: Ուզգուած է Անգլիային ու միանգամայն Սպանիային, Իտալիային ու միանգամայն Ֆրանսային, Գերմանիային ու միանգամայն Իունաստային, գերիներ վարող հանրապետութեանց, նաև ստրուկներ ունեցող կայսրութեանց: Ընկերային անլոյն խընդիրները սահմաններէն կ'անցնին: Մարդկային սեռի վէրքը, երկրիս որայ սփռուած այս մեծ վէրքը համատարած աշխարհազրութեան տախտակին վրայ նշանակուած կապոյտ կամ կարմիր գիծերուն առջեւ կանգչառներ: Ուր որ մարդս տգէտ է և յուսանատ, ուր որ կինը կը վաճառուի հացի համար, ուր որ մանուկը կը տառապի զինքը հրահանգող գիրք մը և տաքցնող վառարան մը չունենալուն համար, «Թշուառներ» ըսուած գիրքը կը զարնէ դրան և կ'ըսէ. «Քա՛ց դուռը, քեզի համար եկայ»:

Մեր այժմեայ քաղաքակրթութեան այն ժամին որ տակուին այնքան մթին է, թշուառը կ'անուանուի Մարդը. ամէն կլիմաներու ներքեւ կը հօգեւարէ, և ամէն լեզուներու մէջ կը հեծէ:

Զեր իշառիան Ֆրանսային աւելի աղատ չէ այ-

հիւանդութենէն։ Զեր հիւանալի իտալիան իր երեսին վրայ կը կրէ ամէն թշուառութիւնները։ Մի՞թէ ձեր լեռներու վրայ չբնակիր աւազակութիւնը, որ չքաւութեան սը մոյեզին ձեւն է։ Սակաւթիւ են այն ազգերը որոնք իտալիայէն աւելի սաստիկ կը կրծուին վանք ըստած այն վէրքէն զօր ջանացի չափելու։ Իրաւ է որ դուք ունիք Հռոմը, Միլանը, Նապոլին, Գալերամն, Թիւրէնը, Ֆլորանուը, Փոյէնը, Բիղան, Մանթուան, Պոլոներն, Ֆէրրարան, Ճենովան, Վենետիկը, Դիւցազնական պատմութիւն մը, վաեմ աւերակներ, շքեղ լեռներ, հոյակապ քաղաքներ, բայց սեղի պէս աղքատ էք։ Իտալիայի վրայ սփոռուած է հրաշալիք, բայց նաև ոչ ելներ։ Անշուշտ իտալիայի տրեւը շքեղ է, բայց, բարե՛, երկնային կապուտակութիւնը չորդիւր մարդո ցնցոտիներէ ծածկուելու։

Մեղի պէս դուք ալ ունիք նախապաշտրումներ, աւելորդպաշտամութիւններ, բռնաւորութիւններ, մոլեռանդութիւններ, կոյր օրէններ, որոնք օգնութեան կը համարին աղէտ բարուց։ Ոչ ներկայէն և ոչ ապագայէն չէք առնուր ճաշակ մը որ անցելոյն մնացորդ համէն զերծ ըլլայ։ Ունիք բարբարոս մը որ է վանականը, և վայրենի մը որ է Լածարօնէն։ Ընկերային հարցը ձեղի համար ալ միենոյն է, ինչ որ է սեղի համար։ Մարդիկ քիչ մը նուազ կը մեռնին ձեր մէջ անօթութենէ, այլ քիչ մը աւելի կը մեռնին տենդէն։ ձեր ընկերային առողջապահութիւնը մերինէն լաւագոյն չէ։ Խաւառն՝ որ Անգլիոյ մէջ Բողոքական է՝ Իտալիոյ մէջ Կաթոլիկ է, բայց զանազան անուններու ներքեւ Անգլիոյ Ապիսկոպոսը իտալիայի Եպիսկոպոսին համանմանն է, այսինքն հոն ալ, հոդ ալ միշտ խաւար կայ. և ուրի միենոյն յատկաւթիւնը։ Միենոյն բանն է Աստուածաշունչը գէշ բացատրել, կամ Աւետարանը աղէկ չհասկնալը,

Պէտք է պնդել. պէտք է դեռ աւելի կատարելապէս հաւատատել այս զգալի լուգակը ուութիւնը։ Մի՞թէ չքաւուներ չունիք. վա՛ր նայեցէք։ Մի՞թէ հացկատակներ չունիք. վեր նայեցէք։ Այս սոսկալի կշխոը, որուն երկու նժարները՝ այսինչ չքաւորութիւնը և հացկատակութիւնը՝ որոնք այնք ն ցաւովի կերպով կը հաւասարակշռեն՝ մի՞թէ ինչպէս մեր, նոյնպէս և ձեր առջեւ չտատանիր։

Ո՞ւր է ձեր վարժապետներու բանակը, այն միակ բանակը զօր կ'ընդունի քաղաքակրթութիւնը։ Ո՞ւր են ձեր ձրի և արկազրական դպրոցները։ Ամէն մարդ գիտէ կարդալ Տանթէի և Միչէլ-Անժի հայրենեաց մէջ։ Ձեր գօբանոցները տէրութեան աշխատաւորաց զաւակներուն համար ձրի դպրոցներու փոխեցի՞ք։ Մի՞թէ մազի պէս դուք ալ պատերազմի փարթած պիւտէ մը և ուսուցան համար ծիծաղելի պիւտէ մը չունիք։ Դուք ալ չունիք կրաւորական հնազանդութիւնը, որ այնքան դիւրութեամբ անկարգ զինուորականութեան կը յանդի։ Միթէ չունիք ուզգմագետներիւն մը որ կարգապահութիւնս կը տանի մինչեւ հրազդն պարպելու կարիպալտիին, այսինքն իտալիաի կենդանի պատւայն վրայ։ Եկէք քննութեան առնունք ձեր ընկերային կարգաւորութիւնը, առնունք զայն ուր որ հասած է և ինչ որ է, տեսնենք իր ի տես ամէնուն գործուած յանցունքը, ցուց տսէք ինձ կինը և մանուկը։ Այս տկար էտկները հովանաւորող պաշտպանութեան քանակութեամբը կը չափուի քաղաքակրթութեան աստիճանը։ Բոզութիւնը միթէ նաբոլիի մէջ նուազ կոկծալի է Բարիզեան բոզութենէ։ Որքա՞ն ծշմարտութիւն կ'արտադրի ձեր օրէններէն և ո՞րքան արդարութիւն ձեր գատարաններէն։ Մի՞ գուցէ ունենայիք բարեբաղզութիւնը չգիտնա-

լու սա տիսուր բառերուն նշանակութիւնը, որոնք են հասարակայն վրիժառութիւն, օրինական վատաճամբաւոթիւն, թիարան, կառափնառ, դահիճ, մահօւան պատիժ: Խտալացինե՛ր, ինչպէս մեր, նոյնպէս և ձեր մէջ Պեղարեան և ուռաւ և Ֆաթինաս կենդանի է: Ասկէ ի զատ նայեցէք ձեր պետական պատճառին: Ունի՞ք կառավարութիւն մը որ հասկնայ բարոյականութեան և քաղաքականութեան նոյնութիւնը: Դուք այս մասին տակաւին դիւցազանց համար անյիշաչարութիւնը հրատարակող մըն էք: Ֆրանսայի մէջ զրեթէ ատոր նման բան մը կատարուեցաւ: Օ՛ն, հանդիսենք թշուառութիւնը: Թո՛ղ անձնիւր իր գէզը բերէ: դուք ալ մեզի պէս հարուստ էք: Մեզի պէս միթէ՞ չունիք երկու գենենապարտութիւն, կրօնական գենենապարտութիւն որ քահանոյէն կը վճռուի, և ընկերային գենենապարտութիւն որ դատաւորն կը վճռուի:

Ո՛ մեծդ ժողովուրդ Խտալիոյ, գուն Ֆրանսայի մէծ ժողովուրդին կը նմանիս: Աւա՛ղ, եղբարք իմ, դուք ալ մեզի պէս թշուառներ էք:

Խաւարին անդունդէն, ուր ենք և ուր էք, մեզմէ շատ աւելի որոշապէս չէք տեսներ եղեմին ճառագայթաւոր և հեռուաօր դուռերը: Միայն թէ քահանաները կը սխալին: Այս սրբանուեր գուռերը մեր ետեւը չեն, այլ առջեւը:

Կ'ամփոփեմ ըսելիքս: Այս դիրքը, «Թշուառները, ինչպէս մեր, նոյնպէս և ձեր հայելին է, կը հասկնամ թէ ինչո՛ւ ինչ ինչ մարդեր, ինչ ինչ դասեր կը զայրանան այս գոքին դէմ: Հայելիները, այս ճշմարտախօսները ատելի կը հանդիսանան, բայց այս պատճառաւ չեն դադրիր օգտակար լլալէ»:

Իսկ գտլով ինձ, կ'ըսեմ թէ ամէնուն համար և

իմ հայրենեաց սաստիկ սիրովը զրեցի, հաւասարապէս միտքս զբաղեցնելով ինչպէս Ֆրանսայի, նոյնպէս ուրիշ ամէն ժողովուրդի հետ:

Քանի կը յառաջանամ կննացս մէջ կը պարզուիմ և մարդկութեան հայրենասէրը կ'ըլլամ եւս քան զեւս:

Մանաւանդ որ աս մեր ժամանակին բերումը և զաղղիտկան յեղափօխութեան ճառագայթումին օրէնքն է: Գիրքերը քաղաքակրթութեան յարածուն ընդլայնումին համապատասխանելու համար կը պարտաւորին դադրիլ միմիայն զաղղիական, իտալական, գերմանական, սպանիական, անգլիական ըլլալէ, և ըլլալ եւրոպական լաւ եւս է ըսել մարդկային:

Ասկից կը հետեւի նոր տրամաբանութիւն մը արհեստին և շրաբդութեան ինչ ինչ հարկերուն որոնք ամէն բան կը փոփոխին, նոյն իսկ ճաշակի և լեզուի պայմանները, տառնք ժամանակաւ նեղ էին և ա՛լ ուրիշ ամէն բանի պէս կը պարտաւորին ընդլայնիլ:

Ֆրանսայի մէջ ինչ ինչ քննտրաններ ի մեծ ուրախութիւն իմ, զիս մեղադրեցին, ըսելով թէ ինձմէ հեռի մնացած է ինչ որ իրենք կ'անուանեն զաղղիական ճաշակը. կ'ուզէի որ իրաւացի ըլլար այս գովեստը:

Վերջապէս կ'ըսեմ ինչ որ կրնամ ընել. կը տառապիմ ընդհանուրին տառապանքովը, և կը ջանամ զայն սփոփելու. ես մարդու մը փանաքի ուժերը միայն ունիմ, և կ'աղաղակեմ ամենուն, օդնեցէք ինձ:

Պարօ՞ն, ահա նամակդ զիս գրգռեց ձեզ ըսելու այս ամէնը, կ'ըսեմ այս ամէնը թէ ձեզի և թէ ձեր հայրենեաց համար: Այսքան պնդելով խօսելուս պատճուն է նամակիդ յետզագայ խօսքը.—«Կան իտալացիներ, և բազմաթիւ նև անոնք, որոնք կ'ըսեն: Այս գիրքը, այսինքն «Թշուառները» զաղղիական գիրք

Աշ 41

— 2224 —

Ժ'է։ Մեղի կը վերաբերի այն. թող գաղղիացիք կար-
գան իբր պատմութիւն մը, իսկ մենք կը կարդանք
իբր վիպասանութիւն մը»։

Բարէ՛ կը կրկնեմ, Իտալացիներ, կամ գաղցիացի-
ներ, թշուառութիւնը մեր տմէնուս կը նկատէ։ Պատ-
մութիւնը զբելէն և փիլիսոփայութիւնը մատճելէն ի
վեր թշուառութիւնը մարդկային սեսի հագուստն է։
Կարծեմ ժամանակն եկաւ հնոտիքը հանելու նետելու
Մարդ-Ժողովուրդին մերկ անդամներուն վրայ անցելոյն
աղետալի քուրջին տեղ տեղաւորելու արշալոյսին ծիրա-
նեփայլ հագուստը։

Եթէ այս նամակը քանի մը միտք լուսաւորելու և
քանի մը նախապաշտումներ փարատելու յատկութիւնը
ունենայ ըստ ձեզ, կրնաք զայն հրատարակել, պարօն։

Կ'աղաչեմ, ընդունեցէ՛ք իմ ընտրելագոյն զգաց-
մանցոնոր հաւասարիքը։

Վիքթոր Հիհկօ

Թարգմանեց

Ֆր. Զիլինկիրնեան



ՀՀ Ազգային գրադարան



NL0306799

ՀՀ Ազգային գրադարան



NL0306798

